


1925

84

n-60



Donated  
to the  
*St. Nerses Shnorhali Library*  
of  
*The Armenian Prelacy*  
by

Lorna G. Cherken

ԱՐԵ ՀՈՒՅՈՒ ՇՆՈՐՀԱԼԻ  
ԳՐԱԴԱՐԱՆ  
ST. NERSES SHNORHALI  
LIBRARY

890.43  
530.00  
2.46

Vol. 2 O

“ԿԻՒԹԵՄՊԵՐԿ,, ՄԱՏԵՆԱՇԱՐ, ԹԻՒ 3”

Հեղինակ՝ Ս. Տ Ի Խ Ա Յ



# ՔԱՆ ՏԱՐԻ ԵՏՔ

Թարգմանիչ՝ Հ Պ Ա Յ Բ



ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐ

Ա. Պ Ո Լ Ի Ա  
Տպագր. Ն Ե Ա Ն - Պ Ա Պ Ի Կ Ե Ա Ն


1910

2011

(Գ. Հասոր)

«Բանակ Տարի Ետք» 29

# ՔԱՆԱ ՏՈՐԻ ԵՏՓ



Ա.

Ն Ա. Խ Ա. Կ Ո Ւ Ւ

Նուայօնի մէջ երկար տաեն չկեցան. ամէն մէկը խորունկ կը քնանար: Ծ ոուլ ապազրեր էր որ զի՞նքը արթնցնեն եթէ Կրիմօ հասնի, բայց Կրիմօ չէր հասներ:

Անտարակսյա ձիերն ոլ իրենց կողմէ հասկան թէ ի՞նչ արժէք ունեին ութը ժամերու հանգիստ մը և իւ րենց արուած առատ յարդը: Ռառու առաւօսեան ժամը հինգին եկաւ Կիշ կոմսը արթնցուց և անոր բարի լոյս մաղթեց: Աճապարանքով նախաճաշ մը ըրին, և ժամը վեցին արդէն երկու մլոն տեղ քալեր էին:

Նորատի կոմսին խօսակցութիւնը շատ ախորժելի էր Ռառուին: Ռաստի Ռառու միշտ մտիկ կ'ընէր և նուրատի կոմսն ոլ շարունակ բան կը պատմէր: Կոմսը Բարիզ կրթուած ըլլալով, քաղաք մը ուր Ռառու մէկ անգամ եկեր էր, նոյնպէս արքունի՝ զոր Ռառու ընտ-

111694 - 42



1160 - 2011

չեր տեսած, իր պայիկի՝ յիմորութիւնները, երկու մեռամարտութիւն՝ զոր հրովարտակներու և խնամակալին հոկողութեան հակառակ՝ ընելու միջոյ գտեր էր, Ռառը համար յետին ծար հետաքրքրութիւն շարժող բաներ էին: Ռառու մինակ Սքարօնի տունը գացեր էր, և Կիշ կոման ըստ հոյն տեսած անձերու անունները: Կիշ ամէն մարդ կը ճանչնար, ինչպէս տիկին Նէօյեան, օրիորդ ա'պինեէ, օրիորդ Աքիւտէրի, օրիորդ Բոլէ, տիկին Շէվրէօզ: Ամենքը, հեգնեց մասացի կերպով. Ռառու գող ելու որ չըլլայ թէ տիկին Շէվրէօզն ալ հեգնութեան առնէ, որուն համար ճշմարիտ և խորին համարկութիւն մը կ'զգար. բայց տիկին Շէվրէօզի համար, ընազդում կամ սէր սեպէ, չափազանց լաւ խօսեցաւ կոմոը: Այս գ վեստներուն պատճառաւ Ռառուի բարեկամութիւնը ալ աւելի արժատացաւ կոման հանդէպ:

Յետու սիրային յարաբերութիւններու վրայ խօսք բացուեցաւ: Այս մասին ևս Պրոմետօն աւելի մտիկ ընելու պատճառ ունէր քան թէ խօսելու: Աւստի մտիկ ըրաւ, և իրեն այնպէս երեցաւ որ քանի մը տիկին այսնի արկածներու մէջ կոմոը իրեն պէս իր սրային խորը գաղանիք մը կը պահէր:

Ինչպէս որ ըսինք՝ Կիշ կոմոը արքունիքը մեծցեր էր, և արքունիք բոլոր դաւերը իրեն յայտնի էին: Այս արքունիքն էր որու վրայ Լա Ֆէր կոման խօսիլը շատ անդամ լսեր էր Ռառու. մինակ Աթօնին տեսած ժամանակէն ի վեր իր սով քութիւնը շատ փոխեր էր: Ուստի Կիշ կոման բոլոր նկարագիրը իր ուղեկցին համար նոր էր: Նորատի կոմոը բանսարկու և ուշիմ, աշմէնքն աչքէ անցուց. տիկին Լօնկվիլի Գոլինների հետ ունեցած ին սէրը պատմեց, նոյնպէս ասոր մնամարար Քույշեալի հրապարակը, մենամարտ մը որ իրեն դժնդակ դարձաւ, և որուն հանդիսատես եղաւ տիկին Լօնկվիլ վանդակէ մը, պատմեց նաև իր սէրը Մարսիյագ

լշխանին հետ, որ նախանձու էր կ'ըսէին այնչափ որ կը փափաքէր ամենքը սպաննել, և մինչեւ իր տան երէցը Հէրալէյ աբրան, Կալի իշխանին սէրը արքայազուն Օրիորդին հետ, զոր յետոյ մեծ Օրիորդ անուանեցն, և երեւելի հանդիսացաւ այնուհետեւ Լօվէնի հետ գաղանի ամուսնամալուն վրայ: Նոյնիսկ թագուհին չմոռցուեցաւ և Կարտինալ Մազարէն եւս այս բանբասնաքէն իր բաժինն ունեցաւ:

Օրը ժամու մը պէս արագ անցաւ: Կոման խնաւմակալը՝ որ բարեկեցիկ, կենցազագէտ և լիուի գիտուն մարդ մըն էր, ինչպէս որ կ'ըսէր իր աշակերտը. Ռառուի հմտութիւնն և ուշիմ ու կծու հեգնութիւնը շատ անդամ յիշեց Աթօնի, բայց փափկութեան և ձեւերու ազնուութեան կողմէ Լա Ֆէր կոմոը իր նմանը չունէր:

Ջիերն առջի օրուընէ աւելի հանդարտ քալելով՝ երեկոյեան ժամը չորսին մօտ Արաս հասան: Պատերազմի դաշտին կը մօտենալին և որոշեցին այն քաղաքը միուլ մինչեւ հետեւեալ օրը, ըստ որում սպանիական վաշտեր գիշերակին մթութեան քողով մինչեւ Արասի ըրջակայքը կ'արշաւէին:

Գաղղիական բանակը Բօն-Մարքէն մին եւ Վալանսիէն բռնած էր, Տուէի վրայ դառնալով: Կ'ըսէին թէ իշխանն անձսմբ Պէթիւն կը գանուի:

Թշնամի: բանակը Գասէլէն մինչեւ Գուրգրէյ կը տարածուէր, և որովհետեւ ամէն տեսակ կողոպուտ և բռնութիւն կ'ընէր, սոհմանագլուխին խեղճ ընակիչներն իրենց մենուոր բնակարաններ կը ձգէին և իրենց պատրապարան խոսացող ամուր քաղաքներն ապաւիններու կու գային:

Մօտալուտ ճակատամորտի մը վրայ կը խօսէին՝ որ վճռական պիտի ըլլար. վասն զի իշխանը մինչեւ այն ատեն զօրքերուն այլ և այլ շարժումներ ընել կուտար օգնութեան սպասելով, և այս օգնութիւնը հասեր էր:

Պատանիները շատ գոհ էին որ պատեհ ժամանակին եկեր էին :

Միասին ընթրիք ըրին և նոյն սենեակը պառկեցան, Արագ բարեկամունեամբ կազուելու հասակին ունեին, անպէս կ'երեւէր իրենց որ իրենց ծննդենէն ի վեր զիրար կը ճանչնան և անկարելի պիտի ըլլար իրարմէ երբէք զատուելու :

Նոյն իրիկունը պատերազմի վրայ խօսելով անցուցին, սպասաւորները զէնքերը մաքեցին, պատանիները հրացանակիները լցուցին նախակուտի պատրաստուելու զգուշութեամբ, և յաւանատա արթնցան՝ միասին երաշ զամ ըլլալով թէ ուշ կը հասնէին և ճակատամարտին մասնակիյ չպիտի գտնուէին :

Առաւատուն ձայն ելու թէ Գօնոտէ իշխանը Պէթրէ նէն քաշուեր էր Գարվէնի կողմն երթալու, այս տառաջին քաղաքին մէջ բերդատուն զիւոր թողլով : Բայց որովհետեւ այս լուրը հաստատութիւն մը չտնէր, պատանիներն ուշացցին դէպի Պէթրէն շարունակելու իրենց ճամբան, այն մտքով որ ի հարկին աջ կողմը շեղին և Գալլէնի վրայ քալեն :

Կիշ հոմախն խնամկալը շատ լու կը ճանչնար նոյն երկրը, ուստի առաջարկեց արտուղի ճամբայ մը բռնել որ Լէսոփ և Պէթրէնի ճամբան մէջտեղը կ'իմար : Առլէնի մէջ տեղեկութիւններ պիտի ստանացին : Իսկ Կրիմօր համար ուղեգիր մը թողլուցին :

Առաւատեան ժամը եօթին մօտ ճամբայ ինկան :

Կիշ որ նորատի էր և երանդոտ՝ մեառուի կ'ըսէր .

— Ահա ասիկ երեք աէր և երեք սպասաւոր ենք, մեր սպասաւորներն աղէկ զինուած են, և քուկոյ բաւական պինդգլուխ կ'երեւայ :

— Ես երբէք գործի մէջ տեսած չեմ զանիկայ, պատասխանեց մեառու, բայց Պէդօն է, և այս յասդրաման է :

— Այո՛, այո՛, վրայ բերաւ կիշ, և ստոյգ եմ որ ի հարկին հրացանը պիտի գործածէ . իսկ ես երկու հաւատարիմ մարդ ունիմ, որ հօրս հետ պատերազմի գացած են . ուրեմն վեց մարդիկ ենք . եթէ մեր գնդին թուով հաւասար և նոյն իսկ գերազանց թշնամի վաշտ մը գտնենք, միթէ չի պիտի յարձակինք անոր վրայ, մասուլ :

— Հապա՛, պարո՞ն, պատասխանեց դերկոմաք :

— Էհէ՛, պատանիներ, էհէ՛, ըստ իննամակալը խօսակցութեան խառնուելով, ինչպէս դիւրին կը խօսիք, ճշմարիտ վկայ, հապա իմ հրահանգս կը մոռնա՞ս, պարո՞ն կոմս . միթէ կը մոռնա՞ս որ քեզ ողջ առողջ իշխանին տանիլ ձգելու հրաման ունիմ : Երբ անգամ մը բանակը համնիք, գացէք՝ եթէ կը հաճիք՝ հրացանին բերանը : Բայց մինչեւ այն ատեն ահա կ'իմացնեմ ձեզի որ՝ իբրեւ բանակի զօրապետ՝ նահանջելու կը հըրաժայեմ և առաջնին գարգմանակն որ տեսնեմ կռնակս պիտի դարձնեմ :

Կիշ և մեառու աչքին ծայով ըիրարու երես նայեցան ժպանելով : Նոյն կողմերը բաւական մարդիկ կը շատ նային . և յաճախ գիւղացիներու փոքր գունդերու կը հանդիպէնի որոնք կը քաշուէին՝ իրենց առջևէն արջառ քշելով կամ ամէնէն թանկագին բաները իրենց թեւերուն մէջ կրելով :

Առանց զիպուածի մինչև Ապլէն հասան : Այսանեղ լուր առին և իմացան որ արդարե իշխանը Պէթրէն ելեր էր և Դանապէնի ու Վանթէի մէջ կը գտնուէր : Այս ատեն՝ Կրիմօր բռնելիք ճամբան ուղեցոյց թուզթը թողլով՝ արտուղի ճամբէ մը զարկին որով փոքրիկ գունդը կէս ժամու մէջ հասաւ վտակի մը եզրը որ կ'երթայ լիս կը թափի :

Նոյն կողմերը շատ չքնաղ էին, զմբուխտի պէս դալարաւէտ հովիսներով կտրուած : Ատեն ատեն փոք-

րիկ անտառներ կը գտնուէին որմէ իրենց հետեւած ճամբան կ'անցնէր : Քանի ամէն մէկ անտառի կը մօտենային՝ ինամակալը որոգայթէ վախնալով՝ կոմսին երկու սպասաւորները առջեւէն քալել կուտար, որով յառաջապէս զօրքը կը կազմէին : Խնամակալն ու երկու պատունիները զօրաբաժնոր կը ներկայացնէն, և Օլիվէն՝ լայնափող հրացանը ծունդին վրայ դրած և աչքը չորս կողմը դարձուցած՝ վերջակողմը կը հսկէր :

Թաւական առենէ ի վեր՝ խիտ անտառ մը հորիզոնին վրայ կ'երեար . երբ նոյն անտառէն հարիւր քայլ հեռու հասան՝ Պ. Արմէնժ իր սովորական զգուշութիւնները ըրաւ և կոմսին երկու սպասաւորները առջեւէն զրկեց :

Այս ինչ սպասաւորները ծառերո ն ներքեւ աներեցի եղեր էին, պատանիները ու ինամակալը ծիծաղելով և խօսակցելով գրեթէ հարիւր քայլի չափ հեռուէն անոնց կը հետեւէին : Օլիվէն նոյնչափ հեռաւուրութեամբ ետեւէն կուգար՝ երբ յանկարծ հնգ վեց հրացանի պայմանագիր էնչեցին : Խնամակալը պոռաց որ կանգ առնեն, պատանիները հնազանդեցան և իրենց ձիերը կեցուցին : Նոյն պահուն տեսան որ երկու սպասաւորները սրարշաւ կը դառնային :

Երկու պատանիները այս հրացանաձգութեան պատճառաւ դէպի իրենց սպասաւորները սրացան : Խնամակալը անոնց ետեւէն գնաց :

— Միթէ ձեր ճամբան արգիլեցի՞ն, հարցուցին երկու պատանիները աշխուժով :

— Ոչ, պատասխան տուին սպասաւորները, հաւանական է նաև որ մեզ չտեսան, հրացանի հարուածները մեզմէ հարիւր մղոն հեռու պայմանացան, գրեթէ անտառին ամէնէն խիտ կողմը, և վերադարձանք որ ձեզի խորհուրդ հարցնենք :

— Իմ կարծիքս աս է, ըստ Պ. Արմէնժ, և ի

հարկին իմ կամքս է նահանջել . այս անտառը թերեւ ծուղակ մը կը ծածկէ :

— Միթէ բան մը չտեսա՞ք, հարցուց կոմսը սպասաւորներուն :

— Կարծեցի տեսնել, ըստ անոնցմէ մին, դեղին հադուած ձիաւորներ որ գետակին մէջ կը սահէին :

— Խնդիրը այդ է, ըստ խնամակալը, սպանիացի վաշտի մը մէջ ինկած ենք : Ե'տ, պարոններ, ե'տ դառնանք :

Երկու պատանիները աչքի ծայրով իրարու խորհուրդ հաբցուցին, և նոյն պահուն հրացանի հարուած մը լսեցին որուն հետեւեցան երկու երեք աղաղակներ որ օգնութիւն կը կանչէին :

Երկու պատանիները վերջին ակնարկ մը ձգելով իրարու յայտնեցին որ ընկրկնելու տրամադրութիւն չունին բնաւ . և որովհետեւ խնամակալը արդէն իր ձիուն գլուխը դարձուցեր էր, երկուքնին ալ դէպի առաջ քացին, Ռասուլ պոռալով — Սրի՛, Օլիվէն, և Կիշ կոմսը պոռալով . Սրի՛, Խրպէն և Պլանչէ :

Եւ գեռ խնամակալը իր զարմանքէն սթափած չէր, երբ պատանիները անտառին մէջ աներեւոյթ եղեր էին :

Եւ մինչդեռ իրենց ձիերը կը մտրակէին, երկու պատանիները հրացանակները ձեռք տռեր էին :

Հինգ վայրկեանէն հասեր էին այն տեղը ուսկից ձայնը ելած կ'երեւար : Այս ատեն իրենց ձիերուն վազքը թուլցուցին զգուշութիւնով առաջ երթալով :

— Լոռութիւն, ըստ Կիշ, ձիաւորներ կը տեսնեմ :

— Այս՛, երեք հոգի ձիու վրայ, և երեք հոգի ալ որ վար իջան :

— Ի՞նչ կ'ընեն : Միթէ կը տեսնե՞ս :

— Այս՛, կ'երեւի ինծի որ վիրաւոր կամ մեռած մարդ մը կը պրպտեն :

— Վա՛տ մարդասպանութիւն մըն է, ըստ Կիշ :

— Եւ սակայն զինուարներ են տառնք, աւելցուց  
Պրոֆետոն:

— Այս՝ բայց կողմանակիցնե՛ր, այսինքն աւագակ-  
ներ են:

— Յարձակի՛նք, ըստ Ռատուլ:

— Յարձակի՛նք, ըստ Կիշ:

— Պարսննե՛ր, պոռաց խեղճ խնամակալը, պա-  
րսննե՛ր, յան՛ւն Աստուծոյ . . .

Բայց պատանիները մտիկ չեն ըներ: Իրարմէ անց-  
նելու փափաքով մեկներ էին և խնամակալին աղաղակ-  
ները ուրիշ արդիւնք չունեցան բայց եթէ սպանիացւոց  
նշմարելի ըլլով:

Սնմիջապէս ձիւառը աւագակները պատանիները  
դիմաւորելու սրացան մինչդեռ միւս երեքը երկու ու-  
ղեւորներու կօգուտակելու գործը կ'աւարտէին, վասնզի  
մօտենալով երկու պատանիները փոխանակ մէ՛լ զիա-  
թաւաւ մորմնի, երկու հատ տեսան:

Տասը քայլ հեռուէն Կիշ ամէնէն առաջ պարպեց  
հրացանը և իր նշան առած մարդուն չդպաւ. Ռատուլ  
առաջն առնող սպանիացին քաշեց ըստ կարգի, և Ռատուլ  
ձախ թեւին զգաց խարազանի հարուածի նման ցաւ մը:  
Զարս քայլ հեռուէն հրացանը արձակեց և սպանիացին  
կուրծքէն զարնուելով՝ թեւերը տարածեց և ձիւն գա-  
ւոկին վրայ կոնակի վրայ ինկաւ, ձին ալ գլուխը  
դարձնելով տարաւ վիրաւորը:

Նսին պահան Ռատուլ՝ իրը ամպի մը մէջէն իր վրայ  
ուղղուած հրացանի մը փազը նշմարեց: Աթօսի պատ-  
ուէրը իր մրագը եկաւ. փայլակի արագութեամբ շար-  
ժելով՝ իր ձին ոստոսել տուաւ, գնդակը Ռատուլ: Զին  
կողմանակի ոստում մը ըրաւ, չորս ոտքն ալ կթուացան  
և վար ինկաւ. Ռատուլի ոտքը իր տակն առնելով:

Այն տաեն սպանիացին վազեց, հրացանին փողէն  
բռնեց որպէսզի Ռատուլի գլուխը ջախջախէ անոր բու-  
նովը:

Դժբաղդաբար Ռատուլ՝ իր գտնուած զիրքին մէջ  
չէր կարող սուրը պատեանէն քաշել, և ոչ թամբի խոր-  
շէն հրացանակները հանել. տեսաւ որ հրացանի բունը  
իր գլխուն վրայ կը չրչէր և կամայ պիտի գոցէր աչ-  
քերը ընդմիշտ, երբ Կիշ սատում մը ընելով սպանիա-  
ցին վրայ վազեց և հրացանը անոր կոկորդին կոթըն-  
ցուց:

— Անձնատուր եղիր, ըստ անոր, թէ ոչ քեզ կը  
սպաննեմ:

Զինուորին ձեռքէն հրացանն ինկաւ, և իսկոյն  
անձնատուր եղաւ:

Կիշ իր սպասաւորներէն մին կանչեց, գերին անոր  
ձեռքը յանձնեց ւատուիրելով որ պահպանէ և եթէ խոյս  
տալու շարժում մը ընէ անմիջւագէս սպաննէ, յետոյ  
ձիէն վար ցատկեց և Ռատուլին մօտեցաւ:

— Հաւասար վկայ, պարոն, ըստ Ռատուլ ծիծաղե-  
լով, թէեւ իր գունատութիւնն առաջն կռուի մը ան-  
խուափելի այլայլաթիւնը կը մատնէր, շատ շուտ կը  
հատուցանես քու պարագաւ և չուզեցիր ինծի երկար ու-  
տեն պարտական մնալ: Եթէ գուն չըլլայիր, յարեց կոմ-  
սին խօսքը կրկնելով, մեռած է և երիցս մեռած:

— Խմ թշնամիս խոյս տալովը, ըստ Կիշ, գիւրու-  
թիւն տուաւ ինձ քու օգնութեանդ գոլու, բայց միթէ  
ծա՞նը վիրաւորուած ես, կը տեսնեմ որ արիւնաթաթաւ  
վրճակի մէջ կը գտնուիս:

— Կարծեմ, ըստ Ռատուլ, խայթուածքի նման բան  
մը ունիմ թեւիս վրայ: Ուստի օգնէ ինձ սա ձիւս  
տակէն ազատելու, և յուսամ որ բնաւ արգելք մը  
չպիտի պատահի մեր ճամբան շարունակելու:

Պ. Սրմէնժ և Օլլվէն արգէն վար իջնելով ձին կը  
վերցնէին, որ օրհասական տագնապով կը ասրութերէր:  
Ռատուլ իր ոտքը սպասաւանէն ազատելու յաջողեցաւ և  
իր սուռնքը ձիւս տակէն, և մէկ վայրկեանի մէջ սուքի  
վրայ կեցաւ:

— Կոտրած բան մը չկայ, ըստւ կիշ։  
— Իրաւ որ չկայ, փառք Աստուծոյ, պատասխանեց Ռառուլ։

— Բայց ի՞նչ եղան այն թշուտոններուն սպաննան խեղճ մարդիկը։

— Շատ ուշ հասանք, զանոնք սպաննեցին կարծեմ, և խոյս տուին իրենց կողոպտար տանելով, իմ երկու սպասաւորներս դիսկներուն քով են։

— Երթանք տեսնելու եթէ բոլորովին մեռած չեն և եթէ հնարին չէ անոնց օգնութեան հասնիլ, ըստ Ռառուլ։ Ըլիվէն, երկու ձի ժառանգեցինք, բայց ես իմս կոփանցուցի, այս երկուքն լաւագործն առ և քուկդինծի տուր։

Եւ սպաննուտօններուն ինկած վայրին մօտեցան։

—\*

Երկու մարդիկ գետին ինկեր էին. մին անշարժ, երեսը հողին գարձած և երեք գնդակով վիրաւոր իր արեան մէջ կը լողար, այս մարդը մեռած էր։

Բ.

### Կ Ր Ո Ն Ա Կ Ո Ւ Ը

Երկու մարդիկ գետին ինկեր էին. մին անշարժ, երեսը հողին գարձած և երեք գնդակով վիրաւոր իր արեան մէջ կը լողար, այս մարդը մեռած էր։

Միւսը երկու սպասաւորներու ձեռքով ծառի մը տուած էր իր կոնակը, աչքերը գէպ ի երկինք դ ձեռքերը իրարու կցած, ջերմագին կ'աղօթէր. . . : Դսդակ մը ընդուներ էր որ զիստին վերի կողմը խորտակեր էր։

Պատանիները նախ մեռածին քոյթ գացին և զարմանքով իրարու երես նայեցան։

— Քահանայ մըն է, ըստւ Պրաֆլօն, կուլուկ ունի։ Ո՞հ, անիծեալ մարդիկ, որ Աստուծոյ պաշտօնեաններուն վրայ ձեռք կը վերցնէք։

— Հոս եկո՛ւր, պարոն, ըստւ իւրպէն, հին զինուոր մը որ կարտինալ-Դուքսին հետ ամէն պատերազմի գացեր էր—եկո՛ւր. . . : Միւսին համար այլ ևս դար-

ման չկայ, մինչդեռ այս միւսը թերես հնար ըլլայ աշզատելու:

Վիրաւորը տումագին ժպտեցաւ:

— Ազատել զիս, ո՛չ, ըստու, այլ օդնել ինձ տպելու, այս' :

— Միթէ քահանայ ես, հարցուց Ռատուլ:

— Ո՛չ, պարոն:

— Վասնզի քու դժբախտ ընկերդ եկեղեցիի մարդերեւցաւ ինձ, վրայ բերաւ Ռատուլ:

— Պէթիւնի երէցն է, պարոն. ապահով տեղ մը կը տանէր իր եկեղեցին նուիրական անօթները և ուխտին գանձը. վասնզի իշխանը երէկ մեր քաղըն հեռացաւ, և թերես Սպանիացին վազը կը հասնի հոն. արդ, որովհետեւ գիտէին թէ թշնամի հրասակներ առ դին անդին կ'ասպատակէին, և աեղափախութիւնը վը տանդաւոր էր, ոչ ոք համարձակեցաւ անոր ուղեկից գտնելու, ուստի ես յանձն առի:

— Եւ միթէ այն թշուառակա՞նները ձեր վրայ յարձակեցան, այն թշուառականնե՞րը քահանայի մը վրայ կրակ ըրին:

— Պա՛րտներ, ըստու վիրաւորը իր չորս կումը նայելով, շատ կը տառապիմ. և սակայն կը փափաքէի որ զիս տուն մը փախագրէիք:

— Որպէսզի այնտեղ քեզ ինտամեն, ըստու կիշ:

— Ո՛չ, որպէսզի հօն կարենամ խոստովանիլ:

— Բայց կարելի է, ըստու Ռատուլ, կարծածիդ չափ վտանգաւոր կերպով վիրաւորուած չես:

— Պարոն, ըստու վիրաւորը, հաւատացէք ինձ, պէտք չէ ժամանակ անցնել. զնդակը զիստիս կապը խորտակեց և մինչեւ աղիքս թափանցեց:

— Միթէ բժի՞շկ ես, հարցուց կիշ:

— Ո՛չ, ըստու օրհասականը, բայց քիչ մը վէրքէ կը հասկամ և իմս մահաքեր է: Ուրեմն զիս տեղ մը

փոխաղրեցէք, որ քահանայ մը գտնելու կարողանամ, կամ քահանայ մը այստեղ բերելու ծանրութիւնն առէք, և Աստուած այդ բարեպաշտիկ գործը պիտի վարձատրէ, պէտք է իմ հոգս ազատել. վասնզի մարմինս կորած է արդէն:

— Բարի գործ մը ընելու ատեն մեռնիս, անկարելի՛ բան է, և Աստուած քեզի պիտի օգնէ:

— Պարոննե՛ր, յանուն երկնից, ըստու վիրաւորը ուաք ելնելու համար իր բոլոր ոյժը ժողվելով, անօգուտ խօսքերով ժամանակ չանցնենք. կամ օգնեցէք ինձ մօտաւոր գիւղը երթալու, կամ երդում ըրէք ձեր պատիւին վրայ որ ինծի ձեր հանդիպած առաջին կրօնաւորը, առաջին երէցը, առաջին քահանան պիտի զրէք: Բայց, յարեց յուսահատ ձայնով, կարելի է ոչ ոք պիտի համարձակի գալու. վասնզի գիտեն թէ Սպանիացիները երկիրը կ'ասպատակեն, և առանց քաւութիւն առնելու պիտի մեռնիմ: Աստուած իմ, Աստուած իմ, յարեց վիրաւորը սարսափահար շեշտով մը որ պատանիներուն սարստու մը տուաւ, չպիտի թողուք որ այսպէս մեռնիմ, այնպէս չէ, չափազանց սոսկալի բան մը պիտի ըլլար:

— Պարոն, հանդարատէ, ըստու կիշ, կ'երդնում որ խնդրած միիթարութիւնդ պիտի ընդունիս: Մինակ ըսէ մեզ թէ ուր կրնանք տուն մը գտնել օգնութիւն խնդրելու համար, և զիւղ մը ուր քահանայ մը փրնատելու հնարքը գտնենք:

— Ծնորհակալ եմ, և Աստուած ձեզ վարձատրէ: Այս ճամբան շարունակելով՝ ասկից կէս մզնն հեռու պանդով մը կայ, և անկից ալ գրեթէ մղոն մը հեռու կրընէլի գեղը պիտի գտնէք. գացէք երէցը փնտուելու, եթէ երեցն իր տունը չէ Օգոստեաններու վանքը մաէք՝ որ ուանին վերջին տունն է աջ կողմը, և ինծի վանական մը բերէք, հոգ չէ թէ կրօնաւոր ըլլայ և կամ ե-

թէց, բաւական է որ մեր սուրբ եկեղեցին անոր արտօնության տուած ըլլայ մեղաւորի մը արձակում տալու:

— Պարոն ա'Արքէնժ, ըսաւ կիշ, այս թշուած մարդուն քովը կեցիր, նայէ որ կարելի եղածին չափ մեղմիկ փոխադրուի: Ծառերու սատերով պատգարակ մը ըրէ, մեր բոլոր վերարկուներն անոր մէջ դիր. մեր սպասաւորներէն երկուքը թուղ զանի կրեն, մինչդեռ երրորդը պատրաստ պիտի գտնուի յոգնողին տեղը ըըռնելու: Իսկ ես գերկումսին հետ պիտի երթամ քահանայ մը գտնելու:

— Գացէք պարոն կոմս, ըսաւ ինամակալը, բայց յանուն Աստուծոյ, վասնգէ զգուշացէք:

— Անհոգ եղիր: Ասկէ զատ՝ այսօրուան համար աղատած ենք. գիտես առածն որ կ'ըսէ. Ամեն օր Տերեր կարա ջուտեր:

— Սրբա ա՛ռ, պարոն, ըսաւ Ռատուլ վիրաւորին, երթանք պիտի փափաքդ կատարելու:

— Սատուած օրհնէ ձեզ, պարոններ, պատասխանեց հոգեւար: Երախտագիտութեան ձայնով մը որ կարելի չէր նկարագրել:

Եւ երկու պատանիները նշանակուած ճամբէն մեկնեցան սրարշաւ, մինչդեռ կիշ դուքսին խնամակալը պատգարակին շնութեան կը հոկէր:

Տաս վայրկեան քալելէն ետեւ՝ երկու պատանիները պանդոկը տեսան:

Ռատուլ՝ առանց ձիէն վար իջնելու՝ պանդոկապետը կանչեց, իմացուց որ իրեն պիտի բերեն վիրաւորը և աղաչեց որ անոր դարման տանելու համար պէտք եղածը պատրաստէ, այսինքն անկողին մը, կապեր, պրօն առկէ զատ՝ ինդրեց նաև որ եթէ շրջակայքը բժիշկ մը, վիրաբոյդ մը կամ վիրահատ մը կը ճանչնայ իսկոյն մորդ զրկէ կանչել տայ, ինքը պատգամաբերին վարձքը տալու յանձն առնելով:

Պանդոկապետը՝ որ պերծօրէն հագուած երկու ազնուականներ տեսաւ, խոստացաւ կատարել անօնց խնդիրը, և մեր երկու ձիաւորները հիւրընկալութեան պատրաստութիւններու սկսիլը տեսնելէն ետեւ՝ վերըսամին մեկնեցան և արտորանքով դէպի կրընէլ քշեցին:

Մղնէ մը աւելի քալեր էին և արդէն գիւղին առաջին տունները կը նշմարէին, որոնց տանիքը կարմիր կղմինրաէ ծածկուած՝ շրջակայ կանաչ ծառերէ բացորոշ կ'երեւէին, երբ տեսան՝ ջորիի մը վրայ հեծած և զիրենք դիմաւորող խեղճ կրօնաւոր մը որուն լայն խոյրն և մախրագոյն ասուի պարեգօռը տեսնելով կարծեցին թէ Օգոստինեան վանական մըն է: Այս անգամ կ'երեւէր թէ դիպուածն իրենց փնտուածը կը զրկէր:

Կրօնաւորին մօտեցան:

Քուն երկուքէն քսան երեք տարեկան մարդ մըն էր, բայց ըստ երեւոյթին կրօնական խստամբերութիւնը զինքը ծերացուցեր էր: Գունատ էր, չէ թէ անփայլ գունատութեամբ մը որ բգեղեցկութիւն մըն է, այլ մաղձարին դեղնութեամբ: Իր կարծ մազերը՝ որ հազիւթէ գլխարկին՝ իր ճակարը բոլորող շրջանակէն դուրս կ'ելնէին բաց խարտեաշ էին, և իր աչքերը բաց կապոյտ՝ նայուածքէ զուրկ կ'երեւէին:

— Պարոն, ըսաւ Ռատուլ իր սովորական քաղաքավարութեամբը, եկեղեցակա՞ն ես:

— Ինչո՞ւ համար կը հարցնես ինծի այդ բանը, ըսաւ օտարականը զրեթէ անմարդավար սառնութեամբ մը:

— Գիտնալու համար, ըսաւ կիշ կոմսը գոռողութեամբ:

Օտարականն իր ջորին զարկաւ խթանով ու ճամբան շարունակեց:

Կիշ ոստումով մը անոր առջեւ եկաւ կեցաւ և ճամբան գոյեց :

— Պատասխան տո՛ւր, պարոն, ըսաւ անոր, քեզի քաղաքավար կերպով հարցում մը ըրին, և ամէն հարցում պատասխան մը կը պահանջէ :

— Կարծեմ թէ ազատ եմ յայտնելու կամ չյայտնելու թէ ո՞վ եմ իմ առջեւս ենող որ և է երկու մարդերու որոնց խելքին փշեց ինձի հարցուս մը ուղղել :

Կիշ կոմար մեծ գժուարութեամբ զսպեց կրօնաւորին ոսկորները խորակելու համար ունեցած զայրագին իդձը :

— Նախ, ըսաւ ինքն իր վրայ ճիգ մը ընկելով, անհան մարդիկ չենք. իմ բարեկամս որ ահաւասիկ իմ հետ է, Պրաֆլօն դերկոման է ու ևս կիշ կոմսն եմ: Վերջապէս մեր խելքին փշելուն համար չէ որ այս հարցումը կ'ուղղենք քեզի, վասնդի մարդ մը կայ վարը, վիրաւոր և օրհասական, որ եկեղեցւոյ օգնութիւնը կը հայցէ: Եթէ քահանայ ես, յանուն մարդասիրութեան կը կոչեմ քեզ ինձի հետեւիլ որ այն մարդուն օգնես, եթէ քահանայ չես, ինդիբը կը փախուի: Յանուն մարդավարութեան, որմէ բոլորովին զուրկ կ'երեւիս, ահա կը յայտնեմ քեզի որ քու անգիտութիւնդ պիտի պատշեմ:

Կրօնաւորին գեղնութիւնը կապայտի դարձաւ և այնպէս տարօրէն կերպով մը ժպանցաւ որ Ռատու, իր աչքերէն չէր հեռացնէր զայն, զգաց որ այս ժպիտը իր սիրաը կը ճնշէ նախսափի մը պէս:

— Սպանիաց կամ Ֆլաման լրտես մը պիտի ըլլայ աս, ըսաւ, իր ձեռքը հրացանակներուն բունին վրայ դնելով:

Սպառնալից և փայլակի մը նման ակնարկ մը Ռատուի պատասխանեց:

— Լու ուրեմն, պարոն, ըսաւ կիշ, պատասխանեմ պիտի:

— Քահանայ եմ, պարոններ, ըսաւ երիտասարդը: Եւ իր դէմքը սովորական սառնութիւնը առաւ:

— Ուրեմն, հայր իմ, ըսաւ Ռատու իր հրացանակները թամբին խորշ գնելով և ըր խօսքին այնպիսի յարգական շեշտ մը տալով որ սրտին յարակից էր, ուրեմն եթէ քահանայ ես, առիթ մը պիտի գտնես, ինչպէս ըսաւ քեզի բարեկամս, պաշտօնդ կատարելու, վիրաւոր մը մեր առջւ պիտի ելնէ և մօտակայ պանդոկը պիտի օթեանի. Աստուծոյ պաշտօնէի մը օգնութիւնը կը հայցէ, մեր սպասաւորները անոր կ'ընկերանան:

— Ահա հոն կ'երժամ, ըսաւ կրօնաւորը:

Եւ իր ջորիին զարկաւ խթանով:

— Եթէ չերթաս, պարոն, ըսաւ կիշ, հաւատա՛ որ ջորիիդ հտեւէն հասնելու կարող ձիեր ունինք, ուր որ գանուխս քեզ բռնել տալու ազգեցութիւն ունինք, և այն ատեն՝ ահա կ'երժնում, որ դատդ իսկոյն պիտի տեսնուի, տմէն տեղ ծառ մը և չուան մը կը գտնուի:

Կրօնաւորին աչքը նորէն շողաց. իր խօսքը կրկնեց.

— Կ'երթամ, և մեկնեցաւ:

— Անոր ետեւէն երթանք, ըսաւ կիշ. աւելի ապահով միջոցը այս է:

— Ես ալ նոյնը պիտի առաջարկէի քեզի, ըսաւ Պրամլօն:

Եւ երկու պատանիները ճամբայ ելան՝ իրենց քայլը կրօնաւորին ընթացքին վրայ կանոնաւորելով, և անոր ետեւէն հրացանակի հեռաւորութեամբ երթալով:

Հինգ վայրկեանէն կրօնաւորը գլուխը դարձուց հասկնալու համար թէ ետեւէն կուգա՞ն թէ ոչ:

— Կը նայի՞ս, ըսաւ Ռատու, որ աղէկ ըրինք:

— Ի՞նչ սոսկալի դէմք ունի այս կրօնաւորը, ըսաւ կիշ կոմար:

— Սոսկալի, պատասխանեց Ռառուլ, մանաւանդ  
ազդու. իր գեղջն մազերը, աղօտ աչքերը, իր շըր-  
թունքը որ կ'անհետին բառ մը արտասանելուն պէս...:

— Այո՛, այո՛, ըստ Կիշ, որ այս պարագաները  
իր աչքին այնքան չէին զարկած որչափ Ռառուլին,  
վասնղի Ռառուլ կը զննէր մինչդեռ Կիշ կը խօսէր, այո՛,  
այլանդակ դէմք մը ունի. բայց այս վանականները  
ո՞րչափ նուաստացնող կրթութիւններ ունին. ծոմապա-  
հովթիւնը գանոնք կը գունատէ, խարագանի հարուած-  
ները զանոնք կեղծաւոր կ'ընեն, և կեանքի բարիքը  
այնքան կ'ողբան՝ զոր կորուած են և մենք կը վայե-  
լենք, որ իրենց աչքերը կը մարին:

— Վերջապէս, ըստ Ռառուլ, այն խեղճ մարդը իր  
քանանան պիտի ունենայ. բայց, Ասսուա՛ծ վկայ,  
կարծես թէ ապաշխարողը լաւագոյն խիղճ ունի քան  
խոստովանահայրը: Իսկ ես կը խոստովանիմ, վարժուած  
եմ տարբեր տեսքով քանանաններ տեսնելու:

— Ա՛հ, ըստ Կիշ, չես տեսներ որ այս թափառական  
կրօնաւորներէ մին է որ մեծ ձամբաններու վրայ մուրա-  
լու կ'ելնեն մինչեւ այն օրը որ երկնուստ վիճուկ մը կը  
տրուի իրենց. մեծաւ մասամբ օտարականներ են, ինչ-  
պէս, սկսվածիացիներ, իրանտացիներ տանիմարդացի-  
ներ, : Ասկէ առաջ ասոնց նման մարդի՛կ ինձ ցոյց  
տուած են:

— Ասո՞նց պէս տգել:

— Ո՛չ, բայց բատ բաւականին նողկալի:

— Ի՞նչ դժբաղլութիւն է այն խեղճ վիրաւորին  
համար այսպիսի կնդղակրի մը ձեռքը մեռնիլը:

— Բա՛, ըստ Կիշ, մեղքերուն արձակումը չէ թէ  
տուողէն այլ Աստուծմէ կուգայ: Բայց կուզե՞ո որ բան  
մը ըսկմ. լա՛ւ, աւելի կը միրեմ անապաշաւ մեռնիլ  
քան թէ այսպիսի խոստովանահօր մը հետ գործ ունե-  
նալ: Դուն ալ ինծի համամիտ ես, այնպէս չէ, դեր-

կոմս, և կը տեսնէի քեզ հրացանակիդ բունը շոյելդ,  
իրեւ թէ դիտաւորութիւն մը ունէիր անոր գլուխը  
ջախջախմալու:

— Այո՛, կոմս, տարօրէն բան մըն է այս, և քեզ  
զարմանք պիտի պատճառէ, ստկայն ստոյգ է որ այս  
մարդը տեսնելուս անուանմանելի սոսկում մը զգացի:  
Միթէ երբեմն ճամբռուդ վրայ օձի մը հանդիպած ես:

— Երբէ՛ք, ըստ տը Կիշ:

— Լա՛ւ, այս բանը ինծի պատահած է մեր Պէտ-  
զուայի անտառաներուն մէջ, և կը յիշեմ որ երբ առաջին  
անգամ տեսայ օձ մը որ ինձ նայեցաւ անլոյս աչքերովը  
և ինքն իր վրայ ծալլուած՝ գլուխը ցնցելով և լեզուն  
շարժելով, ես մնացի անշարժ, գունատ և իրեւ թով-  
եալ մինչեւ որ Լա Ֆէր կոմսը...

— Հա՞յր, հարցուց Կիշ:

— Ո՛չ, գաստիարակս, պատասխանեց Ռառուլ կար-  
մըելով:

— Շո՛տ լաւ:

— Մինչեւ որ, աւելցուց Ռառուլ, Լա Ֆէր կոմսը  
ինծի ըստաւ. Օ՛ն, Պրաֆլօն, սուրդ պատեանէլ հանէ՛:  
Այն տաեն միայն սոլունին վրայ վազեցի և երկու  
կտոր ըրի, մինչդեռ պոչին վրայ կանգնելով կը սուլէր  
և իմ վրայ կը վազէր: Լա՛ւ, կ'երդուում որ ճիշտ նոյն  
զգացումն անեցայ այս մարդուն տեսքէն, երս ինծի  
հարցուց. «Խնչո՞ւ համար այդ հարցումը կ'ընես ինձ»,  
և իմ երեսս նայեցաւ:

— Ուեմն կը մեղադրե՞ս ինքզինքդ այն օձին պէս  
զայն երկու կտոր չընելուդ:

— Ճշմարիտ վկայ, այո՛, գրեթէ ըսածդ է, ըստ  
Ռառուլ:

Նոյն պահուն, փոքրիկ պանդոկը հեռուէն տեսան,  
նոյնպէս ո'Արմէնժի առաջնորդութեամբ միւս կողմէն  
վիրաւորը բերող սպասաւորները, որ ընդառաջ կուգա-

յին։ Եր'ու մարդիկ հոգեվարքը կը կրէին, երրորդը  
բռնած էր ձիերը։

Պատանիները իրենց ձիերուն մորակը տուին։

— Ահաւասիկ վիրաւորը, ըստ տը Կիշ Օգոստին-  
եան կրօնաւորին քովէն անցնելով, քիչ մը շատակելու  
շնորհ ընէիր, տէր հայր։

Իս' Ռատու վանականէն հեռացու բոլոր ճամբուն  
լայնութեամբը, և զգուանքով գլուխը անդին դարձնե-  
լով անցաւ։

Սին ատեն պատանիներն սկսան խոստովանահօր  
առջեւէն երթալ, փոխանակ անոր հետեւելու։ Վիրա-  
ւորը դիմուորեցին և անոր այս աւետիսը տուին։ Խեղձ  
մարզը ելաւ նշանակուած կողմը նայելու, տեսաւ կրօ-  
նաւորը որ ջորիին վրայ շատակելով կը յառաջանար և  
իր պատգարակին վրայ ինկաւ ուրախութեան նշոյլով  
մը դէմքը լուսաւորուած։

— Հիմակ, ըսին պատանիները, քեզի համար ինչ  
որ մեր ձեռքէն կուգար ըրինք, և որ ովհետեւ իշխանին  
բանակը շուտով երթալու հարկ կայ մեզ, մեր ճամբան  
պիտի շարունակենք, մեզի կը ներես, այնպէս չէ, պա-  
րօն։ Բայց կ'ըսեն թէ ճակատամարտ պիտի տան և  
չենք ուզեր որ հետեւեալ օրը հասնինք։

— Գացէք, նորատի ազնուականներս, ըստ վի-  
րաւորը, ձեր բարեպաշտութեան համար երկուքնիդ ալ  
օրհնիալ ըլլաք։ Արդարեւ, ինչպէս ո՞ւ ըսիք, ինծի հա-  
մար ձեր ձեռքէն եկածը ըրիք, ես կրնամ մրշտ ըսել  
ձեզ. Աստուած պահպանէ ձեզ և ձեզի սիրելի եղող-  
ները։

— Պարո՞ն, ըսաւ Կիշ իր դաստիարակին, մենք  
առջեւէն պիտի երթանք, Գանպլէնի ճամբուն վրայ մե-  
զի կրնաք գալ մրանալ։

Պանդոկապետը իր դրան առջեւն էր և ամէն բան  
պատրաստ էր, անկողին, կապոց, պրօն, և ճիապան

մը Լինս գացեր էր բժիշկ մը բերելու, Լինս մօտագոյն  
քաղաքը ըլլալուն։

— Լա՛ւ, ըսաւ պանդոկապետը ձեր ուզածին պէս  
պիտի կարգադրեմ ամէն բան. բայց միթէ պահ մը  
դադար չե՞ս առներ, պարօն, որպէսզի վէրքդ դարմա-  
նես։

— Ո՞չ, իմ վէրքս բան մը չէ, ըստ դերկոմար, և  
ժամանակ ունիմ յաջորդ օթևանին դարմանել զայն.  
մինակ շնորհ ըրէ՝ երբ ասկից ձիաւորի մը անցնիլը  
տեսնես, և եթէ այն ձիաւորը աշխէտ ձիու մը վրայ  
հեծած և սպասաւորի մը հետ գացող ձիաւորի մը վրայ  
տեղեկութիւններ խնդրէ, ըսէ անոր որ իրօք զիս տե-  
սար, բայց ճամբաս շարունակեցի, մտակըրելով Մազէն-  
կարպ ճաշ մը ընել և Գանպլէն քաղաքը պառկիւ։  
Սին ձիաւորը իմ սպասաւորս է։

— Միթէ աւելի լաւ չըլլար, և մանաւանդ աւելի  
ապահով որ անոր անունը հարցնեմ և քուկի անոր  
յայտնեմ, պատասխանեց պանդոկապետը։

— Զափազանց զգուշութեան վեստ մը չկայ, ըստ  
Ռատու, ես Պրոմժօն դերկոմս կը կոչուիմ, և անիկա  
կրիմօ։

Նոյն պահուն վիրաւորը կուգար մէկ կողմէ և կրօ-  
նաւորը միւս կողմէ. երկու պատանիները ետ քաշուե-  
ցան որպէսզի պատգարակին անցնելու տեղ տան. իսկ  
վանականը իր ջորիէն վար կ'իջնէր և կը հրամայէր որ  
զայն ախոռը տանին առանց թամբը հանելու։

— Տէր հայր, ըսաւ Կիշ, լաւ խոստովանցուր այս  
բարի մարդը, և քու ջորիիդ ծախքին վրայ անհոգ ե-  
զիր. ամէն ինչ վճարուած է արդէն։

— Շնորհակալ եմ, պարօն, ըստ կրօնաւորը այն-  
պիտի ժպիտով մը որ արդէն Պրաֆլօնի սորուռ  
տուեր էր։

— Եկո՛ւր, կոմս, ըստ Ռատու, որ կ'երևէր թէ

բնագդումով մը չէր կարող հանդուրժել վանականին ներկայութեան, եկուր, այստեղ մնալով անհամգստութիւն մը կ'զգամ:

— Վերստին շնորհակալ եմ ձեզ, իմ գեղեցիկ ազնուականներա, ըստ վիրաւորը, և զիս մի՛ մոռնաք ձեր աղօթքներուն մէջ:

— Հանդարտ եղիք, ըստ կիշ խթելով երիվարը որ Պրաժլօնի միանայ, որ արդէն քան քայլ հեռու գացած էր:

Նոյն պահուն երկու սպասաւորներուն կրած պատգարակը տուն կը մտնէր: Պանդոկապետը ու կինը որ վաղեր եկեր էին՝ սանդուխին աստիճաններուն վրայ ոտքի վրայ կ'ցեր էին: Կ'երեւէր թէ դժբախտ վիրաւորը սոսկալի ցաւերով կը տառապէր, և սակայն մեծ հոգ ունէր գիտնալու թէ արդեօք կրօնաւորը իր ետևէն կուգա՞ր թէ ոչ:

Այս գունատ և արիւնաթաթաւ մարդը տեսնելուն՝ պանդոկապետուհին իր էրկան թեւը բռնեց ուժգին:

— Լա՛ւ, ի՞նչ կայ, հարցուց էրիկը, արդեօք յան կարծ մարելի՞քդ եկաւ:

— Ո՛չ, բայց նայէ անգամ մը, ըստ պանդոկապետուհին իր էրկան ցոյց տալով վիրաւորը:

— Իրաւ որ, պատասխանեց էրիկը, շատ հիանդ կ'երեայ կոր:

— Այդ ըսել չեմ ուզեր, շարունակեց կինը բոլոր դոլահար, կը հարցնեմ միայն թէ արդեօք զանիկա կը ճանչնա՞ս:

— Այս մարդը, կ'ցեր նայիմ . . . :

— Ա՛հ, կը նայիմ որ կը ճանչնաս, ըստ կինը, վասնգի դուն ալ ըստ կարգի կը գունատիս:

— Ճշմարի՛տը, գոչեց պանդոկապետը, վայ մեր տունին, Պէթիւնի հին դահիճն է:

— Պէթիւնի հին դահիճը, մրմռաց նորահասակ

կրօնաւորը պահ մը կանգ առնելով և իր դմքին վրայ ցոյց տալով իր ապաշաւողին ներշնչած դժկամակութեան զգացումը:

Պ. ա՛Արմէնժ՝ որ դրան մօտ կեցեր էր, անոր վարանումը զիտեց:

— Տէ՛ր հայր, ըստ, այս դժբախտ մարդը դահիճը ըլլալովը ըսել չէ թէ մարդ չէ: Ուրեմն տո՛ւր անոր քեզնէ ինդրած կրօնական յետին միսիթարութիւնը, և ասով աւելի արժանաւոր գործ մը ըրած պիտի ըլլաս:

Կրօնաւորը պատասխան մը չտուաւ, բայց լուսութեամբ իր ճամբան շարունակեց դէպի նոյն սենեակն ուր երկու սպասաւորներն արդէն հոգեվարքը անկողնին վրայ դրեր էին:

Երբ երկու սպասաւորները տեսան որ Աստուծոյ պաշտօնեան վիրաւորին անկողնին կը մօտենայ, դուրս ելան դուռը գոցելով կրօնաւորին և հոգեվարքին վրայ:

Տ'Արմէնժ և Օլիվէն անոնց կը սպասէին, կրկն ձի հեծան, և չորսը միասին շուտարսդփոյթ մեկնեցան, զարնելով այն ճամբէն, որուն ծայրը Ռատու և իր ընկերը աներեւոյթ եղեր էին:

Նոյն միջոցին՝ որ դաստիարակը և իր ուղեկիցները ըստ կարգի անհետ կ'ըլլային, նոր ուղեւոր մը պանդոկին դրան առջեւ կանգ կ'առնէր:

— Ի՞նչ կ'ուզես, պարճ, ըստ պանդոկապետը, դեռ եւս գունատ և դողահար դահիճը ճանչնալուն վրայ:

Ուղեւորը ջուր խմող մարդու մը նշանը ըրաւ, և վար իջնելով՝ ձին ցուցուց և մարդու մը նշանը ըրաւ:

— Ա՛հ, սատանայ, ըստ պանդոկապետը, կ'երեւայ թէ այս մարդը համբ է:

— Եւ ո՞ւր կ'ուզես խմել, հարցուց նա:

— Այս տեղ, ըստ ուղեւորը սեղան մը ցոյց տալով:

— Սխալեր եմ, ըստ պանդոկապետը, բոլորովին համր չէ:

Եւ ապա խոնարհութիւն մը ըրաւ, գնաց շիշ մը գինի և պաքսիմատ բերաւ ու իր լուսկաց կոչնականին առջեւը դրաւ:

— Միթէ ուրիշ բան կ'ուզե՞ս, հարցուց նա:

— Այս', ըստ ուղեւորը:

— Ի՞նչ կը փափաքիս, պարո՞ւ:

— Կ'ուզեմ իմանալ թէ արդեօք տամնեհինդ տառու ազատորդի մը տեսա՞ր, որ աշխէտ ձիու մը վրայ հեծած է և իր հետը ունի սպասաւոր մը:

— Պրաժլօն դերկօմաք, ըստ պանդոկապետը:

— Ճի՛շա այն:

— Ուրեմն, քու անունդ ալ կրիմօ՞ է:

Ուզեւորը նշան ըրաւ հաստատական:

— Լո՛ւ ուրեմն, ըստ պանդոկապետը, քու նուրատի տէրդ քառորդ մը առաջ այս տեղ էր. Մազէն կարս պիտի ճաշէ և Գանդինի մէջ պիտի պառկի:

— Ո՞րքան կը տեսէ ասկից Մազէնկարպ:

— Երկուքուկէս մզո՞ւ:

— Շնորհակալ եմ:

Կրիմօ՝ մութը չկոխած. իր նորատի տէրը տեսնելու ապահովութեամբ հանդարտ կերպարանք մը առաւ, ճակատը սրբեց և բաժակ մը գինի լեցնելով լուռ կերպավ խուց:

Իր բաժակը սեղանին վրայ հազիւ դրեր էր և երկրորդ մնագամ մըն ալ լեցնելու կը պատրաստուէր, երբ սոսկալի աղաղակ մը կրօնաւորին և հոգեվարին գըտնուած սենեկէն լսուեցաւ:

Կրիմօ ոսքի կանգնեցաւ:

— Ի՞նչ է այս, ըստ, այս աղաղակը ուրիշ կելնէ:

— Վիրաւորին սենեկէն, ըստ պանդոկապետը:

— Ի՞նչ վիրաւոր հարցուց կրիմօ:

— Պէթիւնի հին դահիճը՝ որ դեռ ևս նոր զարնուեցաւ սպանիացի աւազակներէ, հոս բերին և այս միջոցին Օքսափինեան վանականի մը կը խոստովանի. կ'երեւայ թէ շատ կը տառապի:

— Պէթիւնի հին դահիճը, մրմռաց կրիմօ իր յիշատակները ժողվելով... յիսունըհինգէն վաթսուն տարու մարդ մը, մեծահասակ, ուժեղ, արեւակէզ և մաշկերն ու մօրուքը սեւ:

— Ճիշտ նոյնն է, միայն թէ իր մօրուքը ալեխառն և մազերը ճերմկեր են: Միթէ կը ճանչնա՞ս, հարցուց պանդոկապինը:

— Անգամ մը տեսայ զայն, ըստ կրիմօ, որուն ճակատը մթացաւ այս յիշատակին ընծայած պատկերին վրայ:

կինը գողդողալով վազեր եկեր էր:

— Միթէ լսեցի՞ր աղաղակը, ըստ իր էրկան:

— Այս', պատասխանեց պանդոկապետը, մտայոյզ դրան կողմը նայելով:

Նոյն պահուն՝ առաջինէն նոււազ բարձր աղաղակ մը՝ որուն հետեւեցաւ երկար ու անընդհատ հեծեծանք մը լսելի եղոււ:

Երեք անձերը իրարու երես նայնցան սարսաւալով:

— Պէտք է տեսնել թէ ի՞նչ է այս, ըստ կրիմօ:

— Կարծես թէ մորթուող մարդու մը աղաղակն է, մրմռաց պանդոկապետը:

— Ցիսուս, ըստ կինը իսաչ հանելով:

Եթէ կրիմօ քիչ կը խօսէր, գիտենք որ շատ կը գործէր: Դէպի դուռը վաղեց և ուժգին ցնցեց, բայց ներսէն պարզունակով մը գոցուած էր:

— Բա՛ց, պոռաց պանդոկապետը, բա՛ց, տէր հայր, շուտ մը բա՛ց:

Ո՛չ ոք պատասխան տուաւ:

— Բա՛ց ,եթէ ոչ դուռը պիտի խորտակեմ , ըստ  
Կրիմօ :

Նոյն լոռութիւնը :

Կրիմօ չորս կողմը նայեցաւ և դիպուածով ան-  
կունը լժակ մը տեսաւ , զոյն իսկոյն առաւ , և պահ-  
դոկապետը ընդդիմութիւն ցոյց տալէն առաջ՝ դուռը  
խախտեր բացեր էր :

Սենեակը արիւնով ողողուած էր , որ վերմակներէն  
կը հոսէր , վիրաւորը այլ ևս չէր խօսեր , կը հոնչէր .  
Կրօնաւորը անհետ եղեր էր :

— Կրօնաւորը , ո՞ւր է կրօնաւորը , պոռաց պահ-  
դոկապետը շուարած : Տղա՛յ , նայէ թէ կրօնաւորին ջո-  
րին ախո՞ն է :

— Զորի չկա՛յ , պոռաց այս ընդունող տղան :

Կրիմօ ունքը պռոտեց , պանդոկապետը ձեռքերը  
իրարու միացուց և իր չորս կողմը նայեցաւ կասկածոս  
դէմքով մը : Իսկ կինը չէր համարձակած սենեակը  
մտնելու և դրան առջև կը կենար ահարեկ :

Կրիմօ վիրաւորին մօտեցաւ , դիտելով անոր դժնեայ  
և նշանագիծ դէմքը որ այնքան սոսկալի լիշատակ մը  
իր միտքը կը բերէր :

Վերջապէս պահ մը տիսուր ու լուռ դիտելէն  
յետոյ :

— Տարակոյս չկայ ա՛ւ , ըստ , որ նոյն  
ինքն է :

— Միթէ ո՞ղջ է տակաւին , հարցուց պանդոկա-  
պետը :

Կրիմօ՝ առանց պատասխան տալու՝ անոր կուրծքը  
բացաւ սիրտը քննելու , մինչդեռ պանդոկապետն ալ իր  
կողմէն կը մօտենար . բայց յանկարծ երկուքնին ալ ըն-  
կրկեցան , պանդոկապետը սոսկալի աղաղակ մը արձա-  
կեռով , Կրիմօ դեղնելով :

Դաշոյնին երկաթը մինչեւ դաստապանը դահիճն  
կուրծքն ձախ կողմը մտեր էր :

— Վաղէ՛ օգնութեան կանչելու , ըստ Կրիմօ , ես  
անոր քովը պիտի մնամ :

Պանդոկապետը սենեակէն դուրս ելաւ բոլորովին  
մոլարած . իսկ կինը արդէն փախեր էր իր էրկան ար-  
ձակած ձախէն :

—————\*

## Գ.

## ՄԵՂՔԵՐՈՒ ԱՐԶԱԿՈՒՄ

Պատմենք պատահածը :

Սրգէն տեսանք որ կրօնաւորը չէ թէ կամովին այլ ընդհակառակը տկամայ վիրաւորին կը հետեւէր և որուն յանձնարարութիւն եղեր էր այնպիսի այլանդակ կերպով մը : Թերեւս՝ եթէ հնարաւորութիւնը տեսնէր, պիտի ջանար խոյս տալու, բայց երկու ազատորդիներու սպառնալիքը, անոնց ուղեկիցները որ ետին մնացեր էին և անտօրակոյս պէտք եղած հրահանգը ստացած էին, և ի վերջոյ ամէն բան ըսկու համար՝ խորհրդածութիւնն իսկ յորդորեր էին կրօնաւորը՝ առանց իր գժկամակութիւնը յայտնապէս ցոյց տալու, մինչեւ վերջ խոսանվանահօր գեր խաղալ, և անգամ մը սենեակը մտնելէն ետք՝ վիրաւորին անկողնին մօտեցեր էր :

Դահիճը քննեց իր խոսառվանահայր ըլլալիք մարդուն երեսը, մեռնելու մօտ գտնուող մարդոց յատուկ արագ նայուածքով մը, և զարմանքի շարժում մը ըսկով ըստեւ .

— Շատ նորահասակ ես, հայր իմ:

— Իմ զգեստս հագնող մարդիկ տարիք չունին, պատասխանեց կրօնաւորը խստութեամբ :

— Բա՛րէ, աւելի անուշութեամբ իսուէ հետս, հայր իմ, ըստ վիրաւորը, իմ այս վերջին վայրկեանիս բարեկամի մը պէտք ունիմ :

— Միթէ շա՞տ կը տառապիս, հարցուց կրօնաւորը :

— Այս՝, բայց հոգւով աւելի քան մարմնով :

— Հոգիդ պիտի ազատենք, ըստ երիտասարդը, բայց մրթէ իրօք Պէթիւնի դահիճն ես, ինչպէս որ այստեղի մարդիկ կ'ըսէին :

— Այսինքն, աւելցուց վիրաւորը, աշխաւժով, որ վախար անշուշտ թէ դահիճի անունը իր խնդրած վերջին միսիթարութիւնն իրմէ չհեռացնէ, այսինքն երբեմն էի, բայց այժմ չեմ. տասնըհինգ աարի կոյ որ այն պաշտօնէս հրաժարած եմ: Տակաւին գլխատուութեանց ներկայ կը գտնուիմ, բայց ես անձամբ չեմ զարներ, ո՛հ, ո՛չ :

— Ուրեմն պաշտօնէդ կը սոսկա՞ս :

Դահիճը խորին հառաջ մը արձակեց:

— Ուշափ ատեն որ յանուն օրինաց և արդարութեան գլխատեցի, ըստ, իմ պաշտօնս զիս անհանգիստ չէր ըներ, քանի որ օրէնքի և արդարութեան մէջ ապաէն մը ունէի, բայց անոելի գիշերուընէ մը ի վեր երբ մասնաւոր վրէժիսնդրութեան մը գործիք դարձայ, երբ Աստուծոյ մէկ արարածին վրայ ատելութեամբ լեցուն սուրս վերցուցի, այն օրուընէ ի վեր . . . :

Դահիճը կանգ առաւ գլուխը ցնցելով յուսահատ դէմքով :

— Խօսէ՛, ըստ կրօնաւորը՝ որ վիրաւորին անկողինին սուքը նստեր էր և հետաքրքրաւթիւնը սկսեր էր

Գրդառուիլ պատմութենէ մը որ այսպիսի այլանդակ կերպով մը կ'սկսէր :

— Ո՞հ, գոչեց հոգեվարք մարդը երկար ժամանակ ձնշուած վիշտերու խանդովը որ ի վերջոյ երեսն կուգայ, ա՛հ, և սակայն քսան տարի բարեպաշտական գործեր ընելով ջանացի այս խզճի խայթս ամոքել, արիւն թափողներու սովորական վայրենութիւնս փարաւեցի. ամէն ատեն կեանքս վասնգի մէջ դրի վասնգեալ ներու կեանքը ազատելու համար, և իմ զրաւած գոյութեան փոխարէն ուրիշ շատերու կեանքը պահպանցի : Այս բաւական չէ, իմ պաշտօնիս բերմամբ շահած հարստութիւնս ազքատաներուն բաժնեցի, եկեղեցիներ ստէպ կը յաճախէի, իզնէ խոյս տուող մարդիկ զիս տեսնելու վարժուեցան : Ամենքը ինձներեցին, մէկ քանին սիրեցին իսկ, բույց կարծեամ թէ Աստուած ինձ թողութիւն չտուաւ, վասնգի այն գլխատաման յիշատակը անդադար զիս կը հալածէ, կ'երեւի թէ ամէն գիշեր առջեւս կը կանգնի այն կնկան ճիւազը :

— Կի՞ն մը, կի՞ն մը սպաննեցիր ուրեմն, գոչեց կրօնաւորը :

— Եւ դո՛ւ ալ, գոչեց գահիճը, այն բառը կը գործածես որ իմ ականջիս կը հնչէ. սպաննել. ուրեմն սպաննեցի և չէ թէ գլխատեցի զայն, ուրեմն մարդասպան մըս եմ և չէ թէ դատաւոր :

Եւ աչքերը գոցեց հեծեծալով :

Անշուշտ կրօնաւորը վախցաւ որ հոգեվարը կիսատար շմողու իր խօսքը, վամնզի աշխուժով բաւաւ.

— Շարունակէ՛, բան մը չգիտեմ, և երբ պատմութիւնդ լմնցնես, այն ատեն Աստուած և ես պիտի դատենք :

— Ո՞հ, հայր իմ, շարունակեց գահիճը առանց աչքերը բանալու, որպէս թէ զանոնք բանալով կը վախնար ահոելի բան մը տեսնելու, մանաւանդ երբ մութը

կը կոմէ և գետէ մը կ'անցնիմ, այն սարսափս՝ զոր չկրցայ ընկճել, աւելի կը սասականայ, այնպէս կ'երեկի ինձ որ ձեռքս կը ծանրանայ, ջուրը արիւնի գոյն կ'առնէ և բնութեան բոլոր ձայները, ծառերու սօսափիւնը, հովերու մրմունջը և կոհակին ծփանքը իրարու կը միանային լալագին, յուսահատական, ահաւոր ձայն մը յօրինելու, որ ինձի կը գոչէ՛ թո՛յլ տուր որ Աստուծոյ արդարութիւնը կատարուի :

— Դանդաշանք, մրմուաց կրօնաւորը ըստ կարգի գլուխը շարժելով :

Դահիճը աչքները բացաւ. երիտասարդին կողմը դառնալու համար շարժում մը ըրաւ և անոր թեւք բռնեց :

— Դանդաշանք, կրկնեց, դանդաշանք կ'անուանես այս Ո՞հ, ո՛չ, վասն զի իրիկուն էր երբ անոր մարմինը գետը նետեցի. վասն զի իմ խզճիս կրկնած խօսքը, ես ինքս իմ ամբարտաւանութեամբս արտասանցի. մարդկային արդարութեան գործիք ըլլալէն յետոյ կը կարծէի թէ Աստուծոյ արդարութեան գործք գործեր էի :

— Բաց, տեսնենք, ի՞նչպէս անցաւ այդ բանը, խօսէ՛, ըստ կրօնաւորը :

— Իրիկուն մըն էր երբ մարդ մը եկաւ զիս գըտնելու, հրամանագիր մը ցցուց ինձ և անոր ետեւէն գացի : Ուրիշ չորս ազնուականներ ինձի կ'ապաէին : Զիս զիմակով առին տարին : Միտքս դրեր էի գիմազրել եթէ ինձ առաջարկելի բանն անիրաւ գտնէի : Հինգ վեց մզոն քալեցինք՝ տրտում, լորկ և գրեթէ առանց իրարու բառ մը ըսելու . ի վերջոյ փոքրիկ հըւղի մը պատուհանէն՝ սեղանին վրայ արմուկը դրած կին մը ցոյց տուին և ինձի ըսին. Ահաւասիկ պէտք է այս կինը սպաննել :

— Սոսկալի՛ բան, ըսաւ կրօնաւորը: Եւ միթէ հնազանդեցա՞ր:

— Հայր իմ, այս կինը հրէշ մըն էր. կ'ըսէին թէ երկրորդ ամուսինը թունաւորեր, տագրը սպաննելու փորձ փորձեր էր, մինչդեռ այս ալ նոյն մարդոց մէջ կը գտնուէր. նուև թունաւորեր էր նորատի կին մը որ իր սիրոսոին էր, և Անդլիայէն մեկնելէն առաջ՝ կ'ըսէին թէ թագաւորին մտերիմ պաշտօնեան դաշունել տուեր էր:

— Պըքինկէ՞մը գոչեց կրօնաւորը:

— Այս՝ Պըքինկէմը, ճի՛շտ այդ է:

— Ուրեմն այդ կինը անդլիացի՞ էր:

— Ո՛չ, գաղղիացի, բայց Անդլիա կարգուած էր:

Կրօնաւորը տժէ ունեցաւ, ճակատը սրբեց և գնաց դրան պարզունակը քաշեց լաւ մը գոցելու համար: Դահիճը կարծեց թէ զինքը կը թողու կ'երթայ, և հեծենելով անկողնին մէջ ինկաւ:

— Ո՛չ, ո՛չ, ահաւասիկ եմ, վրայ բերաւ կրօնաւորը շտապաւ անոր մօտ գալով, շարունակէ՛, սրո՞նք էին այն մարդիկը:

— Մին օտարական էր, անդլիացի մը, կարծեմ: Միւս չորս հոգին գաղղիացի էին և հրացանակրաց զգեստ հագեր էին:

— Անոնց անունն ի՞նչ էր, հարցուց կրօնաւորը:

— Չեմ գիտեր: Մինակ չորս աղնուականներն անդլիացին միլորա կ'անուանէին:

— Եւ միթէ այն կինը գեղանի՞ էր:

— Նորատի և գեղանի: Ո՛հ, այս՝, մանաւանդ գեղանի: Տակաւին կը տեսնեմ զայն, երբ ոտքիս առջեւ ծունը դրած, կ'աղաչէր՝ գլխուն ետին ինկած: Զիլրցայ երբէք հասկնալ թէ ի՞նչպէս ձեռքս շարժեցաւ այնքան գեղանի և գունատ գլուխը կտրելու:

Կրօնաւորը կարծես թէ տարօրինակ այլայլութեամբ

մը կը յուզուէր: իր բոլոր մարմինը կը դողար. կ'երեւար թէ հարցում մը Ընել կ'ուզէր բայց չէր իշխեր:

ի վերջոյ բուռն ճի՛գ մը ընելով,

— Ի՞նչ էր այս կնկան անունը, ըսաւ:

— Չեմ գիտեր: Ինչպէս որ ըսի, երկու անդամ կարգուեր էր, ըստ երեւոյթին. անդամ մը ֆրանսա, երկրորդ անդամ Անդլիա:

— Եւ ըսիր թէ նորատի՞ էր:

— Քսանընինդ տարեկան:

— Գեղանի՞:

— Գեղահրաշ:

— Խարտեա՞շ:

— Այս՝:

— Եւկայն մազեր ունէր, այնպէս չէ՞, որ մինչեւ ուսերուն վրայ կը ծածանէին:

— Այս՝:

— Հիանալի երեւոյթով աչքեր ունէ՞ր:

— Երբ որ ուզեր: Ո՛հ, ճի՛շտ այդ ըսածդդ է:

— Տարօրին անուշութեամբ ձայն մը:

— Ո՞ւրկէ գիտես դուն:

Դահիճն իր արմուկը անկողնին կոթնցուց և իր ահաբեկ ակնարկը կրօնաւորին վրայ սեւեսել, որ նոյն պահուն կապտագոյն դարձեր էր:

— Եւ այս կինը սպաննեցի՛ր, ըսաւ կրօնաւորը, այն վատ մարդոց գործին եղա՞ր, որ չէին իշխեր իրենք սպաննելու զայն, գութ չունեցա՞ր անոր ծաղիկ հասակին, անոր գեղեցկութեան, անոր տկարութեան վրայ: Սպաննեցի՞ր այն կինը:

— Աւա՛զ, վրայ բերաւ դահիճը, ըսի քեզի, տէր հայր, այս կինը. իր երկնալին կերպարանքին ներքե՞ղ ժոխային ոգի մը կը պահէր, և երբ զինք տեսայ, երբ յիշեցի թէ ի՞նչ չարիք գործած է նուև ինձի դէմ...:

— Քեզի դէմ, և ի՞նչ չարիք հատոց քնզի, ըսէ նայիմ:

— Ես հրապուրեր և ի կորուստ մատներ էր եղբայրս, որ քահանայ էր, անոր հետ վանքէն խոյս տուեր էր:

— Եղբօրդ հետ:

— Այս՝, եղբայրս իր առաջին սիրահարը եղեր էր, իմ եղբօրս մահուան պատճառ եղեր էր: Ո՛հ, հայր իմ, տէր հայր, այդպէս մի՛ նայիր երեսս: Այս, ուրեմն յանցաւո՞ր եմ, այս, արդեօք թողութիւն պիոփի չտաս ինձի:

Կրօնաւորը իր դէմքը հանդարակեցուց:

— Այս՝, այս՝, ըստու, թողութիւն պիտի տամ քեզի եթէ ամէն բան ըսես ինձի:

— Ո՛հ, գոչեց դահիճը, ամէն բան, ամէ՛ն բան:

Ուրեմն, պատասխան տուր: Եթէ եղբայրդ հրապուրեց... ըսիր թէ եղբայրդ հրապուրեց, այնպէս չէ:

— Այս՝:

— Եթէ անոր մահ պատճառեց... ըսիր թէ անոր մահ պատճառեց:

— Այս՝, կրկնեց դահիճը:

— Ուրեմն անոր աղջկնութեան անունը պիտի գիտնաս:

— Այս, Աստուած իմ, ըստու դահիճը, Աստուած իմ. կ'երեի ինձի թէ մահ մօտ է: Արձակում տուր, տէր հայր, արձակո՞ւմ:

— Բայ՛ անունը, գոչեց կրօնաւորը, և արձակում կուտամ:

— Այն կնկան անունն էր... Աստուած իմ, գթա՛ իմ վրայ, մրմռաց դահիճը, և իր անկողնին վրայ սահեցաւ գունատ, գողղոջուն և մեռնելու մօտ մարդու մը պէս:

— Իր անունը, կրկնեց կրօնաւորը անոր վրայ ծուելով որպէս թէ այս անունը բերնէն քաղէ եթէ չուզէ

յայտնել, իր անունը... խօսէ՛, թէ ոչ արձակում չունիս:

Հոգեվարքը կարծես թէ բոլոր ոյժը ժողվեց: Կրօնաւորին աչքերը փալիկեցան:

— Աննա ար Պուէլ, մրմռաց վիրաւորը:

— Աննա ար Պուէլ, գոչեց կրօնաւորը կանգնելով և երկու ձեռքերը դէպի երկինք վերցնելով, Աննա ար Պուէլ, Աննա ար Պուէլ ըսիր, այնպէս չէ:

— Այս՝, այս՝, այս էր իր անունը, և այժմ արձակումս տուր, վասնզի հոգիս պիտի աւանդեմ:

— Ես արձակո՞ւմ տամ քեզի, գոչեց քահանան ծիծագով մը որմէ հոգեվարքին մազերը գլուխին վրայ անկուեցան, ես արձակո՞ւմ տամ քեզի, ես քահանայ չեմ:

— Քահանայ չես, գոչեց դահիճը, ապա ուրեմն ի՞նչ ես:

— Ես ալ ըստ կարգի հիմակ պիտի ըսեմ թշուառակա՞ն:

— Ա՛հ, Տէր իմ, Աստուած իմ:

— Ես ձօհն Ֆրէնսիս ար Վինդը եմ:

— Ես չեմ ճանչնար քեզ, գոչեց դահիճը:

— Կեցի՛ր, կեցի՛ր, հիմակ պիտի ճանչնաս զիս, ես ձօհն Ֆրէնսիս ար Վինդը եմ, կրկնեց, և այն կինը...

— Լա՛ւ այն կո՞նը:

— Իմ մայրս էր:

Դահիճը առաջին աղաղակը արձակեց, այն սոսկալի աղաղակը զոր ամէնէն առաջ լսեր էրն վարը:

— Ո՛հ, սերէ՛ ինձ, սերէ՛ ինձ, մրմռաց, եթէ ոչ յանուն Աստուածոյ, գէթ քու անուանէ: Եթէ ոչ իբրև քահանայ, գէթ իբրև որդի:

— Ես սերեմ քեզի, գոչեց սուտ կրօնաւորը, ես սերեմ քեզի. թերես Աստուած սերէ, իսկ ես, ո՛չ երբեք:

Յանո՛ւն դթութեան, ըստ դահիճը իր թեւերը  
դէպի անոր երկնցնելով :

— Գութ չունեցողին համար գութ չկայ. անապա-  
շաւ մեռի՛ր, յուսահատ մեռի՛ր, մեռի՛ր և դժոխքը  
գնա՛ :

Եւ իր պարեգօտին տակէն դաշոյն մը հանելով և  
հոգեվարքին կուրծքը մղելով.

— Ահաւա՛սիկ, ըստ, այս է իմ արձակումս :

Ահա այն օտեն լսուեցաւ առաջինէն աւելի տկար  
երկրորդ աղաղակը, որուն երկար հառաջ մը յաջոր-  
դեր էր :

Դահիճը որ ելեր էր, իր անկողնին վրայ ինսալով  
երկնցաւ : Իսկ կրօնաւորը՝ առանց դաշոյնը քաշելու  
վերքէն, պատուհանը վազեց, զայն բացաւ, փոքրիկ  
պարտէղի մը ծաղիկներուն վրայ ցատկեց, սահեցաւ  
ախոռը մտաւ, իր ջորին առաւ, ետեւի դռնէ մը դուրս  
ելնելով վազեց մինչեւ մօտաւոր անտառակը, իր կրօ-  
նական պարեգօտը նետեց հօն, պարկէն ձիաւորի ան-  
թերի հագուստ մը հանեց հագուստ, հետիւսն առաջին  
օթե անը հասաւ, ձի մը առաւ և սանձարձակ դէպի  
Բարիզ իր ճամբան շարունակեց :

—————

Դ.

Կ Ր Ի Մ Յ Ո Կ Ը Խ Ո Ս Ւ

Կրիմօ դահիճին մօտ մինակ մնացեր էր. պանդո-  
կապեալ օգնութիւն կոչելու գացեր էր, կինը կ'աղօ-  
թէր :

Քիչ յետոյ վիրաւորը բացաւ իր աչքերը :

— Հասէ՛ք օգնութեան, մրմոաց, հասէ՛ք, Ո՞՛չ  
Աստուած իմ, Աստուած իմ, չպիտի գտնեմ երկրիս վրայ  
մարդ մը որ ինձ ապելու կամ մնոնելու համար օգնէ :

Եւ իր ձեռքը ձիգով մը կուրծքը տարաւ որ դա-  
շոյնին դաստապանին հանդիպեցաւ :

— Ո՞՛չ, ըստ ան, յիշող մարդու մը պէս : Եւ ապս  
թեւը վար ձգեց իր քովը :

— Սիրտ ա՛ռ, ըստ կրիմօ, օգնութիւն վնտուելու  
գացին :

— Ո՞վ ես դուն, հարցուց վիրաւորը, Կրիմօին  
վրայ չափազանց բացած աչքերը սեւհոռելով :

— Վաղեմի ծանօթ մը, ըստ Կրիմօ :

— Դուն:

Վիրաւորը ջանաց իրեն այսպէս խօսողին կերպարանքը յիշել :

— Ուրեմն ի՞նչ պարագայի մէջ իրարու հանդիպեցանք, հարցուց :

— Քսան տարի կայ, գիշեր մը, իմ տէրս քեզ Պէթիւնէն առեր և Արմանտիէր տարեր էր :

— Քաջ կը ճանչնամ քեզ, ըստ դահիճը, դուն չորս սպասաւորներէն մէկն ես :

— Ճիշտ այդպէս :

— Ուսկի՞ց կուգաս :

— Այս ճամբէն կ'անցնէի, այս պանդոկը իջեւանեցի որպէսպի ձիս յոգնութիւն առնէ : Կը պատմէին ինձ որ Պէթիւնի դահիճը այստեղ վիրաւոր կը գտնուի, երբ երկու աղաղակ արձակեցիր : Առաջին աղաղակը լսելով վաղեցինք, երկրորդին՝ դուռը խորտակելով բացինք :

— Հապա կրօնաւո՞րը, ըստ դահիճը, միթէ կրօնանորը տեսա՞ր :

— Ի՞նչ կրօնաւոր :

— Այս որ ինձի հետ այս սենեակը փակուեր էր :

— Ո՛չ, այստեղ չէր արդէն . կ'երկի թէ սա պատուհանէն փախաւ : Միթէ այն կրօնաւո՞րը վիրաւորեց քեզ :

— Այո՛, ըստ դահիճը :

Կրիմօ դուրս ելնելու համար շարժում մը ըրտւ :

— Ուր պիտի երթաս, հարցուց վիրաւորը :

— Սնոր ետեէն պիտի երթամ :

— Զգոյշ եղի՛ր, մի՛ ըներ այդ բանը :

— Ի՞նչ պատճառաւ :

— Վրէժը առաւ, և աղեկ ըրաւ : Այժմ յուսամ որ Աստուած ինձի պիտի ներէ, վասնզի քաւում կայ :

— Բացատրէ՛ միտքդ, ըստ Կրիմօ :

— Այն կինը զոր ձեր տէրերը ու դուք սպաննել տուիք ինձի... :

— Միլէտի՞ն :

— Այո՛, Միլէտին, ստոյդ է, այդպէս կ'անուանէիք զանիկա :

— Ի՞նչ վերաբերութիւն ունի Միլէտին կրօնաւորին հետ :

— Իր մալրն էր :

Կրիմօ երերաց և հոգեվար մարդուն երեսը նայեցաւ անլոյս և գրեթէ ապուշ նայուածքով մը :

— Իր մալրը, կրինեց ան :

— Այո՛, իր մալր :

— Ապա ուրեմն այս գաղանիքը գիտէ՞ :

— Զայն կրօնաւոր կարծեցի, և գաղտնիքը իսուաովանութեան ատեն յայտնեցի անոր :

— Թշուառական, գոչեց Կրիմօ, որուն մազերը քրտինքով թրջեցան մասածելով միայն թէ ի՞նչ հետեւանք կրնար ունենալ այսպիսի յայտնութիւն մը, թշուառադ, յուսամ որ մարդու մը անուն չտուիր :

— Եւ ո՛չ մէկուն անունը տուի, վասն զի անոնցմէ և ո՛չ մին կը ճանչնամ, բայց միայն իր մօրը աղջիկնութեան անունը, և ահա այս անունէն զայն ճանչցաւ . բայց գիտէ որ իր հօրեղբայրը դատաւորներէն մին էր :

Եւ չնչասպառ ինկաւ դահիճը : Կրիմօ անոր օգնել աւզեց և ձնուքը դաշոյնին երախակալին երկնցուց :

— Մի՛ գպիր ինձ, ըստ դահիճը, եթէ այս դաշոյնը քաշես պիտի մեռնիմ :

Կրիմօ ձեռքը տարածած կը կենար, յետոյ յանկարծ ճակատը զարնելով բռովը :

— Ա՛հ, բայց եթէ երբէք այս մարդն իմանայ թէ որմնք են միւս մարդիկները, այն ատեն տէրս պիտի կորսուի :

— Շուտ, շուտ իմաց տուր անոր, գոչեց դահիճը,

եթէ կենդանի է տակաւին խմացուր գործը անոր . կանչաւ յայտնէ նաեւ իր բարեկամներուն . իմ մահս , հաւառ՝ ինձ , սոսկալի արկածիս վախճանը այս չպիտի ըլլայ :

— Ո՞ւր կ'երթար , հարցուց կրիմօ :

— Դէպ ի Բարիզ :

— Ո՞վ կեցուց զայն :

— Երկու նորատի ազատորդիներ որ բանակը կը դիմէին , և որոց մին Պրաֆլոն դերկոմս կը կոչուի , ինչպէս որ իր ընկերին այս անուամբ զայն կոչելը լսեցի :

— Եւ միթէ այն պատանին բերաւ քեզի այս կրօնաւորը :

— Այս՛ :

Կրիմօ աչքերը դէպ երկինք վերցուց :

— Ուրեմն Սստուծոյ կամքն էր այս , ըստ :

— Սնաւարակոյն , ըստ վիրաւորը :

— Ուրեմն ահռելի բան է այս , մրմռաց կրիմօ , բայց և այնպէս այն կինն իր պատիժը գտեր էր : Միթէ դու եւս այս կարծիքը չունի՞ս :

— Մեռնելու ատեն , ըստ դահիճը , մարդ այլոց յանցանքը իրենին հետ բաղդատելով շատ պղտիկ կը կը գտնէ :

Եւ հոգեսպառ ինկաւ աչքը գոցելով :

Կրիմօ երկու բանի մէջ կը տատանէր , մէկ կողմէ գուշը զինքը կարգիլէր անօգնական թողուլ այս մարդը , միւս կողմէ երկիւլը կը հրամայէր իրեն անմիջապէս մեկսիլ ևա Ֆէր կոմախն այս լուրը հաղորդելու , երբ նրբագաւթին մէջ աղմուկ լսեց , տեսաւ որ պանդոկապեար վիրաբուժին հետ՝ զոր վերջապէս գտեր էր , ներս կը մտնէր :

Շատ մը դատարկապորտներ ետեւէն կուգային հեաւաքրքրութենէ շարժեալ . այս տարօրինակ դէպքին համբաւը սկսեր էր տարածուիլ :

Բժիշկը օրհասական մարդուն մօտեցաւ , որ մարած կ'երեւէր :

— Նախ պէտք է դաշոյնը քաշել հանել կուրծքէն , ըստ ան , գլուխը ցնցելով նշանակական կերպով մը :

Կրիմօ վիրաւորին ըրած գուշակութիւնը յիշեց և գլուխը անդին դարձուց :

Վիրաբոյժը դահիճին թիկնոցը հեռացուց , շապիկը պատռեց կուրծքը բոլորվին մերկացուց :

Ինչպէս որ ըսինք , երկաթը մինչեւ բռնատեղը մղուած էր :

Վիրաբոյժը երախակալին ծայրէն բռնեց , քանի զայն կը քաշէր վիրաւորը ահռելի անշարժութեամբ աչքերը կը բանար : Երբոր երկաթը ամբողջովին վէրքէն ելաւ , կարմրորակ վրփուր մը վիրաւորն ըերանը շրջապատեց , ապա շունչ առնելու ատենը վէրքին ծակէն արեան կոհակ մը ժայթքեց . օրհասակօն մարդը զարմանալի երեսթով մը ակնարկը սենեռեց կրիմօի վրայ , խզդուկ հոնչիւն մը արձակեց և անմիջապէս հոգին փչեց :

Այս տաեն կրիմօ գետնէն առու այն դաշոյնը որ թաթաւեալ էր սենեռակին մէջ սահած և ամէնուն սարսափ աղդող արիւնով , նշան ըրաւ պանդոկապեատին որ իրեն հետեւ , իր տիրոջ վեհանձնութեամբը իր ծախքը վճարեց և վերատին ձին հեծաւ :

Կրիմօ մատածեր էր նախ շիտակ Բարիզ դառնալու , բայց մտածեց նաև թէ իր երկարատև բացակայութեանէն Ռառուլ մատասանջութեան մէջ պիտի մնար . յիշեց թէ Ռառուլ իր գտնուած տեղէն երիւա մղոն միայն հեռի էր , թէ քառորդէ մը անոր մօտ կրնար համնիլ , և թէ երթալ , դառնալ և բացարութիւն տալը մէկ ժամուան գործ էր , ուստի ձին սրարչաւ քեց և տասը վայրկեան հատաք Ֆուրօնէ պանդով կ'աջնէր , որ Մաղէն կարպի մէջ մէկ հատ էր :

Այնինչ քանի մը խօսք ըրաւ պանդոկապետին հետ  
որ իսկոյն ստուգեց թէ իր փնտուած անձը գտած էր :

Ռառուլ Կիշ Կոմին և դաստիարակին հետ սեղան  
նստեր էր, բայց առաւտօտեան տրտմալի արկածը երկու  
նորաբոյս ճակատներուն վրայ ա'յնպէսի տրտմութիւն  
մը ձգեր էր որ Պ. տ'Արմէնժի զուարթութիւնը չէր կա-  
րող փարատել, թէև անոնցմէ աւելի փիլիսոփայ էր  
այսպիսի տեսարաններ տեսնելու արդէն վարժ գտնո ե-  
լուն :

Յանկարծ դուռը բացուեցաւ, և Կրիմօ երեցաւ  
գունատ, փոշելից և դեռ ևս դժբախտ վիրաւորին ա-  
րիւնով ծածկուած :

— Կրիմօ', իմ բարի Կրիմօ, գոչեց Ռառուլ, վեր-  
ջապէս հասար : Ներեցէք ինծի, պարոններ, սպասաւոր  
մը չէ այս անձը, ալ բարեկամ մը :

Եւ ոտք ենելով անոր մօտ վաղեց ու հարցուց .

— Ի՞նչպէս է պարոն կոմսը, միթէ քիչ մը կարօսա  
կը քաշէ : Մեր բաժնուելէն ի վեր զանիկա տեսա՞ր :  
Պատախան տո՞ւր, բայց ես ալ իմ կողմէս շատ բաներ  
ունիմ ըսելու : Արդարեւ, երեք օրէ ի վեր շատ արկած-  
ներ հասան մեզ, բայց դուն ի՞նչ ունիս, ո'րչափ գու-  
նատ ես : Արիւն, ոտքի՞ է այս արիւնը :

— Արդարեւ արիւնի մէջ է, ըսաւ կոմսը ոտք ել-  
նելով : Միթէ վիրաւորուած ես, բարեկամս :

— Ո՛չ, պարոն, ըսաւ Կրիմօ, այս արիւնը իմս չէ :

— Որո՞ւ է, հարցուց Ռառուլ :

— Զեր պանդոկը ձգած դժբախտ մարդուն ա-  
րիւնն է, և այն մարդը իմ բազկացս մէջ մեռաւ :

— Բազկացդ մէջ, ա'յն մարդը, բայց գիտե՞ս թէ  
ո'վ է :

— Այսո՛, ըսաւ Կրիմօ :

— Բայց Պէթիւնի հին դահիճն էր :

— Գիտեմ :

— Եւ միթէ զանիկա կը ճանչնայի՞ր :

— Կը ճանչնայի :

— Եւ միթէ մեռա՞ւ :

— Այսո՛ :

Երկու պատանիները իրարու նայեցան :

— Ի՞նչ օգուտ, պարոններ, ըսաւ, ա'Ար-  
մէնժ, ալս է հասարակաց օրէնքը, և նոյնիսկ դահիճ  
եղողը անկից զերծ չէ : Երբոր անոր վէրքը տեսաց ընաւ  
չնաւնեցայ, և գիտէք որ ինքն ալ այս կարծիքը ունէր,  
քանի որ խոստավանահայր մը կ'ուզէր :

Խոստովանահայր բառը լսելուն Կրիմօի երեսին

գոյնը նետեց :

— Օ՛ն, օ՛ն, սեղան նստինք, ըսաւ ա'Արմէնժ, որ  
նոյն ժամանակի ամէն մարդոց պէս, և մանաւանդ իր  
հասակի տէր մարդոց պէս՝ սեղանի մը առջև զգացո-  
ղութիւնը կը վանէր :

— Այսո՛, պարոն, իրաւունք ունիս, ըսաւ Ռառուլ:  
Օ՛ն, Կրիմօ, դուն ալ գնա՞ ուզած կերակուրդ պասպէտ,  
հրամայէ՛, և հանգստանալէդ ետք եկուր խօսակցինք :

— Ո՛չ, պարոն, ո՛չ, ըսաւ Կրիմօ, վայրկեան մը  
չեմ կարող մնալ, պէտք է որ թարիզ վերադառնամ :

— Ի՞նչպէս, Բարիզ պիտի վերադառնաս . կը սխա-  
լիս, Օլիվէն պիտի մեկնի, իսկ դուն ի՞մ քոլս պիտի  
մնաս :

— Ընդհակառակը, Օլիվէն պիտի մնայ, և ես պիտի  
մեկնիմ : Այս բանս քեզի իմացնելու համար եկայ յատ-  
կապէս :

— Բայց այս փոփոխութեան պատճառը ի՞նչ է :

— Չեմ կարող ըսել քեզի:

— Բացատրէ՛ միտքդ :

— Չեմ կարող բացատրել :

— Օ՛ն, ի՞նչ կը նշանակէ այս կատակը :

— Պ. գերկումս, քաջ գիտես որ բնաւ կատակ չեմ

ըներ :

— Այս բայց գիտեմ նաև որ կա Ֆէր կոմսը ըստ թէ իմ քովս պիտի մնաս և թէ Օլիվէն Բարիզ պիտի վերադառնայ: Ես կոմսին հրամանին պիտի հետեւիմ:

— Ո՞չ այս պարագայիս մէջ, պարոն: — Սրդեօք ինձի հնազանդելու միտք չունի՞ս, — Այս՝ պարոն, վասնզի պէտք է: — Այսպէս ուրեմն կը պնդե՞ս: — Այսպէս ուրեմն կը պնդեմ, երջանիկ եղիր, պարոն դերկում:

Եւ Կրիմօ բարեւեց և դէպ ի դուռը գիմեց որ դուրս ենէ: Ռառու զայրացած և միանգամայն մտայոյզ անոր եսեւէն վազեց և թեւէն բռնելով կեցաւց:

— Կրիմօ՝, գոչեց Ռառու, կեցի՛ր, այս է իմ կամքս: — Ուրեմն, ըստ Կրիմօ, կ'ուզես թողում որ պարոն կոմսը սպաննուի՞:

Կրիմօ բարեւեց և մեկնելու պատրաստուեցաւ: — Կրիմօ՝, բարեկա՛մս, ըստ դերկոմաք, չպիտի մեկնիս, այսպէս մտատանչութեան մէջ պիտի չթողուս զիս, Կրիմօ՝, խօսէ՛, յանո՛ւն Աստուծոյ, խօսէ՛:

Եւ Ռառուի ոտքերը կթոտելով թիկնաթոռի մը վրայ ինկաւ:

— Պարոն, բան մը միայն կրնամ ըսել, վասնզի ինձմէ խնդրած գաղտնիքդ իմո չէ: Կրօնաւորի մը հանդիպեցաք, այսպէս չէ:

— Այս՝: Երկու պատանիները իրարու երես նայեցան ահաբեկ:

— Վիրաւորին քովը տարիք զանիկա: — Այս՝: — Ուրեմն զանիկա տեսնելու ժամանակ ունեցաք: — Այս՝:

— Եւ կարելի է զանիկա կը ճանչնաք եթէ երբեք անոր հանդիպիք:

— Ո՞չ, այս՝, կ'երդնում, ըստ Ռառու:

— Ե՞ս ալ նոյնպէս, ըստ Կիշ:

— Լա՛ւ ուրեմն, եթէ երբէք անոր հանդիպիք, ըստ Կրիմօ, ո՛ւր որ ըլլայ, թէ՛ մեծ ճամբուն վրայ, թէ՛ փողոցը, թէ եկեղեցին, ամէն տեղ ուր անիկա գտնուի և գուք ևս այնտեղ գտնուիք, ձեր ոտքին տակը առէք զայն և ճգմեցէք առանդ գթութիւնն, առանց ոգորմութեան, ինչպէս որ օձ մը, իժ մը կը ճգմէք. այս՝, ճըզմեցէք և մինչև որ չսատկի մի՛ թողուք. հինգ մարդու կեանքը վտանգի մէջ է միշտ որչափ ատեն որ անիկա կինդանի մնայ:

Եւ առանց խօսք մը եւս ըսելու՝ Կրիմօ իր ունեկընդիրուն պատճառած զարմանքը ու սարսափը պատեհ առիթ՝ սեպելով սենեակէն դուրս սրացաւ գնաց:

— Լաւ ուրեմն, կոմս, ըստ Ռառու դէպ ի Կիշ դառնալով, միթէ չէ՞ ըսած քեղի որ այն կրօնաւորը իմ վրաս օձի մը ներգործութիւնը ըրաւ:

Երկու վայրկեան ետք՝ ճամբնւն վրայ ձիու մը արագընթաց արշաւը լսուեցաւ: Ռառու պատուհանը վազեց:

Կրիմօն էր որ Բարիզի ճամբան լը բռնէր: Դերկոմսին բարեւ տուաւ գլխարկը շարժելով և վայրկեանէ մը աներեւոյթ եղաւ ճամբան դառնալով:

Մեկնելու ատեն Կրիմօ երկու բանի վրայ մտածեց: առաջինը սա էր որ իր ձիուն որընթաց քալուածքին նայելով չպիտի կարենար տասը մզոնէն աւելի առաջ քշել:

Երկրորդը սա էր որ դրամ չունէր:

Թայց Կրիմօ այնքան աւելի արգասաւոր երևակա-  
յութիւն ունէր, որչափ որ քիչ կը խօսէր:

Իր առջև ելած առաջին օթեւանին վար իջաւ և ձին  
ծախեց, և ձիուն ստակով թղթատաղի ձի մը վարձու  
բռնեց:

Ե.

### ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԿՈՆ

Իտառուի տխուր մտածութիւնները փարատեցան, երբ  
պանդոկապետը շտապաւ մանելով այն սենեակը ուր  
մեր արդէն պատմած անցքը տեղի ունեցեր էր, գոչեց.  
Սպանիացի'ք, Սպանիացի'ք:

Այս աղողակը բաւական ծանրակշիռ էր և ան-  
շուշտ որ և է հոգ պիտի փարատէր ուրիշ մտածանջու-  
թեան տեղի տալու համար: Պատանիները քանի մը տե-  
ղեկութիւններ ինդրելով իմացան որ արդարեւ թշնա-  
մին Հուտէնի և Պէթիւնի կողմէ յառաջ կը քալէր:  
Մինչդեռ Պ. Արմէնժ հրաման կուտար որպէսզի ձիերը  
որ յոզնութիւն կ'առնէին, մեկնելու համար պատաս-  
տեն, երկու պատանիները տան բարձրագոյն պատու-  
հանները ելան որ շրջակայ տեղերու վրայ կը նայէին և  
իրօք Մարսէնի և Լէնսի կողմէ տեսան հետեւակ այ-  
րուծի զօրաց բազմաթիւ գունդի մը սկիզբը: Այս անդամ

հրոսակներու թափառաշընիկ խումբ մը չէր, այլ ամբողջ բանակ մը :

Ուստի ուրիշ միջոց չկար այլ միայն Պ. Արմէնժի հրահանգին հետեւիլ և նահանջել :

Պատահները շուտընդփոյթ վար իջան : Պ. ա'Յ. քմէնժ արդէն ձին աշտանակեր էր : Օլիվէն երկու պատանիներու երիվարներն ձեռքը բռնած էր և կիշ կոմսին ծառաները խնամքով կը պահէն իրենց մէջ սպանիացի գերին, որ իրեն համար յատկապէս ծախու առնուած մարուկի մը վրայ հեծեր էր : Աւելի մեծ զգուշ շութեան համար, սպանիացի գերին ձեռքը կապեր էին :

Փոքրիկ խումբը Գանպլէնի ճամբան բռնեց սրբնաց, կարծելով թէ հոն կրնայ իշխանը գտնել . բայց առաջին օրէն ի վեր հոնկէց ելեր էր և և Պրասոէ քաշտեր էր, վասնզի սիսալ լուր մը առեր էր թէ թշնամին լիս գետէն պիտի սնցնի էստէր :

Իրօք, այս աեղեկութիւններէն սիսալելով իշխանը Պէտիւնէն հաներ էր զօրքը, բոլոր ոյժը Վիէլ-Շաբէլ և Վանթի կեղրաներ էր, և ինքն ևս մարէշալ կրամօնի հետ բոլոր բանակը աչքէ անցնելէն ետեւ՝ այն ինչ քնակարանը մտեր և սեղան նստեր էր՝ հարց ու փորձ ընկով իր քովը նստող սպայից թէ արդեօք իր խնդրած տեղեկութիւնները ունէին : Թշնամի բանակը քառասուն ութ ժամէ ի վեր աներեւոյթ՝ և կարծես թէ անհետ եղեր էր :

Արդ՝ երբէք թշնամի բանակ մը այնքան մօտ՝ և հետեւապէս այնքան սպառնալից չէ որչափ երբ բոլորովին անհետ եղած է : Ուստի իշխանը՝ իր սովորութեան հակառակ՝ մտայոյզ և դժկամակ կ'երեւէր, երբ սպասարկու սպայ մը ներս մտաւ և մարէշալ կրամօնի իմացուց թէ մէկն իրեն խօսիլ կ'ուզէ :

Կրամօն գուքսը աչքով հրաման առաւ իշխանէն և դուրս ելան :

Իշխանն անոր ետեւէն նայեցաւ և իր աչքը գրան վրայ յառած մնացին, ոչ ոք չէր իշխեր անոր խօսելու վախնալով որ իր մատութիւնը չվրդովէ :

Յանկարծ խուլ ձայն մը հնչեց . Իշխանը աշխուժիւ ուոք ելաւ իր ձեռքն աղմուկին եկած կողմը տարածելով : Սյա աղմուկը իրեն շատ ծանօթ էր, թնդանօթի որոշ սում էր :

Ամեւքն իրեն պէս սաք ելեր էին :

Նոյն պահուն դուռը բացուեցաւ :

— Տէր իմ, ըստու մարէշալ կրամօն խնդապէմ, արդեօք Զեր Վահմութիւնը կը ներէ որ իմ որդիս, կիշ կոմսը, և իր ուզեկից ընկերը, Պրաժլոն գերկամսը, գան թշնամւոյն վրայ ձեզի լուրեր տան, այն թշնամին զոր մենք կը վնասենք, մրնչդես անսնք զանիկա գտան :

— Ի՞նչպէս չէ, ըստ աշխուժիւ Իշխանը, ի՞նչպէս չներեմ. ոչ միայն կը ներեմ, այլ և կը փափաքիմ: Թո՛ղ ներս գտան :

Մարէշալը երկու պատանիններն առաջ քշեց և ասոնք իշխանին դշմը գտնուեցան .

— Խօսեցէ՛ք, պարոններ, ըստու իշխանն անսոց բարեւ տալով, նախ խօսեցէք, յետոյ պարս ու պատշաճ մեծարանքը կ'ընկնք: Մեզի համար այդմ ամենէն ստիպողականն է իմանալ թէ ուր է թշնամին և ի՞նչ կ'ընէ :

Բնապէս կիշ կրմախն կ'իյնար խօսիլ . ոչ միայն երկու պատանիններէն երիցագօյնն էր, այլ և իր հօրը կողմէ իշխանին արդէն ներկայացեր էր : Ասկէ զատ շատ տաենէ ի վեր իշխանը կը ճանչնար, մրնչդեռ թառուլ առաջին անդամ զայն կը տեսնէր :

Ուստի իշխանին պատմեց Մազէնկարոպի պանդոկին մէջ անսածը:

Նոյն պահուն Ռառուլ կը դիմէր այն նորատի զօրասպեաը որ արդէն այնքան անուանի եղեր էր Ռօքրուայի, Ֆրիպուրի և Նօրդլէնէնի ճակատամարտներով :

Հուփ ար Պուրպօն Գօնտէի իշխաննը՝ զոր իր հօրը՝ Հանրի Պուրպօնի մահուընէ ի վեր՝ համառօտ և ժամանակին սովորութեան համեմատ՝ Պուրպօն իշխան կ'անուանէն՝ հազիւ քսանը վեց տարեկանէն քսանը իթ տարեկան երիտասարդ մըն էր՝ արծուի հայուածքով աց օչի գրիան, ինչպէս կ'ըսէ Տանդէ կոր քթով, գանգուր և ծփին մազերով, միջիւ հասուկով այլ վայելուչ, և մեծ զօրապետի մը ամէն ձիրքն ունէր, այսինքն սուր ակնարկ, արագ որոշում, առասպելական արփութիւն, բայց ասոնք արգելք մը չէին իրեն միանգումայն վայելչութեան և մտքի տէր մարդ ըլլալու. այնպէս որ ինքնառաս միջոցներով պատերազմի մէջ ըերած յեղափակութենէ զատ՝ նոյնպէս մեծ յեղափոխութիւն մը պատճառեր էր Բարիգ արքունեաց նորատի ազնուականներու մէջ, որն յ բնակոն պարտդլուխն էր, և զոր ին արքունեաց պերճերուն ներհուկ, որոց տիգարներին էին եղած Պասոնքիէր, Պէլկարտ և Անկուլէմի գուրսը, պնդնողներ կ'անուանէն :

Կիշ կոմսին ըստած առաջն խօսքն և թնդանօթին ձայնին ու զլութենէն՝ իշխանը ամէն բան գուշակեր էր, Թշնամին Սէն-Վընանի մօտ Լիս գետէն անցած պիտի ըլլար և Լէսսի վրայ կը քարէր, այս քաղաքը առնելու միտքով անշուշտ, որպէսզի գաղղիական բանկը Ֆրանսայէն զատէ : Այն թնդանօթը զոր կը լըսէին, որուն պայմաններն առեն առեն բոլոր միւսներունը կը խափանէր՝ մեծահատոր հրազններ էին որ սպանիական և լօրէնեան թնդանօթին կը պատասխանէն :

Բայց ո՞րչափ էր այս գունդը. միթէ պարզապէս խոտորում մը տալու սահմանուած զօրաց գումարտա՞կ մըն էր, թէ ոչ բոլոր բանակը :

Այս էր իշխանին վերջին հարցումը, որուն պատասխանել անկարելի էր կիշ կոմսին :

Արդ՝ ըստ որում ամենէն կարեւորը, նոյնպէս խընդիր մըն էր որո ն ձգրիտ, որոշ և վճռական պատասխան մը արուիլը իշխանը կը փափաթէր :

Այն ատեն Ռառուլ՝ իր երկչոսութեան մէկ բնական զգացումը՝ որով ակամայ համակուիլը կ'զգար իշխանին առջեւ, նուածեց և անոր մօտենալով ըստ :

— Տէր իմ, կը ներէ՞ք արգեօք որ քանի մը խօսք ըսեմ այս խնդրոյն վրայ, որով թերեւս դժուարութենէ ազատիք, ըստ :

Իշխանը գարձաւ և կարծես թէ մէկ ակնարկովը պատանին վերէն վար չափեց, ժպաեցաւ դիտելով որ հազիւ տանընդինք տարու տղայ մըն էր :

— Անշուշտ, պարան, խօսէ՛, ըստ՝ իր սուլ և շեշտակի ձայնը մեղմելով, որպէս թէ այս անգամ կնկան մը հետ կը խօսէր :

— Տէր իմ, պատասխանեց Ռառուլ կարմրելով, կրնաք սպանիացի գերին հարց ու փորձ ընել :

— Սպանսացի՞ մը գերի բանած էք, գոչեց իշխանը :

Այս՛, տէր իմ,

— Ա՛ն, իրաւ է, վրայ բերաւ Կիշ, մոռցեր էի :

— Բնական է, վասն զի դուն գերի բրէր զանիկա կոմս, ըստ Ռառուլ ժամանակ:

Ծերունի մարէշալը գերկոմսին կողմը դարձաւ, շնորհապորտ մնալով իր որդւայն տրուած այս գովեստին համար, մինչդեռ իշխանը կը գոչէր .

— Պատանին իրուունք ունի. գերին հոս բերէք :

Նոյն պահուն՝ իշխանը առանձին կանչեց Կիշ կոմսը ու անոր հարցուց թէ ինչ կերպով այն գերին բաներ էր և ո՛վ էր այն պատանին :

— Պարան, ըստ իշխանը դէպի Ռառուլ դառնալով,

գիտեմ որ քրոջն, տիկին Լօնկլիլի կողմէ ինծի ուղղեալ նամակ մը ունիս, բայց կը նայիմ որ նախադաս համարեցիր ինքինքդ ինծի յանձնարտել ազւոր խորհուրդ տալով ինձ:

— Տէր իմ, ըստ Ռառուլ կարմրելով, չուզեցի բնութ Զեր Վսեմութեան պարսն կոմսին հետ ունեցած ամենակարեւոր խասակցութիւնը ընդհատել: Բայց ահա ւասիկ նամակը:

— Շատ լու, յարեց իշխանը, վերջէն տո՛ւր ինծի: Ահա գերին եկաւ, նոխ ստիպողական գործը տեսնենք:

Արդարեւ՝ սպանիացի ասպատակը կը բերէին: Նոյն տեսները ասկաւին երևցող աւազակներէն մին էր, որ ուղղին իրենց արիւնը ծախելու պատրաստ և խորա մանկութեան ու կողոպւտի մասին խիստ ճարտար և փորձ էին: Գերի բանուելէն ի վեր բառ մը անգամ չէր արասանած, այսպէս որ զինքը բանունորը իսկ չէին գիտեր թէ ինչ ազգէ է:

Իշխանն անոր նայեցաւ անվստահութեան դէմքով մը:

— Ի՞նչ ազգէ ես, հարցուց իշխանը:

Գերին օտար լեզուով քանի մը խօսք ըստ իբր պատասխան:

— Հա՛, հա՛, կ'երեւի թէ սպանիացի է: Կրամօն, սպանիական լեզուն կը խօսի՞ս:

— Իրաւ որ, տէր ի՛, շատ քիչ:

— Իսկ ես, ամենեւին ըստ, իշխանը ծիծաղելով: Պարոններ, յարեց ան զինքը շրջապատազ անձերուն դառնալով, միթէ ձեր մէջը սպանիական լեզուն դիտցող մէկը կա՞յ որ ինձ թարգման ըլլայ:

— Ե՛ս, տէր իմ, ըստ Ռառուլ:

— Ա՛ս, սպաներէն գիտե՞ս:

— Կարծեմ թէ բաւական գիտեմ, որպէս զի այս

պարագայիտ մէջ Զեր Վսեմութեան հրամանները կատարեմ:

— Նոյն պահուն՝ գերին անդրդուելի կեցեր էր որպէս թէ բնաւ բան մը չէր հասկնար թէ ինդիրը ի՞նչ էր:

— Նորին Վսեմութիւնը կ'ուզէ իմանալ թէ ինչ ազգէ ես, ըստ Ռառուլ յստակ գաստիկեան լեզուով:

— Ich bin ein Deutscher, պատասխանեց գերին:

— Ի՞նչ կը ծամծմէ այս մարդը, հարցուց իշխանը, և խօսածը ինչ նոր գուեհիկ լեզու է:

— Կ'ըսէ թէ գերմանացի է, տէր իմ, վրայ բերաւ Ռառուլ, սակայն այս մասին կը տարակուսիմ, վասն զի իր շեշտն անշահ և արտասանութիւնը պակասաւոր է:

— Ուրեմն գերմաներէն ալ կը խօսի՞ս, հարցուց իշխանը:

— Այո՛, տէր իմ, պատասխանեց Ռառուլ:

— Այդ լեզուով հարց ու փորձընելու չափ գիտե՞ս:

— Այո՛, տէր իմ:

— Ուրեմն հարց ու փորձ ըրէ՛:

Ռառուլ հարցախօսութիւնը սկսաւ, բայց իրոզութիւնները իր կարծիքը հաստատեցին: Գերին չէր իմանար կամ չհասկնալու կը զարնէր Ռառուլի ըստները, և Ռառուլ ևս իր կողմէ լաւ չէր հասկնար անոր լեզուն որ մլաման և ալզասեան բարբառով խառն էր:

Սակայն Ռառուլ՝ այս մարդուն բնական շեշտը ճանչցեր էր, թէեւ անիկա ծիգ կը թափէր կանոնաւոր հարցաքննութենէ խոր տալու:

— Non siete Spagnuolo, ըստ, non siete Tedesco siete Italiano. Սպանիացի չես, Տէւատն չես, ուրեմն իտալացի ես:

Գերին շարժում մը ըրաւ և շրթունքը խոժաւ:

— Ա՛հ, այդ լեզուն քաջ կը հասկնամ, ըստ Փօնտէ Իշխանը, և ըստ որում իտալացի է, ես ինքնին հարց ու փորձը պիտի շարունակեմ: Շնորհակալ եմ,

գերկուս, յարեց իշխանը ծիծաղելով, այժմէն քեզ իմ թարգմանս կ'անուանեմ:

Բայց գերին ինչպէս միւս լեզուներով՝ նոյնպէս իտալական լեզուով պատասխան տալու արամագիր չէր, իր փափաքն էր հարցումներէ խուսափիլը. հետեւապէս՝ երբ թէ ոչ ինչ չէր գիտէր, ոչ թշնամիին թիւը, ոչ անոր հրամանատարներուն անունը, ոչ բանակին բռնելիք ընթացքը:

— Շատ աղէկ, ըսաւ Գօնտէ իշխանը, սր այս աղիւ տութեան պատճառը ըմբռնեց, այս մարդը ձերբակալուեցաւ երբ կը կողոպտէր և կ'սպաննէր. եթէ խօսէր թերեւս կեանքը աղատէր, չի փափաքիր ուրեմն տարէք զայն և հրացանի բռնեցէք:

— Գերիին գոյնը նետեց. զինքը բերող զինւորները իւրաքանչիւրը մէկը միւսին թեւէն բռնած դէպի գուռը տարին. մինչդեռ իշխանը կրամօն մարէշալի կողմը դառնալով՝ իր տուտծ հրամանը արդէն մոռցած կ'երեւէր:

Դրան սեմը հասնելով՝ գերին կանգ առաւ. զինւորները՝ որ միայն տրուած հրամանը գիտէին՝ ուզեցին բռնադատել զայն ճամբան շարունակելու:

— Վայրկեան մը տուէք ինձ. ըսաւ գերին ֆրանսերէն. խօսելու պատրաստ եմ աէր իմ:

— Այս՝ այս՝ ըսաւ իշխանը ծիծաղելով, քաջ գիտէի որ այս վախճանը պիտի ունենար գործը: Հրաշալի գաղտնիք մը ունիմ մարդու մը լեզուն բանալու. պատանիներ թող այս բանը օրինակ ըլլայ ձեզ՝ երբ որ հրամայելու առիթ ունենաք:

— Բայց սա պայմանաւ որ, շարունակեց գերին, Զեր Վսեմութիւնը երդումով խոստանայ թէ կեանքիս վեաս չպիտի համնի:

— Իմ ազնուականի խօսքս խօսք է. ըսաւ իշխանը:

— Ուրեմն հարցուփորձ ըրէ, տէր իմ:

— Բանակը կիս գետին ո՞ր կողմէն անցաւ: — Սէն-Վընանի և էրի կողմէն: — Ո՞վ կը հրամայէ անոր: — Ֆուօնսալտանիա կոմսը, Պէտ գօրապետը և անձամբ արհիդուքսը բանակին հրամանատարներն են: — Քանի՞ հոգիէ կը բաղկանայ: — Բոլորը 48,000 զինւոր և 36 հատ թնդանօթ ունին:

— Դէպի ո՞ր կողմը կը քալէ: — Դէպի Լէնս: — Պարոննե՛ր, կը նայի՞ք, ըսաւ իշխանը յաղթական կերպով մը դէպի կրայօն մարէշալը և միւս սպաներուն դառնալով:

— Այս՝ տէր իմ, ըսաւ մարէշալը՝ գուշակեր էիր արդէն ինչ որ հնարին է գուշակել մարդկային միտքերու:

— Կանչեցէք կը Բլէսիսը, Պէլիէվրը, Վիլքիէն և Տէրլաքը, ըսաւ իշխանը, Լիսին անդին գանուող բոլոր զինւորները մողկեցէք, թո՞ղ պատրաստ գոնուին այս գիշեր դէպ առաջ խաղալու. վալլ՝ շատ հաւանական է որ թշնամին վրայ յարձակինք:

— Բայց, տէր իմ, մտածէ անգամ մը որ մեր բոլոր պատրաստ զօրքերը միացնելով՝ հազիւ թէ 43,000 հոգի պիտի ունենանք:

— Պարօն մարէշալ, ըսաւ իշխանն այն զարմանալի ակնարկով որ իրնն յատուկ էր, փոքրիկ բանակներով մեծ ճակատամարտներ կը վաստին:

Յետոյ գէպի գերին դառնալով.

Այս մարդը տարէք և վրան լաւ հսկեցէք: Իր կեանքը մեզի տուած տեղեկութեանց վրայ կը կայանայ. եթէ ճշմարիտ են՝ ազատ պիտի ըլլայ, եթէ սուտ են՝ հրացանի բռնեցէք:

Գերին ատրին:

— Կիշ կո՞մս, ըսաւ իշխանը, շատ տաենէ ի վեր հայրդ տեսած չես, անոր մօտ կեցիր։ Պարո՞ն, յարեց, Ռառուլի ուղղելով խօսքը, եթէ շատ յոդնած չես, հետեւէ ինձի։

— Մինչեւ աշխարհիս ծայրը, տէր իմ, գոչեց Ռառուլ, իր վայելած համբաւին գլխովին արժանի եղող նորատի զօրապետին համար անմենելի աւիւն մը զգալով։

Իշխանը ժամացաւ. շողոքորթները կ'անգոսնէր, բայց աւիւնի հակամէտ մարդիկը կը սիրէր։

— Օ՛ն, պարոն, ըսաւ, խորհուրդ տալու յաջողակ են, արդէն տեսանք փորձը. տեսնենք թէ վաղը գործի մէջ ի՞նչպէս ես։

— Իսկ ես, տէր իմ, ըսաւ մարէշալը. ի՞նչ պիտի ընեմ։

— Հոս սպասէ զինւորները ընդունելու, կա՞մ ես պիտի գամ զանոնք առնելու և կամ սուրհանդակ մը պիտի զրկեմ որ զանոնք դուն տանես բերես։ Ինձի ու զեփից միայն քսան հատ քաջավարժ ձիաւոր կ'ու զեմ։

— Շատ քիչ են. ըսաւ մարէշալը։

— Բաւական է. ըսաւ նորատի իշխանը. Լաւ ձի մը ունիս, Պ. Պրաֆլոն։

— Այս առտու իմս սպաննուեցաւ տէր իմ, և այս ժամուս սպասաւորիս ձին կը հեծնեմ։

— Դամ՝ դուն անձամբ քեզի յարմար դատած երիւ վարը ախոռէն ընտրէ։ Անպատճ՝ ամօթխածութիւն պէտք չէ, քեզի լուագոյն երեցած ձին առ։ Կարելի է այս իրիկուն պէտք պիտի ունենաս, իսկ վաղը անպատճու։

Ռառուլ այս բանը երկու անգամ կրկնել չտուաւ. դիւ տէր որ պետերու հետ, մանաւանդ երբ այս պետերը իշխաններ են, ծայրագոյն քայլավալարութիւնը կը պահանջէ անյապաղ և առանց ընդդիմախօսութեան հպատակիլ. ուստի ախոռը իջաւ անտալուզեան դեղձան եւ

րիվար մը ընտրեց, ինքը անոր թամբը դրու և սանձեց, վասնզի Սթօն անոր պատուիրեր էր և ոչ մէկու մը վրատահիլ այս գործերը վատանզի ժամանակ, և գործաւ իշխանին մօտ եկու այն միջոցին որ անիկա ալ ձի կը հեծնէր։

— Հիմակ, պարոն, ըսաւ Ռառուլին, կը հաճի՞ս հետզ բերած նամակի ինձի յանձնել։

Ռառուլ նամակը իշխանին տուաւ։

— Իմ քավս կեցիր, պարոն, ըսաւ Իշխանը։

Իշխանը երկու ստքովը մտրակեց ձին, ինչպէս որ սովոր էր ընելու երբ երկու ձեռքը ազատօրէն գործածելու պէտք ունենար՝ սանձր թամբին գունդին պլեց, տիկին Լօնկվիլի նամակը բացաւ և սրարշաւ ճամբայ եւ լաւ գէպ ի Լէնս, իր հետը ունենալով Ռառուլը ու իրեն ուղեկից գունդը, մինչդեռ զօրքը կանչելու համար ու բոշուած պատգամաւորները իրենց կողմէ սանձարձակ կը մեկնէին հակառակ ճամբաններէ։

Իշխանը ձին վաղելու առենք իսկ նամակը կը կարգար։

— Պարոն, ըսաւ պահ մը ետքը, քու վրադ շատ աղէկ բաններ կը գրեն ինձի, բան մը միայն ունիմ քեզ յայտնելու, այս է թէ՝ իմ տեսած և լսոծ քիչ մը բաններէն քու վրադ աւելի մեծ համարում ունիմ քան թէ ինձի գրուածէն։

Ռառուլ խոնարհութիւն ըրաւ։

Սակայն փոքրիկ գունդը քանի քայլ մը առնէր գէպի լէնս, թնդանոթի պայթումները աւելի սուստիկ և մօտէն կը հնչէին։ Իշխանին ակնարկը արծիւլ նայուածքի մը անշարժութեամբ սեեռած էր գէպի այն աղմուկը։ Կարծես թէ իր տոջե տարածուող և հորիզոնը գոցող ծառերու շարքը թափանցեւ զօրութիւնը ունէր։

Վաեն տաեն Իշխանին ուսնզերը կը բացուէին, որ

պէս թէ վառողին հոտը ժամ առաջ չնշելու փափաք ու նէր, և ձիու պէս կը հեար :

Վերջապէս թնդանօթին ձայնը այնչափ մօտէն լրասուցաւ որ բացայաւ էր թէ պատերազմի դաշտէն մղոնով միայն հեռու էին : Արդարեւ, ճամբէ մը դառնալով՝ Օնէյ պզտիկ գիւղը տեսան :

Գիւղացիները մեծ շփոթութեան մէջ էին : Սպանիացիներուն անգթութեանց համբաւը ամէն կողմ տարածուէր և ամէնուն վախ կ'ազդէր . կիները արդէն խոյս տուեր էին՝ Վիդրիի կողմը քաշուելով . մինակ քանի մը մարդիկ մնացեր էին :

Իշխանը տեսնելով՝ վաղեցին այն կողմ, և մէկը զանիկա ճանչնալով :

— Ա՛ն, տէր իմ, ըստ ան, միթէ սյս մուրացիկ Սպանիացիները ու լորէնցի աւարառուները վանելո՞ւ կուգաք :

— Այո՛, պատասխանեց Իշխանը, եթէ ինծի առաջնորդ ըլլաս :

— Յօժակա՛մ, տէր իմ, ո՞ւր կ'ուզես, Վանեմափայլ տէր, որ քեզ առաջնորդեմ :

— Բարձր տեղ մը, սւսկից կարող ըլլամ Լէնսը և անոր շրջակայքը նշմարել :

— Ուրեմն ես ձեր ու զած տեղը գիտեմ :

— Կարո՞ղ եմ քեզի վստահիլ, դուն լաւ գաղղիացի մըն ես :

— Ես թօքրուայի մէկ հին զինուորն եմ, տէր իմ :

— Ահաւասիկ, ըստ իշխանը իր քսակը տալով, ահաւասիկ թօքրուայի համար : Հիմակ, ըսէ՛, ծի մը կ'ուզեղս, թէ ոչ հետիւնն քալելու կը փափաքիս :

— Հետիւնն, տէր իմ, հետիւնն, ես միշտ հետեւակ զօրքերու մէջ ծառայեր եմ : Ասկէ զատ՝ միտք ունիմ ձեր Վանեմութիւնը այնպիսի ճամբաներէ տանիլ որ պիտի ստիպուիք ձիէն վար իշնել :

— Եկո՛ր ուրեմն, ըստ իշխանը, և ժամանակ չկորոնցնենք :

Գիւղացին ճամբաւ ելաւ, իշխանին ձիուն առջևէն վազելով . յետոյ՝ գիւղէն հարիւր քայլ հեռու սիրուն ձորակի մը խորը արտուղի ճամբէ մը զարկաւ : Կէս մղոնի չափ այսպէս ծառաշէն ճամբայէ մը քողեցին . թընդամոթի պայթումները անքան մօտէն կը թնդային որ ամէն անգամ կարծես թէ զնդակին չոխնդը պիտի լսուէր : Ի վերջոյ անցք մը գտան որ շիտակ ճամբէն դուրս լերան կողն ի վեր կ'ելնէր : Գիւղացին նոյն անցքը շարունակեց և հրաւիրեց իշխանը որ իրեն հետեւի : Սյա վերջնը վար իջաւ, իր մէկ թիկնապահին և մասուլին հրամայեց որ նոյնը ընան, իսկ միւսներուն ապսպեց որ իր հրամանին սպասեն՝ միշտ զգոյշ և արթուն կենաւով և սկսաւ լեռնէն վեր մազլցիլ :

Տասը վայրկեանէն հին և աւերակ դգեակ մը հասան . այս վլատակը բուրի մը գագաթը կը պսակէր, որուն բարձունքէն բոլոր շրջակայքը կը տեսնուէր : Հազիւ քաւորդ մզն հեռուէն կը նշմարէին Լէնսը վտանգի մէջ և Լէնսի առջեւ կը կենար բոլոր թշնամի բանակը :

Մէկ նայուածքով իշխանը Լէնսին մինչեւ վիմի իր աչքերուն առջեւ պարզուած ընդարձակութիւնը ընդգրկեց : Վայրկեանի մը մէջ՝ ճակատամարտին բոլոր յատակագիծը՝ որով միւս օրը բոլոր ֆրանսա երկրորդ անգամ արտաքին արշաւանքէն պիտի ազատէր, իր միտքին մէջ պարզեց : Մատիս մը ստաւ, իր թղթակալէն երես մը թուղթ պատռեց և գրեց .

« Եմ սիրելի մարէշալ,

« Ժուակ մը Լէնս թշնամիին ձեռքը պիտի անցնի : Եկո՛ր ինձ միանալու . բոլոր բանակը միատեղ ըե՛ր : Անոր բանելիք զիրքը որոշելու համար Վանետէն պիտի գտնուիմ : Վազը Լէնսը պիտի առնենք և թշնամին պիտի յաղթահարենք » :

Յետ յ Ռառուի դառնալով,  
— Ճամբա՛յ ելիր, պարոն, ըսաւ, սանձարձակ գնա՛  
և այս նամակը Պ. Կրամօնի յանձնէ:

Ռառու գլուխը ծռեց, թուղթը առաւ, լեռնէն ա-  
րագօրէն իջաւ, ձիուն վրայ ցատկեց և սրարշաւ մեկ-  
նեցաւ:

Քառորդ մը ետք՝ մարէշալին քովը հասած էր:

Զօրաց մէկ մասը արգէն եկեր էր, վայրկենէ վայր-  
կեան մնացածին կ'ապաւէլին:

Հետեւեալ օրը Կրամօնի իր ձեռքը պատրաստ գըտ-  
նուած հետեւակ և ձիւաւր զօրաց գլուխը անցաւ, և  
Վանտէնի ճամբան բանեց՝ թաղլով որ Շաղիյօնի գուքը  
միւս զօրքին սպասէ և իր հետը բերէ:

Ցողոր թնդանօթաճրդ զօրքը իսկ յն ժամբայ ելնե-  
լու վիճակի մէջ էր, ուստի ճամբայ ինկաւ:

Երեկոյեան ժամը եօթն էր երբ մարէշալը ժամադշ-  
րութեան տեղը հասեր էր: Իշխանը հոն կ'սպասէր անոր:  
Խնչէս որ գուշակեր էր՝ լէնս թշնամիին իշխանութեան  
ներքեւ ինկեր էր գրեթէ Ռառուին մեկնելին անմիջա-  
պէս ետքը: Սակէ զատ՝ սմբածքութեան դադարումէն  
արդէն այս գէպքը իմացուեր էր:

Գիշերուան սպասեցին: Քանի մութը կտիւր իշխա-  
նին խնդրած զօրքերը հետպէնետ կը հասնէին: Հրաման  
արուեր էր որ ո՛չ մին թմբուկ զարնէ կամ փող հնչէ:

Ժամը իննին գիշեր եղեր էր բոլորովին: Սակայն  
յետին վերջալոյս մը կը լուսաւորէր տակաւին գաշար:  
Բանակը յառաջ խաղաց լութեամբ: Իշխանը կ'առաջ-  
նորդէր զայն:

Երբ Օնէյէն սնդին հասան՝ բանակը տեսաւ լէն որ,  
երկու երեք հատ տուն հրոյ ճարակ կ'ըլլային, և հեռա-  
ւոր շշուկ մը որ յարձակումով առնուած քաղաքի մը  
տագնապը կը յայտնէր, մինչեւ զինուորներու ականջը  
կը հասնէր:

Իշխանը ամէն մէկուն իր տեղը ցուցուց. Կրամօն  
մարէշալը ձախ թեւին պիտի հրամայէր Մէրփուրի  
կռնակ տալով, Շաղիյօն դուքսը կեղրմուը պիտի կազ-  
մէր. ի վերջոյ իշխանը՝ որ աջ թեւին գլուխն էր՝ Օնէյէն  
դիմացը պիտի մնար:

Հետեւեալ օրուան ճակատամարտը առջի իրիկուը-  
ունէ որոշուած դիրքին պէս պիտի կատարուէր: Ամէն  
մէկը արթնալուն մարտնչելու դաշտին վրայ պիտի  
գտնուէր:

Այս գործողութիւնը խորին լծութեամբ և մեծ ճշ-  
գութեամբ կատարուեցաւ: Ժամը տասնին ամէն մարդ  
իր տեղը բանած էր, ժամը տասնուկէսըն իշխանը բա-  
նակեազը աչքէ անցուց և միւս օրուան հրամանը տուաւ:

Ամէնէն աւելի երեք բան հրամայուած էր հրամա-  
տարներուն՝ որ պաշան ունէին հսկել մէկ զինուորները  
և այն հրամանները ծառութեամբ կատարեն: Առաջինը սա  
էր որ այլ և այլ զօրաբաժինները պարտաւոր էին կանո-  
նաւոր կերպով քոյեկ՝ որպէսզի հետեւակ և ձիւոր  
գունդերը միենոյն գծին վրայ գտնուին և առէն մէկը  
իրարմէ որոշեալ միջոցները պահէ:

Երկրորդն էր քայլ առ քայլ յարձակում գործելով  
առաջ խաղալ:

Երրորդն էր թողուլ թշնամին որ առաջ կրակ ընէ:  
Իշխանը կիշ կոմաք իր հօրը տուաւ և իրեն համար  
պահեց Պրամանը. բայց երկու պատանիները խնդրեցին  
որ նոյն գիշերը միասին անցընեն, և այս խնդրը շնորհ-  
ուեցաւ:

Մարէշալի վրանին մօտ անոնց համար ուրիշ վրան  
մը կանգնեցին: Թէկ նոյն օրը շատ յոգներ էին, երկուք-  
նին ու քննանալու պէտք չէին գգար:

Այլ սակայն ծտնը և ահաւոր բան մըն է՝ նոյն իսկ  
նին զանուորներու համար, ճակատամարտի մը առջի ի-  
րիկունը. մանաւանդ առ աւելի ծանր երկու պատանի-

ներու համար որ առաջին անգամ պիտի տեսնէին այս  
սոսկալի տեսարանը :

Ճակատամարտի մը առջի իրիկունը մարդ հազար  
տեսակ քանի վրայ կը մտածէ զոր մինչեւ այն ատեն  
մոռցեր էր և նոյն միջոցին միտքը կուգայ : Ճակատա-  
մարտի մը առջի օրը՝ անտարբերները բարեկամ կը դառ-  
նան, բարեկամները եղբայր :

Աւելորդ է ըսել որ երբ մարդ աւելի գորովագին  
զգացում մը ունի՝ բնապէս այս զգացումը վերջին ծայր  
կը բորբոքի :

Պէտք է հաւատալ որ պատանիներէն ամէն մէկը  
նմանօրինակ զգացում մը կը տածէր, վասնզի վայր-  
կեանէ մը իւրաքանչիւրը վրանին մէկ ծայրը նստաւ և  
սկսաւ դրել :

Նամակները երկար եղան, չորս երեսները հետզհետէ  
լեցուեցան մանր մանր զիբերով : Ստեն ատեն երկու  
պատանիները իւրարու կը նոյնէ՛ն ժպտելով : Իրարու  
միտք կը հասկնային առանց բան մը ըսելու. այս եր.  
կու վայելչակազմ և համակիր բնաւորութիւնները ա-  
ռանց խօսելու զիբար ըմբռնելու համար ստեղծուած  
էին :

Երբ նամակները աւարտեցան, իւրաքանչիւրը ի-  
րենը երկու պահարանի մէջ դրաւ, որով ոչ ոք կարող  
էր կարդալ այն անձին անունը որուն ուղղեալ էր այն  
հասցէն բայց միայն առաջին պահարանը պատուելով.  
յետոյ երկուքնին ալ իրարու մօտ եկան և իրենց նա-  
մակները ժպտելով փոխանակեցին :

— Եթէ դժբախտութիւն մը գայ գլուխս, ըստ  
Պրաժլօն :

— Եթէ սպանուիմ, ըստ Կիշ :

— Անհոգ եղիք, ըսին իրարու երկուքնին ալ :

Յետոյ՝ իրեւ երկու եղբայր զիբար գրկեցին, իւ-  
րաքանչիւրը իր վերարկուով փաթթուեցաւ և այնպիսի  
թարմ ու շնորհալի քուն մը քնացան զոր երախաները և  
ծաղիկները կը քնանան :

—————\*

Զ

ՀԻՆ ԱՏԵՆՈՒԱՆ ՃԱԾ ՄԸ

Հին հրաշանակիրներու երկրորդ տեսակցութիւնը  
առաջինին պէս փառաւոր և սպանալից չէր եղած :  
Աթօն՝ միշտ իր բարձր ուղղագալատութեամբը՝ դատեր էր  
որ սեղանը միութեան ամէնէն արագ և կատարեալ  
կեղրոնց պիտի կրնայ ըլլալ, և մինչդեռ իր բարեկամ-  
ները՝ իր աղնուասիրութենէն ու ժուժկալութենէն  
քաշուելով՝ չէին համարձակեր առաջարկելու առաջուան  
հացկերոյթներէն մին՝ զոր ըրեր էին թէ՛ ի Բօմ-տիւ-  
էն, թէ ի Բարբայօ ինքն ամէնուն առաջարկեց առատ  
սեղանի մը բոլորը գտնուիլ, որպէսզի ամէն մարդ իր  
բնաւորութեան համեմատ՝ զիտցած կերպովը ազատո-  
րէն զուարձանայ, ազատութիւն մը որ զիրենք անբա-  
ժանելիք անուանող համաձայնութիւնը անվրդով պա-  
հեր և մշակեր էր :

Այս առաջարկութիւնը շատ հաճելի թուեցաւ ա-

մէնուն և մանաւանդ տ'Արդանեանի, որ չափողանց կարօտցեր էր իր երիտասարդութեան ժամանակ ունեցած խօսակցութեանց ընտիր ճաշակը ու զուարթութիւնը վայելել. վասնզի զի շատ ատենէ ի վեր նուրբ և խնդագին միտքը մինակ կիսկատար համոյք, և վատ ճարակ մը գտեր էր: Բօրթօս՝ սեպուհ ըլլալու միջոցին կը զմայլէր որ այսպիսի առիթ մը կը պատահի Արամիսի և Աթօսի վրայ տեսնել և քննել ազնուատոնմ մարդոց վարմունքը ու կերպերը: Արամիս Բալէ Բուայեալի լուրերը կ'ուզէր իմանալ տ'Արդանեանի և Բօրթօսի մըջոցաւ, և ամէն պարագայի համար այսպիսի անձնուէր բարեկամներու սիրալ շահիլ, բարեկամներ որ երբեմն իրենց մենամարտութիւնները կը մզէին անդանդաղ և անպարտելի սուրերով:

Իսկ Աթօս միայն մրւաներէն ոչ բան մը ունէր սպասելու և ոչ ընդունելու և լոկ պարզ վեհանձնութեան և անարատ բարեկամութեան զգացում մը զինքը կը շարժէր:

Ուստի որոշեցին որ ամէն մէկն իր հասցէն բացուրոց յայտնէ, և ընկերներէն մէկուն խնդրամնօք հացեկերոյթը Մօնէ փողոցին մէկ նշանաւոր պանդոկը պիտի պատրաստեէր, Էրմիդած նշանագրով: Առաջին ժամագրութիւնը հետեւեալ չորեքշաբթի օրուան համար, երեկոյեան ժամը ճիշտ ութիւն որոշուեցաւ:

Արդարեւ, նոյն օրը՝ չորս բարեկամները պայմանեալ ժամանակ ճշգիւ հասան, զատ զատ: Բօրթօս նոր ձի մը նաև փորձեր էր, տ'Արդանեան Լուվրի պահակութիւնն աւարտելով կ'իջնէր, Արամիս նոյն թաղին մէջ իր մէկ ապաշխարուհին տեսնելու գացեր էր, և Աթօս՝ որ իր բնակարանը Կէնէկո փողոցը բռներ էր, գրեթէ նոյն ժամուն ներկայ գտնուեցաւ: Ուստի զարմացան երբ Էրմիդածի գուաը իրարու հանդիպեցան, Աթօս Բօն-Նէօփէն ելնելով, Բօրթօս Ռուլ փողոցին,

տ'Արդանեան Ֆօսէ-Սէն-Ժէրմէն-Լ'Օքսէրուա փողոցին և Արամիս Պէթիզի փալոցէն:

Զորս բարեկամաց մէջ փոխանակուած առաջին խօսքերը քիչ մը բռնազրոսիկ երեւցան, իւրաքանչիւրը իր մարդավարակուն ձեւերուն մէջ կեղծիք ցոյց տալուն, և ճաշն ալ տեսակ մը պաղութեամբ սկսաւ: Յայտնի կ'երեւար որ տ'Արդանեան խնդալու համար ինքզինքը կը բռնազատէր, Աթօս խմելու համար, Արամիս պատմելու, Բօրթօս լսելու համար: Աթօս այս նեղութիւնը դիսեց և ասսր գարման մը ընելու համար հրամայեց որ չորս չիշ Շանքաւեի գինի բերեն:

Աթօսի սովորական հանդարտութեամբ արուած այս հրամանէն կասքօնին դէմքին խորչերը անհետ եղան և Բօրթօսի ճակատը պարզուեցաւ:

Արամիս զարմացաւ: Փաէկը թէ ոչ միայն Աթօս ալ ևս ըմպելի չէր խմեր, այլ և տեսակ մը հակառակութիւն ունէր գինին դէմ:

Այս զարմանքը սաստիացաւ երբ Արամիս սկսաւ Աթօսը որ բաժակը լեցնելով առաջուան խանդովը կը խմէր: Տ'Արդանեան բաժակը լեցաւ և խսկոյն պարպեց: Բօրթօս և Արամիս իրարու բաժակ զարկին: Մէկ վայրէկեանի մէջ չորս չիշերը պարպուեցան: Կարծես թէ Կոչնականները իրենց ներքին խորհուրդները ի բաց վանելու փոյթը ունէին:

Մէկ վայրէկեանի մէջ այս պատուական դարմանը ամէնէն թեթև մռայլն իսկ՝ որ թերեւ իրենց սրախն մէջ կը կենար, փարատեց: Զորս բարեկամներ սկսուն աւելի բարձր խօսիլ, առանց սպասելու որ մէկը աւարտէ մըւսը խօսքը սկսելու համար: Շատ չանցաւ Արամիս իր կրկնոցին երկու ժամանենք քակեց, ինչ որ անհարքն էր, և Բօրթօս այս տեսնելով իրենները բալորովին քաշեց:

Խօսակցութեան առաջին նիւթերը եղան ճակատա-

մարտները, երկար ուղեւորութիւնները, արուած և ընդունուած հարուածները: Յետոյ անցան այն գաղտնի պայքարներուն զոր արժմ Մեծ Կարտինալ կոչուած անձին դէմ երբեմն կը մղէին:

— Իրաւ որ, ըսաւ Արամիս ծիծաղելով, մեռելներուն բաւական գովեստ տուինք ահա, հիմա՞ ալ քիչ մը կենդանիները բամբասնաք: Կը փափաքէի որ քիչ մը Մազարէնի միտք ծամեմ: Մրթէ ներելի՞ է:

— Միշտ, ըսաւ ա' Արդանեան քահ քահ խնդալով, միշտ, քու պատմութիւնդ պատմէ, և ծափ սիսափ զարնեմ եթէ լու է:

— Մեծ իշխան մը կար, ըսաւ Արամիս, և Մազարէն այս իշխանին նիզայացութիւնը խնդրելուն՝ առաջարկեց անոր որ իր պայմաններուն ցուցակը զրկէ որպէսզի անոր հետ համաձայնելու պատիւը ըսէ: Իշխանը որ այսպիսի տմարդիի մը հետ բանակցելու ընդդիմութիւն մը կ'զգար, իր ցուցակը շինեց ակամայ և զայն անոր զրկեց:

Այս ցուցակին մէջ երեք պայման կար որ Մազարէնի անախորժ էր, առաջարկել տուաւ իշխանին որ անկից ետ կենայ հինգ հազար սակի հատուցանելով:

— Հա՛, հա՛, հա՛, գոչեցին երեք բարեկամները, սուլ չէր, և խօսքն իրեւ Աւետարան կատարելու վախ չունէր: Ի՞նչ ըրաւ իշխանը:

— Իշխանը յիսուն հազար ֆրանք զրկեց Մազարէնին աղաչելով որ այսուհետեւ իրեն երբէք գիր չգրէ, և քսան հազար ֆրանք եւա կ'առաջարկէր եթէ խօսք տար թէ բնաւ իրեն հետ չպիտի խօսի:

— Ի՞նչ ըրաւ Մազարէն:

— Բարեկացաւ անշուշա, ըսաւ Աթօս:

— Պատգամաւորը գանակոծել տուաւ յարեց Քօր-

թօս:

— Առաջարկեալ գումարը ընդունեց, ըսաւ ա' Արդանեան:

— Ճիշտ գուշակեցիր, ա' Արդանեան, ըսաւ Արամիս:

Եւ ամէնքը սկսան ա' յնպէս աղմկալի ծիծաղիլ որպանդուկապնատը վեր ելաւ հարցնելու թէ արդհօք այն պարսնները բանի մը պէտք ունի՞ն:

Կարծէր էր թէ կը կռուէին:

— Այս խնդութիւնը վերջապէս դադրեցաւ:

— Արդնօք կրնա՞նք Պ. Պօֆօրը բանբասել, հարցուց ա' Արդանեան, վասնզի մեծ փափաք ունիմ:

— Խօսէ՛, ըսաւ Արամիս՝ որ այս կասքօնեան նուրբ և արի միտքը քաջ կը ճանչնար և որ ամէն բոնի մէջ դիմագրաւ կ'երեւէր:

— Հաւազ գո՛ւն ի՞նչ կ'ըսես, Աթօս, հարցուց ա' Արդանեան:

— Ազնուականի խօսքս վկայ, կ'երդնում որ պիտի ծիծաղինք, ըսաւ Աթօս, եթէ ծիծաղաշարժ բան մը պատմես:

— Ահա կը սկսէմ ըսաւ ա' Արդանեան. Օր մը, Պ. Պօֆօր, իշխանին մէկ բարեկամին հետ խօսելու ատեն, անոր ըսաւ թէ Մազարէնի և Բարլամէնդի առաջին կռիւներուն առթիւ անգամ մը Պ. Ծավինեիի հետ վէճի կռուուեր էր, և թէ նոր Կարտինալին կապուած տեսնելով զանիկա, որ նախկինին հետ բազմաղիլի յարակցութիւն ունէր, լաւ մը կռիւր էր զայն:

Այս բարեկամը՝ որ գիտէր թէ Պ. Պօֆօրի ձեռքը ծանրէ, ալս իրողութեան վրայ սասափկ զարմացաւ և վաղելով գնաց իշխանին պատմեց: Այս բանին համապատես տեղ կը տարածուի և ահա ամէն մարդ Պ. Ծավինեին երես կը դարձնէ: Պ. Ծավինեի այս ընդհանուր ցրտութեան պատմառը կը փնտոէ, ինդիրը առողջութեան կը վարանին. ի վերջոյ մէկը կ'ելնէ առոր յայտնելու կը վարանին.

նոր ըսելու թէ ամէն մարդ կը զարմանայ որ թոյլ  
տուած ըլլայ Պ. Պօֆօր, թէեւ իշխան, որ զի՞նքը  
կռփէ :

— Եւ ո՞վ ըստ թէ Պ. Պօֆօր զիս կռփեց, հար-  
ցուց Պ. Շավինելի :

— Եղյն ինքն Պ. Պօֆօր իշխանը, պատասխանեց  
բարեկամը :

Յուն աղբիւրը կը վնասուեն և կը գանեն այն անձը  
որու այս խօսքը ըստած էր իշխանը և պատւոյն վրայ երդ-  
ուցնցնելով որ ճշմարտութիւնը յայտնէ, նոյնը կը կըրկ-  
նէ և կը հաստատէ :

Շավինեի՝ որ աչսպիսի զբարտութեան վրայ յու-  
սահատ էր և անոր պատճառը չէր կրնար հասկնալ, կը  
յատնէ իր բարեկամաց որ մեռնիլը նախամեծար կը  
սիպէ քան այնպիսի նախատինք մը կրելը : Հետեւապէս  
իշխանին երկու վկայ կը դրկէ, անոր հարցնելու պաշ-  
տօնով թէ արդեօք իրա՞ւ ըստած է որ Պ. Շավինելին  
կռփէր է :

— Բայ և կր կրինեմ, պատասխանեց իշխանը,  
վասնզի այս է ճշմարտութիւնը :

— Տէր իմ, ըստ այն տեսն Շավինեիի վկաներէն  
մին, ներեցէք ինձ ըսել Զեր Վոեմութեան որ աղնուա-  
կանի մը արուած հարուածները որչափ տուողը նոյնչափ  
ընդունողը կը նուաստացնեն : Լափ ԺԳ, թագաւորը  
չէր ուզեր ազատորդի սենեկապաններ ունենալ, որպէս  
զի զանոնք քանուկոծելու իրաւունք մը ստանայ :

— Բայց, ըսէ տեսնեմ, հարցուց Պ. Պօֆօր զար-  
մացած, ո՞վ հարւած ընդունեց և ո՞վ ծեծելու խօսք  
կ'ընէ :

— Բայց, դուն ինքդ, տէր իմ, որ կը պնդես թէ  
ծեծեր ես . . . :

— Զո՞վ :

— Պ. Շավինեին :

— Ե՞ս:

— Միթէ Պ. Շավինեին չկռփեցի՞ր, գէթ ինչպէս  
որ դուն կ'ըսես, տէր իմ :

— Այս :

— Լա՞ւ ուրեմնն, անիկա սուտ կը հանէ ըստածդէ :

— Ա՛ն, զարմանք, պատասխանեց իշխանը, այն-  
քան լաւ կռփեցի որ ահա ըսեմ քեզ իմ յատուկ խօս-  
քերս, ըստ Պ. Պօֆօր իր այն բոլոր վեհափառու-  
թեամբը զոր կը ճանչնաք.

«Սիրելի Շավինեի, դուն պարսաւելի ես Մազա-  
րէնի պէս ապիրատ մը յարգելուդ . . .» :

— Ա՛ն, տէր իմ, գոչեց վկան, հիմակ կը հաս-  
կնամ, դուն կետամբել ըսել ուզեր ես :

— Կովիել, կետամբել ի՞նչ տարբերութիւն ունին,  
ըստ իշխանը, միթէ միենոյն բանը չե՞ն : Ճշմարիտ,  
քու բառագէսն երդ իմաստակներ են :

Պ. Պօֆօրի այս բանափրական վրիտակին վրայ  
շատ ծիծաղեցան, քանի որ այս տեսակ սխալմունքը  
երթալով տռած կը դառնար, և որոշուեցաւ որ՝ այս  
բարեկամական ակումբներուն մէջ կուսակցութեան  
խնդիր չըլլայ, և ա'Արդանեան ու Բօրթօս կարենան  
իշխաններ հեգնել, սա պայմանով որ Աթօս և Սրամիս  
ալ կարենան Մազարէնը կովիել:

— Ճշմարիտը, ըստ ա'Արդանեան, իր երկու բա-  
րեկամներուն, իրաւունք ունիք Մազարէնին չարիք  
հասցնել, վասնզի ինքն ալ, կ'երդնում, որ ձեզի բա-  
րիք չուզեր :

— Ե՞ս, իրա՞ւ, հարցուց Աթօս: Եթէ կարծէի թէ  
այն ապիրատը իմ անունս գիտէ, մկրտութեան անունս  
պիտի փոխէի, վախնալով որ չկարծէն թէ ես զանիկա  
կը ճանչնամ :

— Քեզ քու անունէդ չճանչնար, այլ գործերէդ :

Գիտէ որ Պ. Պօֆօրի փախուստէն օդնող յատկապէտ երկու ազատորդիք կան, և հաւատացէք որ ամէն կողմը զանոնք փնտուել կուտայ:

— Որո՞ւ ձեռքով:

— Իմ ձեռքով:

— Ինչպէ՞ս, քու ձեռքով:

— Այս՝, այս առտու իսկ մարդ զրկելով զիս կանչել տուաւ որպէսզի հարցնէ թէ արդեօք տեղեկութիւն մը ունի՞մ:

— Այն երկու ազատորդիներո՞ւն վրայ:

— Այս:

— Եւ ի՞նչ պատասխան տուիր անոր:

— Թէ տակաւին տեղեկութիւն մը չստացայ, բայց թէ երկու անձերու հետ պիտի ճաշեմ որոնք կրնան ինծի տեղեկութիւններ հազորդել անոնց վրայ:

— Միթէ այդպէս խօսեցա՞ր անոր հետ, ըստ Բօրթօս, իր լայն գէմքին վրայ խոշոր ժպիտ մը ցոյց տաւով, կեցցե՞ս: Եւ միթէ գուն վախ չե՞ս զգար այս բանէս, Աթօս:

— Ո՛չ, ըստ Աթօս, Մազարէնի խուզարկութիւնը չէ ինծի վախ ազդողը:

— Ուրեմն գուն ըսէ նայիմ, հարցուց Արամիս, թէ ի՞նչ բան է վախդ:

— Գէթ ներկայիս մէջ, իրաւ է որ բանէ մը վախ չունիմ:

— Ա՛հ, անցելոյն մէջ, խնդիրը կը փոխաւի, ըստ Աթօս հառաջով մը, անցեալին և ապագային մէջ...:

— Արդեօք քու նորահասակ Ռառուի՞դ համար է վախդ, հարցուց Արամիս:

— Լա՛ւ, յարեց տ'Արդանեան, երբէք առաջին կոռու մը մէջ մարդ չպահնուիր:

— Եւ ոչ երկրորդին մէջ, ըստ Արամիս:

— Եւ ոչ երրորդին մէջ ըստ Բօրթօս: Ասկէ զատ-

երբ մարդ սպաննուի, վերստին կը դառնայ և ապացյցը աս է որ ահա հոս ենք:

— Ո՛չ, ըստ Աթօս, Ծառուն ալ չէ ինծի մտատանջութիւն պատճառողը, վասնզի կը յուսամ որ ազատորդի վայել ընթացք մը պիտի ունենայ, և եթէ սպաննուի, լա՛ւ, քաջաբար պիտի սպաննուի. բայց, տես մէկ անգամ, եթէ այս փորձանքը անոր համանէր, լա՛ւ....:

Աթօս իր գունստ ճակախն տարաւ ձեռքը:

— Լա՛ւ, ուրեմնի, հարցուց Արամիս:

— Լա՛ւ, այս դժբաղդութիւնը իրեն քաւում մը պիտի նկատեմ:

— Հա՛, հա՛, ըստ ա'Արդանեան, կ'իմանամ ի՞նչ ըսել կ'ուզես:

— Ես ալ, ըստ Արամիս, բայց պէտք չէ, Աթօս, ոյդ բանին վրայ մտածել. անցածն անցած է:

— Ես բան մը չեմ հասկնար, ըստ Բօրթօս:

— Արմանտիէրի գործին վրայ է խօսքը, ըստ տ'Արդանեան կամացուկ մը:

— Արմանտիէրի գործը հարցուց միւսը:

— Միլէտի....:

— Ա՛հ, այս՝, ըստ Բօրթօս, ճշմարիտ է, ես մոռցեր էի այդ գործը:

Աթօս իր խորին աչքով անոր նայեցաւ:

— Դո՛ւ, Բօրթօս, դու իրօք մոռցա՞ր, ըստ ան:

— Ճշմարիտը, մոռցեր էի, ըստ Բօրթօս, երկուր ժամանակէ ի վեր:

— Ուրեմն այն գործը խղճիդ վրայ բեռ մը չէ:

— Իրաւ որ չէ, ըստ Բօրթօս:

— Հապա քեզի՞ս, Արամիս:

— Բայց ես երեմնի կը մտածեմ անոր վրայ, ըստ Արամիս, իրեն խղճի խնդիր մը որ վիճաբաննութեան նիւթ մըն է:

— Հապա քեզի՞ , տ'Արդանեան :

— Ես կը խոստովանիմ որ երբ միաքս կուզայ այն սոսկալի ժամանակը՝ ուրիշ յիշատակ չունիմ բայց եթէ այն հէք տիվին Պօնասիկօի սառած մարմնը , Այս՝ այս՝ , մռմռաց , ստէպ թշուառ զոհին համար վիշտ զգացած եմ , իսկ իր սպաննիշին համար խղճի խայթ մը , ոչ երբէք :

Աթօս կառկածելու կերպով գլուխը ցնցեց :

— Մատածէ՛ , ըստւ Արամիս , որ եթէ երկնային արդարութիւնը ու այս աշխարհիս իրաց անոր միջամտւթիւնը կ'ընդունիս , այս կինը Աստուծոյ կամօքը պատշաճուեցաւ : Մենք միայն Աստուծոյ գործիքը դարձանք և ոչ այլ ինչ :

— Բայց , Արամիս , ազատ միջնո՞րդը :

— Ի՞նչ կ'ընէ դատաւորը : Նո եւս իր ազատ միջնորդն ունիր և աներկիւղ կը դատապարտէ : Ի՞նչ կ'ընէ դահիճը : Իր բազուկին տէրն է , և սակայն կը դարնէ անխիղճ :

— Դահիճը . . . , մրմռաց Աթօս , և յայտնի եղաւ որ յիշատակի մը կը վագեր միտքը :

— Գիտեմ որ ահաելի է , ըստւ ա'Արդանեան , բայց երբ մտածեմ որ անկլիացիներ , Ռօչելցիներ , սպանիացիներ և մինչեւ անգամ գալլիացիներ սպանեցինք , որ մեզի ուրիշ չարիք ըրած չեն բայց եթէ հրացանով նշան առնել և վրիպիլ , որոնց միակ յանցանքն եղած առնել էր մեզի հետ սուսերամարտիլ և բաւական շուտ հարուածին առաջը չառնուլ , այն ատեն , պատւոյս վրայ կ'ըսեմ , իմ մասիս նոյն կնկան սպաննութեան համար ինքինքս կ'արդարացնեմ :

— Իսկ ես , ըստւ Բօրթօս , հիմակ որ յիշեցուցիք ինձ , Աթօս , կը տեսնեմ այն տեսարանը որպէս թէ հոն ներկայ ըլլայի : Միլէտի այդ գանուած տեղի էր (Աթօս սի գոյնը նետեց) . ես ա'Արդանեանի եղած տեղն էի :

Քովէս սուր մը կախեր էի որ դամասկեան պողովատի պէս կը կտրէր . . . : Կը յիշե՞ս , Արամիս , վասն զի միշտ Պալիզարդ կը կոչէիր զայն : Լո՛ւ , ձեր երեքին առջեւ ահա կ'երդնում որ Պէթիւնի դահիճն այն տեղ չզըտնըուէր . . . : Միթէ Պէթիւնին էր . . . : Այս՝ ձշմարիտէ , Պէթիւնին . . . առանց մեղք համարելու , և համարելով իսկ . այն անօրէն կնկան վիզը պիտի կտրէի : Անըզգում կին մըն էր ան :

— Ասկէ զատ , ըստւ Արամիս անհոգ փիլսոփայութեան կերպով մը՝ զոր եկեղեցական ըլլալէն ի վնր կը գործածէր , և որուն մէջ աւելի շատ անաստուածութիւն կար քայն Աստուծոյ վրայ վստահութիւն , ի՞նչ հարկ կայ այս բաներու վրայ խորհիլ . եղածն եղած է : Ըրհասական ժամուն այս գործը պիտի խոստովանինք և Աստուծած մեզնէ լաւ պիտի գիտնայ թէ մե՞զք մըն էր թէ ոչ , սիսալմ՞նքնք մըն էր թէ արժանի գործ մը : Զղջա՞ պիտի ըստս , իրաւ որ չեմ զղջոր : Պատւոյս և խաչին վրայ կ'երգնում որ չեմ զղջար , վասն զի կին մըն էր այս :

— Ոյս դարձուածքներուն մէջ ամենէն աւելի հանգստութիւն տուող բանը սա է որ , ըստւ ա'Արդանեան , անոր հետքը անգամ չմնայ :

— Այն կինը որդի մը ունէր , ըստւ Աթօս :

— Ո՞հ , այս՝ , քաջ գիտեմ , ըստւ ա'Արդանեան , և արդէն անոր վրայ խօսեր ես ինձի . բայց ո՞վ գիտէ թէ ի՞նչ եղած է : Օձը մեռաւ , ձագուկն ոլ մեռած է : Միթէ կրնա՞ս երեւակայել որ Պ . Վինդր , իր քեռին այն օձիկը մեծցուցած ըլլայ : Վինդր դատապարտած պիտի ըլլայ որդին ինչպէս որ դատապարտեր էր մայրը :

— Ոերեմն վայ՝ Վինդրի գլխուն , ըստւ Աթօս , վասնզի տղան բան մը ըրած չէր :

— Տղան մեռած է : թէ ոչ կրո՞զը տանի ինձ, ըստ  
Բօրթօս : Ա՛յնքան մշուշ կայ այն սոսկալի երկիրը, գէթ  
ինչպէս որ ա՛լրդանեան կ'ըսէ . . . :

Այն միջոցին որ Բօրթօսի այս նզրակացութիւնն  
ամբնուն քիչ շատ ախուր գէմքերուն վրայ զուարթու-  
թիւն պիտի բերէր, սանդուղին կողմը ոտքի ձայն մը  
լուռեցաւ եւ դուռը գարնուեցաւ :

— Ես՝ ըստ մաէք, ըստ Աթօս :

— Պարոններ, ըստ պանդոկապետը, արտորնօք  
տղայ մը գալով ձեզնէ մէկուն խօսիլ կ'ուղէ :

— Որո՞ւն, հարցուցին չորսն ալ միատեղ :

— Անոր որ Լու Ֆէր Կոմս կ'անուանուի :

— Ե՛ս եմ, ըստ Աթօս : Եւ ի՞նչ է այն տղուն ա-  
նունը :

— Կրիմօ :

— Ա՛հ, ըրաւ Աթօս գունատելով, այսչափ շուա-  
դառնա՞յ : Ուրեմն, ի՞նչ հոսած է արդեօք Պրաժը-  
լօնի :

— Թո՞ղ ներս մտնէ, ըստ ա՛լրդանեան, թո՞ղ  
ներս գայ :

Բայց Կրիմօ արդէն սանդուղին վեր ելեր և աստի-  
ֆանին վրայ կը սպասէր, սենեակը վազեց և շարժում  
մը ընելով պանդոկապետը ճամբեց :

Պանդոկապետը գուռը գոցեց. չորս բարեկամները  
անհամբեր կը սպասէին : Կրիմօի յուղմունքը, իր գու-  
նուաւթիւնը, երեսէն վազով քրտէնքը, փոշիով աղտո-  
տած զգեստները, մէկ խօսքով ամէն բանէ կ'իմացուէր  
որ կարեւոր ու սոսկալի պատահարի մը գուժ-  
կանն էր :

— Պարոննե՛ր, ըստ, այն կի՞նը զաւակ մը ունէր,  
զաւակը մարդ մը դարձու, վագրուհին կորիւն մը ու-  
նէր, վագրը աշխարհ ինկած է, ձեզի կուգայ, զգու-  
շացէք :

Աթօս իր բարեկամներուն երեսը նայեցաւ ախուր  
ժպիտով մը : Բօրթօս իր մէջքի ոուրը փնտուեց, որ պա-  
տէն կախուած էր, Արամիս իր դանակը առաւ, ա՛լր-  
դանեան ստք ելաւ :

— Ի՞նչ ըսել կ'ուզես, Կրիմօ, գոչեց այս վեր-  
ջինը :

— Թէ Միլէտի որդին Անգլիայէն ելաւ և հիմա  
ֆրանսա կը գտնուի, Բարիզ կուգայ եթէ արդէն ե-  
կած չէ :

— Սատանայ, ըստ Բօրթօս, միթէ ստո՞յգ ես :

— Ստո՞յգ, ըստ Կրիմօ :

Երկարատեւ լուռթեամբ պատասխաննցին այս յայ-  
տարարութեան : Կրիմօ այնքան կը հեւար և յոդնած էր  
որ աթոսի մը վրայ ինկաւ :

Աթօս բաժակ մը Շանքանիաի գինի լեցուց և անոր  
տարաւ :

— Լա՛ւ, որո՞ւ հոգն է, ըստ ա՛լրդանեան, եթէ  
կենդանի իսկ ըլլայ, եթէ Բարիզ գայ, անոր պէս քա-  
նիներ տեսած ենք : Թո՞ղ գայ :

— Այսո՛, ըստ Բօրթօս, պատէն կախուած ոուրը  
իր նայուածքսվը գգուելով, պիտի սպասենք անոր,  
թո՞ղ գայ տեսնեմ :

— Զմոռնանք որ մանո կ մըն է, ըստ Արամիս :

Կրիմօ ստքի ելաւ :

— Մանո՞ւկ մը, ըստ, Այս մանուկը գիտէք ի՞նչ  
ըրաւ : Իբր կրօնաւոր ծպտեալ Պէթիւնի դահիճը խոս-  
տովանցուց և բոլոր պատմութիւնն իմացաւ, և զայն  
խօստովանցընելէն ու ամէն բան անկէ իմանալէն յե-  
տոյ, իբրեւ մեզացը արձակում՝ սա դաշոյնը անոր սիր-  
ալ խօթեց : Ահա տակաւին կարմիր և խոնաւ է . վասն  
զի դեռ երեսուն ժամ չկայ որ վէրքէն հանուած է :

Եւ Կրիմօ սեղանին վրայ նետեց դահիճին վէրքին  
մէջ կրօնաւորին մոռցած դաշոյնը :

Տ'Արդանեան, Բօրթօս և Արամիս ոտք ելան, և  
մէկ շարժումով իրենց սուրերը առնելու վազեցին :

Աթօս միայն իր աթոռին վրայ մնաց հանդարտ և  
խոհուն :

— Զըսի՞ր թէ կրօնաւորի հագուստով է, կրիմօ :

— Այս :

— Ի՞նչ մարդ է այն :

— Իմ հասակս ունի. պանդոկապետին ինծի ըսա-  
ծին նայելով, նիհար, գունաս, կապոյտ աչքերով և  
դեղձան մազերով :

— Եւ մըթէ... ան Ռատուլը աեսաւ, հարցուց Ա-  
թօս :


— Այս՝, իրարու հանդիպեցան, և նոյն իսկ դեր-  
կոմար առաջնորդեց զանիկա հոգեվար դահճին ան-  
կողինը :

Աթօս՝ առանց խօսք մը ըսելու ոտք ելաւ, և ըստ  
կարգի գնաց իր սուրբ քակելու :

— Ինծի նաւեցէք, պարսններ, ըստ ա՞Արդանեան  
խնդալ փորձելով, գրտօք այդեօք որ կանամբի կեր-  
պարանք ունինք : Ի՞նչպէս մէսք չօրս մարդիկ որ բա-  
նակներու գէմ դրինք անվեներ, տղու մը առջև այժմ  
կը դողանք :

— Այս՝, ըստ Աթօս, բայց այս տղան յանուն  
Աստուծոյ կուգայ :

Եւ արտորնօք պանդոկէն դուրս ելան :



Է.

Շ Ա Ր Լ Ա . Ի Ն Ն Ա Մ Ա Կ Ը

Այժմ ընթերցովը պէտք է որ մեզի հետ Սէն գե-  
տէն անցնի և մեր ետեւէն գոյց մընչեւ Սէն-Ժագ փո-  
ղոցին Կարմելեան վանքին դուռը :

Առառւան ժամը տասնումէ ն է, և բարեպաշտօն  
քոյրերը հազիւ թէ պատարագ ըրեր էին Շարէ Ա. ին  
զօրաց յաջողութեան համար : Եկեղեցիէն ելնելու ա-  
տեն՝ սեւեր հագուստ կին մը ու ազնիկ մը, մին իբրև  
այրի միւսը իբրև որք՝ իրենց խցիկները մտան :

Կինը ծունք կը դնէ ներկուած փայտէ նստարանի  
մը վրայ, և անկից քանի մը քալ հեռու՝ պզափկ աղ-  
ջիկը աթոռի մը կրթնած՝ ոտքի վրայ կը կենայ և  
կուլայ :



— Կինը գեղասի պիտի ըլլար, բայց կ'երեար թէ ար-  
սուսութքը զայն պառաւցուցեր էին։ Պղտիկ աղջիկը  
չքնաղ էր, և իր արտասութքը ալ աւելի կը գեղեցկա-  
ցնէին զինք։ Կինը քառասուն ասարեկան կը թուի, աղ-  
ջիկը տասնըչորս տարեկան է։

— Աստուա՛ծ իմ, կ'ըսէր ծնրադիր աղերսարկուն,  
պահպանէ՛ իմ ամուսինս, պահպանէ՛ իմ որդիս, և այս  
իմ ախուր ու թշուառ կեանքս վերցուր։

— Աստուա՛ծ իմ, կ'ըսէր նորատի օրիորդը, պահէ՛  
պահպանէ՛ ինծի համար իմ մայրս։

— Մայրդ ալ ևս չի կրնար բան մը ընել քեզի  
համար, չանրիէդ, ըստ դառնալով աղօթող տրտուժ  
կինը։ Քու մայրդ ո՛չ գոհ ունի, ո՛չ ամուսին, ո՛չ  
որդի, ո՛չ դրամ, ո՛չ բարեկամ։ բոլոր աշխարհ, իմ  
հէք գաւակս, մայրդ երսեի վրայ ձգած է։

Եւ կին՝ իր աղջկան թեւերուն վրայ իյնալով՝ որ  
զանիկա բոնելու համար կը վագէր, ինքն ևս սկսաւ  
ակամայ հեծկոտալ։

— Մայր իմ, մի՛րտ առ, ըստ նորատի աղջիկը։

— Ա՛հ, այս տարի թագաւորները դժբաղդ են,  
ըստ մայրը՝ իր գլուխը զաւկին ուսին վրայ դնելով,  
և ոչ ոք մեր հոգը կը տանի, վասն զի ամէն մարդ իր  
գործին կ'զբաղի։ Որչափ ատեն որ եղբայրդ ինծի հետ  
մնաց, զիս խրախուսեց, բայց եղբայրդ մեկնեցաւ.  
այժմ անկարող է իր վրայ լուրեր հաղորդել ինծի և իր  
հօրը։ Իմ մնացած գոհարներս ալ գրաւին զրի, բոլոր  
իմ և քու լոթերդ ծախսեցի որպէս զի անոր ծառանե-  
րուն վարձը վճարեմ, որ անոր ուղեկից գտնուելու կը  
մերժէին եթէ այս զոհողութիւնը չընէի։ Հիմակ ստիպ-  
ուած ենք մայրսպետներու ողորմութեամբն ասլրիւ,  
այժմ Աստուծոյ օգնութեամբն ապրող աղքատներ  
ենք։

— Բայց ինչո՞ւ համար թագուհին՝ քրոջդ չես  
դիմեր, հարցուց օրիորդը։

— Աւա՛զ, ըստ վշտագին կինը, իմ թագուհի  
քոյրս, այլ եւս թագուհի չէ, աղջիկս, ուրիշ մըն է ա-  
նոր սեղ իշխողը։ Օրին մէկն այս ըսածս պիտի կրնաս  
հասկինալ։

— Լա՛ւ ուրեմն, թագաւորին դիմէ, Կ'ուզե՞ս որ  
անոր խօսիմ։ Գիտես, մայր իմ, թէ որչափ կը սիրէ զիս։

— Ա.փսո՛ս, թագաւորն՝ իմ քրոջս որդին, տակաւին  
թագաւոր չէ, և քաջ գիտես որ ինքն ալ, ինչպէս Լա-  
բորդ քսան անգամ ըսած է, մեծ զրկանք կը քաշէ։

— Ուրեմն Աստուծոյ դիմենք, ըստ նորատի Օ-  
րիորդը։

Եւ իր մօրը մօտ ծունը գրաւ։

Այսպէս, նոյն ծնդարանին վրայ աղօթող երկու  
կանայք, Հանրի Պ.ի դուստրն ու թոռն էին, Շարլ  
Ա.ին կինն ու դուստրը։

Իրենց կրնակի աղօթքը աւարտելու վրայ էին  
երբ կրօնուհի մը իրենց խուցին դուռը քերեց։

— Եե՛րս մտիր, քոյր իմ, ըստ երկու կիներուն  
երիցագայնը, սրբելով իր աշքերն ու ոտք ելնելով։

Կրօնաւորուհին դուռը կէս մը բացաւ ակնածու-  
թեամբ։

— Զեր Վեհափառութիւնը թո՛ղ ներէ ինձ եթէ իր  
մտածումները կը վրդովեմ, ըստ կրօնաւորուհին, բայց  
Սնդլիայէն եկող օտարական աղնուական մը կայ խօ-  
սարանն և Զեր Վեհափառութեան նամակ մը ներկա-  
յացնելու պատիւը կը խնդրէ։

— Ո՛հ, նամա՛կ մը, թերեւս թագաւորէն է նա-  
մակը. անշուշտ հայրիկէդ լուրեր կը պարունակէ։ Կը  
լսե՞ս, Հանրիէդ։

— Այո՛, տիկին, կը լսեմ և կը յուսամ։

— Խնդրեմ ըսէ՛ ինձ, ո՞վ է այն աղնուականը։

— Քառասունընդինգէն յիսուն տարեկան աղատորդի  
մը կ'երեւի :

— Անո՞ւնը, միթէ անունը չըսա՞ւ :

— Միլորա աը Վինդր :

— Միլորա ար Վինդր, գոչեց թագուհին, իմ  
ամուսնոյս բարեկա՞մը, ո՞հ, նե՛րս հրամցուր զայն,  
նե՛րս հրամցուր :

Եւ թագուհին նամակաբերը դիմաւորելու վաղեց,  
և եռանդազին անոր ձեռքը բանեց :

Լորտ Վինդր խուցը մանելով՝ ծունը դրաւ և թա-  
գուհին ներկայացուց գ'ր մը զար ոսկի խողովակի մը  
մէջ գլանածեւ փաթթեր եւն :

— Ո՞հ, միլորա, ըստւ թագուհին, մեզի երեք բան  
կը բերէք զար երկար ատենէ ի վեր տեսած չէինք. ոս-  
կի, անձնուէր բարեկամ մը և մեր ամսափին և տէ՛ թա-  
գաւորին կ'զմէ գիր մը :

Վինդր կրկին բարեւեց, բայց չկրցաւ պատասխան  
տալ, այնքան խորին յուրաւած էր :

— Միլորա, ըստւ թագուհին՝ նամակը ցայց տա-  
լով, քո՞ջ կը զգաք որ այս թուղթին պարունակու-  
թիւնն իմասնալու մեծ անհամբերաթիւն ունիմ :

— Պիտի քաշուիմ երթամ, տիկին, ըստւ Վինդր :

— Ո՞չ, կեցէք, ըստւ թագուհին, ձեր առջեւ պի-  
տի կարգանք այս գիրը: Միթէ չգիտէ՞ք որ հաղար տե-  
սակ հարցումներ ունիմ ձեզի ընելու :

Վինդր քանի մը քայլ ետ գնաց և ոտքի վրայ  
կեցաւ լուռ կերպով :

Մայր ու աղջիկ պատուհանի մը որմածակը քաշ-  
ուեր էին և անձկանօք կը կարդայինհետեւեալ գիրը.  
մինչդեռ աղջիկը՝ մօրը թեւին յեներ էր :

«Տիկին և սիրելի կողակից,

«Ո՞ւմ՝ վախճանին հասանք: Աստուծոյ ինծի ձգած  
զօրութիւններս նէզպից հաւաքուած են, ուսկից շտա-  
պու կը գրեմ քեզի: Հոս կը սպասեմ իմ ապստամբ  
հպատակացս բանակին, վերջին անգամ մը եւս անոնց  
դէմ պիտի կռուիմ: Եթէ յաղթական կանգնիմ, պայ-  
քարը պիտի շարունակուի, Եթէ յաղթուիմ, բոլորովին  
կարուսական պիտի մատնուիմ: Այս վերջին պարագայիս  
մէջ (աւա՛ղ, երբ մարդ այս մեր վիճակին համնի, ոչչաք  
է որ ամէն բան նախատեսէ) կը փափաքիմ Ֆրանսայի  
ափաւնըրը նեասուիլ փորձել: Բայց պիտի կարենա՞ն, պի-  
տի կամք՞ն նէք թագոււոր մը ընդունելու այդ կողմը,  
քանի որ աղէտաբեր օրինուկ մը պիտի բերէ այդ եր-  
կիրը որ արգէն քաղաքական շփոթութիւններով յուղ-  
ուած է: Քու իմաստաւթիւնդ և սէրդ ինծի առաջնորդ  
պիտի ըլլայ: Տիկին, զրաբերս պիտի ըսէ քեզի ինչ որ  
պատահմունքէ վախնալով չեմ կարող գրէ ու ունել: Պի-  
տի ըսէ քեզի թէ ի՞նչ ընթացք կը սպասեմ քեզնէ:  
Ապսպիբեր ե՛նաե իմ կողմէ օրհնութիւնս տալ իմ զա-  
ւակացս և յայտնել, տիկին և սիրելի կողակից, իմ  
սրտագին զգացումներս:»

Նամակը ստորագրուած էր՝ փոխանակ «Ծարլ թա-  
գաւոր»ի «Ծարլ տակաւին թագաւոր»:

Այս տիսուր ընթերցումը՝ որուն տպաւորութիւնը  
Վինդր կը դիտէր թագուհին երեսին վրայ, անոր աշ-  
քնրուն մէջ յուսոյ փայլակ մը նշմարեց:

— Թո՛ղ այսունետեւ թագաւոր չըլլայ, գոչեց թա-  
գուհին, թո՛ղ յաղթուի, աքսորուի, տարագրուի,

հոգս չէ, բայց թո՛ղ ապրի ամռափնս : Աւա՛զ, այսօրուան օրս գանը շատ վտանգաւոր տեղ մըն է և չեմ փափաքիր որ անոր վրայ մնալ . Բայց ըսէ՛ ինծի, միւրոտ, շարունակեց թագուհին, \*ոչ ինչ մի՛ պահեր ինձմէ, թագաւորը ի՞նչ վիճակի մէջ է : Միթէ իր վիճակը կարծածին չափ յուսահատակա՞ն է :

— Սփառ'ս, ամկին, իր կարծածէն աւելի յուսահատական է : Նորին վեհափառութիւնը այնպիսի լաւսիր մը ունի, որ ատելութիւնը ի՞նչ է չի գիտեր, այնքան անկեղծ է, որ մասնութիւնը չի գուշակեր : Անգլիան այնպիսի թալուկ մը պաշարած է որ կ'երկընչիմ թէ արեան մէջ պիտի դադրի :

— Հապա՞ լորա Մօնդրօսը, պատասխանեց թագուհին : Լսեր էի որ մեծ և արագ յաջողութիւններ ունեցեր է, ինվերլէի, Օլտոնի, Ալֆորդի և Քիլսիթի մէջ մեծամեծ յաղթութիւններ տարեր է : Լսեր էի որ դէպի սահմանագլուխը կը քալէ, իր թագաւորին միանալու համար :

— Այո՛, տիկին, բայց սահմանագլուխը հանդիպեցաւ լէսլիին : Գերմարդկային ճիգեր թափելով յաղթութիւնը ձանձրուցեցեր էր, և յաղթութիւնը զինքը երեսի վրայ թողուց : Մօնդրօս՝ Ֆիլիպօի մէջ յաղթահարուելով՝ ստիպուեցաւ իր զօրքերուն մնացած մասը ձամբել և սպասաւորի պէս ծագեալ փախուստ առաջ : Հիմա Պէրկէն կը գտնուի, նորվէկիոյ մէջ :

— Աստուած հեար ըլլայ, ըսաւ թագուհին : Գէթ միւթարութիւն մըն է իմանալ որ մեզի հսմար քանիցս իրենց կեանքը վտանգող անձեր տպահով վիճակի մէջ են : Եւ այժմ, միւրօտ, որ թագաւորին վիճակը եղածին պէս կը տեսնեմ, այսինքն, յուսահատ, ըսեք ինծի թէ իմ արքայ ամռափնիս կողմէն ի՞նչ ունիք ինծի հաղորդելու :

— Լա՛ւ ուրեմն, ամկին, ըսաւ Վինդր, թագաւորը

կը փափաքի որ թագաւորին և թագուհին արամագրութիւնները իր մասին հասկնաք :

— Աւա՛զ, գիտէք արդէն, ըսաւ թագուհին, որ թագաւորը դեռ ևս մասուկ մըն է, և թագուհին կին մը, մասնաւանդ շատ տկար կին մը . Պ. Մազարէնս է ամին ինչ :

— Երթէ կ'ուզէ՞ Ֆրանսայի մէջ խաղալ այն դերը զոր Քրօմէկլ կը խաղայ Սնգլիոյ մէջ :

— Ո՛չ, ո՛չ : Դիւրաշարժ և նենգաժէտ իտալացի մըն է, որ թերեւս ոճիր կ'երազէ, բայց երեք դործագրելու պիտի չհամարձակի . և բոլորավին Քրօմէկլի ներհակ՝ որ երկու ժողովարանները իր ձեռքը առած է, Մազարէն Բարլամէնդի գէմ մղած կոփւրն մէջ միայն թագուհին ունի իրեն նեցուկ :

— Ուրեմն զօրաւորագոյն պատճառ մըն է այս թագաւոր մը պաշտպանելու, զոր ժողովները կը հաւածեն :

**Թագուհին գլուխը ցնցեց դառնութեամբ :**

— Էմ յատուկ գտառզութիւնս, միւրօտ, պատասխանեց թագուհին, Կ'ըսէ ինծի որ Կարախնալը չպիտի ընէ բան մը, կամ կարելի է մեզի գէմ ելնէ : Իմ և ընտանեացս ներկայութիւնը ի Ֆրանսա արդէն իրեն ծանր կը թուի, և ալ աւելի թագաւորինց : Միլորտ, յարեց Հանրիէլ, արտմագին հառաչելով, ցաւալի և գրեթէ ամօթ է ըսել, բայց Լուվրի մէջ ձմեռը անցուցինք առանց ստակի, առանց ձերմակեղէնի, գրեթէ առանց հացի, և շատ անգամ անկողնէն չելնք ելներ կրակ չըլլալուուն :

— Քսանինելի՛ բան, գոչեց Վինդր : Հանրի Պ. գո՛ւստրը, Շարլ թագաւորին կողակիցը : Ուրեմն ի՞նչ պատճառաւ մեզնէ որ և է մէկուն չէրք դիմեր, տիկին :

— Ահա այսպիսի հիւրընկալութիւն մը կ'ընէ թագուհի մը պաշտօնեայ մը որմէ թագաւոր մը նոյնը կ'ուզէ խնդրել :

— Բայց ի լրոյ իմացեր էի կալէսի իշխանին և Օրլէանի օրիորդւն մէջև ամուսնութիւն մը, ըսաւ լորտ կինդր:

— Այո՛, պահ մը յոյս առի և ես: Տղայ ու աղջիկ վլրար կը սիրէին, բայց թագուհին՝ որ ի սկզբան այս սիրոյն օգներ էր, միտքը փոխեց: Բայց Օրլէանի դուքը, որ անոնց ընտանութեան սկիզբը քաջալերեր էր, իր աղջկան արդիլեց այս խնամութեան վրայ մտածելու: Ա՛հ, միլորտ, շարունակեց թագուհին, առանց իր արցունքը իսկ սրբել հոգ տանելու, աւելի լաւ է թագաւորին ըրածին պէս պատերազմիլ և մեռնիլ, ինչպէս որ թերեւս պիտի մեռնի, քան թէ իմ ըրածիս պէն մուրալով ապրիլ:

— Սրիացի՛ք, տկին, ըսաւ Վինդր, արիացի՛ք, մի՛ յուսահատիք: Այս պահուս սաստիկ դղրգուած ֆրանսայի թագին շահերը կը պահանջեն որ իր ժողովրդեան մօտագոյն ապատամբութեան դէմ մաքառի: Մազարէն քաղաքագէտ մարդ է և այս պէտքը պիտի հասկնայ:

— Բայց միթէ ստո՞յդ էք, ըսաւ թագուհին կասկածու դէմքով մը, որ արդէն ձեզ կանխած չըլլան:

— Որո՞նք, հարցուց Վինդր:

— Ժօյները, թրիտերը, Քրօմլէները:

— Այսինքն գերձակ մը, սայորդ մը, գարեջրագործ մը: Ա՛հ, կը յուսամ, տիկին, որ կարտինալն այս տեսակ մարդոց հետ չգաշնակցիր:

— Է՛հ, ի՞նչ է ինքը, հարցուց տիկին Հանրիէլ:

— Բայց, ի պատիւ թագաւորին, ի պատիւ թագուհին . . . :

— Օ՛հ, յուսանք որ այս պատիւին համար քան մը

պիտի ընէ: Ուրեմն ձեր ձեռքը տուէք ինծի և երթանք պաշտօնէին ապարանքը:

— Տիկին, ըսաւ Վինդր խոնարհելով, չափազանց կը պատուէք զիս:

— Բայց վերջապէս եթէ մերժէ, ըսաւ տիկին Հանրիէլ կանկ առնելով, և եթէ թագաւորը պատերազմը կորսնցնէ:

— Այն ատեն նորին Վեհափառութիւնը Հոլուստա կ'ապաւինի, ուր կալէսի իշխանը կը գտնուի, ինչպէս որ լսեցի:

— Եւ միթէ նորին Վեհափառութիւնը ձեզի պէս աջակիցներ պիտի կարենա՞յ գտնել իր փախուստը դիւրացնելու համար:

— Աւա՛զ, ո՛չ, տիկին, ըսաւ Վինդր, բայց այս պարագան նախատեսելով Ֆրանսա եկա, Նիզակակիցներ փնտաելու:

— Նիզակակիցներ, ըսաւ թագուհին գլուխը օրեկով:

— Տիկին, պատասխանեց Վինդր, եթէ անգամ մը իմ հին բարեկամներս գտնեմ, ամէն բան կը յուսամ և ձեզ յաջողութեան վրայ կ'ապահովեմ:

— Օ՛հ, երթանք ուրեմն, միլորտ, ըսաւ թագուհին երկար ատեն դժբաղդ եղող անձերու աղէխսարշ կասկածով մը, երթանք ուրեմն, և երանի՛ թէ Աստուած ձեր ձայնը լսէր:

Թագուհին իր կառքը հեծաւ, և Վինդր ձիով ու իր ետեւը երկու սպասաւոր ունենալով՝ դռնակին քովէն ուղեկից եղաւ:



Ը.

## ՔՐՈՄՎԵԼԻ ՆԱՄԱԿԸ

Այն միջոցին որ տիկին Հանրիէդ Կարմելեանց վանքէն կ'ելնէր Բալէ-Ռուայեալ երթալու, նոյն արքայական ապարանքին դրան առջեւ ձիաւոր մը կ'իջնէր և պահակներուն կ'իմացնէր թէ Մազարէն Կարտինալին կարեւոր ըսելիքներ ունի :

Թէեւ Կարտինալը ստէպ ահուգողի մէջ կը մնար, որովհետեւ աւելի մշտնջենաւոր խորհուրդներու և տեղեկութեան կարօտ էր, դարձեալ բաւական մարդու հպելի էր: Ճշմարիտ դժուարութիւնն առաջին դրան առջեւ չէր գտնուէր, երկրորդն իսկ բաւական հեշտին անցանելի էր, բայց երրորդ դրան առջեւ կը հըսկէին, բայց պահակներն ու բարապանները՝ հաւատաշարիմ Պէրնուէն, անողոքելի կերերոս մը որ ո՛չ խօսք

կը հասկնար և ո՛չ իսկ որ և է սատէ, նոյնիսկ սոկեղէն ըլլար, չէր դիւթուեր:

Ուստի ունկնդրութիւն հայցող կամ խնդրողը երբորդ դրան առջեւ կերպով մը հարցուփորձի պիտի ենթարկուէր:

Զիաւորը, բակին վանդակէն կապուած թողով իրերիվարը, մեծ սանդուղէն վեր ելաւ և առաջին սրահին պահակներուն ուղղելով խօսքը.

— Պ. Կարտինալ Մազարէն, ըսաւ:

— Սնցի՛ր. ւատասման տուին պահակները առանց քննթերնին վեր վերցնելու, ոմանք իրենց խաղի թուղթերէն, այլք տապալիէն և միւս կողմէն չափազանց գոհ կ'երեւէին նորեկ հիւրին հասկցնելով որ իրենց գործը չէր սպասաւորի պաշտօն վարելը: Զիաւորը երկրորդ սրահը մտաւ: Այս տեղ պահպանութիւն կ'ընէին հրացանակիրներն ու բարապանները:

Զիաւորը իր հարցումը կրկնեց:

— Միթէ ունկնդրութեան դիր մը ունի՞ս, հարցուց բարապան մը խնդրակուն դիմուորելով:

— Ունիմ հատ մը, բայց Կարտինալ Մազարէնի կողմէն չէ:

— Նե՛րս մտիր և Պ. Պէրնուէնը հարցուր, ըսաւ բարապանը:

Եւ երրորդ սենեակին դուռը բացաւ:

Կամ դիպուածով և կամ իր սովորական պահակութեան տեղը կենալուն՝ Պէրնուէն ոտքի վրայ էր նոյն դրան ետեւը ու ամէն բան լսեր էր:

— Կարծեմ թէ զիս կը փնտաես, պարոն, ըսաւ անոր: Նորին Բարձրութեան բերած գիրդ որո՞ւ կողմէ է:

— Օլիվիէ Քրօմլէլ զօրապետին կողմէն, ըսաւ նորեկ մարդը: Բարեհաճէ այս անունը նորին Բարձրու-

թեան յայտնել և վերադառնալով ըսել ինձ թէ արդեօք կ'ուզէ՞ զիս ընդունիլ . այո՛ կամ ո՛չ :

Եւ ոտքի վրայ կեցաւ մաքրակրօններու յատուկ տիտուր և գոռող զիրքով մը :

Պէրնուէն՝ երիտասարդին վրայ հետազննին ակնարկ մը նետելէն յետոյ՝ Կարտինալին դահլիճը մտաւ և պատգամաբերին խօսքերը հաղորդեց անոր :

— Օլիվիէ Քրօմզէլի կողմէն նամակաբեր մա՞րդ մը , ըստ Մազարէն , և ի՞նչ տեսակ մարդ է :

— Ճշմարիտ անգլիաց՝ մը , տէր իմ . գեղին , չ կամ դեղնագոյն մազեր , գորշ կապայտ աքեր ունի և վերէն վար գոռողութիւն և սէզութիւն կը ցուցնէ :

— Թող նամակը տայ :

— Բարձրագատիւ Կարտինալը նամակը կը ինդրէ , ըստ Պէրնուէն՝ դահլիճէն նախասենեակը անցնելով :

— Բարձրագատիւ Կարտինալը առանց գրաբերին նամակը չփիտի տեսնէ , պատոսիսնեց երիտասարդը , բայց իրօք նամակաբեր ըլլալուս քեզ համոզելու համար , ահա նայէ :

Պէրնուէն կնիքը տեսաւ և դիտելով որ արդարեւ նամակը Օլիվիէ Քրօմզէլի կողմէն էր , Մազարէնի քով երթալու պատրաստուեցաւ :

— Բոէք նաև որ , յարեց երիտասարդը , որ պարզ պատգամաբեր մը չեմ , այլ արտասովոր դեսպան մը :

Պէրնուէն դահլիճը մտնելով և քիչ մը ետք դուրս ենելով .

— Նե՛րս մտիր , պարո՞ն , ըստ դուռը բաց բռնելով :

Մազարէն՝ նոյն նամակին լուրէն զգացած այլայլութիւնը փարատելու համար բաւական ատեն վեր վար քալելու պէտք զգաց , բայց որչափ որ սրամիտ էր

պարապ տեղը կը ճգնէր գուշակելու թէ ի՞նչ պատճառաւ Քրօմզէլի իրեն հետ հազորդակցելու ելեր էր :

Երիտասարդը դահլիճին սեմին վրայ երկցաւ , մէկ ձեռքով փեղոյրը միւսով նամակը բռներ էր :

Մազարէն ոտք ելաւ :

— Միթէ յանձնարարական գի՞ր մը ունիս ինծի համար , պարո՞ն :

— Ահաւասիկ տէր իմ , ըստ երիտասարդը :

Մազարէն գիրը առաւ և բանալով կարդաց .

«Պ. Մօրտօնդ՝ իմ գրագիրներէս մին , այս յանձնարարական գիրը պիտի տայ նորին Բարձրութեան Մազարէն Կարտինալին , ի Բարիդ . ասկէ զատ՝ նորին Բարձրութեան համար երկրորդ մտերմական գիր մը ևս կը բերէ :

«Օլիվիէ ՔրօՄզէլ»

— Շա՛տ լաւ , Պ. Մօրտօնդ , ըստ Մազարէն , ինծի տուր այն երկրորդ նամակը ու նստէ :

Երիտասարդը իր գրամանէն երկրորդ գիր մը հանեց , Կարտինալին տուաւ և նստաւ :

Սակայն Կարտինալը իր մտմտուքը ունենալով , գիրը տոեր , և առանց բանալու իր ձեռքերուն մէջ վեր վար կը դարձնէր . բայց իր միտքը պատգամարերէն պահելու համար , իր սվորութեան համեմտած սկսաւ անոր հարցումներ ուզգել , և փորձով համոզուած ըլլալով որ երբ հարցախօսէր և միանգամայն նայէր շատ քիչ մարդիկ կը յաջողէին իրմէ բան մը պահելու :

— Շատ նորատի էք , Պ. Մօրտօնդ , դեսպանութեան այս ծանր պաշտօնին համար , որուն մէջ ամէնէն հին գիւանագէտները ստէպ չեն յաջողը :

— Տէր իմ , քսան երեք տարեկան եմ , բայց Զեր Բարձրութիւնը կը սխալի ըսելով թէ նորատի եմ : Զեր

մէ աւելի տարիքոտ եմ, թէև ձեր խմաստութիւնը չունիմ:

— Ի՞նչպէս կրնայ ըլլալ, պարոն, ըստ Մազարէն, միտքդ չեմ հասկնար:

— Տէր իմ, կ'ըսեմ թէ տառապագին տարիներ պէտք է կրկնակի համբել, և թէ քսան տարիէ ի վեր կը տառապիմ:

— Ո՛հ, այս', կ'իմանամ, ըստ Մազարէն, հաշրստութեան պակաս ւթիւն, աղքատ ես, այնպէս չէ:

Յետոյ ինքնիրեն յորեց.

— Սյս ամէն անգլիացի յեղափոխականները մուշացկաններ և գեղջուկներ են:

— Տէր իմ, օր մը վեց միլիոն ոսկիի հարստութիւն մը պիտի ունենայի, բայց իմ ձեռքէս առին զայն:

— Աւրեմն դուք ժողովրդական մարդ չէք, ըստ Մազարէն զարմացած:

— Եթէ իմ ահազոս ունենայի, լորտ պիտի ըլլայի, եթէ անունս կրէի, հիմա Անգլիու ամէնէն հոչտկաւոր անուններէն մէկը պիտի լսէիք:

— Ի՞նչ է ուրեմն ձեր անունը, հարցուց Մազարէն:

— Պարոն Մօրտօնդ, պատասխանեց երիտասարդը ծռելով:

Մազարէն հասկցաւ որ Քրօմլէլի դեսպանը անյայտ մնալ կ'ուզէ:

Պահ մը լռեց, բայց Դոյն պահուն առաջնուն աւելի ուշադրութեամբ անոր երեսը նայեցաւ:

Երիտասարդը անդրդուելի կը մնար:

— Կրո՛զը տանի այս ժամանակոնները, ըստ Մազարէն մեղմով, մարմարէ տրձաններու կը նմանին:

Եւ բարձրաձայն յարեց.

— Բայց միթէ աղջուկան չունիք:

— Սյս', աղջուկան մը ունիմ, տէր իմ:

— Եւ ձեզի չօգներ:

— Երեք անգամ անոր գիմեցի որ օգնէ ինծի, և երեք անգամ իր ծառաներուն ձեռքով վանսել տուաւ զիս:

— Ո՛հ, Աստուած իմ, սիրելի Պ. Մօրտօնդ, ըստ Մազարէն, իր սուտ բարեպաշտական ձեւերովը երիտասարդը ծուղակը նեսել յուսալով, Աստուած իմ, ո՛ր չափ հետաքրքրութիւնս կը շարժէ ձեր պատմութիւնը: Ուրեմն ձեր ծնողքը չէք ճանչնար:

— Դեռ նոր ճանչցայ:

— Եւ մինչև ճանչցած օրդ:

— Կը կարծէի թէ ընկեցիկ տղայ մըն եմ:

— Ուրեմն ձեր մայրը անսած չէք:

— Ո՛չ, տէր իմ, տեսած եմ, երբ մանուկ էի: Երեք անգամ իմ ստնտուխս տունը եկաւ, այսօրուան պէս կը յիշեմ նաև այն օրը երբ վերջին անգամ եկաւ զիս տեսնելու:

— Լաւ յիշողութիւն ունիք, ըստ Մազարէն:

— Ո՛հ, այս', տէր իմ, ըստ երիտասարդը այնպիսի տարօրինակ չեշտով մը որ կարավնուլը իր բոլոր մարմնոյն մէջ սարսուռ մը զգաց:

— Եւ ձեզ ո՞վ կը սնուցանէր:

— Ֆրանսացի ստնտու մը: Երբ հինգ տարեկան եղայ, զիս ճամբեց, վասնվի այնուհետեւ անոր վարձք տուող չկար, յայտնելով ինծի այն ազգականիս անունը որուն վրայ մայրս ստէպ անոր խօսեր էր:

— Դուք այն տաեն ի՞նչ եղաք:

— Երբ Սրահեաներու մէջ կուտայի և կը մուրայի, Բինկուդօնի կրօնական մը զիս առաւ, կալվինական կրօնին մէջ զիս կրթեց, իր ունեցած բոլոր գիտութիւնը ինծի տուաւ, և ընտանիքս գտնելու համար ըրած խուզարկութեանց օգնեց:

— Եւ այս խուզարկութիւննե՞րը . . . :

— Անարդիւնք չի մնացին. դիպուածը ամէն բան յաջողցուց:



- Ուրեմն իմացա՞ք թէ մարդ ինչ եղեր էր :
- Իմացայ որ մայրս սպաննուեր էր այն իմ ազգականիս ձեռքով, որուն աջակից գտնուեր են իր չորս բարեկամները, բայց գիտէի արդէն որ Շարլ Ա. թագաւորին կողմէն ազնուականնութենէս զրկեր և բոլոր հարբատութիւնս կողոպանը էին :
- Ա՛հ, կ'իմանամ ճիմով թէ ի՞նչ պատճառաւ Պ., Քրօմվէլի կը ծառայէք : Թագաւորը կ'ատէք :
- Այո՛, տէր իմ, կ'ատեմ զանիկա . ըստ երիտասարդը :
- Մազարէն զարմանքով տեսաւ թէ ի՞նչ սադացէլական կերպով երիտասարդը արտասանեց այս խօսքը . ինչպէս որ սովորական դէմքերը արեւմբ կը ներկուին, իր դէմքը լեզրով ներկուեցաւ և կապտագոյն դաշտաւ :
- Զեր պատժութիւնն ահանելի է, Պ Մօրտօնդ, և զիս սասափի կը յաւզէ, բայց բարեթա դէք որ ամենաազօրուոր տիրոջ մը կը ծառայէք : Զեր խուզարկութեանց պիտի օգնէ ան : Մեզի պէս մարդիկ շատ տեղեկութիւններ կ'առնենան :
- Տէր իմ, բաւական է քաջացեղ շան մը հետքի նշանը ցոյց տալ և ան ապահով կը հասնի մրաս ծայրը :
- Բայց մինչ կ'աւզէ՞ք որ խօսիմ այն ձեր ըստծագականին, ըստ Մազարէն, որ Քրօմվէլի բարեկամ ձեւանալ կը փափաքէր :
- Շնորհակալ եմ, տէր իմ, ես անձամբ իրեն պիտի խօսիմ :
- Բայց մինչ չըսի՞ք թէ ձեզի հետ նախատանօք կը վարուէր :
- Առաջին անգամ զիս աեսնելուն հետս աւելի լաւ պիտի վարուի :
- Ուրեմն անոր սիրտը շարժելու հնա՞ր մը պիտի ունենաք :

- Անորեկ գտննալու հնար մը ունիմ :
- Մազարէն կը դիմու երիտասարդը, բայց անոր աչքերէն ցաւած կաւձէն գլուխը ծռեց . և այսպիսի խօսակցութեան մը շարունակելու շփոթելով Քրօմվէլի գիրը բաց ու :
- Փարք առ փոքր երիտասարդին աչքերը ըստ սովորականին ան ոյս և ապակենման դարձան ու խորին մատասանութեան մէջ ինկաւ : Առաջին առղերը կարդարէն յետոյ՝ աչքին ծարավ նայելու փորձ փորձեց հասկնալու համար թէ արդեօք Մօրտօնդ իր գէմքը կը նայի՝ և անոր անսարքերութիւնը դիմելով .
- Զեր զարձերը կատարել առեւզէք ուրեմն, ըստ սանչմարելի իերապով իր ուսերը բարձրացնելով, այն մարդոց ձեռքով որ միանդամայն իրենցը կը կատարեն : Տեսնենք լոչ կը պարունակէ այս նամակը :
- Նոյնը՝ բնագրին համեմատ կը գնենք հոս .
- « Առ Բարձրապատիւ »
- « Տէր իմ Կարտինալ Մազարինի ,
- « Փափիսքեցայ իմանալ, տէր իմ, Անգլիոյ ներկայ գործերու մասին ձեր Դիտաւորութիւնները : Երկու տէրութիւնները շատ դրայի են և ստիպեալ ֆրանսա մեր վիճակին մատղիր է, ինչպէս որ մենք ֆրանսայի մատղիր ենք : Անգլիաց քրներէ մրաբան են Շարլ թագաւորին և իր կաւակիցներուն բռնութեան դէմ ճաշգույն շատարակաց վստահութեամբ այս շարժման գլուխը անցնելով՝ ամէնէն աւելի կրնամ ճանչնուլ անոր բռնութիւնն ու հետեւանքը : Այսօր պատերազմ մը կը մզեմ և Շարլ թագաւորին դէմ մօտերս վերջնական ճակատ պիտի կազմեմ : Պիտի շահիմ զայն, վասնզի ազգին յոյսն ու Աստուծոյ ոգէնս ինձի հետ են : Այս

ճակատամարտը շահելէս ետք, թագաւորը ո՞չ Անդիխ  
և ոչ Սկովտիա ապաւէն մը պիտի գտնէ. եթէ չբռնուի  
և կամ չսպանուի, պիտի փորձէ Թրտնսա անցնելու  
որպէսզի զինւոր, հրազէն ու դրամ հաւաքէ :

« Արդէն Թրանսա ընդունեց Հանրիէդ թագուհին,  
անշուշտ ստիպուած, իմ հայրենեաց մէջ քաղաքաւ-  
կան պատերազմի անշէջ հուր մը արծարծեց, բայց տի-  
կին Հանրիէդ Թրանսայի աղջիկ է և Թրանսայի հիւրա-  
սիրութեան իրաւունք մը ունէր: Իսկ Շարլ թագու-  
րին գալով՝ ինդիք բոլորովին կը փոխուի. Թրանսա՝  
այս թագուարը ընդունելով և անոր օգնելով՝ Անդ-  
լիսիք ժողովրդեան զործերը դատապարտուծ և Անդիխոյ  
իրապէս վեսած պիտի ըլլայ, մանաւանդ իր ընտրելիք  
կառավարութեան ընթացքին, որ այսպիսի վիճակ մը  
բացայացորէն պատերազմի յայտարարութիւն մը պիտի  
սեպէ . . . : »

Նոյն միջոցին, Մազարէն, նամակին առած ոճէն  
սաստիկ յաւզուելով՝ նորէն ընթերցումը դադրեցուց և  
աչքին ծայրովը երիտասարդին նայեցաւ:

Երիտասարդը չարունակ կը մտանար:

Մազարէն շարունակեց.

« Ուստի՝ ստիպովական է, տէր իմ, որ Թրանսայի  
բռնելիք ընթացքը կանխաւ գիտնամ. այդ երկրին և  
Անդիխոյ շահերը թէկ ներհակ ուղղութիւն մը ունին,  
կարծուածէն աւելի իրարու կը մօտենան: Անդիխ ներ-  
քին անդորրութեան պէտք ունի իր թագաւորին ար-  
տաքսման գործը գլուխ հանելու: Թրանսա ևս այս  
անդորրութեան կը կարօտի որ իր նորատի թագաւորին  
գահը ամրապնդէ: Ներքին խաղաղութեան մեղի չափ  
կարօտ էք, խաղաղութիւն որուն հասնելու մօտ ենք,  
մեր կառավարութեան ազդեցութեան չնորդիւ: »

« Բարլամէնիթի հետ ձեր կոխները, ձեր աղմկալի  
երկարուակութիւնները այն իշխաններուն հետ որ այ-  
սօր ձեզի համար, վաղը ձեզի դէմ պիտի պատերազ-  
մին, ինչպէս նուև Տեղապահին, Պահանմէսնիլ նախազա-  
հին և Պրուսէլ խորհրդականն կողմէն մղուած ժողո-  
վրդեան յամառ ընդդիմութիւնը, և վերջապէս այս ա-  
մէն անկարգութիւնը որ Պետութեան այլ և այլ աս-  
տիճաններէն կ'անցնի, պէտք է որ ձեզ յորդորէ մտա-  
տանջութեամբ նկատելու արտաքին պատերազմի մը  
պատահարները. վասնզի այն ատեն Անդիխ նոր գա-  
զափարներու խանդով զայրացած՝ Սպանիոյ հետ պիտի  
գաշնակցի, որ արդէն այս դաշնակցութեան կը  
բաղադայ: Ուստի՝ մտածեցի, աէր իմ, ձեր խոհեմու-  
թիւնը և դէպքերու բերումով ձեր յատուկ կացութիւնը  
քաջ ճանչնալով, մտածեցի որ լաւագոյն պիտի համա-  
րիք Թրանսայի թագաւորութեան մէջ կեղրոնացնել ձեր  
բոլոր զօրութիւնը և Անդիխ նոր թագաւորութիւնն ալ  
իրենին թողուլ: Այս չէզոքութեան արդիւնքը պիտի  
ըլլայ Թրանսայի հողէն Շարլ թագաւորը հեռացնել, և  
ոչ զէնքով, ոչ զրամով, ոչ զօրքով չօգնել ձեր երկրին  
համար բոլորովին օտարական համարու ող այս թագա-  
ւորին: »

« Ուրեմն իմ գիրս լիովին մտերմական է, և ասոր  
համար իւն ներքին վստահութիւնս վայելոց մարդու մը  
հետ զայն կը զրկէմ ձեզի, դիպուածոց համեմատ ի գործ  
դնելիք մրջացներչս առաջ կ'ուղղեմ ձեզ այս նամակը  
զգացմամբ մը որուն արժանիքը Զեր Բարձրութիւնը  
պիտի ճանշնայ: Ուիվիէ Քրօմէլէ մտածեց որ Մազարէնի  
պէս հանձարեղ գլուխի մը աւելի դիւրաւ կրնայ բան  
հասկցնել, քան թէ թագուհին մը որ անշուշտ հաստա-  
տամութեանը կողմէ զարմանալի, բայց ծննդեան և  
երկնային իշխանութեան սոստինախապաշարումներու շատ  
ենթակայ է: »

«Ողջոյն ձեզ, աէր իմ, եթէ տասնըհինգ օրէն պատասխան մը չընդունիմ, նամակս իբրև անընդունելի պիտի համարիմ:

### ՕԼԻՎԵԼ ՔՐՈՄՎԵԼ»

— Պ. Մօրտօնդ, ըսաւ կարտինալը, մտածող երիտասարդը արթնցնելու միտքով՝ ձայնը բարձրացնելով, իմ պատասխանս այս նամակին այնքան աւելի գոհացուցիչ պիտի ըլլայ զօրապետ Քրօմվէլին համար որ մարդ չպիտի իմանայ անոր պատասխանելու: Ուստի, գացէք ի Պոլոնել ծովու վրաւ սպասել նոյն նամակին, և խոստացէք ինձի վաղը առաջ մեկնելու:

— Կը խոստանում, աէր իմ, պատասխանեց Մօրտօնդ, բայց ո՞րչափ օր պ տի սպասել տայ զիս Զերթարձրութիւնը այս պատասխանին:

— Եթէ տաւը օրուան մէջ չընդունիք զայն, կը նաք մեկնել:

### Մօրտօնդ խոնարհութիւն ըրաւ:

— Այս բաւական չէ, պարոն, շարունակեց Մաշարէն, ձեր անձնական արկածները զիս սաստիկ յուղեցին. ասկէ զատ՝ Պ. Քրօմվէլի նամակին իբրև զեսպան մեծ կարև դութիւն առիք իմ առջևու: Ահա, վերասին կը բահմ, յայտնեցէք ինձ, ի՞նչ կրնամ ընել ձեզի համար:

Մօրտօնդ պահ մը մտածեց, և նշմորելի վարանումէ մը ետք, երբ բերանը պիտի բանար՝ Պէրնուէն արարնօք ներս մտաւ, կարտինալին ականջին ծռեցաւ և կամայուկ մը խօսեցաւ.

— Տէր իմ, ըսաւ անոր, Հանրիէդ թագուհին անգոփացի ազատորդի մը ընկերութեամբ այս պահուս Բալէ Բուայեալ կը մտնէ:

Մաղարէն սատում մը ըրաւ աթոռին վրայ, որ

երատասարդին ոչքէն չվրիպեցաւ  
յայտարարութիւնը գոցեց:  
— Պարոն, ըսաւ կայ,  
Պուլօնել սահմանեցի ձ’  
նախաչաս կը սեա՛<sup>1</sup>  
բաւ կրնաք բո՞  
շրջապատ  
միայն:  
”

## Թ.

ՍԱՀԱՐԵՆ ԵՒ ՏԻԿԻՆ ՀՈՆԻՔԻ  
Արդարութեան գործը կամ և շտապաւ գնաց Անգլիոյ  
Ըստ միացաւ սրահին մէջտեղը  
Ըստ միացան բանքին Համար առաջնորդ էր :

Անգլիան առաջնորդ էր կը յայտնէր այս անշուք  
Կը յայտնէր այս անշուք կը յայտնէր այս անշուք  
Կը յայտնէր այս անշուք կը յայտնէր այս անշուք  
Կը յայտնէր այս անշուք կը յայտնէր այս անշուք :

Արդարութեան գործը կամ և շտապաւ գնաց Անգլիոյ  
Ըստ միացան բանքին Համար առաջնորդ էր :

— ԱՌ Արքաւ ինքնիրեն Մազարէն, ի՞նչ անուշ  
գէմք: Արդեօք ինձմէ փոխ գրամ առնելու եւ  
կած է:

Եւ իր արկղին կողմը ակնարկ մը ձգեց անհան-  
գիստ. մինչեւ անգամ այն փառաւոր աղամանդեայ  
մատանիին քարը՝ որուն փայլը՝ իր ձեռքին վրայ կը  
հրաւիրէր ամէնուն աչքը, ներսիղին դարձուց. թէնւ  
ձեռքն ալ աղւոր և սովիտակ էր: Դժբաղդաբար այս  
մատանին կիկէսի մատանիին զօրութիւնը չունէր, որ  
անտեսանելի կը դարձնէր իր տէրը երբ Մազարէնի ը-  
րածն ընէր:

Արդ, Մազարէն շատ կը փափաքէր որ նոյն պա-  
հուն անտեսանելի դառնար, վասնզի կը գուշակէր որ  
տիկին Հանրիէդ իրմէ բան մը ուզելու համար եկեր էր.  
քանի որ թագուհի մը՝ որուն հետ այսպէս վարուեր  
էր, ժամանելով իրեն առջեւը կ'երեւէր փոխանակ սովառ-  
նական լեզու մը գործածելու, ըսել էր թէ իրբեւ ա-  
զերարկու կը ներկայանար:

— Պարսն Կարտինալ, ըստ օգոստափառ այցե-  
լուհին, նախ մտածեցի զիս այստեղ բերող գործին վրայ  
իմ թագուհի քրոջս հետ խօսիլ, բայց մտածեցի որ քա-  
զաքական գործերը յատկապէս էրիկմարդոց կը վերաբե-  
րին:

— Տիկին, ըստ Մազարէն, հաւատացէք որ Զեր  
Վեհափառութիւնը զիս չափազանց չնորհապարտ կ'ընէ  
այսպէս պատուելով զիս:

— Շատ քաղաքավար է, մտածեց թագուհին, ար-  
գեօք իմ միտքս գուշակից:

Կարտինալին դահլիճը հասեր էին: Թագուհին նըս-  
տեցուց, և երբ իր թիկնաթոռին վրայ տեղտորուե-  
ցաւ, անոր ըստ:

— Կընոք ձեր ամէնէն ակնածու ծառային ձեր  
հրամանները տալ:

— Աւազ, պարսն, պատասխանեց թագուհին,  
հրամաններ տալու սովորութիւնս կորսնցուցած եմ, և  
աղաչանք մատաւցանելու վարժուած եմ: Ուստի կու-

գամ ձեզի աղջուկու, և երջանիկ պատի համարիմ ինք-  
վինքս եթէ իմ ինողիրքս լոելի ըլլայ:

— Ձեզ մոտիկ կ'ընեմ, տիկին, ըսաւ Մազարէն:

— Պարոն Կարտինալ, ինդիրը իմ թագաւոր ա-  
մուսինիս՝ իր ապատումը հպատակներուն զէմ մղած  
պատերազմին վրայ է: Կարելի է չէք գիտեր որ Անդ-  
լիոյ մէջ կը պատերազմին, ըսաւ թագուհին ախուր  
ժափսով մը, և քիչ ատենէն այսպիսի վճռական կեր-  
պով մը պիտի կռուին որ մինչեւ ցարդ չեն կռուած:

— Բաղրովին անտեղեակ եմ, տիկին, ըսաւ Մա-  
զարէն, ուսոր թեթև մը շարժելով: Արար'ս, մեր յա-  
տուկ կոիւները ինձի պէս անկարոզ և վատուժ հէք  
պաշտօնէի մը ժամանակը ու միտքը լիովին գրաւած են:

— Լա՛ւ ուրեմն, Պ. Կարտինալ, ըսաւ թագու-  
հին, պիտի յայտնեմ ձեզի որ իմ ամուսինո Շարլ, վերջ-  
նական պատերազմ տալու վրայ է, եթէ պարտուի...—  
Մազարէն շարժում մը ըրաւ—պէտք է ամէն բան նա-  
խատեսել, շարունակեց թագուհին, եթէ պարտուի, կը  
փափաքի ֆրանսա քաշուիլ և սոսկական մարդու մը  
պէս ապրիլ: Այս խորհուրդս ի՞նչպէս կը գտնէք:

Կարտինովը մտիկ ըրեր էր և իր գէմքին մէկ ջլուն  
իր մասնած իր զգոցած ոպաւորութիւնը, մտիկ  
ընելու ատեն՝ իր ժափտը մնաց ինչ որ էր, միշտ ստա-  
պատիր ու փողաքուշ, և երբ թագուհին խօսքը  
լմնցուց.

— Տիկին, կը կարծե՞ս, ըսաւ իր ամէնէն աղու-  
ձայնովք, թէ Ֆրանսա, որ այժմ այնքան խորվեալ և  
եռացող վիճակի մէջ կը զտնուի, գահազուրի թագա-  
ւորի մը համար անքոյթ նուռանգիստ մը ըլլայ: Ար-  
գէն լուր ժԴ. գլուխի վրայ թուզը շատ հաստատուն  
չէ: Ի՞նչպէս կրկնակի բեռ մը պիտի կարենայ կրել:

— Այս բեռը ինձի վերաբերմամբ այնքան ծանր  
չէր, ընդհատեց թագուհին վշտագին ժափսով մը, և

չեմ պահանջեր որ իմ ամուսինիս համար ընեն ինչ որ  
ինձի համար չըրին: Կը նայիք որ շատ համեստ թագա-  
կիրներ ենք, պարոն:

— Ո՛չ, ձեզի համար, տիկին, ձեզի համար, վրայ  
բերաւ Կարտինալը որպէսզի կարձ կապէ այն բացատ-  
րութիւնները որ սկսեր էին երևալ, ձեզի համար,  
ինդիրը տարբեր է: Հանրի Դ.ի, այն մեծ, այն վեհ  
թագաւորին գումարը...:

— Եւ սակայն այս արգելք մը չէ ձեզ անոր վե-  
սային հիւրասիրութիւն չընելու, այնպէս չէ, պարոն: Սակայն  
պարտաւոր էիք յիշել որ այն մեծ, այն վեհ  
թագաւորը, օրին մէկը տարազիր ըլլալով, ինչպէս որ  
պիտի ըլլայ ամուսինս, Սնգլիա գնաց օգնութիւն  
ինդրելու, և Անգլիան անոր այս օգնութիւնը տուաւ,  
թէպէսև էլիզապէթ թագուհին անոր քեռազնիկը չէր:

— Մեզայ, ըսաւ Մազարէն այս պարզ տրամա-  
բանութեան ներքեւ ընկճուելով, Ձեր Վեհափառութիւնը  
միտքս չի հասկնար, իմ գիտաւորութիւնս ծուռ կը  
մեկնէ, և ասոր պատճառը սա է անշուշտ որ գաղղիե-  
րէն լաւ չեմ խօսիր:

— Իտալերէն խօսեցէք, պարոն: Մարի աը Մէտիսի  
թագուհին, մեր մայրը, այս լեզուն մեզի սորվեցուց  
ձեր նախորդ Կարտինալը զանիկա աքսորի մէջ մեռնե-  
լու դրկելէն առաջ: Եթէ այն մեծ և վեհ թագաւորէն  
որուն վրայ քիչ մը առաջ կը խօսէիք, բան մը մնաց,  
շատ պիտի զարմանայ տեսնելով այն խօրին սքանչա-  
ցումը զոր կը տածէք իր վրայ առանց քիչ մը զթու-  
թիւն զգալու իր գերդաստանին համար:

Մազարէնի ճակատէն քրտինքը կը հոսէր խոշոր  
կաթիւներով:

— Այս սքանչացումս՝ ընդհակառակի՝ այնքան մեծ  
և ճշմարիտ է, տիկին, պատասխանեց Մազարէն՝ առանց

ընդունելու թագուհոյն առաջարկութիւնը լեզուն փոխելու մասին, որ եթէ Շարլ Ա. թագաւորը՝ զոր Աստուած ամէն փորձանքէ զերծ պահէ, Ֆրանսա վերագառնար, անոր պիտի ընծայէի իմ տունս, իմ յաստեկ տունս, բայց, ափսո՞ս, շատ ապահով ապաստանարան մը չպիտի ըլլար: Օր մը ժողովուրդը պիտի այրէ այս տունը, ինչպէս որ Անդրը մարէշալինը այրեց. ինը դժօնսինի, Քօնսինի, և սակայն այս մարդը միակ Ֆրանսայի բարիքը կ'ուզէր:

— Այո՛, տէր իմ, ձեզի պէս, ըստ թագուհին հեգնօրէն:

Մաղարէն իր ըստած խօսքին երկումի իմաստը հասակընալու զարնելով՝ Քօնսինի Քօնսինի վրայ կարեկցութիւնը շարունակեց:

— Բայց վերջապէս, տէր իմ Կարտինալ, ըստ թագուհին համբերութիւնը հատնելով, ինչ պատասխան պիտի տաք:

— Տիկին, գոչեց Մաղարէն հետղնետէ մեղմանալով, տիկի՞ն, արդեօք Զեր Վեհափառութիւնը պիտի ներէ՞ ինձ ձեզի խորհուրդ մը տալու: Արդէն յայտնի է թէ այս համաձարկութիւնն առնելէն առաջ, Զեր Վեհափառութեան ոտքը պիտի իյտամ և պիտի կատարեմ ինչ որ ձեզի հաճելի երեւի:

— Խօսեցէք, տէր իմ, պատասխանեց թագուհին: Ձեզի պէս խոհական մարդու մը խորհուրդը հարկաւ միշտ լու պիտի ըլլայ:

— Տիկին, հաւատացէք ինձ, թագաւորը պարտաւոր է մինչեւ վերջը պատերազմիլ:

— Արդէն պատերազմեցաւ, պարոն, և այս վերջին ճակատամարտը զոր պիտի արձակէ իր այն զինուորներով որ իր թշնամնաց զօրութենէն նուազ են, կը վկայէ որ առանց պատերազմելու միտք չունի անձնատուր ըլլալ, բայց վերջապէս, ի՞նչ պիտի ընէ եթէ երբէք յաղթուի:

— Լո՛ւ ուրեմն, տիկին, այս պարագայիս մէջ՝ իմ խորհուրդս է. — գիտեմ որ Զեր Վեհափառութեան խորհուրդ ապա մեծ համարձակութիւն մըն է իմ կողմէ, բայց խորհուրդս առ է որ թագաւորը իր աէրութենէն պէտք չէ որ հեռանայ: Բացակայ թագաւորները չուտով կը մոռցուին: Եթէ Ֆրանսա անցնի, իր դատը ի սպառ կը կորսուի:

— Ուրեմն, ըստ թագուհին, եթէ այս է ձեր խորհուրդը և եթէ իրօք անոր վիճակին կարեկիր կը գըտնուիք, դրամով և մարդով անոր օգնեցէք. վասնզի ես անոր չեմ կրնար այլեւս բան մը ընել, անոր օգնելու համար վերջին ադամանդս իսկ ծախեցի: Գիտէք, ամենէն քաջ գիտէք պարոն, որ բան մը չունիմ: Եթէ գոհար մը մնացած ըլլար ինձ, տաքնալու համար առ ձմեռ թէ ես և թէ աղջիկս, փայտ պիտի գնէի:

— Ա՛ն, տիկին, ըստ Մաղարէն, Զեր Վեհափառութիւնն իր խնդրած չգիտէ: Այն օրը որ օտարականներ թագաւորի մը ետեւէն կ'երթան որպէսզի անոր օգնեն աթոռը ելնելու, այն օրը խոստովանիլ է որ իր հապատակաց սէրը չվայելեր:

— Խնդրէն կը չեղիք, պարոն Կարտինալ, ըստ թագուհին, որուն համբերութիւնը կը հասնէր քանի կը անուէր որ այս նրբամիտ մարդը բառերու լափիւրին թուրի մը մէջ կը մոլորէր, բուն խնդրոյն դարձէք, և պատասխան տուէք այո՛ կամ ո՛չ. Եթէ թագաւորը Անդլիա մնալու յամառի, միթէ անոր օգնութիւն պիտի դրէ՞ք: Եթէ Ֆրանսա դառնայ, միթէ ասպնջականութիւն պիտի ապատի:

— Տիկին, ըստ Կարտինալը՝ խիստ մեծ անկեղծութիւնը կեղծելով, կը յուսում Զեր Վեհափառութեան ցոյց տալ թէ ո՛րչափ ձեզի անձնուեր եմ և ո՛րչափ կը փափաքիմ ձեզի այնքան սրտմաշուք առող գործ մը աւարտել: Այնուհետեւ կը կարծեմ թէ Զեր Վեհափառութիւնը պիտի ապատի:

ռութիւնը չպիտի կասկածի թէ ո՛քան մեծ է եռանդս ձեզի ծառայելու :

Թագ ահին շրթունքները կը խոժնէք և անհամըեւ բութեսէ իր աթոռին վրայ կը շարժէք :

— Աս' առեմն, ի՞նչ պիտի ըսէք, ըստ վերջաւ պէս, տեսնենք, խօսեցէք :

— Այժմ բակ պիտի երթամ թագուհին խորհարդ հարցուելու և իսկի ըստ անմիջապէս Բարլամէնթի նկատողութեան պիտի ներկայացնենք :

— Այն Բարլամէնդը որու հետ կոռւի մէջ էք, այսպէս չէ: Անշուշտ Պրիւէլը տեղեկաբեր պիտի ընէք: Բաւական է, Գ. Կարտինալ, բաւական է: Միաքդ կ'ըմբռունեմ, կամ լաւ եւս անիբաւ եմ: Արդարեւ գացէք ժողովարանը, վասնզի այն՝ թագաւորներու թշնամի՝ ժողովարանն է միայն որ ձեր այնքան զմայտ մեծ և վայրէ հանրի Դ. Փ. աղջկան նպասաներ զրկեց որով այս ձմեռ ցուրտէն և անօթութենէ չմեռնելու կարող եւ զաւ:

Եւ այս խօսքը ըսելով՝ թագուհին ոտք ելաւ վեհապես սրտմտութեամբ մը:

Կարտինալը իրարու կցած ձեռքերը անոր երկընացուց:

— Ահ, ափկի՞ն, ափկին, ո՛քափ քիչ կը ճանչնաք զիս, Աստուած իմ:

Բայց Հանրիէդ թագուհին այն սուտուպատիր արաւասուքը թափող մարդուն կողմը անգամ չդառնալով՝ դահլիճէն անցաւ, ինք դուռը բացաւ և նորին Բարձրութեան բազմաթիւ պալատականներուն մէջէն գնաց Վինդի ձեռքը բռնեց մրայնակ, առանձին և կանգուն: Արդէն անկեալ հէք թագուհի որուն առջև առ մարդարութեան ամէն մարդ խոնարհութիւն կ'ընէք, բայց իրօք թէ մը ունէք միայն որու վրայ կոթսելու կարող էր:

— Փոյթ չէ, ըստ Մազարէն երբ առանձին մնաց, այս բանս ինծի վիշտ պատճառեց, և ծանր զեր մը կայ խաղալու: Բայց բան մը չըսի ոչ մէկուն և ոչ միւսին: Հըմ, սա Քրօմքէլը թագաւորներու վայրագ որսորդ մըն է, իր պաշտօնէից վրա: կը ցաւիմ, եթէ երբեք պաշտօնեայ ընդունի: Պէրնուէն:

Պէրնուէն ներս մտաւ:

— Նայէ եթէ սե կրկնոցով և կարճ մազերով եւ բիտասարդը՝ որ քիչ մը առաջ ներս հրամցուցիր, տակաւին պալատը կը գտնուի:

Պէրնուէն դուրս ելաւ: Կարտինալը նոյն ժամանակը անցուց իր մասնիկն քարը դուրս դարձնելով, ադամանդը սբելով, անոր ջուրին վրայ զմայլելով, և ըստ որում արցունք մը իր աչքերուն մէջ կը դառնար և տեսողութիւնը կը պղտորէր, գլուխը ցնցեց որ զայն վար ձգէ:

Պէրնուէն ներս մտաւ Քօմէսի հետ որ պահակութիւն կ'ընէր:

— Տէր իմ, ըստ, մինչդեռ Զեր Բարձրութեան խնդրած երիտասարդը դուրս կ'առաջնորդէի, սրահին ապակիէ դուռին մօտեցաւ և զարմանքով բանի մը նայեցաւ, անշուշտ Ռաֆայէլի պատկերին որ այս դրան դիմացը կ'ինայ: Ապա պահ: մը մտմտաց և սանդուխէն վար իշաւ: Կարծեմ թէ աեսայ անոր սպիտակ ձիու մը վրայ հեծնել և պալատին դուռնէն դուրս ելլելը: Բայց միթէ թագուհին մօտ չէք երթար, տէր եմ:

— Ի՞նչ կայ:

— Պ. Կիդո, իմ քեռիս, հեմա ըստ ինծի թէ Ն. Վեհափառութիւնը բանակէն նոր լուրեր ստացած է:

— Շատ լաւ, հիմակ պիտի երթամ:

Նոյն պահուն Պ. Վիլքիէ երեւցաւ: Իրօք թագուհին կողմէ կ'ու.գար Կարտինալը կանչելու:

բնակեր էր և հեռացեր էր միայն սա պատճառով որ  
իրենց թշուառութիւնն աւելի ծանր կը թուէր ոսկեզօծ  
սրահներու մէջ :

Մօրտօնդ կառքին հետեւեցաւ և երբ մութ կամա-  
կամարէն ներս մտնելը տեսաւ, ինքն ու ձին գացին  
պատին փակչելու, պատի մը՝ որուն վրայ ստուերը կը  
տարածուէր, և անշարժ մնաց ժամ կուժօնի շինած  
քիւերուն ներքեւ, հեծեալ արձան մը ներկայացնող  
հարթ քանդակի մը ոկէս :

Մօրտօնդ կը սպասէր, ինչպէս որ սպասած էր Բալէ  
թուայեալի մէջ :

Քօմէնս լու գիտեր և իրօք Մօրտօնդ իր պատմած  
կերպով վարուեր էր : Երբ ապակեայ մեծ սրահն զու-  
գահնուական սրահն կ'անցնէր Մօրտօնդ, տեսաւ վկնդրը  
որ թագուհին բանակ'ցութեան աւարտելուն կը սպասէր :

Այս տեսքին վրայ՝ երիտասարդը կանգ առաւ չէ  
թէ Ռաֆայէլի պատկերին վրայ զմբակելու, այլ կարծես  
թէ ահուելի առարկայի մը տեսիլքէն դիւթուեր էր : Իր  
աչքերը խոշոր խոշոր բայցաւ և բալոր մարմինը սար-  
սուաց : Կարծես թէ զինքը իր թշնամին զատող ապա-  
կեայ պատուարէն անցնիլ կ'ուզէր, վասնզի եթէ Քօ-  
մէնս տեսած ըլլար թէ ի՞նչ ատելութեան ոգիով այն  
եղիտասարդին աչքերը սեենոած էին վկնդրի, պահ մը  
չպիտի տարակուածէր որ այն անգլիացի մեծատունը երի-  
տասարդին անհաշտ թշնամին էր :

Բայց կանգ առաւ :

Անշուշտ մտմտալու համար կեցաւ. վասնզի՝ փու-  
խանակ իր շարժման հետեւելու, որ էր շիտակ լորտ  
Վինդրի վրայ քալել, ծանր ծանր իջաւ սանդուխէն,  
ձին նստաւ և Ռիշլիէօ փաղոցին անկիւնը կեցաւ, և  
աչքերը պալատին վրայ սեւեռած՝ սպասեց որ թագու-  
հին կառքը բակէն դուրս ելնէ :

Շատ երկար չսպասեց, վասնզի թագուհին հազիւ  
թէ քառորդ մը մնացեր էր Մազարէնի մօտ . բայց  
այս քառորդուան ակնկալութիւնը դար մը երեւցաւ  
սպասողին :

Վերջապէս վանդակէն որոտալով դուրս ելաւ այն  
ժամանակ կառք ըսուած մեքենան, և վինդը միշտ  
ձիու վրայ, նորէն դունակին կողմը ծռեցաւ նորին վե-  
հափառութեան հետ խօսելու համար :

Զիերը արագընթաց մեկնեցան և Լուզիրի ճամբան  
ըռնելով՝ հոն մտան : Կարմելեան վանքէն մեկնելէն ա-  
ռաջ՝ տիկին Հանրէդ իր աղջկան ըսեր էր որ Պալատ  
երթայ ու իրեն սպասէ, այն պալստը ուր երկոր ատեն

## Ժ.

ԴԺԲԱԽՑ ՄԱՐԴԻԿ ԻՇՉՉԵՍ ԵՐԲԵՄՆ ԴԻՊՈԽՄ  
ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԻՒՆ ԿԸ ՍԵՊԵՆ

- Համար տրեմն, տիկին, ըստ Վիճուր, եւ թագուհին սպասարկները հեռացուց :
- Համար, գուշակածու եկաւ հասաւ, միլորա :
- Միթէ կը մերժէ :
- Միթէ առաջուց ըստ չէ՞ր քեզի :
- Կարտինալը կը մերժէ թագաւորը ընդունելու, ֆրանսան դժբաղդ իշխանի մը հիւրասիրութիւնն կը մերժէ, բայց առաջին անգամն, է տիկին :
- Ֆրանսան չըսի, միլորա, այլ կարտինալը ըսի, և կարտինալն ալ նոյն իսկ ֆաղղիացի անգամ չէ :
- Բայց միթէ թագուհին տեսա՞ք :

— Պարապ բան է, ըստ տիկին Հանրիէդ իր գըլաւխը ցնցելով ախրագին, հւագուհին երբէք այս՝ չպիտի րոէ երբ Կարտինալը ո՞չ ըստու: Միթէ չգիտէ՞ք որ այս իտուցին կը վարէ ամէն բան թէ՛ ներսը և թէ դուրսը: Ասկէ զատ՝ և արդէն բասծու կը կրկնեմ, չպիտի դառնամ նթէ Քրօմվէլ մեզ կանխած է: խօսելու ատեն շըփոթած կ'երեւէր ինձ, և սակայն մերժելու մասին հասաստ էր իր կամքը: Նոյնպէս, զիանցի՞ք արդեօք, միլորա, Բալէ-Բուայեալի մէջ գործակալներուն երթալն ու գալը և իրարանցումը: Արդեօք լուր մը սասցա՞ն, միլորա:

— Անզիփայէն չէ ան, տիկին: այնքան փութացի որ հաւասարի եմ թէ ոչ ոք կանխած է զիանցերէ օր կատ որ մեկնած եմ, մաքրակրօն բանակին մէջէն հրաշքով անցայ, իմ թօնի սպասաւորիս հետ սուրհանդակի ձիեր առի և մեր հեծած երիվարները Բարիզի մէջ ծախուայինք: Ասկէ զատ՝ վտանգաւոր քայլ մը առնելէն առաջ հաւասարի եմ որ թագաւորը Զեր Վեհափառութեան պատասխանին պիտի առասէ:

— Իմացուցէք անոր, միլորա, աւելցուց թագուհին լուսահատ, թէ ձեռքէս բան մը չիգար, թէ անոր չափ և անըրմէ ալ աւելի տառապանք կրնցի, քանի որ աքուրի հացը ուտելու և սուս բարեկամներէ հիւրնկալութիւնն ինքը ելու ստիպուած եմ, այնպիսիներ՝ որ բարդաստուքս կը ծաղքեն, իսկ իր արքանի անձին գալով պէտք է որ վեհանձնօրէն զօհաւի և իրեն թագաւոր մեռնի: Ես ալ անոր ստքերուն առջեւ մեռնելու վիտի երթամ:

— Տիկին, տիկին, գոչեց վիճուր, Զեր Վեհափառութիւնն ինքզինք վստահութեան կը թողու և կորելի է դուռեւս յոյս մը կայ մեզի համար:

— Զկան ալ բարեկամներ, միլորա, չունիմ բայոր աշխարհիս երեսը բարեկամներ բացի ձենէ: Ա՛ Աստաւած

իմ. Ասառւած իմ, գոչեց տիկին Հանրիէդ իր աշքերը դէպի երկինք դարձնելով, արդեօք երկրիս վրայ գըտնուած բոլոր վեհանձն սիրտերը առիր:

— Կը յուսամ թէ ո՛չ, տիկին, պատասխանեց վինդր խոհուն, ձեզի արդէն չորս մարդոց վրայ խօսած էի:

— Ի՞նչ պիտի կրնաս ընել չորս մարդով:

— Չորս անձնուէր մարդիկ, մեռնելու պատրաստ չորս մարդիկ շատ բաներ կրնան ընել, հաւտացէք ինձ, տիկին, և իմ ակնարկած անձինքս ժամանակին շատ բաներ ըրին:

— Եւ այն չորս մարդիկները ո՞ւր են:

— Ա՛հ, այդ միայն չգիտեմ: Բառն տարիէ ի վեր գրեթէ անսնց ո՞ւր ըլլալը չեմ գիտեր, բայց ամէն անգամ որ թագաւորը վասնգի մէջ տեսած եմ, անոնք մտքէս անցած են:

— Եւ միթէ այն մարդիկը քու բարեկամներդ էին:

— Անսնցմէ մին կեանքս կրնար բառնալ և զայն ինձ բաշխեց, չեմ գիտեր թէ արդեօք տակաւին իմ բարեկամնէս է, բայց գէթ այն ատենէն ի վեր, ես միշտ անոր բարեկամը մնացած եմ:

— Եւ միթէ այն մարդիկը Թրանսայի մէջ են, միլորու:

— Կարծեմ թէ:

— Էսէ անսնց անունը, թերեւս լսուծ եմ և կարենամ խուզարկութեանդ օգնել:

— Անսնց մին տ'Արդանեան ասպետ կը կոչուէր:

— Ո՛հ, միլորտ, եթէ չեմ սիսալիր, տ'Արդանեան ասպետը պահակաց աեղակալ է, անոր անունը լսեցի: բայց, զգոյշ եղիր, այն մարդը կը վախնամ որ բոլորովին կարտինալին յարած մարդ:

— Եթէ իրաւ է ամենայետին դժբաղդութիւն մը պիտի ըլլայ այս բանս, ըսաւ Վինդր, և պիտի սկսիմ հաւտալ որ արդարեւ անէծք կայ մեր վրայ:

— Բայց որոնք են միւսները, ըսաւ թագուհին, որ՝ աս յետին յոյսը կը գրկէր ինչպէս նաւաբեկեալ մը կը փաթթուի իր նաւին բեկորներուն, միւսները, միլորտ:

— Երկրորդին անունը դիպուածով լսեցի, վասն զի այն չորս ասպետները մեզի դէմ մենամարտելէն առաջ՝ իրենց անունը յայսներ էին, երկրորդը լա Ֆէր կոմս կը կոչուէր: Իսկ միւս երկուքին գալով, սովորած էի զանոնք իրենց կեղծ անուններով անուանել, իրենց ծշմարնտ անունը մոռցեր եմ:

— Ո՛հ, Սստուած իմ, և սակայն շատ կարեւոր է զանոնք գանել, ըսաւ թագուհին, քանի որ կը կարծես թէ այն արժանի ազատորդիները թերեւս կարենան թագաւորին օգնել:

— Ո՛հ, այո՛, ըսաւ Վինդր, վասն զի նոյն անձերն են. լաւ մտիկ ըրեք ըսելիքս, տիկին, և ձեր յիշատակները գրգռեցէք. միթէ երբէք շմեցի՞ք թէ երբեմն Սննա թագուհին շսուած վտանգէ մը ազատած էր:

— Այո՛, Պ. Պլքինհէմի հին սիրային յարաբերութեան մէջ եղած ատենը, և կարծեմ թէ աստղիկներու և աղամանդներու առթիւ էր:

— Լա՛ւ, ճիշտ այդ է, տիկին, անոնք այն մարդիկը զայն ազատեցին, և ցաւագին կը ժապտիմ մտածելով որ եթէ այն ազատորդիներուն անունները ձեզի ծանօթ չեն, պատճառը սա է որ թագուհին զանոնք մոռցած է, մինչդեռ պարտաւոր էր զանոնք տէրութեան առաջին աւագանեաց կարգը անցընել:

— Լա՛ւ ուրեմն, միլորտ, պէտք է զանոնք փընտըռել. բայց ի՞նչ կարող են ըսել չորս մարդիկ, վասն զի վերստին կ'ըսեմ, պէտք չէ որ տ'Արդանեանի վատաշիլ:

— Արի սուր մը կորսնցուցած պիտի ըլլանք, բայց միշտ երեք հատ պիտի մնայ՝ տուանց խմս հաշուելու. Արդ՝ չորս անձնուէր մարդիկ եթէ թագաւորը շրջապատելով՝ զանի թշնամեաց դէմ պահապաննն, ճակատամարտի մէջ չորս կողմը բռնեն, խորհելով անոր օգնեն, փախուստի ժամանակ ուղեկցին, բաւական են, չէ թէ թագաւորը յաղթական կանգնելու, այլ բաւական են՝ եթէ յաղթուի, ազատելու, ծովէն անցնելու ատեն անոր աջակց գանուելու, և ի՞նչ որ կ'ուզէ թո՛ղ ըսէ Մազարէն, երբ անգամ մը ֆրանսայի եզերքը հասնի, ձեր արքայական ամուսինը ա՛յնքան ապաստանարան և ապաւէն պիտի գտնէ որչափ կը գտնէ ծովի թռչունը փոթորիկներու ժամանուկ:

— Փնտուէ՛, միլորա, փնտուէ այն ազատորդիները, և եթէ զանոնք գտնես, եթէ քեզի հետ Անգլիա անցնելու հաւանին, ամէն մէկուն գքսութիւն մը պիտի տոմ' մեր գանն ելած օրը, և ասկից զատ՝ ա՛յնքան ոսկի որչափ որ պէտք է Ուայլ-Հալ պալատին համար վճարելու: Ուստի փնտուէ գափիր զանոնք, միլորա, կ'ողաշեմ, փնտուէ՛:

— Պիտի փնտուեմ, տիկին, ըստ Վինդիր, և անտարակոյս զանոնք պիտի գտնէի, բայց ժամանակս սուզէ. միթէ Զեր Վեհափառութիւնը կը մոռնա՞յ որ թագաւորը պատասխանիդ կ'ուպտուէ և անձկութեամբ կ'ուպտուէ:

— Ուրեմն կործուած ենք, գոչեց թագուհին խորտակուած և յուսահատ շեշտով մը:

Նոյն պահուն գուռը բացուեցաւ, նորատի աղջիկը՝ Հանրիէդ երեւցաւ, և թագուհին՝ այն վսեմ զօրութեամբ որ մայրերու դիւցազնութիւնն է, իր սրտին խորը մզեց արցունքը՝ նշան ընելով Վինդիր որ խօսակցութիւնը փոխէ:

Բայց այս դիմագործութիւնը՝ որչափ որ զօրաւոր

էր, նորատի իշխանուհին աչքէն չվրիպեցաւ, սեմին վրայ կեցաւ, հառաչ մը հանեց, թագուհին ուղղելով խօսքը.

— Ինչո՞ւ համար ուրեմն առանց ինձի կ'ուլաս, մայր իմ:

Թագուհին ժպանեցաւ՝ և փսխանակ անո՛ պատառ խան տալու:

— Այս՛, Վինդիր, ըստ, գոնէ բան մը շահեցայ կիսովին թագուհի ըլլալովս մրայն, այս է թէ զաւակներս զիս մայր կ'անուանեն փախանակ տիկին անուան նելու:

Յետոց աղջկան կողմը դառնալով.

— Ի՞նչ կ'ուզես, Հանրիէդ, հարցուց:

— Մայր իմ, ըստ նորատի իշխանուհին, հիմակ իսկ ձրաւոր մը մտաւ ի Լուգր և Զեր Վեհափառութեան իր յարգանքը մատուցանել կը խոզրէ: բանակէն կուգայ և ձեզի նամակ մը ուսի յանձննիք կ'ըսէ, կարծեմ թէ մարէշալ Կրամօնի կողմէ:

— Ա՛ն, ըստ թագուհին Վինդիրի, իմ հաւատաբիմներս մին է. բայց չե՞ս դիտեր, իմ սիրելի լորսս, որ այնքան քիչ են մեղ սպասաւորոզները որ աղջիկս հրաւիրակի պաշտօն կը վարէ:

— Տիկին, գ'թացէք վրաս, իմ սիրս կը խորտակէք:

— Եւ ո՞վ է այն ձիաւորը, Հանրիէդ, հարցուց թագուհին,

— Պատուհանէն տեսայ զայն, տիկին. պատանի մըն է որ հազիւ տասնվեց տարու կ'երեւի և Պրաֆլօն գերկոմս կը կոչուի:

Թագուհին գլխավով նշմոր մը լրաւ ժպտելով, նորատի իշխանուհին դուռը բացաւ, և Ծառել սեմին վրայ երեւցաւ:

~~~~~

Երեք քայլ առաւ դէպի ի թագուհին, և ծնրադրեց :

— Տիկին, ըստ, Զեր Վեհափոռութեան կը բերեմ իմ բարեկամ Կիշ կոմսին կողմէ գիր մը, ըստ ինձ թէ պատիւ ունի ձեր սպասուրներէն մին ըլլալու, այս գիրը կարեւոր լուր մը ու իր յարգանաց հաւասարիք կը պարունակէ :

Կիշ կոմսին անունը լսելուն՝ նորատի իշխանուհին այտերուն վրայ կարմրութիւն մը ծաւալեցաւ. թագուհին փոքր ինչ խատութեամբ անոր երեսը նայեցաւ :

— Բայց, Հանրիէդ, դուն ըսկը ինծի թէ գիրը մարէշալ կրամօնի կողմէ է, ըստ թագուհին :

— Ես այնպէս կը կարծէի, տիկին... կմկմաց նորատի օրիորդը :

— Յանցանքը իմս է, տիկին, ըստ Ռառուլ, արդարեւ ևս ինքս իմաց տուի թէ իբր մարէշալ կրամօնի կողմէն եկած եմ, բայց որովհետեւ աջ թեւը վերք մը առաւ, չկրցաւ գրել և կոմսը անոր գրագրութեան պաշտօն վարեց :

— Ուրեմն պատերազմնեցաւ, ըստ թագուհին Ռառուլին նշան ընելով որ ստք եղնէ :

— Այո՛, տիկին, ըստ պատանին նամակը Վինդիք տալով, որ գայն ընկունելու համար առաջ անցնելով՝ թագուհին յանձնեց :

Երբ պատերազմի լուրը առաւ՝ նորատի իշխանուհին բերանը բացաւ հարցում մը ընելու որ անշուշտ իրեն հոգ կը պատճառէր, բայց առանց խօսք մը արտաքրելու բերանը գոցուեցաւ, մինչդեռ իր այտերուն վարդերը հետզետէ կ'անհետէին :

Թագուհին այս շարժումները տեսաւ, և իր մայկան սիրաը անշուշտ զամնոնք ըմբռնեց, վասնզի վերստին Ռառուլին դառնալով՝

— Եւ միթէ փորձանք մը հասա՞ւ երիտասարդ Կիշ կոմսին, հարցուց ան, վասնզի ոչ միայն մեր սպասար-

~~~~~

կուներէն մին է, ինչպէս որ քեզի ալ ըստ, պարոն, այլ և մեր մէկ բարեկամը :

— Ո՛չ, տիկին, պատասխանեց Ռառուլ, բայց ընդհակառակին՝ այն կոփուի օրը մեծ փառք ստացաւ և պատերազմի դաշտին վրայ իշխանին կողմէ գրկուելու պատիւը ունեցաւ :

Նորատի իշխանուհին ծափանարեց. բայց այս ձեւուրախութեան ցոյց մը ակամայ յայտնելուն վրայ ամօթափարտ մնալով՝ կիսովին դարձաւ և վարդերով լեցուն ամանի մը վրայ ծռեցաւ անոր հոարը չնչելու համար :

— Տեսնենք կոմսը ի՞նչ կը գրէ մեզի, ըստ թագուհին :

— Պատիւ ունեցայ ըսելու ձեր Վեհափառութեան որ իր հօրը անուան կը գրէր :

— Այո՛, պարոն :

Թագուհին նամակը բացաւ կարդաց .

«Տիկին և թագուհի,

«Չեզի անձամբ գրելու պատիւը չունենալով, աջ ձեռքիս վերք մը ընդունելուս, իմ որդւոյս Պ. Կիշ կոմսին մէջոցաւ կը գրեմ, որ իր հօրը հաւասար ձեր ծառուն է, և կը յայտնեմ ձեզ որ Էլենի ճակատամարտը շահեցանք և թէ այս յաղթութիւնն անշուշտ կարտենալ Մազարէնի և թագուհին մեծ զօրութիւն պիտի տայ Եւրոպայի գործերուն վրայ։ Թող ձեր Վեհափառութիւնը, եթէ իմ խօրհուրդիս հետեւիլ կը փափաքի, այս պարագայէս օգուտ քաղելով իր օգուտափառ աշմումնոյն ի նպաստ պնդէ թագաւորին կառավարութեան մօտ։ Պ. Պրաֆլօն դերկոմոը որ պատիւ պիտի ունենայ այս գիրը ձեզի յանձնելու, իմ որդւոյս բարեկամն է,

որուն՝ հաւանօքէն, կեանքը ազատեց. ազատորդի մըն  
է այն՝ որուն լիսպէս կրնայ վստահիլ Զեր Վեհափա-  
ռութիւնը, եթէ բերանացի կամ գրաւոր հրաման մը  
ունի ինծի հասցնելու:

«Պատիւ ունիմ մնալ յարգանօք.

ՄԱՐԵՇԱԼ ՏՀ ԿՐԱՄՈՒՆ :

Նոյն պահուն որ կոմսին ըրած ծառայութեան խօս-  
քը կարդացուեցաւ, Ռառու ստիպուած դարձուց իր  
գլուխը գէպի նորատի իշխանուհին կողմ, և այն ատեն  
տհսեր եր անոր աչքերուն մէջ Ռառուի համար անսահ-  
ման երախտագիտութեան երեւոյթ մը. այլ եւս կառ-  
կած չկար, Շարլ Ա. ն դուստրը իր բարեկամը կը սի-  
րէր:

— Այսի ճակատամարտը շահեր են ըստ թագու-  
հին: Այս տեղ երջանիկ են, ճտկատամարտներ կը շա-  
հին: Այս՝ կրամօն մարէշալը իրաւունք ունի, այս  
բանը իրենց գործերու ընթացքը պիտի փոխէ, բայց կը  
վախնամ որ մեզի համար տղղեցութիւն մը չպիտի ու-  
նենայ, և թերեւս անոնց վլաս մը բերէ: Այս նոր լուր  
մըն է, պար ն, շարունակեց թագուհին, շնորհագէտ եմ  
քեզ որ այսպէս փութացիր զան ինձ բերելու. առանց  
քեզի, առանց այս նամակին վաղը միայն պիտի իմա-  
նայի, թերեւս վաղը չէ միւս օր, Բարիզի մէջ յե-  
տինը:

— Տիկին, ըստ Ռառու, Լուվր երկրորդ պալատն  
է ուր այս լուրը հասած ըլլայ, ոչ ոք գեռ չգիտեր  
զայն, և կիշ կոմսին երդում ըրեր էի իմ խսամակալու  
գրկելէն առաջ գալ և ձեզի յանձնել այս գիրս:

— Միթէ իննամակալդ քեզի պէս Պրաֆլօն մըն է,  
հարցուց լորտ Վինդը, երբեմն Պրաֆլօն մը ճանչցեր  
եմ, միթէ դեռ կենդանի՞ է:

— Ո՛չ, պարոն, մեռած է, և իմ ինամակալո՞ որ  
անոր մօտ ազգականն էր ժառանգեց կարծեմ այն հողն  
որ իր անունը կը կրէ:

— Հապա ինսամակալդ, պարոն, հարցուց թագու-  
հին՝ որ այս գեղանի պատանին համար ակամայ հա-  
մակրութիւն մը կը զգար, ի՞նչպէս կ'անուանուի:

— Պ. Լա Ֆէր կոմս, տիկին, պատասխանեց պա-  
տանին ծռելով:

Վինդը զարմացման շարժում մը ըրաւ, թագուհին  
անպայման ուրախուելիւն զգալով անոր նայեցաւ:

— Լա Ֆէր կոմսը, գոչեց ան, միթէ քու ըստած  
անունդ այս չէ՞ր:

Իսկ Վինդը չէր կարող լսածին հաւատալ:

— Պ. Լա Ֆէր կոմսը, գոչեց ան ըստ կարգի:  
Ա՛ն, պարոն, կ'աղաչեմ, պատասխան տուր ինձ.  
միթէ Լա Ֆէր կոմսը այն իմ ճանչցած գեղեցիկ և արի  
մարդը չէ, որ Լուի Փիփի հրացանակիր եղաւ, և որ  
այժմ կարծեմ քառասունը եօթ-ութ տարեկան կրնայ  
ըլլալ:

— Այս՝ պարոն, ամենայն ճշտութեամբ նոյն  
ինքն է:

— Եւ որ կեղծանուն մը կը գործածէր:

— Աթօս անունը: Դեռ եւս անցածներս՝ ինչպէս  
որ լսեցի, Պ. Ա. Բրդանսեան իր բարեկամն այս անուամբ  
կը կոչէր զայն:

— Ճիշտ նոյն ինքն է, տիկին, նոյն ինքը: Օրհ-  
նեալ ըլլայ Առառուած: Եւ միթէ Բարիզի կը գտնուի  
ան, շարունակեց Վինդը խօսքը Ռառուի ուղղելով:

Յետոյ թագուհին դառնալով:

— Յուսացէք տակաւին, յուսացէք, ըստ անոր,  
նախախնամութիւնը մեզի նպաստաւոր կը դառնայ,  
քանի որ անոր չնորհիւը՝ այսպէս հրաշուի կերպով

գտնելու կը յաջողիմ այն քաջարի աղատորդին։ Եւ  
ուր կը բնակի ան, պարոն, կ'աղաչեմ, ըսէք։

— Պ. Լա Ֆէր կոմսը, Կէնէկօ փողոցը՝ Կրան-  
Ռուա-Շարլըմանեի պանդոկը կըբնակի։

— Շնորհակալ եմ, պարոն։ Իմաց տուէք այն  
արժանի բարեկամիս որպէս զի իր տունը մնայ, այժմ  
իսկ զայն գտնելու և գրկելու պիտի երթամ։

— Պարոն, յօժարակամ հսազանդելու պատրաստ  
եմ, եթէ նորին Վեհափառութիւնն ինձ հրաման տայ  
մեկնելու։

— Գնա՞ Պ. Պրաֆլօն գերկոմս, ըսաւ թագուհին,  
և մեր սիրոյ վրայ վստահ եղիր։

Ռառու երկու իշխանուհեաց առջեւ խոսաբհութիւն  
ըրաւ, Վինդըն ողջունեց և մեկնեցաւ։

Վինդը և թագուհին պահ մը իրենց խօսակցութիւնը  
շարունակեցին ցած ձայնով մը, որպէս զի նորատի  
իշխանուհին չլէ, բայց այս զգուշութիւնն անօդուտ  
էր, վասն զի իշխանուհին իր մտածմանց հետ կը խօ-  
սակցէր։

Յետոյ՝ երբ Վինդը մեկնելու հրաման պիտի առ-  
նէր։

— Մտիկ ըրէ, միլորա, ըսաւ թագուհին, այս աղա-  
մանդէ խաչը որ մօրս նուռէրն է ինծի, և այս Ս. Միշէլի  
շիգոն, որ ամուսնոյս ձեռքէն առած եմ, ցարդ պահած  
էի. գրեթէ յիսուն հազար ֆրանք կ'արժեն, Երդում  
ըրեր էի այս թանկագին աւանդներուն քով անօթու-  
թենէ մեռնիլ, քան թէ ձեռքէ հանել. բայց քանի որ  
այսօր այս գոհարները կրնան օգտակար ըլլալ անոր  
կամ պաշտպաններուն, պէտք է այս յոյսին ամէն բան  
գոհել։ Ուստի առէք զանոնք, և եթէ դրամի պէտք կայ  
ձեր արշաւանին համար՝ ծախէ զանոնք, միլորա, ծախէ։

Բայց եթէ զանոնք պահելու հնար մը գտնես, մտածէ  
անգամ մը միլորա, որ քեզ պիտի նկատեմ իրեւ աղա-  
տորդի մը որ տակէ աւելի մեծ ծառայութիւն մը չէր  
կրնար ընծայել թագուհիի մը և իմ բարեբաստութեան  
օրս այս շիգոն և այս խաչն ինձ բերողն իմ և զաւա-  
կցս օրհնութիւնը պիտի ընդունի։

— Տիկին, ըսաւ. Վինդը, Զեր Վահափառութեան  
ծառայողն անձնուէր մարդ մը պիտի ըլլայ։ Երթամ  
պիտի ապահով տեղ մը գնել այս թանկագին գոհարները,  
զոր չպիտէ ընդունէի եթէ մեր հին հարստութեան միշ-  
ջոցները ունենայինք. բայց մեր կալուածները գրաւ-  
ուած, մեր պատրաստ դրամը հատած է և մեր բոլոր  
ունեցածը գրամ ընելու վիճակին հասեր ենք։ Ժամէ մը  
Լա Ֆէր կոմսին տունը պիտի գտնուիմ և Զեր Վեհա-  
փառութիւնը վազը վերջնական պատասխան մը պիտի  
ստանայ։

Թագուհին իր ձեռքը լորտ Վինդի կարկառեց, որ  
զայն յարդանօք համբուրնց, և իր աղջկան դառնա-  
լով։

— Միլօր, ըսաւ ան, պատուեր ունէիր այս աղջը-  
կանս իր հօրը կողմէ բան մը յանձնելու։

Վինդը զարմանահար մնաց. չդիմեր թէ թագուհին  
ինչ ըսել կ'ուզէր։

Այն ատեն նորատի Հանրիէդ յառաջ անցաւ ժպտե-  
լով և շիկնելով և իր ճակատը աղատորդին կողմը  
տարաւ։

— Իմ հօրս ըսէ թէ, ինչ որ ըլլայ թագաւոր կամ  
վախըստական, յաղթական կամ նկուն, հզօր կամ  
աղքատ, ըսաւ նորատի իշխանուհին, ես իր ամենակու  
և գորովագին դուստը պիտի մնամ միշ։

— Դիմեմ ափկին, պատասխանեց Վինդը, և իր  
շրթունքովը զպաւ Հանրիէդի ճակտին։

Յետոյ դուրս ելաւ, առանց առաջնորդի՝ անցաւ  
այն ամայի և մութ սենեակներէն, ու թէպէտ յիսուն  
տարի պալատականի կեանք անցընելուն սիրտը կարծրա-  
ցեր էր, Վինդր՝ չկընալով իր արցունքը զսպել այն ար-  
քայական աղնիւ և միանգամայն խորին աղէաներուն  
առջև սկսաւ աչքերը սրբել :

ԺԱ.

## ՀՕՐԵՂԲԱՅՐ ՈՒ ՀՕՐԵՂԲՈՐՈՐԴԻ

Լորտ Վինդրի ձին ու սպայիկը դրան առջև կը սպա-  
սէին. դէպի իր տունը դիմեց խորուն և եղբեմն իր ետին  
կը դառնար Լուվրի լուռ և սե ճակատը դիտելու համար։  
Ահա այն ատեն տեսաւ ձիւուր մը որ կարծես թէ պա-  
տէն դուրս կ'ելլէր և քիչ մը հեռուէն իրեն կը հետեւէր.  
յիշեց որ Բալէ Ռուայեալէն ելնելու ատեն՝ նմանօրինակ  
ստուեր մը տեսեր էր։

Լորտ Վինդրի ծառան՝ որ քանի մը քայլ հեռուէն  
կը հետեւէր, կը դիտէր նոյն ձիւուրը մտատանջութեամբ։

— Գօ՞նի, ըստ ազատորդին սպասաւորին մօտե-  
նալու նշան մը ընելով։

— Ըրամմեցէք, տէր իմ։

Եւ սպասաւորը իր տիրոջը մօտեցաւ.

— Միթէ մեզի հետեւող սա մարդը տեսա՞ր :

— Այո՛, միլորա :

— Ո՞վ է այն :

— Զգիտեմ. մինակ սա գիտեմ որ Բալէ-Բուայեաւէն սկսեալ Ձեր Շնորհափայլութեան կը հետեփ, Լուվրի մօտ կանգ տռաւ ձեր գուրս ելլելուն սպասելով, և այժմ Լուվրէն ձեզի հետ կը հեռանար :

— Կարտինսալին լրտեմներէն մէկը պիտի ըլլայ, ըստ Վինդր մեկուսի, անոր հսկողութիւնը չտեսնելու զարմեմ :

Եւ երիվարին մարակ տալով երկուստեք փողոցներու բաւիլ մը մտաւ որ Մարէի կողմը իր բնակարանը կը տանէին, երկար ատեն Ռուայեալի հրապարակը բնակած ըլլալով՝ Լորտ Վինդր բնապէս իր վաղեմի բնակութեան մօտ տռւն մը վնասեր էր :

Անձանօթը իր ձին վազցուց :

Վինդր իր օթեւսնը իջնելով սենեակը ելան և մտացրեց իր լրտեմը լրտեսել տալ, բայց երբ սեղանին վրայ կը դնէր ձեռնոցները ու գլխարկը՝ իր առջեը գտնուող հայելի մը մէջ տեսաւ դէմք մը որ սենեակին սեմին վրայ կը ծրագրուէր :

Իսկոյն դարձաւ, Մօրտօնդ իր առջևն էր :

Վինդր գեղնեցաւ, կանգուն և անշարժ մնաց. իսկ Մօրտօնդ՝ դրան վրայ կեցեր էր պաղ, սպառնալից Հրամանատարին արձանին նման :

Սառնագին լուսթիւն մը տիրեց պահ մը այս երկու մարդոց մէջ :

— Պարոն, ըստ Վինդր, կը կարծէի թէ արդէն քեզի հասկցուցի որ այդ հալածանքը զիս կը տաղտկացնէ. ուստի քաշուէ գնա՛ հիմ ոչ՝ ինչպէս Լուստոն ըրի, այստեղ ալ քեզ վանտել պիտի տամ : Ես քու հօրելբայրդ չեմ, ես քեզ չեմ ճանչնար :

— Հօրելբայր իմ, պատասխանեց Մօրտօնդ իր

խոպոտ և հեգնալի ձայնովը, կը սխալիս. այս անգամ ո՛չ, չպիտի համարձակիս վանտել տալ զիս, ինչպէս ի Լուստոն : Իսկ իմ քու եղբօրորդիդ ըլլալս ուրանալէդ առաջ պարտաւոր ես լաւ մը մտածել, հիմակ որ տարի մը կայ չգիտցած շատ մը բաներ իմացայ :

— Եւ ի՞նչ հոգս է իմացածդ ըստ Վինդր :

— Ո՛չ, շատ փոյթդ է, հօրելբայր իմ, այս մասին սասոյդ եմ, և քիչ մըն ալ գուն ինծի համամիտ պիտի գտնուիս, յարեց ժափուով մը որ իր խօսակցին բոլոր մարմինը սարսուեցաւ : Երբ տռաջինն անգամ Լուստոն քեզի ներկայացայ հարցնելու համար թէ ինչքս ո՞ւր գնաց, երբ երկորդ անգամ քեզի ներկայացայ, հարցնելու համար թէ ի՞նչ բան պղծեր էր մեր անունը : Այս անգամ քու առջեւդ կը ներկայանամ այս ամէն հարցումներէն ալ աւելի ծանր հարցում մը ուղղելու, ըսելու համար քեզի, ինչպէս որ Աստուած կ'ըսէ առաջին մարդասպանին. «Կայէ՛ն, ի՞նչ ըրիր քու եղբօրդ Սբէլին», Միլո՛րտ, ի՞նչ ըրիր քու քրոջդ, քրոջդ, որ իմ մայրս էր :

Վինդր ընկրկեցաւ սոյն հրատապ աչքերուն կրակէն :

— Քու մա՞յրդ, ըստ ան :

— Այո՛, իմ մայրս, միլորա, պատասխանեց երիտասարդը վերէն վար գլուխը ծուլով :

Վինդր ինքն իր վրայ բօւռն ճիգ մը ըրաւ, և նոր ատելութիւն մը գանելու միտքով իր լիշտակներուն մէջ ընկրմած՝ գոչեց.

— Փնտոէ՛ գտիր թէ ի՞նչ եղաւ, թշուառակա՞ն, և դժոխոց հարցուր, թերեւս դժոխսքը պատասխան տայ քեզ :

Այն ատեն երիտասարդը սենեակին մէջ յառաջ գնաց, մինչեւ որ լորտ Վինդրի դէմ առ դէմ կեցաւ և թեւերը ծալլելով.

— Պէթիւնի դահճճին հարցուցի, ըստ Մօրտօնդի խուլ ձայնով, վիշտէս ու բարկութենէն կապոյս դարձած գէմքով, և Պէթիւնի դահճճը ինձ պատասխանեց :

Վինդր իբր շանթահար աթոռի մը վրայ ինկաւ և ընդունայն պատասխան տալու փորձեց :

— Այս՝, այնպէս չէ, շաբունակեց երիտասարդը, այս խօսքով ամէն բան կը մեկնուի, այս բանալիով անդունդը կը բացուի : Իմ մայրս ամուսնէն ժառանգեր էր և դուն իմ մայրս սպաննեցիր . իմ անունս հայրենաւ կան ստացուածս կրնայ ապահովել, և դուն իմ անունէս զրկեցիր զիս, ապա, երբ իմ անունէս զրկեցիր զիս անարդանօք, իմ հարստութիւնս կողոպտեցիր : Ուստի չեմ զարմանար այլնս եթէ զիս չես ճանչնար, չեմ զարմանար եթէ կը մերժես զիս ճանչնուու : Սնվայել է երբ կողոպտիչ է մէկը՝ իր հօրեղբօրսրդին անուանել այն մարդը զոր աղքատացուց, երբ մարդասպան է, հօրեղբօրսրդի կոչել այն անձը զոր սրբացուց :

Այս խօսքերը Մօրտօնդի սպասած ներգործութեան ներհակն ազդեցին . Վինդր յիշեց թէ ի՞նչ հրէշ էր Միլէտի . սաքի եւաւ հանդարտ և ծանր կերպով, իր անշշառ նախուածքով երիտասարդին խանդալից ակւարկին կրակը զսպեւով :

— Դուն այն քստմնելի գոզմանիքը թափանցել կուզես, պարոն, ըստ Վինդր : Լաւ ուրեմն, թող այդպէս ըլլայ . . . : Գիտացիր ուրեմն թէ ի՞նչ կին էր այն ուրուն մասինն ինձմէ բացատրաւթիւն կը պահանջես այսօր, այն կինը՝ ինչպէս շատ հաւանական է, իմ եղբայրս թունաւորեց և ինձմէ ժառանգելու համար, զիս եւս պիտի սպաննէր, և ասոր ապացոյցն ունիմ : Ի՞նչ պէտի ըսես այս բանիս :

— Պիտի ըսեմ թէ իմ մայրս էր :

— Ան սպաննել տուաւ՝ երբեմն արդար, բարի և

մաքուր մարդու մը ձեռքով՝ արտաքաղղ Պըքինկէմը : Այս յանցանքին ի՞նչ ըսելիք ունիս, ասոր ապացոյցը ունիմ :

— Իմ մայրս էր :

— Ի դարձին ֆրանսա՝ Պէթիւնի Օգոստինեանց մէկ վանքին մէջ թունաւորեց նորատի կին մը՝ զոր իր թշնամիներէն մին կը սիրէր : Միթէ այս ոճիրը պիտի համոզ՝ քեզ որ արդար էր պատիմը : Այս ոճիր՝ որու ապացոյցը ունիմ :

— Իմ մայրս էր ան, գոչեց երիտասարդը՝ որ այս երեք բացագանչութիւնները հետզնեաէ ձայնը զօրացնելով արտասանեց :

— Ի վերջո՝ մարդասպանութեան և ցոփութեան մէջ թաթիսուած՝ ամէնուն աաելի դարձած, և միշտ սպասնալից երենալով արեան ծարաւի գաղանի մը պէս նաւ մտաւ այնպիսի մարդոց հարուածներուն ներքես որոնց յուսահատութիւնը մղած էր, թէև ասոնք չարփ մը ըրած չէին իրեն : Իր ոճիրներուն դէմ գրգռուած դատաւորներ գտաւ, և այն քու տեսած դահճճ, այն դահճճը որ քեզի ամէն բան պատմեց, ինչպէս որ կըսես, այն դահճճը եթէ ամէն ինչ պատմեց քեզ, անշուշտ ըսած է նաև ու ուրախութեան դող մը զգաց իր եղբօրը անձնասպանութեան և ամօթապարտութեան վրէժը անարմէ առնելով : Զարացւքը աղջիկ, չնացո՛ղ ամուսին, ապականակի՛ր քոյր, մարդասպան, թունաւորի՛չ, ամէն զինքը ճանչցողներուն, զինքը իրենց ծոցը ընդունող ամէն աղջերու առջեւ գարշելի՛, մեռաւ ան երկինքին և երկրէն անիծեա՛լ . ահա այս էր այն կինը :

Մորտօնդի կամքէն աւելի ուժեղ հեծկլտանք մը անոր կոկորդը պատռեց և իր կապտագոյն դէմքին գարկաւաւ արիւնը իր բուռները կարկամեց և դէմքը

քրտնաթոր, Համելէդի մազերուն պէս իր մազերը ճակախն վրայ տնկուած, կատաղութեամբ ցնորած, դոչեց.

— Եռէ՛, պարոն, մայրս էր այն. իր անկարգութիւնները, ես չեմ գիտեր, իր մոլութիւնները, ես չեմ գիտեր, իր ոճիրները, ես չեմ գիտեր. բայց սա գիտեմ որ ես մայր մը ունէի, սա գիտեմ որ հինգ մարդիկ կնոջ մը դէմ միանալով՝ գաղտագողի, գիշերային լուսթեան մէջ սպաննեցին զայն վատերու պէս: Սա գիտեմ որ դուն ալ անոնցմէ մէկն էիր, հօրեղբայրս, և դուն ալ միւսներուն պէս ըսիր, և միւսներէն աւելի բարձր ձայնով. Պէտք է որ նէ մեռնի. ուրեմն, ահա կանխաւ կը յայտնեմ. մափկ ըրէ այս խօսքս, յիշողութեանդ մէջ թող զրոշմուին որ պէսզի բնաւ չմոռնաս: Այս սպանութիւնն որ զիս ունեցածէս զրկեց, այս սպանութիւնն որ զիս աղքատ դարձուց, այս սպանութիւնն որ զիս ապականեալ, անզգամ, անողոքելի դարձուց, այս սպաննութեան համար նախ քենէ հաշիպիտի պահանջեմ, ապա քեզի դաւակից եղողներէն, երբ զանոնք ճանչնամ:

Մորտօնդ՝ որուն աչաց մէջ ատելութիւն, բերնին մէջ փրփուր կ'երեւէին, կռուվիր տարածած քայլ մը ևս ըրեր էր, սոսկալի և սպանալից քայլ մը դէպ ի վինդր:

Ասի իր սրին տարաւ ձեռքը, և ըսաւ մարդու մը ժպիտով որ երեսուն տարիէ վեր մահուան հետ կը խաղայ:

— Միթէ զիս սպաննել կ'ուզես, պարոն, այն ատեն թող իբր եղբօրորդիս պիտի ճանչնամ, վասն զի արդարեւ քու մօրդ զաւակն ես:

— Ո՛չ, պատասխանեց Մորտօնդ իր դէմքին բոլոր նեարդերը, իր մարմնոյն բոլոր ջիղերն իրենց բնական տեղը գտնելու և անհետելու ստիպուելով, ո՛չ, քեզ

չպիտի սպաննեմ, գէթ այս պահուս, վասն զի առանց քեզի մլւաները չպիտի գտնեմ: Բայց երբ անգամ մը գտնեմ, դողա՛, պարօն. ես Պէտիւնի դահիճը դաշունեցի անգթօրէն, անողորմաբար դաշունեցի, և ձեր մէջէն նուազ յանցաւորն էր այն:

Այս ըսելով՝ երիտասարդը դուրս ելաւ, և սանդղէն վար իջաւ ուշադրութիւն չդրաւելու չափ հանդարտութեամբ. յետոյ ոտորին վերնագաւթին վրայ Դօնիի առջեւէն անցաւ, որ՝ բազրիքին վրայ ծռած՝ իր տիրոջը թեթեւագոյն ձայնին կ'սպասէր որ անոր քովը վեր կնէ:

Բայց Վինդր մարդ չկոչեց. վշտարեկ, նկուն՝ ոտքի վրայ կեցաւ ականջը տնկած. յետոյ՝ երբ լսեց միայն ձիուն քայլը որ կը հեռանար, աթոռի մը վրայ ինկաւ ըսելով.

— Աստուած իմ, շնորհ ունիմ քեզ որ մինակ զիս կը ճանչնայ:



Առաջակայքը տևող է մի շաբաթ մասնաւոր պահ ունենալու համար և մասնաւոր ուղարկում գալու համար դուք օգտագործութիւն կատարելու համար պահանջական է այս պահը : Այս պահը պահանջական է պահանջական այլ ժամանակակից մասնաւոր պահանջական պահերի մոտ առաջ առաջ պահանջական պահերը գալու համար դուք օգտագործութիւն կատարելու համար պահանջական է այս պահը : Այս պահը պահանջական է պահանջական այլ ժամանակակից մասնաւոր պահանջական պահերի մոտ առաջ առաջ պահանջական պահերը գալու համար դուք օգտագործութիւն կատարելու համար պահանջական է այս պահը : Այս պահը պահանջական է պահանջական այլ ժամանակակից մասնաւոր պահանջական պահերի մոտ առաջ առաջ պահանջական պահերը գալու համար դուք օգտագործութիւն կատարելու համար պահանջական է այս պահը : Այս պահը պահանջական է պահանջական այլ ժամանակակից մասնաւոր պահանջական պահերի մոտ առաջ առաջ պահանջական պահերը գալու համար դուք օգտագործութիւն կատարելու համար պահանջական է այս պահը : Այս պահը պահանջական է պահանջական այլ ժամանակակից մասնաւոր պահանջական պահերի մոտ առաջ առաջ պահանջական պահերը գալու համար դուք օգտագործութիւն կատարելու համար պահանջական է այս պահը :

## ԺԲ.

ՀԱՅՐՈՒԹԻՒՆ

Մինչդեռ այս սոսկայի տեսարանը կ'անցնէր լորտ վինդրի շնակարանը, Աթօն՝ իր սենեակին պատուհանին մօտ նստեր, արմուկը սեղանի մը, գլուխը ձեռքին վրայ յեներ էր և ականջով ու աչքով միանգամայն մտիկ կ'ընէր Ռատուլը՝ որ իր ուղեւորութեան արկածնարուն ճակատամարտին պարագաներն իրեն կը պատմէր :

Ազատորդիին գեղանի և ազնիւ դէմքն անպատռմ երջանկիւթիւն մը կը յայտնէր այն առաջին ապաւորութիւնները լսելով որ այնքան թարմ ու մաքուր էին. այն պատանեկան ծայնին հնչումները կը շնչէր՝ որ արդէն աղւոր զգացումներու համար խանդը կը վառէր՝ ինչպէս որ ներդաշնակ երաժշտութեան համար կը վառին :

Մոռցերէր ինչ որ կար անցեալին մէջ մթին, ապասնիին՝ ամպոտ։ Կարծես թէ այս սիրական որդւոյն վերաղառածն իր երկիւղներն իսկ յուսոյ վերածերէ էր։ Աթօն երջանիկ էր, երջանրկ այնպէս որ երբէք եղած չէր։

— Եւ միթէ այս մեծ ճակատամարտին ներկայ և մասնակից գտնուեցա՞ր, Պրաժլօն, կ'ըսէր վաղեմի հրացանակիրը։

— Այո՛, պարո՞ն։

— Եւ կ'ըսէս թէ շատ դաժան ելաւ, այնպէս չէ։

— Իշխանն անձամբ տասնըմէկ անգամ կրակ ըրաւ։

— Մեծ զօրապետ է, Պրաժլօն։

— Դրւցաղն մըն է, պարո՞ն, վարկեան մը աչքէս չհեռացուցի զանյ։ Ո՞հ, որչա՛փ գեղեցիկ բան է, պարո՞ն, Գօնտէ անունը. . . . և այսպէս իր անունը կրելը։

— Հանդարտ և փայլուն, այնպէս չէ։

— Հանդարտ իբրև թէ պարահանդէսի մէջ, փայլուն իբրև հանդէսի մէջ։ Երբ թշնամիին մօտեցանք, քայլ առ քայլ յառօջացանք, պատուիրեր էին մեզ ամէնէն առաջ կրակ չընել. և գէպ ի սպանիացիները կը զիմէինք որ բլուրի մը վրայ կեցեր էին, հրացանակը վար իջեցուցած։ Երբ երեսուն քայլի չափ մօտեցանք, Իշխանը զինուորներուն գարձաւ և ըստւ։ «Ճըղա՛ք, ահազին կրակ պիտի ընեն ձեր վրայ. բայց, ապա՛, անհոգ եղիք, այս մարդիկը ձեր իշխանութեան ներքեւ պիտի իշխան»։ Այսպիսի լուռթիւն մը կը աիրէր, որ բարեկամ և թշնամի այն խօսքերը լսեցին։ Յետոյ իր սուրը վերցնելով. «Հնչեցէ՛ք, փողեր», ըստւ։

— Լա՛ւ, լա՛ւ. . . . Երբ առիթը գայ, գոտին ալ այսպէս պիտի վարուիս, Ռատուլ, այնպէս չէ։

— Կը տարակուսիմ, պարո՞ն, վասնպի այս բանս շատ գեղեցիկ և շատ մեծ գտայ։ Երբ քսան քայլի չափ մօտեցանք, տեսանք այն հրացանները որ փալուն գծի պէս կ'իշնէին, վասնպի արեւ փողերուն վրայ կը

շողղողար. «Դէպի յառաջ, տղաք, դէպի առաջ, ըստ Իշխանը, ահա ժամը հասաւ»:

— Վախցո՞ր, Ռատուլ, հարցուց կոմսը:

— Այո՛, պարոն, պատասխանեց պատանին պարզմարէն, կը կարծէի թէ սիրտս ցուրտէն կը դողար, և երբ սա բառը, Կրա՛կ, լսեցի, որ սպանիական լեզուով թշնամի բանակին մէջ հսչեց, աչքերս գոցեցի և ձեր վրայ մտածեցի:

— Իրա՞ւ, Ռատուլ, ըստ Աթօս անոր ձեռքը սեղմելով:

— Այո՛, պարոն: Նոյն պահուն ա՛յնպիսի շառաշխւն մը լսուեցաւ որ կարծես թէ դժոխքի դուռները կը բացուէին, և անսնք որ չսպաննուեցան բոցին ջերմութիւնը զգացին: Աչքերս բացի զարմանալով որ չեմ մեռած կամ գէթ վիրաւորուած, դումարտակին մէկ երրորդը երեսի վրայ գետինը ինկեր էր վիրաւոր և աշրիւնաթաթաւ: Նոյն պահուն Իշխանին ակնարկը տեսայ, բան մը միայն խորհեցայ, այս է թէ ինծի կը նաւէր: Երիվարս երկուստեք մտրակեցի և թշնամիներուն մէջ նետուեցաւ:

— Եւ մըթէ Իշխանը քեզնէ գոհ եղա՞ւ:

— Գէթ այնպէս ըստ ինծի, պարոն, երբ պատուիրեց ինծի Պ. Շաղիյեօնի ուղեկից գտնուիլ ի Բարիզ, վասնզի Պ. Շաղիյյօն եկաւ այս լուրը թագուհին հաղորդել և առնուած դրօշակները բերել: «Ինա՛, ըստ ինծի Իշխանը, թշնամին տասնըհինգ օրէն հազիւ կարող պիտի ըլլայ իրարու միանալ: Մինչև այն ատեն քեզի պէտք չունիմ: Քսա՛ քու սիրելիներդ և քեզ սիրողները գրկելու, և Լօնկվիլ քրոջս ըսէ որ չնորհակալ եմ քեզ ինծի ընծայ ընելուն»: Եւ ահա եկայ, պարոն, յարեց Ռատուլ՝ խորէն սիրոյ ժամփով մը կոմսին երեսը նայելով, վասնզի մտածեցի որ շատ պիտի ուրախանաս զիս տեսնելով:

Աթօս պատանին իր քովը քաշեց և ճակատին համբայր մը դրոշմեց:

— Այսպէս ուրեմն, ըստ, ահա ասպարէզ նետուեցար, Ռատուլ, այժմ բարեկամներդ դուքսեր են և Ֆրանսայի մարէշալ մը կնքահայրդ, և զօրապետդ՝ արքայազն մը. և նոյն օրը ի դարձիդ երկու թագուհիներ քեզ ընդունեցան. սկսնակի մը համար ասիկա տղաւոր բան մըն է:

— Ա՛ն, պարոն, ըստ Ռատուլ յանկարծ, միտքս կը բերէք բան մը՝ զոր իմ քաջութիւններս ձեզ պատմելու եռանդէս կը մոռնալի: Անդիլ յ վնասիառ թագուհին մօտ ազատորդի մը կը գտնուէր, որ երբ ձեր անունը արտասանեցի, զարմացման և ուրախութեան ձիչ մը հանեց. ըստ թէ ձեր բարեկամներէն մէկն է, ձեր հասցէն հարցուց և հիմուկ ախտի գայ ձեզ տեսնելու.

— Ի՞նչ է անունը:

— Զհամարձակեցայ անունը հարցնելու. պարոն. թէպէսե ֆրանսերէնը լաւ կը խօսի, բայց իր արտասանութենէն մտածեցի որ անգլիացի ըլլալու է:

— Ա՛ն, ըրաւ Աթօս:

Եւ իր գլուխը ծռեց որպէս թէ յիշատակ մը կը փնտուէր: Յետոյ երբ իր ճակատը վերուց, նշմարեց մարդու մը ներկայութիւնը՝ որ կիսարաց դրան առջեւ կանգնած կը մնար և գորովալի դէմքով մը իրեն կը նայէր:

— Լորա Վինդը գոչեց կոմսը:

— Աթօնս, բարեկամդ իմ:

Երկու ազատորդիները պահ մը իրարու փարած կեցան. յետոյ Աթօս անոր երկու ձեռքերը բռնեց և երեսը նայելով ըստ:

— Ի՞նչ ունիս, միլորտ, ա՛յնչափ տխուր կ'երեւիս ինձ որչափ որ ես զուտրթ եմ:

— Այո՛, սիրելի բարեկամ, իրաւ է և մանաւանդ

պիտի ըսեմ որ տեսքդ իմ երկիւղս կը կրկնաւ պատկէ :

Եւ Վինդր շուրջը դիտեց որպէս թէ առանձնութիւն կը մնաւէր : Ռազուլ հասկցաւ որ երկու բարեկամներ իրարու խօսելիք ունէին և բնական կերպով դուրս եւլու :

— Ահա՛, հիմակ որ մինակ ենք խօսինք քու վրայ :

— Մինչդեռ մինակ ենք, խօսինք մեր վրայ, պատասխանեց Լորս Վինդր : Ան հոս է :

— Ո՞վ :

— Միլէտիին որդին :

Աթօս՝ անգամ մը եւս այս անունը լսելով՝ որ կարծես թէ իրեւ աղէտարեր արձագանք մը իր ետեւէն կը պնդէր, պահ մը վարանեցաւ, ունքը թեթեւ մը պռունեց, յետոյ հանդարտ ձախով մը .

— Գիտեմ այդ, ըստու :

— Գիտե՞ս :

— Այո՛, կրիմօ Պէթիւնի և Արամի մէջ անոր հանդիպեցաւ և սանձարձակ եկաւ որպէսզի անոր ներկայւթիւնն ինձ իմացըն :

— Աւրեմի կրիմօ կը ճանչնա՞ր զայն :

— Ո՞չ, բայց մահուան անկողինը գտնուող մարդու մը քովի էր որ զանիկա կը ճանչնար :

— Պէթիւնի դահիճը, գոչեց Վինդր :

— Միթէ գիտե՞ս այդ ըստ Աթօս զարմացած :

— Հիմակ իսկ հեռացաւ քովիս, պատասխանեց Վինդր : Ամբին բան յատնեց : Ա՛չ, բարեկամդ իմ, ի՞նչ ահռելի տեսարան, ինչու համար տղան մօրը հետ չխեղդեցինք :

Աթօս, ինչպէս ամէն ազնուափրտ մարդիկ՝ ուրիշ չէր յայտներ իր զգացած ցաւալի տպաւորութիւնները, այլ՝ միշտ իր ներսիդին կ'ամփոփէր և անոնց տեղ յոյ-

սեր և միփարութիւններ կը հաղորդէր : Կարծես թէ իր անձնական վիշտերն այլափոխեալ կ'ենէին իր հոգին ուրախութեան գոյներով՝ ուրիշներու համար :

— Ի՞նչ կը վախնաս, ըստու ան առաջուց զգացած ընազդական սարսափէն բանադատութեամբ մթափելով, միթէ պատրաստ չե՞նք ինքզինքնիս պաշտպանելու : Միթէ այն երիտասարդը մարդապանութիւնն իրեն գո՞րծ ըրած է, պաղ արիւնով սպանդագո՞րծ եղեր է . կատղութեան պահուն Պէթիւնի դահիճը սպաննելու կարող եղաւ, բայց այժմ իր մոլեգնութիւնը դադրած է :

Վինդր տիրապէս ժպտեցաւ և գլուխը ցնցեց :

— Ուրեմն դուն անոր ցեղը չե՞ս ճանչնար, ըստու :

— Վա՛չ, ըստ Աթօս, ինք եւս ժպտելու փորձ փորձելով, երկրորդ սերունդ մը ըլլալուն իր վայրագութիւնը կորանցուցած պիտի ըլլալ : Ասկէ զա՞ր բարեկամ, նախախնամութիւնն զգացուց մեզ որ զգուշանանք : Ուրիշ բան չենք կարող ընել բայց միայն սպասել, ուստի սպասենք : Բայց, ինչպէս որ նախապէս ըսի, հիմակ քու վրայ խօսինք . ի՞նչ պատճառաւ Բարիկ եկար :

— Քանի մը կարեւոր գործերու առթիւ զօրս վերջէն պիտի իմանաս : Բայց լո՞նչ իմացայ Անգլիոյ Վեհափառ թագուհին քովը . Պ. ա'Արդանեան Մազարէնի կութակից է եղեր : Ներէ իմ համարձակութեանս, բարեկամդ իմ, ո՞չ կ'ատեմ և ոչ կը պարսուեմ կարտինալը և քու կարծիքդ ալ միշտ նուիրական պիտի ըլլան ինձ . միթէ դուն եւս դիպուածով այն մարդուն յարած ես :

— Պ. ա'Արդանեան զինւորական ծառայութեան մէջ է, ըստ Աթօս, զօրական է, հաստատեալ իշխանութեան կը հնազանդի : Պ. ա'Արդանեան հարուստ չէ

և ապրելու համար իր տեղակալութեան պաշտօնին պէտք ունի : Քեզի պէս միլիոնի տէր մարդիկ, միլորա, ֆրանսայի մէջ հազուագիւտ են :

— Ափսո՞ս, ըստ Վինդր, ես ալ այսօր անոր չափ և աւելի աղքատ եմ: Բայց քու վրադ խօսինք :

— Հա՛ւ ուրեմն, կ'ուզես իմանալ թէ Մազարէնեան եմ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Դուն ալ իմ համարձակութեանս ներէ, միլորա :

Վինդր ոտքի ելլելով իր բազկացը մէջ սեղմեց Աթօսը :

— Ծնորհակալ եմ, կոմս, ըստ ան, շնորհակալ եմ որ այսպէս ուրախառիթ լուր մը տուիր ինծի: Կը տեսնես որ երջանիկ և երիտասարդ դարձայ: Ա՛հ, Մազարէնեան չե՞ս դուն ուրեմն, քա՛ջ է, և արդարեւ չէիր կարող ըլլալ: Բայց, ներէ ինձ դարձեալ, աշ զա՞տ ես :

— Ի՞նչ կ'ըմբռնես ազատ ըսելով :

— Կը հարցնեմ թէ արդեօք ամուսնացած չե՞ս:

— Ա՛հ, այդ մասին, ո՛չ, ըստ Աթօս ժամկետով :

— Բայց այն պատանին որ այնքան գեղանի. այնքան վայելու և շնորհալի է . . . :

— Տղայ մըն է զոր կը կրթեմ և իր հայրն իսկ չի ճանչնար :

— Շա՛տ լաւ, դուն միշտ նո՞յնն ես, Աթօս, մեծ և վեհանձն :

— Տեսնենք, միլորա, ի՞նչ կը իմնդրես ինձմէ:

— Միթէ Պ. Բօրթօս և Արամիս բարեկամներդ չեն տակաւին :

— Եւ աւելցուր նաեւ տ'Արդանեանը, միլորա: Մենք, ինչպէս երբեմն՝ իրարու կապուած չորս բարեկամներ ենք, բայց երբ կարտինալին ծառայելու կամ հակառակելու, երբ Պարսատիկ կամ Մազարէնեան ըլ-

լալու վրայ դառնայ խնդիրը, այն ատեն միույն երկու հոգի ենք:

— Միթէ Պ. Արամը տ'Արդանեանի՞ հետ է, հարցուց լորտ Վինդր:

— Ո՛չ, ըստ Աթօս, Պ. Արամիս համակարծիք գտնուելու պատիւը կ'ընէ ինձ:

— Կարո՞ղ ես արդեօք այն չքնաղ և մտացի բարեկամիդ հետ զիս յարաբերութեան մէջ դնել:

— Անչուտ, երբ որ հաճելի ըլլայ քեզ:

— Միթէ փոխուած է:

— Միայն աբբայ եղաւ:

— Կ'ահաբեկես զիս: Ուրեմն իր պաշտօնին բերմամբ մեծ ձեռնարկութիւններէ հրաժարած պիտի ըլլայ:

— Ընդհակառակն, ըստ Աթօս ժամկետով, երբէք այնքան հրացանակիր չէ եղած որչափ աբբայ եղած ատենը, և ճշմարիտ կալաօր մը պիտի գտնես: Միթէ կ'ուղե՞ս որ Ռառուլի միջոցաւ կոչել տամ զայն:

— Ծնորհակալութիւն, կոմս, կարելի է այս ժամուս իր տունը չգտնուի: Բայց քանի որ դուն այս մասին կ'ապահովես . . . :

— Ինչպէս ինքզինքիս վրայ:

— Միթէ խօսք կուտա՞ս վաղը ժամը տասնին Լուվրի կամուրջը բերել զանիկա:

— Հա՛, հա՛, ըստ Աթօս ժամկետով, մենամարտութի՞ւն ունիս:

— Ոյո՛, կոմս, և լաւ մենամարտ մը, մենամարտ մը, որու դուն ալ պիտի գտնուիս, կարծեմ:

— Ուր պիտի երթանք, միլորա:

— Անգլիոյ Վեհափառ թագուհին մօտ, որ պատուիրեց ինձ ձեզ անոր ներկայացնել, կոմս:

— Ուրեմն նորին Վեհափառութիւնը զիս կը ճանչնա՞յ:

— Ես կը ճանչնամ քեզ, ե՞ս :

— Հանելուկ մըն է, ըստ Աթօս բայց հոգ չէ', քանի՛ որ դուն հանելուկին բառը գիտես, աւելի բան չեմ հարցներ : Միթէ պիտի պատուե՞ս զիս ինձ հետ ընթրելով, միլորտ :

— Ծնորհակալ եմ, կոմս, ըստ Վինդր, կը խոստովանիմ որ այն երիտասարդին այցելութիւնն ախորժակս կարեց և քունս ալ հաւանօրէն պիտի փախցնէ : Ի՞նչ ձեռնարկութիւն կատարելու համար Բարիզ եկած է : Զիս գտնելու եկած չպիտի ըլլայ, վասնզի իմ ուղեւորութեանս անտեղեակ էր : Այս երիտասարդը ինձ սարսափ կ'ազդէ, կոմս, անոր վրայ արիւնագոյժ ապագայ մը կը տեսնեմ :

— Ի՞նչ կընէ Սնգլիոյ մէջ :

— Օլիվիէ Քրօմվէլի ամէնէն կրակոտ աղանդակիցն է :

— Ո՞վ զանիկա այս աղանդին միացուց : Կարծեմ թէ իր հայրը կաթոլիկ էր :

— Թագաւորին դէմ ունեցած ատելութիւնը :

— Թագաւորին դէմ :

— Այո՛. Թագաւորը զայն շնորդի հրատարակեց, ինչքէն զրկեց և հրամայեց որ Վինդր անունը չկրէ :

— Եւ հիմակ ի՞նչ է անունը :

— Մօրոնդ :

— Մաքրակրօն և իբրև կրօնաւոր ծպտեալ է և Ֆրանսայի ճամբաները մինակը կ'ուղեւորի :

— Իբրև կրօնաւո՞ր ըսիր:

— Այո՛, միթէ չգիտե՞ս :

— Մինակ իր ըսածը գիտեմ :

— Ահա այսպէս և դիպուածով Պէթիւնի դահճին խոստովանութիւնը լսեց : Ներում կը խնդրեմ Աստուծմէ եթէ կը հայնոյեմ :

— Խւրեմն ամէն բան կը գուշակեմ. Քրօմվէլի կողմէ դրկուած է :

— Իրա՞ւ :

— Թագուհին ճիշտ գուշակեր էր, մեզ կանխեր էին, ամէն ինչ այժմ բացայայտ կ'երկի մեզ : Մնաս բարով կոմս, վաղը տեսնուինք :

— Բայց գիշերս շատ մութ է, ըստ Աթօս, տեսնելով որ լորա Վինդր աւելի մեծ մտատանջութեամբ յուզուած է քան զոր ցոյց տալ կ'ուղէր, և կարելի է հետդ սպասաւոր ալ չունիս :

— Դօնին հետո է, բարի և պարզամիտ տղայ մը :

— Եհէ՛, Օլիվէ՛ն, Կրի՛մօ, Պլէ՛զուա, հրացան առէ՛ք և Պ. դերկոմսը կանչեցէ՛ք:

Պլէ՛զուա այն կէս սպասաւոր, կէս գիւղացի մեծկակ աղան էր զոր Պրաֆլօնի դղեակը վեր ի վերոյ տեսանք, և զոր Աթօս իր նահանգին անունով մկրտեր էր, եկաւ ձայն տալու որ ճաշը պատրաստ է :

Այս հրամանը տրուելէն հինգ վայրկեան ետք՝ Ռատու ներս մտաւ :

— Դերկոմս, ըստ Աթօս, միլորտը մինչև իր օթեանը պիտի տանիս ուղեկցելով, և չպիտի թողուս որ անոր մարդ մը մօտենայ :

— Ա՛հ, կոմս, ըստ Վինդր, զիս որո՞ւ տեղ դրեր ես,

— Օտարականի մը տեղ որ Բարիզը բնաւ չճանչնար, պատասխանեց Աթօս, և որուն դերկոմսը ճամբան պիտի ցուցնէ :

Վինդր անոր ձեռքը սեղմեց :

— Կրի՛մօ, ըստ Աթօս, խումբին զլուխը անցիր և աչքդ չորս բաց կրօնաւորին վրայ :

Կրիմօ գողդզաց, յետոյ գլխով նշան մը ըրաւ և

մեկնելու ժամուն սպասեց լոին ճարտասանութեամբ մը  
գումարով իր հրացանին գունդը :

— Վաղը պիտի տեսնուինք, ըստ Վինդը :  
— Այս՝ միւրտ :

Փոքրիկ գունդը Սէն-Տընիի ճամբան բռնեց, Օլի-  
վէն Սօզիի պէս կը գողար անորոշ լոյսի մը նշոյլը  
տեսնելուն պէս. Պէզուա բաւական անյողդողդ էր,  
վասնդի չէր գիտէր որ վտանգի մը կրնան պատահիլ.  
Դօնի աջ ու ձախ կը նայէր, բայց խօսք մը չէր արտա-  
սաներ, վասնդի գաղղիերէն չէր գիտէր :

Կրիմօ՝ որ Աթօսին հրամանին համեմատ, խումբին  
առջևէն կ'երթար մէկ ձեռքը ջահ մը և միւսը հրա-  
ցանը, Վինդը օթևանին դիմացը հասաւ, բոռնութովը  
դուռը զարկաւ, և երբ բանալու եկան. Լորտին բարե-  
տուաւ առանց բան մը ըսելու :

Նոյն ընթացքը բռնեցին ի դարձին. Կրիմօ՝ սուր  
աչքերը չտեսան կասկածելի բան մը, բայց եթէ տեսակ  
մը սուռեր որ Կէնէկօ փողոցին և քարափին անկիւնը  
դարանակալ կը մնար. Իրեն այնպէս երեցաւ որ անց-  
նելու ատեն արդէն նշմարեր էր այն որ իր աչքին զար-  
կաւ: Երիվարը գէպի այդ կողմը քշեց, բայց անոր  
համելէն առաջ՝ սուռերը գոեհի մը մէջ աներեսյթ ե-  
ղեր էր, և Կրիմօ խոհեմութիւն չդատեց նոյն գոեհը  
մտնելու:

Այս արշաւանքին յաջող ելքը Աթօսի իմացուցին.  
և որովհետեւ երեկոյեան ժամը տասն էր, ամէն մարդ  
իր սենեակը քաշուեցաւ:

Հետեւեալ օրը կոմոր աչքերը բանալով, նախ  
Ռառուլը տեսաւ իր անկողինին մօտ: Պատանին բոլորու-  
ին հագուած էր և Պ. Շաբլէնի մէկ նոր գործը կը  
կարդար:

— Միթէ արդէն ելե՞ր ես, Ռառուլ, ըստ կոմոր:

— Սյո՛, պարսն, պատասխանեց պատանին թեթե  
վարանումով մը, այս գիշեր քունս փախաւ:

— Գո՛ւն, Ռառուլ, դուն չկրցա՞ր քնանալ. ու-  
րեմն մտմտո՞ւք մը ունէիր, հարցուց Աթօս:

— Պարսն, պիտի ըսես որ հազիւ եկայ քովդ որ  
մեծ փափաք ունիմ քեզնէ հեռանալու, բայց . . . :

— Ուրեմն երկո՞ւ օրուան արձակուրդ ունէիր  
միայն, Ռառուլ:

— Ընդհակառակը, պարսն, տասը օրուան, ուստի  
իմ փափաք բանակատեղին երթալ չէ բնաւ:

Աթօս ժամեցաւ:

— Ուրեմն ո՞ւր պիտի երթաս, ըստ միայն թէ  
երթալիք տեղդ գաղանիք մըն է ինծի համար, դեր-  
կոմս: Ահա արդէն մարդ ես, քանի որ արդէն առա-  
ջին փորձը ըրիր ճակատամարտի մէջ, և առանց ինծի  
ըսելու ուզած տիղդ երթալու իրաւունքը ձեռք ձգե-  
ցիր:

— Երբէ՛ք, պարսն, ըստ Ռառուլ, որչափ ատեն  
որ ձեզ իրրե պաշտպան վայելելու երջանկութիւնը ու-  
նենամ, պիտի չկարծեմ թէ ինծի սիրելի եղած ինա-  
մակալէ մը ազատ մնալու իրաւունք մը ունիմ: Ուստի  
կը փափաքիմ միայն երթալ օր մը Պուտա անցընել:  
ինծի կը նայիք և հիմակ վրաս պիտի ծիծալիք:

— Ո՛չ, ընդհակառակը, ըստ Աթօս հառաչ մը  
խեղդելով, ո՛չ, ես չեմ ծիծալիք, դերկոմս: Պուտա  
տեսնելու իղձ տնիս, լա՛ւ, շատ բնական բան է:

— Այսպէս ուրեմն թոյլ կուտօ՞ք որ երթամ, գո-  
չեց Ռառուլ զուարթագին:

— Անտարակո՛յս, Ռառուլ:

— Միթէ ձեր սրափ խորէն, պարսն, չէ՞ք սրտմտիր:

— Ամենելի՛ն: ինչո՞ւ համար պիտի սրտմտիմ քեզի  
հաճոյք պատճառող բանի մը համար:

— Ա՛հ, պարոն, ո՛րչափ բարեսիրտ էք, գոչեց  
պատանին Սթօսին վզին փաթթուելու միտքով շար-  
ժումը ընելով, բայց պատկառանքը զի՞նքը արդիլեց :

Սթօս իր թեւերը անոր բացաւ :

— Այսպէս ուրեմն կրնա՞մ անմիջապէս մեկնիլ :

— Երբ որ ուզես, Ռատու :

Ռատու երեք քայլ առաւ գուրս ելնելու համար :

— Պարոն, ըստ, բան մը միտքս եկաւ, այսինքն  
ինծի համար այնքան բարեսիրտ գտնուող Շեվեռզ  
դքսուհին պարտաւոր եմ Պ. Խշիանին ներկայացումս :

— Եւ հետեւապէս անոր շնորհակալ ըլլալու պար-  
տաւոր ես, այնպէս չէ, Ռատու :

— Բայց կ'երևի ինծի, պարոն, որ ձեզի կ'իշնայ  
որոշել :

— Լիմսի ապարանէն անցիր, Ռատու, և հար-  
ցուր թէ արդեօք գքսուհին կրնա՞յ քեզ ընդունիլ :  
Հաճելի է ինձ տեսնել որ պատշաճութիւնները չես մոռ-  
նար : Կրիմօն և Օլիվէնը հետդ ա՛ռ :

— Երկո՞ւքն ալ, պարոն, հարցուց կրիմօ զար-  
մանքով :

Ռատու ողջունեց և գուրս ելաւ :

Սթօս՝ երբ տեսաւ Ռատուի գուռը գոցելը, երբ  
լսեց անոր զուարթուն և հնչուն ձայնը որով կրիմօն ու  
Օլիվէնը կը կոչէր, հառաչեց :

— Շատ շուտ քովէս կը հեռանայ, մտածեց անիկա  
գլուխը օրօրելով, բայց հասարակաց օրէնքին կը հնա-  
զանդի : Բնութիւնը այսպէս կ'ուզէ, դէպի առաջ կը  
նայի : Արդարեւ Ռատու այն ալջիկը կը սիրէ, բայց ու-  
րիշներ սիրելուն համար միթէ զիս քիչ պիտի սիրէ :

Եւ Սթօս ինքնին խոստովանեցաւ որ այս արագ  
մեկնումին չէր յուսար, բայց Ռատու այնքան երջանիկ  
էր որ ամէն ինչ Սթօսին մտքէն փարատեցաւ այս կար-  
ծիքին առջեւ :

Ժամը տասնին ամէն ինչ պտտրաստ էր այս ուղե-  
ւորութեան համար : Մինչդեռ Սթօս Ռատուի ձի հեծ-  
նելը կը դիտէո, սպասաւոր մը եկաւ և տիկին Շեվեռզի  
կողմէ զանիկա բարեւեց : Պատուէր ունէր Լու Ֆէր կոմ-  
սին ըսելու որ իր նորատի պաշտպ մնեալին դարձը ի-  
իմացեր էր, ինչպէս նաև ճակատամարտի մէջ բանած  
ընթացքը, և թէ շատ ուրախ պիտի ըլլար իր շնորհա-  
կայութիւնները անոր յայտնելու :

— Ըսէ դքսուհիին, պատասխանեց Սթօս, թէ պա-  
րոն դերկոմալ ձի կը հեծնէր Լիւյնսի ապարանքը եր-  
թալու :

Ցեաց՝ վերստին նոր պատուէրներ տալով կրիմօին,  
Սթօս ձեռքովը նշան ըրաւ Ռատուին որ կրնար մեկնիլ :

Սակայն՝ մտածելով՝ Սթօս կ'եզրակացնէր թէ թե-  
րես անպատեհ չէր եթէ Ռատու նոյն պահուն Բարիգէն  
կը հեռանար :

—————\*

Ճ Գ.

ՆՈՐԵՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ ԽՆԴՐՈՂ ԹԱԳՈՒՀԻՄ ՄԸ

Առաւտուն իսկ՝ Աթօս լուր զբկեր էր Արամիսին Պլէզուայի հետ: Պլէզուա գտաւ Պազէնը այս միջոցին որ իր ժամկոչի զգեստը կը հագնէր. նոյն օրը Նոդր-Տամի մէջ սպասաւորութիւն պիտի ընէր:

Աթօս ապրափեր էր Պլէզուայի որ նոյն ինքն Արամիսին խօսի: Պլէզուա՝ որ պարզամիտ աղայ մըն էր, որ մինակ իրեն տրուած հրամանը գիտէր, Հերալէյ արբան խնդրեր էր, և թէև Պազէն պիտեր էր թէ տունը չէ, Պլէզուա այնքան վրայ տուեր էր որ Պազէն սաստիկ բարկացած էր: Պլէզուա տեսնելով որ Պազէն կրօնական հագուստը հագած է, անոր ժիտումները բանի տեղ չդնելով անցնիլ ուզեր էր, կարծելով թէ խօսա-

կիցն իր զգեստին բոլոր առաքինութիւններն ունէր, այսինքն համբերատար և գթասիրտ քրիստոնեայ մըն էր:

Բայց Պազէն որ միշտ հրացանակրի սպասաւող կը դառնար երբ արիւնն երեսին զարնէր, աւելի կօթ մը առաւ և Պլէզուան կոփեց անոր ըսելով.

— Նախատեցիր Եկեղեցին, բարեկամդ իմ, Եկեղեցին նախատեցիր:

Նոյն պահուն՝ և այս անսովոր աղմուկը լսելուն՝ Արամիս ննջարանին դուռը կէս մը բանալով զգուշութեամբ երեւան եկեր էր:

Այն ատեն Պազէն իր աւելը մէկ ծայրի վրայ կեցուցեր էր յարգանօք՝ ինչպէս որ Նոդր-Տամի բարապանին իր գեղարդը վար դնելը տեսեր էր, և Պլէզուա, Կերպերոսի ուզգեալ յանդիմանութեան ակնարկով մը, նամակը գրապահնէն հաներ և Արամիսին յանձներ էր:

— Լա Ֆեր կոմսէն է, ըստ Արամիս, շա’տ աղէկ:

Յետոյ ներս մտեր էր առանց հարցնելու իսկ այն աղմուկին պատճառը:

Պլէզուա Կրան-Ռուա-Նարլմաներ պանդոկը դարձաւ տրտմագին: Աթօս իր յանձնարարութեան վրայ լուրեր հարցուց: Պլէզուա իր արկածը պատմեց:

— Ապօւշ, ըստ Աթօս ծիծաղելով, միթէ ձայն չտուիր կանխտաւ թէ իմ կողմէ գացեր ես:

— Ո՛չ, պարո՞ն:

— Եւ Պազէն ի՞նչ ըստ երբ իմացաւ որ իմ սպասաւորս ես:

— Ա՛հ, պարո՞ն, հազար անդամ ներում խնդրեց և սահպեց զիս խմելու երկու բաժակ գինի, և երեք չորս ալ ընտիր պաքսիմատ թաթիսել տուաւ անոր մէջ բայց դարձեալ սատանային պէս կոշտ է: Ժամկոչ մըն է. Զիւնը դիմուն:

— Լաւ, մտածեց Աթօս, քանի որ Արամիս գիրս

առաւ, որչափ արգիլուած ալ ըլլայ, Արամիս ճշդապապիտի գայ:

Ժամը տասնին՝ Աթօս՝ իր սովորական ժամապահութեամբը՝ Խուզրի կամուրջին վրայ կը գտնուէք: Նոյն տեղ հանդիպեցաւ լորտ Վինդրին որ նոյն միջոցին կը հասնէք:

Գրէթէ տասը վայրկեան սպասեցին:

Լորտ Վինդր սկսեր էք վախնալ որ թերես Արամիս չգար:

— Համբերութիւն, յարեց Աթօս՝ որու աչքերը Պագ փողոցի ուղղութեամբ կը նայէին, համբերութիւն, ահա աբբայ մը որ մարդու մը մշտոց կուտա, և կնոջ մը բարեւ, Արամիսը պիտի ըլլայ:

Եւ արդարեւ նոյն ինքն էք. դեռաստի քաշաքացի մը որ ապօւշ աղուշ որիներու կը նայէք իր ճամբուն վրայ կնցած, անոր վրայ տիրմ ցատկեցուցեր էք. Արամիս կուտի մը տալով զանիկա տասը քայլ անզին զրկեր էք: Նոյն պահուն՝ իր ապաշխարուհիներէն մէկը անցեր էք. Արամիս իր ամէնէն շնորհալի ժպիտով զանիկա քարեւեր էք:

Քիչ մը եաք՝ Արամիս անոնց մօտ հասաւ:

Խչպէս որ յայանի է՝ Արամիս և լորտ Վինդր զիւրար չերմագին գրէկեցին:

— Ա՞ր կ'երթանք, ըստ Արամիս, միթէ վարը պատերա՞զմ կայ, թշուառակա՞ն: Այս առառու սուր չունիմ, պէտք է որ առն դաւնամ հաս մը առնելու համար:

— Ա՛չ, ըստ Վինդր, Նորին Վեհափառութեան Անդրիոյ թագուհին այցելութիւնը մը ընելու պիտի երաժանք:

— Ա՛չ, շա՛տ լաւ, պատասխանեց Արամիս, և ի՞նչ սպատակ ունի ա, այցելութիւնը, շարունակեց ան Աշխօսին ականջըն ծռելով:

— Իրու որ չեմ գիտեր, կարելի է մեզմէ վկայութիւն մը պիտի ինդրեն:

— Արդեօք ան անիծեալ գործի՞ն համար է, ըստ Արամիս: Եթէ այդ է, մնձ փոփոք մը չունիմ երթաւլու, վասնզի յանդիմանութիւն պիտի լսենք. և քանի՛ նս ուրիշները կը սաստեմ, չեմ սիրեր որ զիս սաստեն:

— Եթէ ալոքէս ըլլար, ըստ Աթօս, լորտ Վինդր մեզ նորին Վեհափառութեան չէր ներկայացներ, վասնզի ինքն ալ իր բաժինը պիտի ունենար, մեզնէ էք ան:

— Ա՛չ, այո՛, ճշմարիտ է: Երթանք ուրեմն:

Կաւըր հասնելով՝ լորտ Ռւինդը առաջ անցաւ. իւրաւ էք որ գռնապան ու միայն կը պահպանէք գուռը: Առառուան լոյսով՝ Աթօս, Արամիս և անդիացին կարողան տեսնել նոյն բնակութեան սոսկալի անշքութիւնը, զոր ժլատ ող բամասիրութիւն մը տարաբախտ թագուհին կ'ընծայէք: Մեծ մնձ որ անեներ, անդահ, կիսուեր պատեր՝ որոնց վրայ հին սոկիէ քանդակներ կը չողացին. պատուհաններ՝ որոնց ալ չէին գոցուեր և ապակի չունեին, պահակներ և սպասաւորներ չկային. ահա Աթօսին աչքին նախ ուս բաներս զարկին, և նոյնը լուռ կերպով դիտել տուաւ իր բարեկամին՝ արժուկավը զանիկա հրելով և աչքովը անոր ցոյց տալով այս եւ չուառութիւնը:

— Մազարէն աւելի շքեղ բնակարան մը ունի, ըստ Արամիս:

— Մազարէն զրեթէ թագաւոր է, ըստ Աթօս, և Տիկին Հանրիէդ զրեթէ այսուհեան թագուհի չէ:

— Աթօս, եթէ հաճէիր մտացի բաներ ըսել, վրայ բերաւ Արամիս, ճշմարիտը, կը հաւաստեմ որ այն խեղճ Պ. Վուազիւրէն ալ աւելի խելք կ'ունենայիր:

Աթօս ժպանցաւ:

Կ'երևի թէ թագուհին անհամբերութեամբ կ'սպասէք, վասնզի հազիւ թէ իր սենեակին առջեւ գտնուող

սրահին մէջ թեթև չարժում մը լսեց, ինքը անձամբ դուռին սեմին վրայ երևցաւ իր թշուառութեան պաւատականները ընդունելու:

— Ներս մտէք և բարի եկաք պարոններ, ըստ թագուհին:

Ազատորդիք ներս մտան և նախ ոտքի վրայ կեցան, բայց երբ թագուհին չարժում մը ըրաւ որ նըստին՝ Աթօս հսազանդութեան օրինակ տուաւ: Ծանրազգութիւն էր և հանդարտ բայց Արամիս կատղած էր, արքունական այս չքաւորութիւնը զի՞նքը զայրացուցեր էր, իր աչքերը թշուառութեան սոր հետք մը որ տեսնէին հետազննին կը քննէին:

— Իմ ճոխութիւնս կը քննէք, ըստ Տիկին Հանրիէդ իր չորս կողմը տխուր ակնարկ մը ձգելով:

— Տիկին, ըստ Արամիս, ներում կը խնդրեմ, վեհափառ թագուհի, սակայն չեմ կարող իմ սրտմտւթիւնս պարտկել տեսնելով որ Թրանսայի արքունիքը այսպէս կը վարուի Հանրի Դու աղջկան հետ:

— Այս պարունական չէ, ըստ թագուհին լորտ Վինդրի:

— Այս պարունը Հերալէյ արքան է, պատասխաննեց լորտը:

Արամիս կարմրեցաւ:

— Տիկին, ըստ, արքայ եմ արդարեւ, բայց իմ կամքէս հակառակ պատճառով եղած եմ. երթեք եկեղեցական հագուստի համար կոչում չեմ ունեցած. իմ պարեգուս կոճակէ մը բռնուած է, և միշտ պատրաստ եմ հրացանակիր գառնալու: Այս առտու չզիտնալով որ Ձեր Վեհափառութիւնը տեսնելու պատիւը պիտի ունենամ, այս զգեստներս հագայ. բայց դարձեալ, վեհափառ թագուհի, ձեզ ծառայելու պատրաստակամ ծառայ մը պիտի գտնէք, ի՞նչ հրաման որ ունենաք տաւ:

— Պարոն Հերալէյ ասպետը, վրայ բերաւ Վինդր, Լուի Ժֆ. թագաւորին քաջարի հրացանակիրներէն մէկն է որոնց վրայ խօսեցայ ձեզի, տիկին...: Յետու սին կողմը դառնալով, իսկ այս պարոնը, շարունակեց ան. այս ազնուատոնմ Լա Ֆէր կոմսն է որուն բարձր համբաւն այնքան ծանօթ է Ձեր Վեհափառութեան:

— Պա՛րոններ, ըստ թագուհին, քանի մը տարի կայ, իւֆ չուրջս ունէի անձնուեր պահակագորքինը, գանձեր, բանակներ, նշանն մը ընելուս ամենքը ինձի ծառայելու կը փութային: Իսկ այսօր՝ նայեցէք մէկ անգամ չորս կողմա, անստարակոյս պիտի զարմանաք, բայց իմ կեանքս ազատելու սահմանուած խորհուրդ մը ի գործ դնելու համար, մինակ լորտ Վինդրը ունիմ, քսանամեայ բարեկամ մը, և ձեզ՝ պարոններ, ձեզ որ առաջին անգամ կը տեսնեմ, և մինա՛լ իմ հայրենակիցներս կը ճանչնամի:

— Բաւական է, տիկին, ըստ Աթօս՝ խորհին բարեմը մասլով, եթէ երեք մարդոց կեանքը կարող է ձերինը ազատել:

— Ծործակալ եմ, պարոններ: Բայց մտիկ ըրէք, շարունակեց ան, ես ոչ միայն թագուհիներու մէջ ամենչն թշուառն եմ, այլ մայրերու մէջ ամենչն տարաբազը, ամուսիններու մէջ՝ ամենին յուսսահառ. իմ զաւակներս, գէ՛թ երկուքը, Եօրքի դուքսն և Շարլօ՛ իշխանուհին՝ ինձմէ հեռու են և փառասէր ու թշնամի մարդոց հարուածներու ներքեւ կը գտնուէին. իմ ամուսինս այնպիսի ողորմելի կեանք մը կը վարէ Անգլի յ մէջ որ չափաղանցած չեմ ըլլար եթէ հաստատեմ թէ մահը կը փնտոէ իբր ցանկալի բան մը: Ահաւասիկ, պարոններ, լորտ Վինդրի ձեռքով ինձի հասուցած գիրը կարդացէք:

Աթօս և Արամիս մերժեցին:

— Կարդացէք, ըստ թագուհին:

Աթօս մեղի արդէն ծանօթ գիրը բարձր ձայնով կարդաց, որով Շարլ թագաւորը կը յայտնէր թէ արդեօք ասպիշականութիւն պիտի գտնէ՞ ի ֆրանսա:

— Լու ուրեմն, հարցուց Աթօս երբ ըսթերցումը աւարտեց:

— Լու ուրեմն, ըստ թագուհին, միրժեց ան:

Երկու բարեկամ արհամարհոտ մայստ մը փոխանակեցին:

— Եւ հիմակ ի՞նչ ընել պէտք է, տիկին, ըստ Աթօս:

— Միթէ այսչափ ձախորդութեանց համար կարեկ ցութիւն ունիք, ըստ թագուհին սրտայոյզ:

— Պատիւ ունեցայ հարցնելու, Վեհափառ թագուհի, թէ ի՞նչ կերպով կուզէք որ Պ. Հէրովէյ և ես ծառայենք ձեզ. մենք պատրաստ ենք:

— Ա՛ն, պարոն, արդարեւ ազնիւ հոգի մը ունիք, գոչեց թագուհին շնորհապարա ձայով մը, մինչդեռ լորտ վինդր անոր կը նայէք որպէս թէ ըսել կ'ուզէք. միթէ արդէն անոնց անձնութիւնութեանը համար պատասխանատու չէ՞ եղած:

— Հապա դուք, պարոն, հարցուց թագուհին Սրամիսին:

— Ես, տիկին, պատասխանեց ան, պարոն կոմսն ուր որ երթայ, մընչեւ անգամ ի մահ, անոր կը հետեւ կմ առանց ուստառը հարցնելու. բայց երբ խընդիրը ձեզի ծառայել է, Վեհափառ թագուհի, յարեց ան՝ թագուհին նայելով իր պատանեկան շնորհքովը, այն ատեն պարոն կոմսին տռաջ կ'անցնիմ:

— Լու ուրեմն, պարոններ, ըստ թագուհին, քանի որ այդպէս կը հաւանիք, քանի որ կը հաւանիք խնդ իշխանուհի մը ծառայել անձնութիւնը, թէեւ բոլոր աշխարհ իրմէ երես դարձուցեր է, ըսեմ ձեզի թէ ի՞նչ կ'ուզէմ որ ընէք ինձի համար: Թագաւորը մէկ

քանի աղաւարդիներու հետ մինակ է, և ամէն օր կը վախնայ որ քովէն պիտի հեռանան, Սկզբաներու մէջ՝ որոնցմէ կը կասկածի, թէեւ ինքն ալ Սկզբա է: Լորտ վինդր իրմէ հեռանալին վեր, այլ եւս չեմ ազդիր, պարոններ: Լու, թերեւս շատ, աւելի պիտի պահանջնեմ վասն զի իրաւունք մը չունիմ պահանջնելու, Անգլիա անցէք, թագաւորին միացէք, իր բարեկամները եղէք, իր պահապաններն եղէք, ճակատամարտի մէջ իր քովէն գացէք, իր հետ քալեցէք իր տան մէջ՝ որ որ թակարդներ կը շատնան ամէն օր, որոնք պատերազմի վտանգէն աւելի վտանգալի են, և այս զոհազութեան փոխարէն, պարոններ, կը խստանամ ձեզ չէ թէ վարձատրել, կարծեմ թէ այս խօսքը ձեզ կրնայ վիրաւորել, այլ իրեւ քոյր ձեզ սիրել և ձեզ իմ ամուսինէս ու զոււկներէս ետք՝ ամէնէն նախադաս համարել, անա Աստուծոյ առջեւ կ'երդնում:

Եւ թագուհին ծանր ու հանդիսաւոր կերպով աչքերը դէպի երկինք դարձուց:

— Տիկին, ըստ Աթօս, մըր մեկնի պէտք է:

— Ուրեմն կը հաւանիս, գոչեց թագուհին ուրախութեամբ:

— Այս, տիկին: Միայն Զեր Վեհափառութիւնը կարծեմ թէ քիչ մը չափէն աւելի կը խոստանայ, մեր արժանիքէն վեր բարեկամութեամբ մեզ վարձատրելու տրամադրուելովը: Մենք Աստուծոյ կը ծառայինք, տիկին, այնպիսի տարաբազդիշխանի մը և ձեզի պէսթագուհիի մը ծառայելով: Տիկին, հոգւով մարմնով քուկդենք:

— Ա՛ն, պարոններ, ըստ թագուհին արտասուք փղձկելով, հինգ տարեկ ի վեր տուաջին վայրկեանն է որ ուրախութիւն և յոյս մը կը վայելեմ: Այս, Աստուծոյ կը ծառայեք, և որովհետեւ իմ իշխանութիւնն շատ սահմանաւոր պիտի ըլլայ այնպիսի զոհազութիւն մը

վարձատրելու, ան պիտի վարձատրէ ձեզ, այն որ իմ սրտիս մէջ կը կարդայ ձեզ հանդէպ ունեցած երախտագիտութիւնս։ Աղատեցէք իմ ամուսինս, աղատեցէք թագաւորը, և թէեւ այս գեղեցիկ գործին փոխարէն ձեզ գալիք մրցանակին անտարբեր կ'երեւիք, յուսադրեցէք զիս որ ձեզ պիտի տեսնեմ և չնորհակալութիւնս յայտնեմ։ Առ այժմ կը սպասեմ։ Միթէ ինծի յանձնարարութիւն մը ունիք ընելու։ Այժմէն ձեր բարեկամուհին եմ, և քանի որ դուք իմ գործերս պիտի տեսնէք, պարտաւոր եմ ես ալ ձերիններով զբաղիլ։

— Տիկին, ըստ Աթօս, Զեր Վեհափառութենէն ուրիշ բան չունիմ խնդրելիք, այլ միայն ձեր աշոթքը։

— Եւ ես ալ, ըստ Արամիս, աշխարհիս երեսը միայնակ եմ և միայն Զեր Վեհափառութենէն ծառայելու պատիւը ունիմ։

Թագուհին իր ձեռքը անոնց կարկառեց, զայն համբուրեց և վինդրի ըստա մեղմաձայն։

— Եթէ դրամէ զուրկ ես, միլորա, վայրկեան մը մի՛ վարանիր. քեզի տուած գոհարներս կոտրէ, ադամանդները հանէ և զանոնք հրեալի մը ծախէ, անկից յիսուն վաթսուն հազար ֆրանք գին կրնաս ստանալ. զանոնք ծախսէ եթէ կարեւոր է, վասնզի կ'ուզեմ որ այս աղատորդիները իրենց արժանի եղած կերպով ապրին, այսինքն թագաւորներու պէս։

Թագուհին երկու գիր պատրաստեր էր, մին իր կողմէ, միւսը իր Հանրիէդ աղջկան կողմէ գրուած։ Երկուքն ալ Շարլ թագաւորին ուզգեալ էին։ Մին Աթօսին տուաւ և միւսը Արամիսին, որպէսզի եթէ գիտուածով իրարմէ զատուին, կարենան ինքինքնին թագաւորին ծանօթացնել, յետոյ քաշուեցան։

Սանդուղին վարի կողմը Վինդր կանգ առաւ։

— Թուք ձեր ճամբան գացէք, ես ալ իմս, պա-

րոններ, ըստ ան, որպէսզի կասկածներ չյարուցանենք և այս իրիկուն ժամը իննին։ Սէն-Տընիի գուռը գըտնուինք, իմ ձիերովս ճամբան կ'ընենք որչափ որ քալել կարենան, յետոյ թղթատարի ձիեր կ'առնենք։ Վերատին չնորհակալ եմ ձեզի, իմ ազնիւ բարեկամներս, յանուն թագուհին։

Երեք աղատորդիները իրարու ձեռք սեղմեցին. Վինդր կոմմը Սէնդ-Օնորէ փողոցը բռնե, և Աթօս ու Արամիս կեցան միասին։

— Լաւ ուրեմն, ըստ Արամիս երբ մինակ մնացին, ի՞նչպէս կը գտնես այս գործը, սիրելի՛ որ իմ կոմս։

— Գէ՛շ, պատասխանեց Աթօս, շա՛տ գէ՛շ։

— Բայց գուն խանդագին ընդունեցիր զայն։

— Ի՞նչպէս վրաս պիտի առնեմ միշտ մեծ սկզբունքի մը պաշտպանութիւնը, սիրելի՛ իմ Հէրալէյ։ Թագաւորները միայն աղնուապետութեամբ կրնան զօրաւոր ըլլալ, բայց աղնուապետութիւնն ալ թագաւորներով միայն կրնայ զօրաւոր ըլլալ։ Հետեւապէս թագաւորները պաշտպաննենք, վասնզի մննք մեզի պաշտպանած կ'ըլլանք։

— Երթանք պիտի այնտեղ սպաննուելու, ըստ Արամիս։ Ես անգլիացիները կ'առնեմ, կոչտ են՝ ի՞նչպէս են անոնք որ գարեջուր կը խմեն։

— Միթէ այստեղ մնալը աւելի կ'արժէ՛ր, ըստ Աթօս, և երթալ Պամբէլլ կոմ Վինսէնի ամրացը շվչան մը ընել, իբրեւ Պօֆօրի փախասեան սատարներ։ Ա՛հ, արդարեւ Արամիս, հաւատա՛ ինձ, ցաւ մը չունինք զգալու։ Բանտէն խոյս կուտանք և իբրեւ գիւցազունք կը վարուինք. ընտրութիւնը դիւրին է։

— Իրաւ է. բայց ամէն բանի մէջ, սիրելի՛ իմ, պէտք է սա առաջին խնդրոյն դառնալ, որ թէեւ յիմարական է, գիտեմ, բայց շատ կարեւոր։ Միթէ դրամ ունի՞ս։

— Յիսուն սոկիի չափ գումար մը ունիմ, զոր Պրաֆօնէն մեկնելուս առջի օրը զրկեր էր ինձ ագա-  
րակապանս, բայց նոյն գումարին կէսը Ռատուլի թողուլ  
պարտաւոր եմ. պէտք է որ արժանապէս ապրի աղա-  
տարդի մը: Ռւսափ քսանընդինդ սոկիի չափ ունիմ քովս.  
իսկ դուն:

— Ե՞ս, ստոյգ եմ որ իմ բոլոր գրպաններս պար-  
պելով և բոլոր գղրոցներս բանալով՝ տանս մէջ տասը  
սոկի չպիսի գտնեմ: Բարեբաղդօրէն Լորտ Վինդը հա-  
րուստ է:

— Լորտ Վինդը այժմ կործանած է, վասնդի անոր  
եկամուտները Քրօմվէլի կ'երթան:

— Ահաւասրկ Բօրթօս սեպուհը հիմակ մեղի օգ-  
տակար պիտի ըլլար, ըստ Սրամիս:

— Ես ալ հիմակ աւելի կը փնտռեմ ա՞Մրդանեանը,  
ըստ Աթօս:

— Ի՞նչ կլոր լեցուն քսակ:

— Ի՞նչ վէս սուսեր:

— Արի՛, վանոնք շահինք:

— Այս գաղտնիքը մերը չէ, Սրամիս, ուստի հա-  
ւասա՛ ինձ, ոչ ոք մեղի խորհրդակից ընենք: Սոկէ  
զատ, եթէ այսպիսի ընթացք մը բռնենք, մենք մեր  
վրայ անվատահ երեւցած պիտի սեպուինք: Ցաւինք ա-  
նոնց վրայ, բայց չխօսինք:

— Իրաւունք ունիս: Ի՞նչ պիտի ընես մինչեւ իրի-  
կուն: Ես ստիպուած եմ երկու բան ուրիշ ժամանակի  
ձգելու:

— Միթէ ետ. ձգուելու բանե՞ր են:

— Իրաւի, պէտք է ձգել:

— Եւ ի՞նչ էին ասնք:

— Նախ՝ տեղապահին սուրի հարուած մը, այն  
տեղապահին որուն երէկ իրիկուն՝ տիկին Ռանդուէլի  
տունը հանդիպեցայ և տեսաց որ իմ մասիս զարմանալի  
բերան մը կը գործածէր:

— Օ՛ն անդր, քահանայից մէջ կոի՛ւ մը, դաշնա-  
կիցներու մէջ մենա՛արտութիւն:

— Ի՞նչ օգուտ, սիրելիդ իմ, սուսերամարտիկ է,  
ես ալ նոյնպէս փողոցները կը շրջի, ես ալ նոյնպէս.  
իր պարեզօաը ծանրութիւն մըն է իրեն, և իմս ալ բա-  
ւական ծանր է. երբեմն կարծեմ թէ ինքն է Արամիս և  
ես տեղապահն եմ, ա՛յնքան իրարու նմանութիւն ու-  
նինք: Այս տեսակ մը Սօզին ինձ տաղտուկ կը պատ-  
ճառէ և ինձի կասկած կուտայ: Սոկէ զատ, խռովար  
մըն է որ մեր կուսակցութեան կորուստը պիտի պատ-  
ճառէ: Համազուած եմ որ եթէ ապտակ մը զարնէի ա-  
նոր, ինչպէս որ այս առաւու զիս ցեխուող սուտանիկին  
ըրի, գործերւ կերպարանքը պէտի փոխէի:

— Իսկ ես, սիրելիդ իմ Արամիս, պատասխանեց  
հանդարտօրէն Աթօս, կարծեմ թէ ատով միայն Պ. Ռէցի  
կերպարանքը պիտի փոխես: Ուստի, հաւատա՛ ինձ,  
թո՛ղ գործերը իրենց գանուած տեղը. գարձեալ՝ դուք  
այժմ ձեր անձին տէրերը չէք, զուն Անգլիոյ թագու-  
հին մարդն ես, և ան Պարսատիկին. ուստի եթէ ը-  
սած երկրորդ գործդ՝ զոր չկրնալ կատարելուդ. համար  
կը ցաւիս, առաջինէն աւելի կարեւոր չէ . . . :

— Ո՞հ, այս երկրորդը շատ կարեւոր էր:

— Ուրեմն, շուտ մը կատարէ:

— Դժբաղդաբար զայն ուղած ժամուն կատարելու  
ազատ չեմ: Դիշեր էր, բոլորովին զիշեր:

— Կ'իմանամ, ըստ Աթօս ժպտելով, կէս գիշե-  
րին:

— Գրեթէ:

— Ի՞նչ օգուտ, սիրելիդ իմ, սասնկ բաներ ետ կը  
ձգուին, մանաւանդ թէ ետ ձգելուդ համար յատուկ  
պատճառ մը ունիս տալու դարձիդ . . . :

— Այո՛, եթէ դառնամ:

— Եթէ չվերադառնաս, ի՞նչ փոյթդ է: Ուստի քիչ մը խելքդ ժողվէ: Մտածէ, Արամիս, հիմակ քսան տարեկան չես:

— Մեծապէս կը ցաւիմ, ա'նզգամ: Ա'հ, թէ որ քսան տարու ըլլալի՛ ...:

— Սյո՛, ըստ Աթօս, կարծեմ թէ ուրիշ շատ յիմարութիւններ պիտի ընէիր: Բայց պէտք է որ իրարմէ բաժնութինք, ես, մէկ երկու այցելութիւն և գիր մը ունիմ գրելու, ուստի ժամը ութին վերադարձիր զիս գտնելու, և կամ կ'ուզե՞ս որ ժամը եօթին ընթրիքի սպասեմ քեզի:

— Շա՛տ լաւ ես ալ, ըստ Արամիս, քսան այցելութիւն և նոյն չափ գիր ունիմ գրելու:

Եւ այս ըսելով իրարմէ բաժնուեցան: Աթօս տիկին Վանասպի այցելութիւն մը ընելու գնաց, իր անունը զրկեց տիկին Շէվրէօզի և ա'Արդանեանի ալ հետեւեալ գիրը գրեց.

«Արելի բարեկամ, Արամիսի հետ կարեւոր գործով մը կը մեկնիմ: Կը փափաքէի անձամբ հրաժարական բարեւու տալ, բայց ժամանակ չունիմ: Մի՛ մոռնար որ կը գրեմ քեզի ըսելու համար թէ ո'րչափ կը սիրեմ քեզ:

«Ուսուլ Պլուա գնաց, և իմ մեկնիլս չէր գիտեր. անոր վրայ հակէ կարելի եղածին չափ իմ բացակայութեանս ատեն. և եթէ դիպուածով իմ վրաս լուր չառնես երեք ամիսէ ետք՝ ըսէ անոր որ իրեն ուղղեալ մեծ ծրար մը բանայ, որ իմ պլինձէ արկվիկիս մէջ ի Պլուա պիտի գտնէ, և որուն բանալին քեզի կը զբրկեմ:

«Արամիսի և իմ կողմէս գրկէ Բօրթօսը: Ի կրկին տեսութիւն, կարելի է ընդ մրշտ մնաս բարեւու:

Եւ այս գլուխ Պլէզուաի ձեռքով լրկեց:

Որոշեալ ժամուն Արամիս հասաւ. ձիւորի պէս հագուեր էր, և իր մէջքը կազեր էր այն հին սուսերը զոր այնքան ստէղ քաշեր էր և զոր առաջուրնէ աւելի պատրաստ էր քաշելու:

— Հա՛, հա՛, ըստ, կարծեմ թէ արդարեւ կը սխալինք այսպէս մեկնելով, առանց Բօրթօսի և տ'Արդանեանի երկու տող գիրով մը հրաժարական բարեւ մը տալու:

— Այդ բանը արդէն լմնցած է. ըստ Աթօս, ես հոգ տարի, երկուքն ալ քու և իմ կողմէ գըրկեցի:

— Զարմանալի մարդ մըն ես, սիրելիդ իմ կոմս, ըստ Արամիս, և այենուն հոգը կը տանիս:

— Լա՛ւ, միթէ այս ուղեւորութեան ընդդիմութիւն մը ունի՞ս:

— Ամենեւին, և հիմակ որ մտածեցի, շատ ուրախ եմ այս միջոցիս Էարիզէն հեռանալու:

— Նոյնպէս ես, պատասխանեց Աթօս, մինակ կը ցաւիմ որ տ'Արդանեանը չգրկեցի. բայց սատանան այնչափ նրբամիտ է որ մեր խորհուրդն իսկոյն պիտի գուշակէր:

Ընթրիքէն ետք՝ Պլէզուա ներս մտաւ:

— Պարոն, ըստ, անաւասիկ տ'Արդանեանի պատասխանը:

— Բայց ես քեզի չըսի թէ պատասխան մը պիտի առնես, աղօւշ դու, ըստ Աթօս:

— Ես ալ տունց պատասխանի սպասելու դուրս  
ելայ, բայց զիս կանչել տուաւ և այս տուաւ:

Եւ կաշիէ քսակ մը ներկայացուց որ կլորիկ էր և  
հնչող:

Աթօս բացաւ և նախ անոր մէջէն փոքրիկ տոմս ակ  
մը հանեց սա մտքով գրուած:

«Իմ սիրելի կոմս,

«Երբ մարդ ուղեղորի, և մանաւանդ երեք ամսը  
ւան համար, պէտք է որ տուատ ստակ ունենայ. արդ՝  
մեր կարօտութեան ատենները կը յիշեմ, և իմ ունեցա-  
ծիս կէսը ձեղի կը զրկեմ. այս ստակը Մազարէնէն  
քաղածս է անդուլ ճրգով. ուստի շռայրաբար մի՛  
վասներ, կ'աղաչեմ:

«Իսկ վերստին չտեսնուելու մտախն, ընաւ չեմ  
հաւտար, երբ մարդ քու առորդ ու սիրադ ունի, ամէն  
տեղէ անվտանգ կ'անցնի:

«Ուստի ի կրկին տեսութեւն և չէ թէ ընդ մրշա  
բարեւ:

«Աւելորդ է ըսել որ մասուլը տեսած օրէս իմ  
զաւկիս պէս սիրեցի զայն. բայց հաւտա՛ թէ Աստուծմէ  
կը ինդրեմ ջերմագին որ անոր հայրը չգառնամ, թէ եւ  
անոր պէս որդի մը ունենալս պարծանք մը պիտի հա-  
մարէի:

«Տ'ԱՄՊԱՆԵԱՆԵԱՆ»:

«Յ., Գ. Յայտնի է թէ զրկած յիսուն ոսկիս քեղի  
և Արամիսին համար, Արամիսին և քեղի համար են»:

Աթօս ժպտեցաւ, և իր աղուոր աչքերը արցունքով  
լեցուեցան: Տ'Արդանեանը՝ զոր միշտ գորովանօք սի-

րեր էր, մրշտ միւնայնն էր ուրեմն, թէ Ամպարէն-  
եան:

— Ճշմարիտ է, ահա յիսուն ոսկին, ըսաւ Արամիս  
քսակը սեղանի մը վրայ պարագելով. որ ամէնքն ալ  
կուի ԺԴ. ի պատկերը կը կրէին: Լա՛ւ ուրեմն, ինչ  
պիտի ընես այս դրամը, կոմս, պիտի պահե՞ս թէ ոչ  
ես պիտի զրկես:

— Պիտի պահեմ, Արամիս, և եթէ պէտք իսկ չու-  
նենայի, դարձեալ պիտի պահէի: Ինչ որ վեհանձորէն  
կ'ընծալուի, պէտք է որ վեհանձորէն ընդունուի: Այս  
գումարէն քսանըհինգ ոսկին ա՛ռ, և միւս քսանըհինգը  
ինծի տուր:

— Քա՛ջ է. երջանիկ եմ տեսնելով որ գուն ալ իմ  
կործիքո ունիս: Լա՛ւ, հիմակ մնկնէնք:

— Երբ որ ուղես. բայց մրթէ սպասաւոր չու-  
նիս:

— Ո՛չ, այն անմիտ Պազէնը ժամկոչ դառնալու յի-  
մարութիւնը ունեցաւ, ինչպէս որ գիտես. այնպէս որ  
չէ կարող Նօդր-Տամէն հեռանալ:

— Լա՛ւ, կրնաս Պէզզուան առնել, որու պէտք  
չունիմ, քանի որ կրիմօն հետա պիտի գայ:

— Յօժարակա՛մ, ըսաւ Արամիս:

նոյն պահուն՝ կրիմօ դրան սեմին վրայ երեցաւ:

— Պատրաստ է, ըսաւ նա իր սովորական լակոնա-  
կան կերպով:

— Մեկնինք ուրեմն, ըսաւ Աթօս:

Սրդարեւ, ծինը թամբուած կը սպասէին: Երկու  
բարեկամները իրենց ծինը վրայ հեծան: Երկու սպա-  
սաւորներն ալ նոյնը ըրին:

Քարափին մէկ անկիւնը Պազէնին հանդիպեցան, որ

հեւալով կը վազէր:

— Ա՛ռ, պարոն, ըսաւ Պազէն, փա՛ռք Աստուծոյ,  
ժամանակին կը համնիմ:

— Ի՞նչ կայ :

— Պ. Բօրթօս տունէն հիմակ դուրս ելաւ և այս աւանդը ձեզի համար թողուց, ըսելով թէ շատ ստիպողական բան էր և ձեր մեկնելէն առաջ հարկ էր ձեզի հասցնել գայն :

— Լա՛ւ, ըստ Արամիս՝ Պաղէնի տուած քսակը առնելով, ի՞նչ է այս :

— Կեցի՛ք, պարոն աբբայ, նամակ մը :

— Արդէն գիտես որ ըսի քեզի, եթէ ասպետ առնունէն գտտ անուն մը տաս ինձի, ոսկորներդ պիտի խորտակեմ : Նայինք նամակը :

— Ի՞նչպէս պիտի կարդաս գայն, հարցուց Աթօս, փուռի մը պէս մութէ է հոս :

— Կեցի՛ք, ըստ Պաղէն :

Պաղէն հրահանը գարկաւ և ծալլած մոմ մը վառեց որով կանթեղները կը վառէր :

Այս մոմին լոյսով Արամիս կարդաց .

«Արելիդ իմ Հերովեց,

«Տ'Արդանեանէ կ'իմանամ, որ քու և Լա Ֆէր կոմսին կողմէ զիս զրկելու պաշտօն ունի, թէ արշաւանք մը պիտի ընէք, և թէ այս արշաւանքը թերեւս երկու երեք ամիս պիտի տևէ. որովհետեւ գիտեմ թէ չէք ախորժիք ձեր բարեկամներէն ստակ ինդրել, ես ձեզի կ'ընծայեմ. ահա ձեզի հարիւր ոսկի զոր կրնաք ըստ հաճոյս գործածել և եթէ պարագաները ներեն հասուցանել : Մի՛ վախնաք թէ ասով նեղութեան մէջ կը ձգէք զիս. եթէ ստակի պէտք ունենամ, իմ դգեակներէս մէկէն բերել պիտի տամ. Պրասիէօի դղեակս միայն հարիւր հազար ֆրանք ունիմ : Ուստի եթէ աւելի չեմ դրկեր ձեզի, կը վախնամ որ մեծագոյն գումար մը չէք ընդունիր :

«Գիրս քեզի կ'ուղղեմ, վասնզի գիտես որ ակամայ կը պատկառիմ միշտ Լա Ֆէր կոմսէն, թէ սրառմին կը սիրեմ զինքը, բայց բացորոշ է թէ քեզի նուիրածս միանդամայն անոր կ'ընծայեմ :

«Մնամ միշտ, ինչպէս կը յուսամ որ չես կասկածիր, քու անձնուէրդ.

ՏԻՒ ՎԱԼԼՕՆ ՏԸ ՊՐՍՍԻԷՅ  
ՏԸ ԲԻԵՐՁՅՈՆ :


— Լա՛ւ ուրեմն, ըստ Արամիս, ի՞նչ է կարծիքդ այս մասին :

— Իմ կարծիքս է, սիրելիդ իմ Հերովեց, որ միշտ սրբապղծութիւն մըն է Նախախնամութենէն կասկածիլ երբոր այսպիսի բարեկամներ ունենանք :

— Այսպէս ուրեմն :

— Այսպէս ուրեմն, Բօրթօսի ոսկիները կը բաժնենք, ինչպէս որ ա'Արդանեանի ոսկիները բաժնեցինք :

Պաղէնի մոմին նշոյլովը բաժանումը ընելէն ետք երկու բարեկամները ճամբայ ելան :



## ԺԴ.

ՈՐՈՌ ՄԵԶ ԱՊԱՑՈՒՑՈՒՄՆ Է ՈՐ

ԱՌԱՋԻՆ ՇԱՐԺՈՒՄՆ Է ՄԻՇՏ ԼԱԻԾ

Երեք ազատորդիները Բիգարտիայի ճամբան առին, այն ճամբան որ այնքան ծանօթ էր իրենց, և որ Աթօսի և Սրամիսի կը յիշեցնէր իրենց երիտասարդութեան մէկ քանի գեղջկուլին յիշատակները:

— Եթէ հոս ըլլար Մուսքօն, ըստ Աթօս, երբ հասան այն տեղը ուր ճամբայ շինողներու հետ կոիւ մը ունեցեր էին, ի՞նչպէս պիտի դողար ասկից անցնելով։ կը յիշե՞ս արդեօք գործը, Սրամիս։ հոս էր որ ընդունեց այն նշանաւոր գնդակը։

— Իրաւ որ, պատասխանեց Սրամիս, պիտի ներէի անոր այս դողը. վասնպի ես իսկ դող կը զգամ

այն յիշատակէն. ահա սա ծառէն անդին էր՝ փոքրիկ տեղ մը ուր կարծեցի թէ մեռած եմ։

Ճամբան շարունակեցին։ Շատ շանցաւ կրիմօ սկսու ըստ կարգի յիշատակները գրգռել։ Երբ հասաւ այն պանդոկին դժմացը ուր իր տէրը և ինք երբեմն ահագին կոիւ մը մղեր էին, Աթօսին մօտեցաւ և նկու զին լուսումուտը ցոյց տալով անոր, ըստու։

— Նկո՞ւդ։

Աթօս սկսու ծիծաղիլ, և իր նորատի հասակին յիմարութիւնը իրեն այնքան զուարձալի կ'երևար որպէս եթէ մէկը անոր պատմէր ուրիշի մը նկատմամբ։

Վերջապէս՝ երկու օր և գիշեր մը քալելէն ետք յրիկուան դէմ պայծառ օդով Պուլօնիկը հասան, քաղաք մը որ այն ատեն գրեթէ անապատ էր, և բոլորավին բլուրին վրայ շինուած, այսինքն ստորին քաղաք ըստածը չկար. Պուլօնիկը անառիկ դիրք մը ունէր։

Երբ քաղաքին դուռը հասան, Վինդր խօսքը ուղղելով երկու ազատորդիներուն։

— Պա՛րոններ, ըստ, հոս ալ բնենք ինչպէս ի թարիզ, իրարմէ զատուինք՝ կասկածներ չաղղելու. պանդոկ մը գիտեմ որ շատ բանուկ է, այլ աէրը ինձ լիովին անձնուէր է։ Ես հոս պիտի երթամ, վասնզի հոն ինծի նամակներ կ'սպասեն անշուշտ. դուք քաղաքին առաջին օժեւանը Մեծ Հանրիի Առւրը գացէք, սնունդ, հանգիստ առէք, և երկու ժամէն թումբին վրայ գանուեցէք. մեր նաւակը անտարակոյս հոն մեզի պիտի սպասէ։

Գործը այսպէս կարգագրուեցաւ։ Լորտ Վինդր իր ճամբան շարունակեց արտաքին պողոսաներու երկայնքը՝ դուռնէ մը ներս մանելու համար, մինչգեռ երկու բարեկամները մտան այն դուռնէն, որուն առջև կեցած էին. երկու հարիւր քայլ առնելէն ետք, նշանակեալ պանդոկը մտան։

Զիերուն կեր տուին, առանց անոնց թամբը վերցնելու, սպասաւորները ընթրիք ըրին, վասնզի օրը կը տարաժամէր արդէն, անոնց պատուիրեցին որ առանց ու է մէկու մը հետ խօսք փոխանակելու գան զիրենք գտնեն թումբին վրայ: Յայտնի էր թէ այս պատուէրը Պլէզուայի համար էր, քանի որ Կրիմօ վարժ էր արդէն այսպիսի սպիրութիւններու:

Աթօս և Սրամիս դէպի նաւահանգիստ իջան:

Երկու բարեկամները իրենց փոշիով ծածկուած զգեստներով, իրենց համարձակ ընթացքով՝ որ միշտ ուղեւորութեանց վարժ մարդիկ յայտնի կ'ընէր, քանի մը շրջագայով անձերու հետաքրքրութիւնը գրգռեցին:

Մանաւանդ մէկը տեսան՝ որու վրայ իրենց գաւուսը տեսակ մը ներգործութիւն ունեցաւ: Այս մարդը՝ զոր ամէնէն առաջ գիտեր էին, միեւնոյն պատճառներով որ ինքզինքնին ուրիշներուն նշանակել առէին, թումբին վրայ արտագին կ'երթար կուգար: Երբ զանոնք տեսաւ, իր կարգին անոնց երեսը շարունակ նայեցաւ, կարծես թէ կ'եփէր կը մրկէր անոնց խօսք ուղղելու:

Այս մարդը նորատի էր և գուշաւատ: իր ոչքերուն կապոյտ գոյնը այնքան առարշ էր, որ կարծես թէ վագրին աշքերուն պէս կը գրգռէին՝ իրենց ցոլացած գոյներուն համեմատ, իր քալուածքը՝ իր պտոյաներուն ծանրութեան և անսատուգութեան չնայելով, ձրգ էր և ժպիր: սեւեր հագուեր էր և բաւական չնորհալի կերպով սուր մը կը կրէր:

Թումբին վրայ հասնելով՝ Աթօս և Սրամիս կանգախին, ինչպէս որ կը յուսային՝ գերանի մը վրայ կալուած նաւակ մը գիտեն:

— Անշուշտ մերն է, ըստ Աթօս:

— Այս', պատաւիսանեց Սրամիս, և այն միտակայի նաւը որ առագուստները կը պարզէ անշուշտ մեր ուղար-

ւորութեան նպատակին մեզ տանելու սահմանուած նաւը պիտի ըլլայ: հիմայ, յարեց ան, եթէ Վինդր մեզ չսպացնէ: Այստեղ կենալը զուարձալի չէ, կին մը անգամ չանցնիր:

— Լառ թիւն, ըստ Աթօս, մեղ մտիկ կ'ընէին:

Արդարեւ՝ շջագաւողը՝ որ երկու բարեկամաց քըննութեան ատեն, քանիցու անցեր գարձեր էր անոնց ետեւէն, Վինդր անունը լսելուն կեցեր էր, բայց որովհետեւ իր գէ նքը բնաւ այլայլութիւն մը չէր յայտնած անոր անունը լսելով, կրնար ըլլալ որ գիպուածով նոյն վայրը կանկ առեր էր:

— Պարսննե՛ր, ըստ պատանին խիստ քնական և քողաքավոր կերպով բարեւ տալով, ներեցէք իմ հետաքրքրութեանս, բայց կը տեսնեմ որ Բարիզէն կը դառնաք և կամ օտարականներ էք Պուլօնիը:

— Բարիզէն կաւգանք, այս', պարոն, պատասխանեց Աթօս միեւնոյն մարդավարութեամբ, ի՞նչ կրնանք ընել ձեզ ծառայելու համար:

— Պարսնն, ըստ երիտասարդը, որդեօք կը հաճի՞ք ինձ լսելու թէ՝ իրա՞ւ է որ կարտինալ Մազարէն այլեւս պաշտօնեայ չէ:

— Անաւասիկ տարօրինակ հարցում մը ըստ Սրամիս:

— է և չէ, պատասխանեց Աթօս, այսինքն մրանսացի կէսը զայն կը վոնտէ և անգայտար դաւելով ու խոստանալով՝ միւս կէսն աշակցութեամբ պաշտօնին մէջ կը մնայ, այս բանը շատ երկար տաեն կը նայ տեսել, ինչպէս որ կը տեսնէք:

— Վերջապէս, պարօն, ըստ օտարականը, ոչ փախըստական է և ոչ բանտարկուած:

— Ո՛չ, պարօն, գէթ առ այժմ չէ:

— Պարօն, ընդունեցէք իմ շնորհակալիքս ձեր յօ-

ժարամտութեան համար, ըստ երիտասարդը հեռանաւլով:

— Ի՞նչ կ'ըսես այս հարցախնդիր մարդուն, հարցուց Արամիս:

— Կ'ըսեմ թէ գաւառաբնակ մըն է որ կը տաղտկանայ, կամ լրտես մը որ տեղեկութիւններ կը քաղէ:

— Եւ ինչու այդպէս պատասխան տուիր:

— Պատճառ մը չունէի ուրիշ կերպով պատասխաննելու: Քաղաքավար գտնուեցաւ ինձը հետ, ևս ալ անօր հետ եղայ:

— Բայց իթէ լրտես մըն է...:

— Ի՞նչ կ'ուզես որ ընեմ լրտես մը. Ռիշիէօ Կարտինալի ատենը չենք ապրիր, որ լոկ կասկածի մը վրայ՝ նաւահանգիստները գոցել կուտար:

— Ի՞նչ և է, սխալեցար այս կերպ պատասխանելով, ըստ Արամիս աչքովը երիտասարդին հետեւելով որ աւազակոյտներուն ետեւ անյայտ կ'ըլլար:

— Եւ դուն, ըստ Աթօս, կը մոռնաս որ աւելի մեծ անխոհամութիւն մը ըրիր, վինդրի անունը տալով: Միթէ կը մոռնաս որ այդ անունը տալուդ վրայ երիտասարդը կանկ առաւ:

— Այդ ալ նոր պատճառ մըն էր՝ երբ քեզի խօսքուղեց, հրաւիրելու զինքը որ իր ճամբան շարունակէ:

— Կոիւ մը բանայի, ըստ Աթօս:

— Եւ քոնի՞ ատենէ ի վեր կոիւ մը քեզի վախ կ'ազդէ:

— Կոիւ մը միշտ երկիւղ կ'ազդէ ինձ երբ որ ինձի աեղ մը կ'ապասեն և անով կրնամ արդիւուիլ: Սակայն, կ'ուզե՞ս որ բան մը խոստովանիմ. ես հետաքրքիր եմ այն երիտասարդը մօտէն տեսնելու:

— Եւ ինչու համար:

— Արամիս, հիմակ իմ վրայ պիտի ծիծաղիս. հիմակ պիտի ըսես որ միշտ նոյն բանը կը կրնեմ, պիտի

անուանես զիս մարդիկներուն մէջ ամէնէն երկուար երազատեսը:

— Վերջը:

— Այն երիտասարդը որո՞ւ կրնաս նմանցնել:

— Իր տգե՞ղ թէ գեղեցիկ կողմէն, հարցուց Արամիս ծիծաղելով:

— Գեղեցիկ կողմէն, և որչափ որ մարդ մը կարող է կնկան մը նմանիլ:

— Ա՛հ, թշուառական, գոչեց Արամիս, ինձի մըտածալ կուտաս: Յիրաւի, սիրելի բարեկամ, դուն երազատես չես, սիրելի բարեկամ, և հիմակ որ կը խորհիմ, այսո՛, իրաւունք ունիս: Այն նուրբ և ներս մտած բերանը, այն աչքերը որ միշտ մտքի հրամանի ներքեւ էին քան թէ սրտի: Միլէտիին պիտակներէն մէկը պիտի ըլլայ:

— Միթէ կը ծիծաղիս, Արամիս:

— Առ սովորութեան միայն. վասնզի կ'երդնում որ քեզի չափ ես ալ չպիտի ախորժիմ այն օձիկն իմ ճամփուս վրայ գանելու:

— Ա՛հ, ահաւասիկ վինդր որ կուգայ, ըստ Աթօս:

— Լա՛ւ, այժմ միայն բան մը կը պակսի, ըստ Արամիս, հիմակ ելնեն մեր սպասաւորները մեզ սպասել առն:

— Ո՛չ, ըստ Աթօս, զանոնք կը տեսնեմ. լորտէն քայլ հեռուէն քալելով կուգան: Կրիմոն կը ճանչնամ իր շիտակ գլխէն և երկար սրունդներէն: Դօնի մեր ատրճանակները կը կրէ:

— Ուրեմն գիշե՞րը նաւ պիտի մտնենք, հարցուց Արամիս, դէպի արեւմուտ ակնարկ մը ձգելով, ուր արեւը ոսկեղէն ամպ մը կը ձգէր միայն՝ որ փոքր առ փոքր մարդի կ'երեւէր ծովաւն մէջ ընկլմելով:

— Հաւանական է. ըստ Աթօս:

— Սատանա՛յ, աւելցուց Արամիս, ցորեկ ատենքիչ կը սիրեմ ծավը, իսկ գիշերը բնա՛ւ. ալիքներուն ձայնը, հովարուն ձայնը, նաւուն սոսկալի շարժումը անախորժ են ինձ, կը խոստովանիմ որ նուազիի վանքը նախաղաս կը սեպեմ:

Աթօս տիսուր ժպիտ մը ցուցուց, վասնղի իր բարեկամին ըստածը մակի կ'ընէր անշուշտ ուրիշ բանի մը վրայ մտածելով, և դէպի վինդր քալեց:

Արամիս անոր ետեւէն գնաց:

— Ի՞նչ ունի ուրեմն մեր բարեկամը, ըստ Արամիս, Տանդիչի դատապարտեալներուն կը նմանի, որոնց վիզը Սադան քակած է և իրենց գարշապարը կը նային: Ի՞նչ ունի որ այսպէս ետին կը նայի:

Վինդր ալ զանոնք տեսնելով աւելի շտապեց և զարմանալի արագութեամբ անոնց կողմը հասաւ:

— Ի՞նչ ունիս, միլորա, ըստ Աթօս, և ո՞վ այսպէս քու շունչդ կը կտրէ:

— Ոչի՛նչ, ըստ Վինդր, ոչի՛նչ: Սակայն աւագակոյտներու կողմէն դառնալուս, այնպէս երեւցաւ ինձ...: Եւ կրկին դարձուց գլուխը:

Աթօս Արամիսին նայեցաւ:

— Բայց, մեկնինք, շարունակեց Վինդր, մեկնինք, նաւակը մեզի կը սպասէ անշուշտ, իսկ մեր նաւը խարսխած է, կը տեսնեք տսկից: Կը փափաքէի մէջը ըլլալ:

Եւ նորէն ետին դարձաւ:

— Ա՛ն, ինձ նայեցէք, ըստ Արամիս, միթէ բան մը մոռցա՞ք:

— Ո՛չ, մոմտուք մը ունիմ:

— Տեսաւ զանիկա, ըստ կամացուկ մը Աթօս Արամիսին:

Նաւակին տանող սանդուխը հասեր էին: Վինդր ամէնէն առաջ սպասաւորները վար իջեցուց, որոնք

դէնքերը կը կրէին, նոյնպէս մնառելները կրող ակիշաւորները, և սկսաւ անոնց ետևէն ինքն ալ իջնել:

Նոյն պահուն՝ Աթօս մարդ մը տեսաւ՝ որ թումբին գուգահեռական ծովեղերքն վրայ կը քալէր շտապաւ, որպէս թէ նաւահանգստափն միւս կողմէ՝ որ հազիւ քսան քայլ հեռու էր, անոնց նաւ մասնելը տեսնել կ'ուզէր:

Կարծեց նոր իջնող միթութեան մէջ տեսնել այն երիտասարդը որ իրենց հարցումները ուղղեր էր:

— Հօ՛, հօ՛, ըստ իւրովի, արդեօք լրտե՞ս մըն է և մեր նաւարիկութեան դիմագրել կ'ուզէ:

Բայց որովհետեւ՝ եթէ օտարականը այս խորհուրդը իսկ ունենար, զայն ի գործ գնելու համար ժամանակը ուշ էր, Աթօս ըստ կարգի՝ սանդուզէն վար իջաւ, առանց երիտասարդը աչքէ հեռացնելու: Այս վերջինն ալ՝ ամէն բան երեւան համելու համար, թումբին վրայ երեւցեղ էր:

— Գէշ միտք մը ունի անշուշտ այս մարդը, ըստ Աթօս, բայց մեր նաւը երթանք, և երբ անգամ մը բաց ծովը ենենք, թո՛ղ ոյնունետեւ գայ գտնէ մեզ, եթէ կարող է:

Եւ Աթօս նաւակը ցատկեց, որ իսկոյն ծովեղբէն հեռացաւ և սկսաւ չորս ուժեղ թիւվալիներու ձեռքով՝ դէպի նաւը ուղղուիլ:

Բայց երիտասարդը միսաւ հետեիլ կամ լաւ ևս նաւակէն առաջ անցնիլ: Նաւակը պիտի անցնէր թումբին ծայրէն՝ որուն գլուխը նոր վառուած լավաեր մը կար, և ժայռէ մը որ անոր վրայ կը նայէր: Տեսան հեռուէն երիտասարդը որ ժայռը կը մագլցէր որպէսզի նաւակը անցնելուն անոր վրայ նոյիի:

— Հօ՛, հօ՛, ըստ Արամիս Աթօսին, արդարեւ այս երիտասարդը լրտես մըն է:

— Ո՞վ է այն պատանին, հարցուց Վինդր գլուխը դարձնելով:

— Այն է որ մեր ետևէն եկաւ, մեզի խօսեցաւ և վարը մեզի կ'սպասէ, տե՛ս անդամ մը :

, Վինդր դարձաւ և Սրամիսի մատին ուղղութեան կողմը նայեցաւ: Փարասը լայսով կ'ողողէր այն փոքրիկ նեղուշը ուսկից պիտի անցնէին, և այն ժայռը ուր կանգուն կը մնար երիտասարդը, գլուխը բաց և թեւերը ծալլած կ'սպասէր:

— Նոյնինքն է, գոչեց լորտ Վինդր Աթօսի թեւը բռնելով, նոյնինքն է. կարծեր էի թէ ճանչցայ վինքը և չէի սխալած :

— Ո՞վ է զի՞քը ըսածդ, հարցուց Արամիս :

— Միլէտիին որ ին, պատասխանեց Աթօս :

— Կրօնաւո՞րը, գոչեց Կրիմօ :

Երիտասարդը լսեց այս խօսքը :

Կարծես թէ պիտի գահավիժէր, այնքան ժայռին ծայրը կեցէր էր ծովուն վրայ ծոելով :

— Այո՛, ե՛ս եմ, հօրեղբայրս, ես Միլէտիին որդին, ես կրօնաւորը, ես Քրօմվէլի բարեկամն ու գրագիրը, ես եմ և ձեզ կը ճանչնամ, ձե՛զ և ձեր ընկերները :

Սրդարե՝ այն նաւուկին մէջ երեք մարդիկ կային որ քաջ էին, և որոնց արիութեան մասին ոչ ոք կը բնար կասկած մը յարուցանել, և սակայն, երբ երիտասարդին ձայնը, շեշտը լսեցին, շարժումը տեսան իրենց երակներուն մէջ զգացին սարսափի սարսուռը :

Իսկ Կրիմօյն մազերը գլխին վրայ տնկուած էին, և քրտինքը ճակաէն կը հօսէր :

— Ա՛հ, ըստու Արամիս, այս է եղբօրորդին, այս է կրօնաւորը, այս է ուրբամն Միլէտիի որդին, ինչպէս որ ինքը կ'ըսէ :

— Ափսո՛ս, նոյն ինքն է, մրմուց Վինդր :

— Աթօ՛ս, կեցի՛ր, ըստու Արամիս :

Եւ ծայրագոյն պարագաներու մէջ ունեցած զար-

հուրելի սառնութեամբը Դօնիի բռնած մէկ հրացանը առաւ, զինեց և այն երիտասարդին նշան առաւ, որ նոյն ժայռին վրայ կանգուն կը կենար անիծեալ հրեշտակի մը պէս :

— Կրա՛կ, գոչեց Կրիմօ ինքզինքէն ելած :

Աթօս ատրճանակին փողին վրայ ինկաւ և չժողուց որ զայն քաշէ այն միջոցին որ գնդակը պիտի թռէր երթար,

— Կրողին երթաս, գոչեց Արամիս, այնքան լաւ նշան առեր էի ատրճանակին ծայրովը որ գնդակը լանչէն թափ պիտի անցընէի :

— Բաւական է արդէն որ մոյրը սպաննեցինք, ըստ Աթօս խուլ ձայնով մը :

— Մարը ոճրագործ մըն էր որ մեղ և մեզի սիրելի եղող անձերը զարկեր հալածեր էր :

— Այո՛, բայց ուղին, որդին մեզի բան մը չըրաւ :

Կրիմօ՝ որ ոտքի ելեր էր հրացանին հարուածին արդիւնքը տեսնելու, յուսահատ գետին ինկաւ ձեռները զարնելով :

Երիտասարդը քահ քահ խնդաց :

— Ա՛հ, ճշշտ դուք էք, ըստ, դուք էք, այո՛, այժմ ձեզ կը ճանչնամ :

Իր հեղնալի ծիծաղը և սպառնալից խօսքը նաւուկին վերեւը անցան քամիէն մղուելով և հօրիզոնին խորերը գացին կորաւեցան :

Արամիս սարսուռ զգաց :

— Հանդարտութիւն, ըստ Աթօս: Ի՞նչ ամօթ, միթէ այլեւս մարդ չե՞նք :

— Անշուշտ ե՛նք, ըստ Արամիս, բայց ան սադանայ մըն է: Եւ անա հարցուր հօրեղբայրը եթէ իրաւուռք չունէր՝ զինքը իր սիրական եղբօրդիէն ազատելու :

Վինդր հառաջով մը պատասխանեց :

— Ամէն բան լմացաւ, շարունակեց Սրամիս : Ա՛հ, չա՛տ կը վախնամ, Աթօս, որ քու իմաստասիրութեամբդի ինծի խենդութիւն մը ընել տուիր :

Աթօս Վինդրի ձեռքը բռնեց, և խօսակցութիւնն ուրիշ նիւթի մը վրաւ դարձնելու ջանալով.

— Ե՞րբ պիտի հասնինք Անգլիա, հարցուց ան Լորտին :

Բայց լորտը այս խօսքը չլսելով պատասխան չի տուաւ :

— Տե՛ս, Աթօս, բսաւ Սրամիս, կարելի է տակաւին ժամանակն է : Նայէ՛, միշտ նոյն տեղն է այն :

Աթօս ճիգով մը ետին դարձաւ, այս երիտասարդին տեսքը անշուշտ իրեն տաժանելի էր :

Սրդարեւ միշտ կանգնած էր իր ժայռին վրայ . փարոսը անոր բոլորտիքը տեսակ մը լուսեղէն պսակ կը յօրինէր :

— Բայց Պուլօների մէջ ի՞նչ բան ունի այս մարդը, հարցուց Աթօս, որ նոյնիսկ բանականութիւնը ըլլալով, միշտ պատճառ կը փնտոէր՝ արդիւնքը մեծ բան չհամարելով :

— Իմ ետեւէս կուգար, բսաւ Վինդր, որ այս անգամ Աթօսին ձայնը լսեր էր, վասնզի Աթօսին ձայնը իր խորհուրդներուն հետ կը համաձայնէր :

— Բարեկամ, քեզի հետեւելու համար, բսաւ Աթօս, պէտք էր որ մեր ճամբան գիտնար, և դարձեալ՝ հաւանական կ'երեւայ ընդհակառակն որ մեղմէ առաջեկած էր:

— Ուրեմն խելքս չհասնիր այս բանին, բսաւ անգլիացին գլուխը ցնցելով մարդու մը նման որ կը մտածէ թէ անօգուտ է մաքառիլ զերբնային զօրութեան մը դէմ :

— Ճշմարիտը, Սրամիս, բսաւ Աթօս, կարծեմ թէ սխալեցայ որդիկելով քեզ որ քու կաքիդ կատարես :

— Լոէ՛, պատասխանեց Սրամիս, եթէ լալ կարենայի դուն պիտի լացնէիր զիս :

Նոյն պահուն ձայն մը նաւէն գոչեց .

Նաւուղիղը՝ որ զեկը ձեռք առեր էր, պատասխանեց և նաւակը նաւուն մօտեցաւ :

Վայրկեանէ մը մարդիկ, սպասաւորներ և մստուկները նաւը գտնուեցան :

Նաւապետը՝ ճամբորդներուն կը սպասէր որ մեկնի, և երբ անոնք կամուրջին վրայ ոտք դրին՝ նաւուն գլուխը դէպի Հէսդինկ դարձուցին, ուր ցամաք պիտի եւնէլին :

Նոյն պահուն՝ երեք բարեկամները վերջին ակնարկ մը ձգեցին ակամոյ ժայռին վրայ, ուր իրենց հետեւող սպասնալից ստուերը դեռ եւս կ'երեւէր :

Յետոյ ձան մը հասաւ մինչեւ իրենց, որ այս վերջին սպասնալիքը անոնց կը զրկէր.

— Կրկին անութիւն, պարոններ, ի Անգլիա :

—————\*

## ԺԵ.

ՀՅԱՆՑԻ ՅԱՂԹՈՒԹԵՍՆ ԶՔԵԶ Ա.ՍՏՈՒՄ.ԺԲ

Այն շարժումը զոր տիկին Հանրիէլ դիտեր էր՝ առող պատճառը պարագ տեղը փնտուելով։ Լէսոի յաղթութեան առթիւ էր, որուն պատգամաբեր կարգեր էր իշխանը՝ կառին մասնակցող Շադիյօնի դուքսը. ասկէ զատ պաշտօն ունէր Նօդր-Տամի կամարներէն կախել թէ լորէնցոց և թէ սպանիցոց ձեռքէն առնուած քանարկու հատ գրօշակները։

Այս վճռական լուր մըն էր. Բարլամէնդի դէմ բացուած դատը ի նպաստ արքունեաց կը կտրէր։ Բըռնօրէն արձանագրուած հարկերը՝ որոնց Բարլամէնդը կը դիմադրէր, միշտ պատճառ ունէին Ֆրանսայի պատիւը պահպանելու կարեորութիւնը և թշնամին յաղթահարե-

լու անորոշ յոյար։ Արդ, որովհետեւ Նօդրիննէնի կռուէնի վեր մընակ ձախորդութիւններ կրեր էն, Բարլամէնդը անդադար կը հարցնէր Մազարէնին թէ ուր են միշտ խոստացուած և միշտ եա ձգուած յաղթանակները. բայց այս անգամ վերջապէս պասերազմ եղեր էր, յաղթանակ և կատարեալ յաղթանակ տարիեր էին, ուստի ամէն մարդ հասկցեր էր որ արքունիքը կրկնակի յաղթութիւն մը տարած էր, յաղթութիւն արտաքուստ, յաղթութիւն ի ներքուստ, այնպէս որ նոյն իսկ նորատի թագաւորը այս լուրը իմասնալով, գոչեր էր.

— Ա՛ն, Բարլամէնդի պարոններ, նայինք թէ ի՞նչ ունիք ըսկու։

Այս խառքիս վրայ թագուհին իր սրտին վրայ սեղմեր էր արքայազգունը, որուն վէս և անզուսազ զգացումներն այն քոն համաձայն էին իրենն երուն հետ։ Նոյն իրիկուն խորհուրդ մը կազմուեցաւ. այս խորհուրդին կոչուեցան Մէյլըրէ մարէշալը և Պ. Վիլյուա, վասնդի Մազարէնեան էին, Շավիններ և Սէկիյէ, վասն զի Բարլամէնդը կ'ատէին, և Կիդօ ու Քօմէնժ, վասնդի թագուհին անձնուեր էին։

Այս խորհուրդին մէջ եղած որոշումէն բան մը դարս չելաւ։ Մինակ իմացուեցաւ որ Նօդր-Տամի եկեղեցին Զիեզ Ասուած պիտի երգեն Լէսոի յաղթութեան ի պատիւ։

Հետեւեալ կիրակի, բարիզցիք զուարթութեամբ արթնցան. այն ատենները՝ Զիեզ Ասուած երգը մեծ գործ մըն էր։ Տակաւին այս արարողութիւնը չարաչար չէին գործածած, և այն իր ներգործութիւնը ունէր։ Սրեր՝ որ իր կողմէ, կարծես թէ այս հանգէսին կը մասնակցէր՝ գեղանչոյլ ծագեր էր. և մայրաքաղաքին մութ աշտարակները կը լուսաւորէր՝ որ արդէն անբաւ ժողովրդով լեցուն էր։ Միջնաքաղաքին ամէնէն մութ փողոցները տօնի կերպարանք մը առեր էին, և քա-

րափներուն երկայնքը բնիկներու, արհեստագէտներու, կիներու և տղաքներու շարք մը կը անսնուէր որ նօդր-Տամ կը դիմէին, գետի մը նման որ դէպի իր աղբիւրը կը դառնայ :

Խանութները անապատ, տուները գոց էին. ամէն մարդ ուզեր էր աեմնել նորատի թագաւորը իր մօրը հետ և նշանաւոր կարտինալ Մազարէնը, զոր ա'յնքան կ'ատէին որ ոչ ոք անոր ներկայութենէն զրկուիլ կ'ուզէր :

Սակայն՝ այս անբաւ ժողովուրդին մէջ բացարձակ ո զատութիւն կը տիրէր. ամէնքը իրենց կարծիքը բացարձակ կը յայտնէին, և կերպով մը ապստամբութիւն կը հնչէին: Բաղաքին պահպանութիւնը սոյնիսկ քաղաքը կ'ընէր, սպառնալից բան մը չէր գար վրդովել ընդհանուր ատելութեան համերգը և բանսարկու բնուններու մէջ խօսքը սառեցնել :

Սակայն՝ առաւօտուն ժամը ութէն՝ թագուհին պահակաց գունդը՝ որուն հրամատարն էր Կիդօ, երկրորդապէս Քօմէնժ, իր քեռորդին, եկեր էր՝ փող և թմբուկ առջել ձգելով, Բալէ-Ռուայալէն մինչև նօդր-Տամ կարգաւ շարուիլ, և այս զինուորական գործողութիւնը բարիզցիք հանդարտութեամբ տեսեր էրն, վասնզի միշտ հետաքրքիր են զինուորական երաժշտութեան և փալփլուն համազգեսաններու :

Ֆրիքէ եւս կիրակի օրուան լաթերը հագեր էր, և պատրուտակ բռնելով թէ երեսները ուսեցած են և այս այտուցը առժամանակեայ կերպով պատճառեր էր կերասի շատ մը կուտեր բերնին երկու կողմերը մտյնելով, իր գլխաւոր Պազէնէն բոլոր օրուան համար արձակուրդ մը ընդուներ էր :

Պազէն սկսեր էր նախ մերժել, վասնզի Պազէնի նեղացած միջոցին էր, նախ՝ անոր համար որ Արամիս մեկներ էր առանց իր գիտած վայրը իրեն յայտնելու,

երկրորդ՝ անոր համար որ պիտի սպասաւորէր իր կարծեաց անհամաձայն եղաղ յաղթութեան ի նպաստ պատրագի մը: Պազէն Պարսաւոր էր, ինչպէս որ ընթերցողները գիտեն, և եթէ ձայնաւոր տղու մը պէս՝ ժամկոչն ալ այն հանդիսաւոր արարողութենէն բացակայ ըլլալու հասրը գտնէր, Պազէն պիտի խնդրէր անշուշտ արքեպիսկոպոսէն այն հրամանը՝ զոր իրմէ խնդրած էին: Ուստի Ֆրիքէին մերժեր էր նախ արձակուրդ տալու, ինչպէս որ ըսինք, բայց Պազէնի առջեւն իսկ Ֆրիքէի այտուցներն այնքան մեծցեր էին՝ որ ձայնսուրաց դասուն ի պատիւ, որ անխիորդ երեւոյթ մը ունենար այնպիսի տձեւութեան պատճառաւ, մրմռուլով հաւանութիւն տուեր էր: Ֆրիքէ՝ եկեղեցւոյն դրան տոջեւ իր այտ ցը թքեր էր և Պազէնի կողմը ուղղեր էր այն շարժումներէն մին որ Բարիզի ստահակին գերազանցութիւնն աշխարհիս միւս ստահակներուն վրայ կ'ապահովեն. իսկ իր պանդոկին գարով՝ բնականապէս պրծեր էր անկից ըսելով թէ Նօդր-Տամի մէջ պատարագի պի պ տի սպասաւորէր :

Ուստի Ֆրիքէ ազատ էր, և ինչպէս որ տեսանք՝ իր ամենաձոխ զգեստը հագեր էր. իր անձին ամէնէն նշանաւոր մէկ զարդն էր այն աննկարագրելի գդակներէն մին որ միջին դարու գլխանոցի և Լուի ֆիլի ժամանակներուն վիեղոյրին մէջտեղը կը բռնեն: Իր մայրը շինած էր այս հետաքրքրացարժ գլխանոցը, և քմահած նորածեւութիւն սեպէ, կոսուի պակասութիւն սեպէ, հոգ չէր ըրեր գոյներն իրարու յարմարցնել, այնպէս որ տասներօթերորդ գարու գդակագործութեան այս հրաշակերը մէկ կողմէ կանաչ ու դեղին էր, և միւսէն կարմիր ու ձերմակ: Բայց Ֆրիքէ՝ որ գոյներու զանազանութիւնը կը սիրէր, դարձեալ կը շփանար և յաղթական կերպարանք մը առեր էր:

Ֆրիքէ Պազէնին առւնէն դուրս ելնելով վազ ընդ-

վազ դէպի Բալէ-Թուայեալ դիմեր էր. հոն հասաւ այս միջոցին որ պահակաց գունդը դուրս կ'եւնէր, և որովհետեւ միմիայն անոր տեսքը վայելելու և երաժշտութենէ օգուտ քաղելու համար կուգար, գունդին գլուխը անցաւ. երկու քարով թմբուկ զարնելով, և առ կըրթութենին փողահարութեան անցնելով, զոր բնապէս իր բերսով կը կեղծէր այնպէս որ շատ հետեւղական դաշնակցութիւն սիրողներն անոր գովեստներ վատներ են այս բանին համար :

Այս զրոսանքը Սէն-Ժանի քաղաքագունէն մինչեւ Նօդր-Տամը հրապարակը տեսեց, և Ֆրիքէ ճշմարդա գուարծութիւն մը գգաց. բայց երբ գունդը կանկ առաւ և գումարտակներն ընդարձակելով՝ մինչեւ միջնաքաղաքը մտան, Սէն-Քրիստոֆ փողոցին ծայրը՝ Քօքաղ-րիքս փողոցին մօտ դադար առին. ուր կը բնակէր Պրուսէլ, այս առեն Ֆրիքէ, յիշելով որ նախաճաշ չէր ըրած, չըսպին նայեցաւ որ օրուան այս կարեւոր պէտքը լրացնելու համար ո՛ր կամը դիմէ, և հաստատապէս խորհելէ յետոյ՝ որոշեց որ Պրուսէլ խորհրդականը պարտառուէ է իր ճաշը ճարել :

Հետեւապէս ընդառաջ վաղեց, խորհրդականին դրան առջեւ հասաւ շնչառառ և ուժին հրեց :

// Իր մայրը՝ որ Պրուսէլի պառաւ սպասունին էր, եկաւ դուռը բանալու :

— Եի՛ս զաւակ, ըստ ան, ի՞նչ բան ունիս այս տեղ և ինչո՞ւ համար Նօդր-Տամ չես գտնուիր :

— Ես հոն էի, Նանէդ մայր, ըստ Ֆրիքէ, բայց տեսայ որ այնպիսի բաներ կ'անցնելին հոն՝ որոնց վրայ վարպետ Պրուսէլ տեղեկութիւն ունենալ պէտք է, և Պ. Պաղէնի, քաջ գիտես, մայր Նանէդ, ժամկոչ Պաղէնին թոյլտութեամբ եկայ Պ. Պրուսէլի խօսելու :

— Եւ ի՞նչ կ'ուզես ըսել, չարաձճի, Պ. Պրուսէլին :

— Ես անձամբ խօսիլ կ'ուզեմ:

— Կարելի չէ այդ, կ'աշխատե :

— Եւրեմն, պիտի սպասեմ, ըստ Ֆրիքէ, և այս իր սանին շատ կուգայ, վասն զի իր ժամանակը օգտակար կերպով անցնելու պիտի ջանայ :

Եւ արագօրէն սանդուղին վեր ելաւ, մէնչդեռ տիկին Նանէդ անոր ետեւէն ծանր ծանր կ'եւնէր :

— Բայց վերջապէս ի՞նչ պիտի ընես Պրուսէլը, ըստ Նանէդ :

— Մեսը պիտի ըսեմ, պատասխանեց Ֆրիքէ իր բոլոր ուժով պոռակով, թէ պահակաց գունդը ամբողջ այս կազմը կը դիմէ: Արդէ որովհետեւ ամէն տեղ ձայն կը պտըտի թէ արքունիքը չար գիտաւորութիւններ ունի անոր դէմ, եկոյ անօր իմաց տալու որ պէտք եղած զգուշութիւնը լնէ :

Պրուսէլ այս նորահասաւ թշուառականին աղաղակը լսեց և անոր սաստիկ եռանդէն գոն ըլլալով, առաջին գտարկանն իջաւ. վասն զի իրօք երկրորդ դստիկոնը՝ իր դահլիճը նստած կ'աշխատէր :

— Ե՛ս, ըստ ան, բա՛րեկամ, ի՞նչ փոյթս է պահակաց գունդը, և ի՞նչ յիմար ես որ այսպէս վլուկ կը հանես: Միթէ չե՞ս գիտեր որ սովորաբար այսպէս կը վարուին այս պարոնները, և պահակաց գունդը սովորութիւն ուի թագաւորին անցնելիք տեղւոյն՝ երկու կրզմէն կարգաւ շարուելու :

Ֆրիքէ զարմանք ձեւացուց և իր նոր գդակը մատերուն մէջ գարձնելով,

— Զարմանալի չէ որ այս բանս գիտէք, ըստ, գուք, Պ. Պրուսէլ, որ ամէն բան գիտէք. իսկ ես, Աստուած վկայ, չէի գիտեր, և կարծեցի թէ լաւ ազ-

գարսութիւն մը կուտամ ձեզի : Պէտք չէ որ այս  
մասին զիս մեղադրէք . Պ. Պրուսէլ :

— Ըսդհակառակն , աղա՛ս , ընդհակառակն , և  
քու եռանդդ ինձ համելի է : Տիկի՞ն նանէդ , երէ՛լ  
նուաղիէն տիկին Լօնկվիլի մեզի զրկած սա ծիրաննե-  
րուն նայէ՛ և վեց հատ մը տո՛ւր տղուդ կակուդ հացի  
պատառով մը :

— Ա՛ս , չնորհակալ եմ , Պ. Պրուսէլ , բառ Թրիքէ ,  
չնորհակալ եմ , իրավի ես ալ շատ կը սիրեմ ծիրանները :

Այն ատեն Պրուսէլ իր կոսջ մօսը գնաց և իր նա-  
խաճաշիկը խնդրեց : Ժամը ինն ու կէմ էր : Խորհրդու-  
կանը պատուհանը ելաւ : Փողոցը լիսլին ամայի էր ,  
բայց հեռու էն՝ բարձրացող ծովու մը մռնչիւնին պէս  
կը լսուէր՝ ժողովրդավին կոհակներուն ահազին որո-  
տումն որ արդէն Նոդր-Տամի շուրջը կ'ստուարանախն :

Սյս ազմուկը սաստկացաւ երբ ա՞լրդանսեան հրա-  
ցանակիրներու գունդով մը սկսւ Նոդր-Տամի գոնե-  
րուն առջեւ կեցաւ՝ եկեղեցին պահպանութիւն ընկլու :  
Բօրթօսին ըսեր էր որ այս պատեհ տոթիւ արարուդու-  
թիւնը տեսնէ , և Բօրթօս ալ՝ հագուած շրուած՝ իր  
ամէնին գեղեցիկ ձիուն վրայ հեծաւ , պատույ հրացա-  
նակիր դառնալով , ինչպէս որ երբեմն ա՞լրդանսեան  
ստէպ նոյն պոշաօնը վարեր էր : Սյս գունդին յիմնա-  
պեսն որ Ապօնիսյ պատերազմներու մէջ հինցած գինւոր  
մըն էր՝ Բօրթօսը՝ ըս վաղեմի զինակիցը ճանցեր էր ,  
և քիչ տաենէն իր հրամանին ներքեւ ծառայող զօրա-  
կանաց պատմնց Դրեվիլի հրացանակիրներուն պարծանք  
եղող այս հակային նշանաւոր շահատակութիւնները : Ո՛չ  
միայն Բօրթօս նոյն գունդին մէջ սիրով ընդունուեր էր .  
այլ նաև ամենուն զարմանքն իր վրայ գրգռեռ էր :

Ժամը տասին՝ Լուվրի թնդանողը թագուրին  
ելքը հմացուց :

Ինչպէս մրրկալից հոգ մը կը ծոէ և կը սարսէ ծուռե-

րուն կատարները՝ նոյնպիսի շարժում մը ամբոխին մէկ  
ծայրէն միւս ծայրը տեղի ունեցաւ , և բազմութիւններ  
պահակներուն անշարժ հրացանակներուն ետև խռովեցաւ :  
Ի վերջոյ թագուրի երեւցաւ թագուհին հետ լիովին  
ոսկեզօծնալ կառքը մը մէջ : Տասը ուրիշ կառքեր կը  
հետեւէին , որ պատույ տիկիններ , արքունի տան սպա-  
ներ և բոլոր պալատականները կը պարունակէին :

— Կեցցէ՛ թագուրի , գոչեցին ամէն կողմէ :

Նորասի թագուրի գոնակէն գուրս հանեց ծան-  
րօթէն գլուխը , բաւական չնորհապարտ դէմք մը ցու-  
ցուց , և թեթեւ բարեւ մը տուաւ իսկ , որով բազմու-  
թեան ալազակները սաստկացան :

Թափորը ծանր ծանր առաջ քալեց և գրեթէ կէս  
ժամ անցուց Լուվրէն մինչեւ Նոդր-Տամի ճամբան կըտ-  
րելու համար : Երբ հօն հասաւ , փոքր առ փոքր մութ  
մայր եկեղեցին ահազին կամարին ներքեւ հասաւ և  
պատարգագը սկսաւ :

Այն միջոցին որ արքունի մարդիկ կը տեղաւոր-  
ուէին , Քօմէնժի զինադրումը կրող կառք մը Պալատի  
կառքերուն շարքը թողուց և ծանր ծանր եկաւ բոլո-  
րովին ամայի երեցած Սէն-Բրիստօֆ փողոցին ծայրը  
կեցաւ : Երբ հօն հասաւ , չորս պահակներ և պահորդ  
սպայ մը որ կառքը կը պահպանէին անոր մէջ մտան և  
կաշիէ պահպանակները գոցեցին . յետոյ՝ զգուշութեամբ  
բացուած լուսամուտէ մը՝ պահորդ սպան սկսաւ Քօ-  
քադրիքս փողոցին երկայնքը դիտել , որպէս թէ մէկուն  
գուլուստին կը սկսէր :

Ամէն մարդ այս արարութեամբ զբաղած էր ,  
այնպէս որ ո՛չ կառքը ոչ այն զգուշութիւնները զօր  
մէջը գտնուազները կ'ընէին , մարդ մը չդիտեց : Ֆրիքէ  
որ միշտ ուշագիր կը նայէր , ու ինք միայն կրնար այս  
գաղանիքին թափանցել , գացեր էր իր ծիրանները ճա-  
շակելու Նոդր-Տամի անդաստակին տունի մը դարա-

ւանդին վրայ : Մնկից թագաւորին , թագուհին և Մազարէնի կը նայէր և պատարագ մտիկ կ'ընէր ինչպէս որ սպասաւորեր էր :

Պատարագին վերջերը՝ թագուհին տեսնելով որ Քօմէնժ կանգուն կ'սպասէր Լուվրէն ելնելէն առաջ իրեն արուած հրամանին համեմատ , բայտ կիսառայն :

— Գնա՛ , Քօմէնժ , և Աստուած հետդ ըլլայ :

Քօմէնժ շուտ մը մեկնեցաւ , եկեղեցիէն դուրս եւ լաւ և Սէն-Բրիստօֆ փողոցը մտաւ :

Ֆրիքէ , որ երկու սպալ ետեր ձգող այն աղուող սպային քալելը տեսաւ , զուարճութիւն սեպեց անոր հետեւելու :

Հազիւ թէ պահնորդը Քօմէնժին երեւկը տեսաւ Քօքաղիքս փողոցին ծայրը , որ կառապանդն խօսք մը մը ըստ . կառապանն ալ իսկոյն մեքենան շարժեց և Պրուսէի դրան առջև տարաւ :

Քօմէնժ նոյն դուռը կը զարնէր մինչդեռ կառքը անոր առջև կանգ կ'սունէր :

Ֆրիքէ Քօմէնժի ետեր կը սպասէր որ այն դուռը բացուի :

— Ի՞նչ բան ունիս հոս , թշուառակա՞ն , հարցուց Քօմէնժ :

— Կ'սպասեմ որ վարպետ Պրուսէլի տունը մտնեմ , պարոն սպայ , ըստ Ֆրիքէ ողոքալի ձայնով մը դոր պարագային համեմատ խիստ լաւ գործածել գիտէ Բաշրիզի ստորակը :

— Ուրեմն միշտ ա՞յսեղ կը բնակի , հարցուց Քօմէնժ :

— Այս՛ , պարոն :

— Եւ որ դստիկոնը կը նստի :

— Բոլոր տան մէջ , պատասխանեց Ֆրիքէ , տունը իրն է :

— Բայց սովորաբար ո՞ր կողմը կը բնակի :

— Աշխատելու համար երկրորդ դստիկոնը կը գտնուի , իսկ ճաշը ընկելու համար առաջին դստիկոնը կ'իջնէ , այս պահուս կերակուրէ վրայ պիտի ըլլայ , վասնզի կէս օր է :

— Լա՛ւ , ըստ Քօմէնժ :

Նոյն պահուս դուռը բացին : Սպան հարցուփորձ ըրաւ սպասաւորին , և իմացաւ որ վարպետ Պրուսէլ տունը կը գտնուէր և իրօք ճաշ կ'ընէր : Քօմէնժ սպասաւորին ետեւէն վեր ելաւ , և Ֆրիքէ Քօմէնժին ետեւէն :

Պրուսէլ իր ընտանիքին հետ սեղան նստեր էր , իր զիմացը ունենալով իր կինը , իր երկու կողմը աղջիկները , և սեղանին ծայրը իր Լուվիէր անունով որդին : Այս բարի մարդուն առած վէրքը բժշկուեր էր և տիկին Լօնկվիլի զրկած աղուոր պտուղները կը ճաշակէր :

Քօմէնժ՝ որ սպասաւորին թեւէն բռներ էր այն միշացին որ այս վերջինը դուռը պիտի բանար որ եկող հիւրը ծանուցանէր , ինքը անձամբ դուռը բացաւ և այս ընտանեկան պատկերին առջեւը դտնուեցաւ :

Երբ Պրուսէլ սպան տեսաւ՝ քիչ մը յուզուեցաւ . բայց տեսնելով որ մարդավարութեամբ բարեւ կուտար , ինքն ալ ոտք ելաւ և բարեւ տուաւ :

Սակայն այս փոխադարձ մարդավարութեան հաւկառակ , կանանց երեսին վրայ մտասանջութեան նշաններ երեցան . Լուվիէր յետին ծայր տժգունեցաւ :

— Պարո՞ն , ըստ Քօմէնժ , քեզի թագաւորին մէկ հրամանը կը բերեմ :

— Շա՛տ աղէկ , պարոն , պատասխանեց Պրուսէլ : Ի՞նչ է այդ հրամանը :

Եւ իր ձեռքը երկնցուց :

— Պատուէր ունիմ , պարոն , ձեզ ձերբակալելու ըստ Քօմէնժ միշտ միեւնոյն ձայնով , նոյն քաղաքավարութեամբ , և եթէ կը հաճիս ինձ հաւատալու , այս

երկար նամակը կարդալու նեղութիւնը չպիտի առնես և ինձի պիտի հետեւիս :

Եթէ շանթ մը ինար այս խաղաղիկ ընտանեկան խումբին մէջ այսքան սոսկալի արդիւնք մը չպիտի ունենար : Պրուսէլ ետ քաշուեցաւ դողահար : Այն ատեն ները ահոելի բան մըն էր թագաւորին ատելութենէն բանտարկուիլը : Լուվիէր շարժում մը ըրտւ իր սուրին վրայ ցատկելու, որ սրահին անկիւնը աթոռակի մը վրայ էր, բայց բարեմիտ Պրուսէլին մէկ ակնարկը՝ որ այս ամէն բանի մէջ անվրդով էր, անոր յուսահատական շարժումը զսպեց : Տիկին Պրուսէլ՝ սեղանին լայնութեան չափ իր ամուսնէն հեռու կեցած՝ յորդահոս արտասուք կը թափէր, երկու նորամի աղջիկներն իրենց հայրը գրկեր բաներ էին :

— Աղէ՛, պարսն, ըսաւ Քօմէնժ, շտապենք, պէտք է թագաւորին հնագանդիլ :

— Պարո՛ն, ըսաւ Պրուսէլ, վատառողջ իմ և այս վիճակիս մէջ չեմ կրնար կալանաւոր ըլլալ . միջոց կ'ուղեմ :

— Սնկարելի է, պատասխանեց Քօմէնժ, հրամանը անդառնալի է և այս միջոցիս իսկ պէտք է կատարել :

— Սնկարելի՛ բան, ըսաւ Լուվիէր, պարո՛ն, զգոյշ կեցիր մեղ յուսահատութեան մղելէ :

— Սնկարելի՛, ըսաւ ճշող ձայն մը սենեակին խորէն :

Քօմէնժ գլուխը դարձուց և Նանէդ տիկինը տեսաւ աւելը ձեռքը և որուն աչքերը բարկութեան հրով կը փայլէին :

— Բարեսիրա Նանէդս, հանդարտ կեցիր, ըսաւ Պրուսէլ, կ'ալաշեմ :

— Ե՛ս, հանդարտ կենամ երբ իմ տէրս կը ձերբակալեն, իմ նեցո՛ւկս, իմ ազատիչս, ինեղծ ժողո-

վրդեան հայրը կը բանեն, է՛ն, լա՛ւ ուրեմն, ճիշտ է, դեռ եւս զիս կը ճանչնաս... միթէ պիտի երթա՞ս հոսկից, ըսաւ ան Քօմէնժին :

Քօմէնժ ժամեցաւ :

— Տեսնենք, պարսն, ըսաւ ան դէպի Պրուսէլ դառնալով, սա կնկան ձայնը կտրէ և ետեւէս եւ կուր :

— Իմ ձայնս, իմ, իմ ձայնս կտրէ, ըսաւ Նանէդ, լա՛ւ, գիտցի՛ր, քեղի՛չ չէ մնացեր, թագաւորին փառարդ, իմ բերանս կարկելու, հիմակ պիտի տեսնես :

Եւ Նանէդ դէպի պատուհանը վազելով բացաւ զայն և պոռաց սուր ձայնով մը որ Նօդր-Տամի անդաստակէն կարելի էր լսել .

— Օգնութիւն, տէրս կը կեցնեն, Պրուսէլ խորչըրդականը կը ձերբակալեն, հասէ՛ք, օգնութեան հասէք :

— Պարո՛ն, ըսաւ Քօմէնժ, շուտայ յայտնէ միտք, պիտի հնագանդիմ թէ ոչ թագաւորին հրամանին պիտի ապստամբիս :

— Պիտի հնագանդիմ, այո՛, պիտի հնագանդիմ պարսն, գոչեց Պրուսէլ իր երկու աղջիկներուն ձեռքէն աշգատելու և իր ակնարկով միշտ իրմէ խոյս տալու պատրաստ գտնուող որդւոյն բարկութիւնը զսպելու ջանաւով :

— Ուրեմն, ըսաւ Քօմէնժ, սա պառակին ձայնը կը տրել տուր :

— Ա՛ն, պառաւ մի, ըսաւ Նանէդ :

Եւ սկսաւ աւելի ուժգին պոռալ պատուհանի ձողերուն փաթառելով :

— Օգնութիւն, օգնութիւն, վարպետ Պրուսէլի համար, կը ձերբակալեն զանիկա, վասնդի ժողովուրդը պաշտպանեց, օգնութիւն :

Քօմէնժ սպասուհին թեւէն բռնեց և տեղէն քաշել ուզեց, բայց նոյն պահուն ուրիշ ձայն մը, տեսակ մը գետնայարկէ ելնելով՝ նրբօրէն ոռնաց.

— Մարդասպա՞ն մը, կրա'կ, մարդասպա՞ն, Պ. Պրուսէլը կը սպաննեն, Պ. Պրուսէլը կը խողիսողէն:

Ֆրիքէի ձայնն էր այս՝ նանէդ տիկինը տեսնելով որ իրեն աջակից մը գտաւ, վերստրն աւելի ուժով պոռալ սկսու և ձայնակից եղաւ:

Արդէն հետաքրքիր գլուխներ պատուհաններէն կ'երեւէին: Ժողովուրդը՝ փողոցին ծայրը գտլով՝ կը վաշզէր, մարդկի, ապա խումբեր, յետոյ բազմութիւնը շատցան: Աղաղակիներ կը լսէին, կառք մը կը տեսնէին, բայց բան մը չէին հասկնաբ: Ֆրիքէ գետնայարկէն կառքին վերնակողմը ցատկեց:

— Պ. Պրուսէլը ձերբակալել կուզեն, պոռաց, կառքին մէջ պահակներ կան, և սպան վերն է:

Ամբոխն սկսու որոտալ և ձիերուն մօտեցաւ: Երկու պահակներն որ վարի անցքը կեցեր էին Քօմէնժի օգնութեան վազեցին: Կառքին մէջ եղողներն ալ զըռնակները բացին և գեղարդնին ցոյց տուին:

— Զանոնք կը տեսնէ՞ք, կը գոչէր Ֆրիքէ, զանոնք կը տեսնէ՞ք, ահաւասիկ:

Կառապանը դարձաւ և խարազանի հարուան մը տուաւ Ֆրիքէին որ ցաւէն սկսաւ ոռնալ:

— Ահ, սատանայ կառապա՞ն, գոչեց Ֆրիքէ, գո՛ւ ալ անցնցմէ ես, լա՛ւ, քիչ մը սպասէ:

Եւ նորէն գետնայարկը գնաց, և անկից կառապանին գլուխէն վար նետեց բոլոր գտած շարժուն նուշ թերը:

Պահակներուն ընդդիմական ցոյցերուն չնայելով, և թերեւս նոյն իսկ այս ցոյցերուն պատճառաւ, ամրոխն սկսաւ գոռալ և ձիերուն մօտեցաւ: Պահակները ամէնէն ոտահակները մղեցին դեղարդի հարուածներով:

Սակայն խոռվութիւնը երթալով կը սաստկանար. Փողոցը այլ եւս նեղ կուգոր հանդիսատեսներուն համար որ ամէն կողմէ կը թափէին. բազմութիւնը կ'որչաւէր նաև այն վարերն որ բաց մնացեր էին իրենց և կառքին մէջ պահակներուն ահութի գերարդներէն: Զինուորներն իրրեւ կենդանի պատմէներէ մղուելով անիւներուն կոսնին և տախոսակներուն դէմ պիտի խորտակուէին: Յանուն թագաւորի, աղողակները զոր քաման անգամ պահնորդ սպան կրկներ էր, չէին կրնար ազգել այն ահութոր ամբոխին դէմ, և կարծես թէ տեւելի անոնց զա բայթ կազզէին, երբ, յանուն թագաւորին, աղաւակը լսուելուն, ձիւոր մը վազեց, և տեսնելով որ արքունի զօրքը սաստիկ կը թշնամանուին՝ խառնուրդին մէջ մտաւ սուրը ձեռքը և անակնունելի օգնութիւն մը հասցուց պահակներուն:

Այս ձիաւորը հազիւ տամնընդ տարեկանէ մինչեւ տամնընդեց տարեկան պատանի մըն էր, որ բարկութենէ գունաւեր էր: Միւս պահակներուն պէս ոսքը գետինը գրաւ. կառքին կռնակը տաւաւ. ձին իրրեւ պատմէն գործածեց, թամբին խորշերէն հրացանակիրները հանեց և գոտին անցնելով՝ սկսաւ սուրը շարժել իրրեւ մարդ մը որուն համար սրաշարժութիւնը շատ սովորական բան մը կ'երեւէր:

Տասը վայրկեալի մէջ՝ պատանին մինակը բոլոր ամբոխին դիմադրեց:

Այս ատեն տեսնուեցաւ Քօմէնժ որ Պրուսէլն իր առջեւէն կը մղէր:

— Խորտակե՞նք կառքը, կը գոչէր ժողովուրդը:

— Օգնութեան հասէք, կը պուար պատաւը:

— Մարդասպան մը կը գոչէր Ֆրիքէ պահակներուն

վրայ տեղացնելով ի՞նչ որ ձնոքին տակը գտնէր:

Յանուն թագաւորին, կը գոչէր Քօմէնժ:

— Ո՛վ որ սուաջ անցնի պիտի սպաննեմ, գոչեց

Ռառուլ, որ՝ նեղը մտնելով՝ զինքը ճզմելու պատրաստ տեսակ մը հսկայի սուրբին ծայրը զգացուց, և հսկան ինքինքը վիրաւոր տեսնելով խոյն տուաւ ոռնալով։

Վասն զի Ռառուլն էր՝ որ Պլուայէն դառնալով՝ լինչպէս որ խոստացեր էր կոմախն՝ հինգ օր տաշրակայ գանուելէն ետեւ՝ արարողութեան տեսքը վայերել ուզեր և ուղղակի Նօդր-Տամ ասնող փողոցներէն զարկեր էր։ Քօքադրիքս փողոցին շրջակայքը հասնելով՝ ժողովուրդը զինքը մղեր և երբ սա խօսքը՝ Յանուն թագուրին՝ լսեր էր, Աթօսի խորհուրդը յիշելով, այս է՝ Ծառայէ՛ թագաւորին, թագաւորին համար մաքառելու վաղեր էր, որուն պահակները կը թշնամանէին։

Քօմէնժ կառքը նետեց գրեթէ Պրուսէլն և անոր ետեւէն ներս մտաւ վաղելով։ Նոյն պահուն հրացանի պայթիւն մը հնչեց, Քօմէնժի գլխարկէն վերէն վար գնդակ մը անցաւ և պահակի մը թեւը կոտրեց։ Քօմէնժ գլուխը վերցուց և մուխին մէջէն տեսաւ՝ Լուվիէրի սպառնալից գլուխը՝ որ երկրորդ դատիկոնին պատուհանէն կ'երեւէր։

— Եա՛տ լաւ, պարոն, ըստու Քօմէնժ, ուրիշ անուգոմ պիտի լսես անունս։

— Եւ դո՛ւն, պարոն, ըստու Լուվիէր, իմս պ. ար լսես, և տեսնենք թէ ո՛վ տւելի բարձր պիտի խօսի։

Ֆրիքէ և Նանէդ միշտ կ'ոռնային. աղաղակները, հարուածին ձայնը, վառօդին հօտը որ այնքան որբեցուցիչ էր, իրենց ներգործութիւնը ունէին։

— Մեռցուցէ՛ք սպան, մեռցուցէ՛ք, ոռնաց ամբոխը։

Եւ մեծ շարժում մը եղաւ։

— Եթէ քայլ մը ևս ասնէք, գոշեց Քօմէնժ՝ կաշիէ պահպանակները վսր իջեցնելով՝ որպ սզի կառքին մէջ չտեսնեն, և Պրուսէլի կործքին վրայ սուրը գնելով, եթէ քայլ մըն ալ առնէք, այս կալանառորը կը

սպաննեմ. հրաման ունիմ մեռած կամ կենդանի տանիլ, մեռած պիտի տանիմ ուրեմն։

Սոսկալի աղաղակ մը հնչեց. Պրուսէլի կինը ու աղջիկները աղերսագին կը կարկառէին իրեսց ձեռքը ժողովուրդին։

Ժողովուրդը հասկցաւ որ այն գունատ սպան՝ որ սակայն անյողդողդ կ'երւար, ըստը պիտի ընէր. ուստի սպառնալիքը շարունակեց, բայց հեռացաւ։ Քօմէնժ կառքը առաւ վիրաւոր պահակը, և միւսներուն հրամայեց դռնակները գոցերու։

— Պալատին կողմը զա՛րկ, ըստ կառապանին, մեռած քան կենդանի։

Կառավարը իր կենդանիները խարազանեց, որ լայն ճամբայ մը բացին ամբոխին մէջ. բայց քարտափը հասնելով, պէտք եղաւ կանգ առնել։ Կառքը դարձաւ, ձկերը յոդներ, գադրեր և խուժանէն խորտակուեր էին։ Ռառու սուքով, վասնզի ժամանակ չէր գաեր վերստին ձի հեծնելու, սուրբն սայրովը հարուածներ իջեցնելէն տաղտակացած, ինչպէս որ պահակներն ալ երկաթով զարնելէն ձանձրացած՝ սկսեր էր սուրբն ծայրը գործածել։ Բայց այս վերջին և սոսկալի միջոցն աւելի ևս կը զայրացնէր խուժանը։ Անեն ատեն սկսեր էին տեսնուիլ նաև ամբոխին մէջ հրացանի փողի մը. կամ սուսերի մը երկաթին շողը, քանի մը պայմիւններ կը թնդային, անշտաշա հրացանը օդը նետառելով, բայց գարձեալ անոնց արձագանդը ամբէնուն սիրաը թռւնդ կը հանէր. պատուհաններէն տեսակ տեսակ բասակ բաներ վար կը տեղային. միայն խռովութեան օրեր լսուած ձայներ կը լսուէին, միայն արիւնալի օրեր տեսնուած գէմքեր կը տեսնուէին։ Այս աղաղակները. Եա՛ն, մա՛ն պահակներուն, սպան ի ծո՛վ, ամէն աղմաւկի վրայ կը տիրէին, թէև աղմուկը ահագին էր։ Ռառու, որուն գլխարկը ճմրդկուած, գէմքը արիւնալուայ էր, կը զգուր որ ոչ միայն իր ոյժը այլ

բանականութիւնը կ'սկսէր կորմնցնել . իր աշքերը կարմրուն մշուշի մը մէջ կը շողային , և այն մշուշին մէջէն հարիւր հատ սպառնալից բազուկներ դէպ ի իր կողմը երկնցած , և եթէ իյնար՝ զինքը բանելու պատրաստ կը տեսնէր : Քօմէնժ դարձած կառքին մէջ կասաղութենէն մազերը կը փետատէր : Պահակները մէկու մը օգնութեան չէին կարող հուսափէլ , քանի որ իրենց անձը պաշտպանելու զբաղած էին : Ամէն ինչ լմնցած էր , կառք , ձի , պահակ , արբանեալ և թերեւս կալանաւոր՝ ջարդ ու բուռդ պիտի ցրուէին , երբ յանկարծ լայն սուր մը օդին մէջ շողաց . նոյն պահան ամբոխը ճամբաց բացու , ճեղքուելով , տապալելով և ճգմանելով . հրցանակիրներուն սպայ մը աջ ու ահեալ զարնելով և կոտրելով նառալի վագեց և վար իյնալու միջոցին զայն իր բազկաց մէջ առաւ :

— Ասօրէ՞ն , գոչեց սպան , միթէ քեզ սպաննեցի՞ն Ռուբեմն , վա՛յ առանց գլխուն :

Եւ գլուխը դարձուց այնքան սոսալի էր կորավութենէ , բարիւթենէ և սպառնալիքով որ ամէնէն զայրագին ապատամբներո իրարու վրայ կոխելով փախուստ տուին , և ամանք մինչեւ Սէն գետին կողմը թաւալ գլոր հասան :

— Պարո՞ն ա՛լրդանեան , մրմռաց Ռատուլ :

— Այո՞ , ևս ինքս եմ , ա՛սօրէն , և բարեբազգ ես , ինչպէս որ կ'երեւի , իմ նարատի բարեկամ : Եկէք նայի՞մ , դո՞ւք , գոչեց ան իր առաջանաներուն վրայ կանգնելով և սուրը վերցնելով՝ և ձայնով ու շարժուձեւով կոչեց այն հրացանակիրնեն որ իրեն չէին կրցած հետեւիլ՝ այնքան արագօրէն հասեր էր : Նալիմ ձեզ , սա մարդիկը աւլեցէք . հրացանները շակեցէք , կազմ ու պատրաստ դէնքի :

Այս հրամանին վրայ ժողովրդային լեռներն այնքան շուտով տափակցան որ ա՛լրդանեան չկրցաւ հոմերեան քրքիչ մը զապել :

— Ծնորհակալ եմ , ա՛լրդանեան , ըստ Քօմէնժ , իր ժարմանին կ'ար զարձուծ կառքին գոնակէն ցոյց տալով , չնորհակալ եմ և քեզի , իմ նորատի աղասարդիս : Անունըդ ի՞նչ է , ըսէ որ թագուհին յայտնեմ :

Ռատուլ պիտի պատասխանէր երբ ա՛լրդանեան անոր ականջին ծուելով ,

— Լո՛ք , ըստու անոր , և թող որ ևս պատասխան տամ :

Յետոյ Քօմէնժի կողմը դառնալով .

— Ժամանակդ մի՛ կորմնէր , Քօմէնժ , ըստ , կառքէն ելիր եթէ կարող ես և ուրիշ մը բերել տուր :

— Ի՞ւր գտնեմ ուրիշ մը :

— Անօրէ՞ն , այն որ Բօն-Նէօֆի վրայէն էն առաջ անցնի : Մէջը գանուզները , յուսամ որ բաղդաւոր պիտի սեպէն ինքոյնքնին թագաւորին ծառայ , լինեան համար իրենց կառքը տալով :

— Բայց , ըստու Քօմէնժ , ևս չեմ զիտեր :

— Բայց շտապէ՛ , գնա՞ , թէ ոչ հինգ վայրկէնէն՝ բոլոր սա գեղջուկները սուրերով և հրացաններով պիտի վերադառնան : Քեզի պիտի սպաննեն և կալանաւորդ ազատեն : Ելիր գնա՞ , և ահա , տե՛ս վարէն կառք մը կ'երեւայ :

Յետոյ նորէն նառալի կողմը դառնալով փսփսաց .

— Զգուշացի՞ր , անունդ չըսես բնաւ :

Պատանին զարմանահար դէմքով մը անոր կը նաւէր :

— Ծա՛տ լո , ահա կը վազեմ կ'երթամ , ըստ Քօմէնժ , և եթէ վերադառնան՝ կրակ ըրէք :

— Ո՛չ , ո՛չ , պատասխաննց ա՛լրդանեան , ո՛չ ոք տեղէն շարժի , ընդ հակառակն . եթէ այս պահուս հրացան մը նետէք , վազը այն շատ սուզի պիտի նստի մեզ :

Քօմէնժ իր չորս պահակները և նոյնչափ հրացանակիրներ առաւ և շիտակ կառքէն վազեց : Անոր մէջ

գտնուող մարդիկը իջեցուց և գլորած կառքին քով բերաւ :

Բայց երբ որ հարկ եղաւ Պրուսէլը խորտակած կառքին միւսին մէջ փոխադրել, ժողովուրդը որ իր ազատարար կոչողը տեսաւ, աներեւակայելու կերպով ոռնաց և վերսափն կառքին վրայ քալեց :

— Մեկնեցէ՛ք, ըստ ա'Արդանեան : Ահաւասիկ ձեզ ընկերանալու համար տասը հատ հրացանակիրներ . քսան հատ քովս կը պահեմ ժողովուրդը զսպելու . մեկնեցէ՛ք և վայրկեան մը մի՛ կորսնցնէք : Պ. Քօմէնիքի հաւ տասը մարդ առաջ անցնին :

Խումբէն տասը հոգի զատուեցան, նոր կառքը շրջապատեցին և սրբնթաց մեկնեցան : Կառքը մեկնելուն աղաղակները սաստկացան . տասը հազարէն աւելի մարդիկ քարափին վրայ կը խուժեին, Բօն-Նէօփի և մօտակայ փողոցներու մէջ խռնելով :

Քանի մը հրացաններ արձակուեցան : Հրացանակիր մը վիր աւորեցաւ :

— Բնդ առա՛ջ, գոչեց ա'Արդանեան ճարը հատնելով և պեխը խածնելով :

Եւ իր քսան մարդերով բո՞որ այն մարդոց վրայ յարձակում մը ըրտաւ և ժողովուրդը ահաբեկ տապաս ինկաւ : Մարդ մը միայն հրացանը ձեռքը կանգնուծ կեցաւ :

— Ա՛հ, ըստ այս մարդը, դուն արդէն ուղեցիր սպաննել զոնիկա, կեցի՛ք :

Եւ իր հրացանը ա'Արդանեանի վրայ ուղեց, որ սրարշաւ անոր վրայ կը վազէր :

Տ'Արդանեան իր երիվարին վիզին վրայ ծռեցաւ, երիտասարդը հրացանը պարպեց . գնդակը իր գլխարկին փետուրը կտրեց :

Զայրացած ձին անիսահմ երիտասարդին դարկաւ,

որ ինքը միայն փոթորիկին դիմանալու կը ջանար, և զանիկա մինչեւ պատը քշելով ձգեց :

Տ'Արդանեան իր ձին կեցուց և մինչդեռ իր հրացանակները շարունակ հուր կը շողացնէին, ինք իր տապալած անձին վրայ կուգար սուսերը բարձր բռնած :

— Ո՛հ, պարոն, գոչեց Ռատուլ, որ երիտասարդը Քօմէգարիքս փողոցը տեսած ըլլալուն ճանչցաւ, պարո՛ն ինայէ՛ զանիկա, անոր որդին է :

Տ'Արդանեան զարնելու մօտ բազուկր կեցուց :

— Ա՛հ, դուն անոր որդին ես, ըստ, այդ ուրիշ բան է :

— Պարո՛ն, անձնատուր կ'ըլլամ, ըստ Լուվիէր իր պարտու հրացանը սպային կարկառելով :

— Ե՛հ, ո՛չ, անձնատուր մի ըլլար, թշուա՛ռդ, ընդհակառակը կծիկը դիր, և շուտով . եթէ նորէն ձեռքս իյնաս քեզ պիտի կախեմ :

Երիտասարդը երկու անգամ նոյն բանը կրկնել չտուաւ, ձիուն վզին տակէն անցաւ և կէնէկօ փողոցին անկիւնէն անհետ եղաւ :

— Իրաւ որ, ըստ ա'Արդանեան Ռատուլին, ժամ էր բազուկս կեցնել, մեռած էր այն երիտասարդը, և հաւատայ, երբ անոր ո՛վ լինելը իմանայի, շատ պիտի ցաւէի զանիկա սպաննելու :

— Ա՛հ, պարոն, ըստ Ռատուլ, ներէ ինձի որ այն խեղճ տղուն համար շնորհակալ ըլլալէ ետք, ինձի համար ալ շնորհակալիքս յայտնեմ, ես ալ պարոն, մեռնելու մօտ էի երբ դուն հասար :

— Սպասէ՛, սպասէ՛, պատանի, մի յագնիր խօսելով : Յետոյ թամբին խորչերէն Սպասիոյ գինիով լեցուն սըրուակ մը հանելով :

— Ասկից երկու ումագ խմէ՛, ըստ : Ռատուլ խմեց և իր շնորհակալիքը կրկնել ուղեց :

— Սիրելիս, ըսաւ տ'Արդանեան, վերջէն այդ մասին պիտի խօսինք: Յետոյ տեսնելով որ հրացանակիրները քարափին վրայէն վաներ էին ժողովուրդը, Բօննէօփէն մընչեւ Աէն-Միշէլ քարափը և ետ կը դառնային սուրբ վեր վերցուց որ աւելի շտապին:

Հրացանակիրները արագապէս հասան. նոյն պահուն Քօմէնժի ընկերանալու համար տ'Արդանեանի տուած տասը մարդիկը կը դառնային:

— Ե՞ն, պոռաց տ'Արդանեան անոնց ուղղելով խօսքը, միթէ նոր բան մը հասա՞ւ:

— Ե՞ն, պարոն, ըսաւ լիսնապեաը, վերստին կոտրեցաւ անոնց կառքը. կարծես թէ անէծք կայ վրան:

Տ'Արդանեան ուսերը բարձրացուց:

— Անձարակ մարդիկ են, ըսաւ ան, երբ մարդ կառք մը կ'ընտրէ, պէտք է նայի որ հաստատուն ըլլայ, այն կառքը որով Պրուսէլ մը կը ձերբակալեն պէտք է որ տասը հազար հազի կրելու կարող ըլլայ:

— Ի՞նչ հրաման ունիս տեղակա՛լո:

— Գումարտակը ա՛ռ և զօրանոցը տա՛ր:

— Բայց միթէ գուն մինա՞կդ պիտի վերադառնաս:

— Անչուշտ: Միթէ կարծե՞ս թէ ուղեկցի պէտք ունիմ:

— Սակայն...

— Գնա՛ ուրեմն:

Հրացանակիրները մեկնեցան և տ'Արդանեան Ռասուլի հետ առանձին մնաց:

— Հիմակ, միթէ ցաւ մը ունի՞ս, ըսաւ անոր:

— Այսո՛, պարոն, գլուխս ծանր է և կ'այրի:

— Ի՞նչ ունիս ուրեմն գլուխդ, ըսաւ տ'Արդանեան գլխարկը հանելով: Հա, հա, ճմլած է:

— Այսո՛, կարծեմ թէ ծաղիկներու թաղար մը իջաւ գլուխս:

— Սինլիքորնե՛ր, գոչեց տ'Արդանեան, բայց իրթաններ ունիս, միթէ ձի՞ով էիր:

— Այսո՛, բայց վար իջայ Պ. Քօմէնժը պաշտպանելու և ձիս առին տարին: Եւ աե՛ս, ահաւասիկ ձիս:

Արդարեւ՝ նոյն պահուն իսկ Ռասուլի ձին կ'անցնէր, վրան Ֆրիքէն հեծած, որ սրբնթաց կը վագէր, իր քառագոյն գդակը շարժելով և պոռալով:

— Պրուսէ՛լ, Պրուսէ՛լ:

— Ե՞ն, կեցիր ապիրատ, գոչեց տ'Արդանեան համըն ձին:

Ֆրիքէ լաւ լսեց, բայց չսեղ ձեւացնելով իր ճամբան շարունակելու չանաց:

Տ'Արդանեան պահ մը Ֆրիքէի հսմւէն վազելու փափաք մը ունեցաւ, բայց Ռասուլը մինակ ձգել չուզեց. ուստի բաւական սեպեց հրացանակ մը առնել թամբախորչէն և զայն զինել:

Ֆրիքէ սուր աչք և նուրբ ականջ ունիր, տ'Արդանեանի շարժումը տեսաւ, չնիկին ճայնը լսեց, և ձին իսկոյն կեցաց:

— Ա՞ն, դո՞ւն ես, պարոն սպայ, գոչեց ան տ'Արդանեանի մօտենալով, և արդարեւ շատ գոհ եմ քեզի հանդիպելուս:

Տ'Արդանեան Ֆրիքէի երեսը նայեցաւ ուշադիր և Քալանտր փողոցին պղտիկ մանչը ճանչցաւ:

— Ա՞ն, դո՞ւն ես չարաճճի, ըսաւ, հո՛ս եկուր:

— Այսո՛, ե՛ս եմ, պարոն սպայ, ըսաւ Ֆրիքէ իր փաղաքուշ գէմքով:

Ուրեմն արհեստդ փոխե՞ր ես, դուն այլեւս ճայնաւոր դպիր չե՞ս, գինետան սպասաւոր չե՞ս, ուրեմն ձիերու գո՞ղ ես:

— Ա՞ն, պարոն սպայ, ի՞նչպէս կ'ըսես այդ բամը, գոչեց Ֆրիքէ, այս ձիուն տերը, աղատորդին կը վիճակէի. Կեսարի պէս գեղեցիկ և արի՛ ձիաւոր մըն էր...

Ըասուլը անգամ մը միայն տեսածի պէս ձեւացուց։ Ա՛հ,  
բայց չեմ սխալիր, շարունակեց ան, ահաւասիկ։ Պարո՞ն,  
չպիտի մոռնաս մանջը յուսամ, այնպէս չէ։

Ըասուլ ձեռքը գրպանին մէջ դրաւ։

— Ի՞նչ պիտի ընես, ըսաւ տ'Արդանեան։

— Այս լաւ մանչուն տասը ֆրանք պիտի տամ,  
պատասխանեց Ըասուլ իր գրպանէն կէս ոսկի հանեւ  
լով։

— Ահար գլխուն տասը հատ ոտքի հարուած պէտք  
է, ըսաւ տ'Արդանեան։ Կորի՛ր, անպիտան, և մի մոռնար  
որ ես քու տեղդ գիտեմ։

Ֆրիքէ որ ընաւ չէր յուսար աժան պրծիլ, ոստում  
մը ըրաւ քարուփէն մինչեւ Տօփին փողոցը, ուր անհետ  
եղաւ։ Ըասուլ իր ձին հեծաւ, և երկուքնին ալ քայլ առ  
քայլ քալելով՝ Դիքդօն փողոցը զարկին, մինչդեռ տ'Ար-  
դանեան իր որդւոյն պէս կը պահպանէր պատանին։

Թոլոր ճամբուն երկայնքը խուլ մրմունջներ և հե-  
ռաւոր սպառնալիք կը լսուէին, բայց երբ այն սպան տե-  
սան որ այնքան զինորական ձեւ մը ունէր, երբ տեսան  
այն հզօր սուսերն որ իր դասաւակէն կախուած էր ոսկե-  
հուռ ժապաւէնէն բռնուած, ամէն մարդ հեռու կեցաւ և  
երկու ծիւաւորներու դէմ ոչ ոք իշխեց իրապէս դիմադ-  
րութիւն մը ընել։

Առանց պատահարի Շէքրէդի պանդոկը հասան։

Գեղանի Մատէն տ'Արդանեանի իմացուց որ Բլանչէ  
ետ դարձեր էր՝ Մուսքդօնը հետը բերելով՝ որ գիւցազ-  
նորէն դիմացեր էր գնդակը հանելու գործողութեան և  
իր վիճակը աարածին չափ քաջառողջ լը գտնուէր։

Այն ատեն տ'Արդանեան պատուիրեց Բլանչէն կոչե-  
լու. բայց որչափ որ կոչեցին ստէպ, Բլանչէ պատասխան  
չտուաւ, աներեւոյթ եղեր էր։

— Ուրեմն, գինի՛, ըսաւ տ'Արդանեան։

Յետոյ երբ գինին բերին և տ'Արդանեան Ըասուլին  
հետ մինակ մնաց։

— Շատ գոհ ես ինքզինքէդ, այնպէս չէ, ըսաւ  
անոր կիսաբաց աչքով երեսը նայելով։

— Անշո՛ւշտ, ըսաւ Ըասուլ։ Կ'երևի ինծի որ  
պարտքս կատարեցի։ Միթէ թագաւորը չպաշտպանեցի՞։

— Եւ ով ըսաւ քեզի թագաւորը պաշտպանելու։  
— Նոյն ինք Լա Ֆէր կոմար։

— Այս՛, թագաւորը. բայց այսօր թագաւորը  
չպաշտպանեցիր։ Մազարէնը պաշտպանեցիր. և այս  
միւսոյն բանը չէ։

— Բայց, պարոն...

— Մեծ սխալմունք գործեցիր, պատանի, այնպիսի  
բաներու խառնուցար որ քեզի չեն վերաբերիր։

— Սակայն դու ի՞նքդ...

— Այս՛, ե՞ս, բայց ասիկա ուրիշ ինդիրի է. ես  
պարտաւորուեցայ իմ հրամանատարիս պատուէրին հնա-  
զանդիլ։ Քու հրամանատարդ Գօնտէ իշխանն է։ Լաւ  
հասկցի՛ր այս բանը, ուրիշ հրամանատար չունիս. բայց  
ի՞նչպէս յանդգնեցար, շարունակեց տ'Արդանեան, ան-  
խոհեմ ընթացքովդ Մազարէնեան դասնալ, և Պրու-  
սէլը ձերբակալելու օգնել։ Գէթ այս մասին խօսք մը  
մի՛ ըսեր, թէ ոչ Լա Ֆէր կոմար սաստիկ պիտի կատղի։

— Միթէ կը կարծե՞ս թէ Լա Ֆէր կոմար պիտի  
բարկանայ ինծի դէմ։

— Կարծե՞մ, հաւաստի եմ իսկ, ապա թէ ոչ քեզի  
շնորհակալ պիտի ըլլայի, վասնզի վերջապէս մեզի հա-  
մար աշխատեցար։ Ուստի այս յարմար առիթով քեզ կը  
սաստիմ։ Փոթորիկը աւելի մեզմ պիտի ըլլայ, հաւատա՛  
ինձ։ Ասկէ զատ, յարեց տ'Արդանեան, ինամակալիդ  
ինձ ձգած արտօնութիւնը կը գործածեմ, սիրելի զա-  
ւակս։

— Զեմ իմանար միտքդ, պարոն. ըսաւ Ըասուլ։

Տ' Արդանեան ոտքի ելաւ, իր գրասեղանին մօտ գնաց, նամակ մը առաւ և Ռառուին տուաւ:

— Ո՞հ, Սատուած իմ, ըսաւ ան իր գեղեցիկ լաւագին աչքերը տ' Արդանեանի վրայ դարձնելով, ուրեմն կոմը տուանց զիս տեսնելու ձեց մեկնեցաւ Բարիզէն:

— Զօրս օր կայ օր մեկնածէ, ըսաւ տ' Արդանեան:

— Բայց իր նաւակէն այնպէս կ'երեւայ թէ մահու վտանգին մէջ է:

— Ե՞ն, միտքէդ հանէ այդ կասկածը, այն մահու վտանգէ չվախնար, հանդարանէ՛, ո՞չ, գործի համար կ'ուզեւորի և քիչ ատենէն պիտի վերադառնայ, յուսամ թէ չես ընդգիմանար զիս իբրեւ ժամանակաւոր խնամակալդ ընդունելու:

— Ո՞հ, Պ. ա' Արդանեան, ըսաւ Ռառու, դուն որքան բարեսիրտ ազատորդի մըն ես և Լա Ֆէր կոմը ո'րչափ կը սիրէ քեզ:

— Ե՞ն, Սատուած իմ, դուն ալ զիս սիրէ. քեզի չպիտի նեղեմ բնաւ, բայց սա պայմանաւ որ Պարսաւոր ըլլաս, իմ նորահասակ բարեկամս, և մանաւանդ եռանդուս Պարսաւոր:

— Բայց կարո՞ղ եմ դարձեալ տիկին Շէվրէօղը տեսնելու:

— Ի՞նչպէս չէ. կրնաս տեսնել նաև Պ., տեղապահը նոյնպէս ամեկին Լօնկվլը, և եթէ բարեմիտ Պրուսէլ հոս ըլլոր, ինեղն մարդը՝ որուն ձերբա ալութեան անխոհեմ մարտը աշակից գտնուեցար, քեզի պիտի ըսէի Պ. Պրուսէլէն անմիջապէս ներում ինդրէ և երեսներէն համբուրէ:

— Օ՞ն, պարոն, քեզի պիտի հնազանդիմ, թէեւ միտքդ չեմ հասկնար:

— Անօգուտ է իմանալդ: Ահա՛, շարունակեց ա' Արդանեան նոր բացուած դրան կողմը դառնալով, ահա-

ւասիկ Պ. Վալլօն կուգայ մեզի իր պատառուն հաւգուստներովը:

— Այս', բայց ասոր փոխարէն, ըսաւ Բօրթօս քրոնուեու և փոշելիի, ասոր փոխարէն շատ մորթեր պատուելիի: Այս գեղջակները իմ սուրս առնելու ելան: Կրո՛զ, ի՞նչ ժողովրդային վրգպում, շարունակեց չըսկան իր հանդարտ գէմքով, բայց քսաննու աւելի դիաթաւալ կործանեցի Պալիզարիս գնդակովը միայն...: Տ' Արդանեան, մօտ մը գինի տուր ինձ:

— Ո՞հ, քու վճռոյդ կը դիմեմ, ըսաւ Կասքօնը՝ Բօրթօսին բաժակը մինչեւ բերանը լեցնելով, սա գինին անկելէդ ետք, յայտնէ կարծիքու:

Բօրթօս մէկ ուժպով կլլեց բաժակը. յետոյ զայն սեղանին վրայ դնելէն և իր պեմբը ծծե էն վերջ.

— Ի՞նչ բանի վրայ, ըսաւ ան:

— Ահա՛, աւելցուց ա' Արդանեան, ահա Պ. Պրաժը որ ամէն ճագերով Պրուսէլի ճերակալութեան օգնել կ'ուզէր և մնձ դժուարութեամբ արքիլեցի Պ. Քօմէնժը պաշտպանելու:

— Կրո՛զ ըսաւ Բօրթօս, հապ ի ինսամակալը ի՞նչ պիտի ըսէ եթէ այս բանը իմանայ:

— Կը նայի՞ս, ընդհատեց ա' Արդանեան, պարսէ՛, բարեկամդ իմ, պարսէ՛ մըշտ և մտածէ որ ամէն բանի մէջ Լա Ֆէր կոմսին տեղը կը բանեմ:

Եւ իր քսակը հնչեցուց:

Յետոյ իր զինակցին դառնալով.

— Հետս կուգա՞ս, Բօրթօս, ըսաւ:

— Ուր, հարցուց Բօրթօս երկրորդ անդամ բաժակը լեցնելով:


— Մեր յարգանքը կարտինալին նուիրելու:

Բօրթօս երկրորդ բաժակը միեւնոյն հանդարտութեամբ կլլեց՝ ի՞նչպէս խմեր էր առաջինը, իր թաղեայ

գլխարկը առաւ, զոր աթոռի մը վրայ դրեր էր, և  
տ'Արդանեանի հետեւեցաւ:

Իսկ Ռառւ՝ այս տեսակ բաներէն չուարած մնաց,  
և տ'Արդանեան ապսպրեց որ սենեակէն դուրս չենէ  
մինչեւ որ արտաքին վրդովումներն ու շփոթութիւնները  
չդադրին:

**ՎԵՐՋ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԻ**






1925

2013

«Ազգային գրադարան»



NL0374669

